



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1812
1813

Upham's

Map of New Hampshire

Z. M. U. - P.



2 March
1870

2011

84
7-19 4

ԱՐԻՏՆԱԼԻ

9
983.

ՄԱՐԳԻՉՈՒՀԻՒՆ


ՀԵՂԻԿԱՆԻ

ՏԱՅ ԿՈՄՍՈՒՀԻ

ԹԱՐՄԱՆՆԵՑ
Խ. Ե. ՊԱՐՈՒՅՐՈՒՅՆԵԱՆ,

ՏԵՐ ԵՔ ՀՐԱՄԱՆԵՑ
ՏԻԳՐԱՆ ՑՈՐԿՈՒՐԻ ՏԵՇԵՐՈՒ

ՀԱՏՈՐ Ը.



2003

ԶՄԻՐՈՒԻՄ

ՑՊԱԴՐՈՒԹԻՒՆ ՑԵՑԵԵՆ


1876

736



990
39

Ա. ՏԻԿԻՆ ԼԱՄՊԻՐ ՏԸ ՍԻՆԴ-ՔՐՈՒ



ԲԱՐԵՅՅՈՒՄ. Կամքը երկասիրութեան մը նուիրումը ջնդունեցաք, Տիկին, 2եր ջնտիր միտքը եւ. 2եր ազնիս, մարդասիրութիւնք ինձ վատահութիւնն կու տան 2եզ նուիրել այս գործս, զոր չառ ատենէ ՚ի մեր կը վարանիմ զրելու. : Երկան կեանքի մը փորձառութիւնը, իմ եւ. ուրիշներու վնասներով մեծագնի ստացուած եւ. վճարուած փորձառութիւն, արվեցուց ինձ որ մենք զրեթէ միշտ մեր ղմբապղութեան հեղինակներն ենք, մասնաւորապէս երբ խնդիրը ամուսնութեան մեծ վիճակահանութեան վրայ կը կայանայ, վիճակահանութիւն ուր աշնչափ դժուարին է չկորսնցընելլը. : Փրկութեան մի միայն միջոցք թերեւս ներքին կեանքի ուրախութիւններու մոածումն չչայ, այն բարոյական հանգստութեան՝ կ'յսեմ, որ առելի անհրաժեշտ է քան նիւթական հանգստութիւնը :

Այս դարուս մէջ ամուսնու.թիւնները այնպէս թեթեւ.օրէն կը կատարուին՝ որ դժբաղդու.թիւնը առէալ այդ թեթեւու.թիւնը ոճիր մը կը դարձունէ : Հին ժամանակներն աշ այսպէս երկու զնուանիք, երկու հարսուու.թիւն եւ երկու անոններ քան թէ երկու սիրուեր՝ իրար կը միացնէին . սակայն այն առեն վարքերն ու բարքերս զիսովին տարբեր էին . արքունեաց եւ բարձր կարգերու.թիւններով մէջ զնկերու.թեան ուստարաւու.որու.թիւններով եւ սուխորու.թիւններով գրեթէ իրարմէ բաժնու.ած կ'ասրէին . անլէզ զատ այն առեններց իմք-զինքը եւ զնուանիքը յարգել մը կար, որ հիմա չկայ ազ, եւ որ եւ, ոչ խկ մէկուն մոքէն կ'անցնի : Ա երջին իշխանու.թեան եղծուանները սուխորեք թափանցած բզազով՝ ազ ներկայ սերունդին համար նորիրական բան մը մնացած է :

Մտածու.մի անկարգու.թիւնը կենցաղակալու.թեան անկարգու.թիւն յառ.ած բերաւ : Հասարակապետու.թեան հաստատու.թենէն տարի մը յառ.ած ինչու չուեսանք մենք : Ո՞նսկից ու.ըեւն յառ.ած կու զան այս խառ.նակու.թիւնները, այս զայթակու.թիւնները, այս զնուաննեկան խո.ովու.թիւնները : Գրեթէ միշտ կրթու.թենէն եւ բնաւ.որու.թիւններ, միտքեր եւ իրարու.յարմարելու համար տուղծու.ած հոգիներ զնուրելու մասին հոգ չտանեէ :

Հնեցիք պատմու.թիւնս որ ժամանակակից դէպք մ'է, այս ճշմարտու.թեանս անկրկբայեցի ապացոյց մը կրնայ համարու.իշ : Աւան, գրիչը մեռ.ըս առ.ած միջոցին սիրու կը նու.սովի, աչքերս արտասու.օք կը չեցուին, զատ որում մեզի պատմեցիք սուկալի բան մ'է : Ո՞րիշ անգամներէն աւեցի սասակու.թեամբ կ'զգամ այն խմանախու.թիւնը՝ որ մինչեւ այս պահուս զիս հեռ.ացու.ցած էր ներկայ մասնաւ.որ կենաց մէկ ողբաշի եւ զաւ.ազին պատմու.թիւնը գրելէ : Կը վսինաւ որ զիս պիտի մեղաղրեն թէ չնջուած չիշատակներ կը նորոգեմ, հրատուցոր արտասու.քներ, հազիս թէ պաղած աճին.ններ կը ներեմ ժողովրդեան առջեւ : Այս իրական պատմու.թեան գիսաւ.որ պարագաներուն անհաւ.առաջի նիհանու.թիւնը աղէտացի դէպքի մը հետ՝ որ դժբաղդաբար բարիցեան բարձր զնկերու.թեան տարեգրու.թեանց մէջ կարի յոյժ հո.չակառ.որ զնկերու.թիւն սիրուերու.թեան աճնչափ յարգեցի էին, այնպիսի ամո.ններ՝ զոր պատմու.թիւնը հո.չակառ.որ ցրած է, եւ զոր իրենց նախնիքը այնչափ արժանաբար կը կրէին : Ո՞ր առ.ածնորդեցին զմեզ սկեսուիկու.թիւնը՝ արդի միջիտվայու.թեան սովարուի հոգին : Ի՞նչ եւան հին ժամանակու.ան պարզամիտ եւ գօրեղ հանգու.մները : Ինչու, մոքերու, եւ գաղափարներու, աներկբայեցի յառ.աշաղին.թիւնը՝ տեսակ մը բնու.թիւններու, կրայ սկզբու.նքներու, կատարեալ տարսկայու.թիւն մը յառ.ած բերաւ : Աշխատինք պատմու.ն հասկընալու, աշխատինք գէցու.թիւնները արխառախի զնեկու, պարզենք, ուստարան.նք սկզբու.նքներն անոնց վանգները ցուցնելու.թիւնը՝ անձնական խորչու.մներու, եւ սրուի վախու.կ ազ-

դու.մներու, կը յաղթէ : Այս պարտաւորու.թիւնը այն օք կ'սկսի՝ ուր կը զանէ նա այն պրոտր եւ անակնկայ անցքերու.ն գաղտնի նշանակու.թիւնը, այն օք՝ ուր կ'զգայ թէ իւր պատմած պատմու.թիւնը՝ բողոք զնկերու.թեան համար, զնտանեկան կառ.ավարու.թեան համար, նա մասնաւ.անդ խանդրակաթ մարց հոգատածու.թիւնն եւ պատափանառու.թեան համար՝ այնպիսի տեսարան մը յառ.ած պիտի գայ՝ որ չի է օգտակար եւ սուրաջի դասերով :

Խնչպէս կ'պչայ որ քանի մը ամսու.ան միջոցի մէջ երկու անգամ ահուելի ոճիր մը տեղի ունենայ, եւ այդ կրկնուկի ոճիրը մարդկային ամենաբարձր դասակարգու.թիւնը ներկայացնէ գետք է որ այս խաճգարիսն պատճառ, մը զանուի, պատճառ՝ զոր յայտնեցն ու ծանօթացքնեց անտարսկոյս կարեւոր է :

Այս պատճառ.ը, արդէն զսի, իմ կարծիքովս կրթու.թեան եւ երիտասարդու.թեան բարբոց մէջն է : Այս պատմու.թեան սուկալի վախճանը ճիշդ միեւու.արի յեղափոխու.թեան միջոցին տեղի ունեցաւ, եւ թուշո.զի հո.չակառ.որ անցքին նեան՝ անտես անցաւ, ի պատճառ.ս այն յիննը խո.ովու.թիւններու, ուր զլորեց զմեզ քաղաքական այն մեծ տագմասը : Ինչ որ ուրիշ ժամանակներ բարիզ, քրանսան եւ ամբողջ եւ.րապան անհնարինս պիտի յո.զէր՝ ամենէ այ անձանօթ մնաց, բաց ՚ի երկու զնուանեաց մուերիմ բարեկամներէն : Ո՞հ, յիսուն տարի յառ.ած՝ մը պիտի նախագու.չակէր թէ այս չափ ժամանակ պիտի ապրիլ, որպէս զի իմ երիտարդու.թեանս զնկերակիցներու.թիւնները տեսները տեսնել հասարակաց կարծիքի առջեւ, առ.ակ ճշառ.ակի եղած . աշնչիսի անո.ններ՝ որք այն ժամանակներն այնչափ յարգեցի էին, այնպիսի ամո.ններ՝ զոր պատմու.թիւնը հո.չակառ.որ ցրած է, եւ զոր իրենց նախնիքը այնչափ արժանաբար կը կրէին : Ո՞ր առ.ածնորդեցին զմեզ սկեսուիկու.թիւնը՝ արդի միջիտվայու.թեան սովարուի հոգին : Ի՞նչ եւան հին ժամանակու.ան պարզամիտ եւ գօրեղ հանգու.մները : Ինչու, մոքերու, եւ գաղափարներու.թիւնները տեսակ մը բնու.թիւններու, կրայ սկզբու.նքներու, կատարեալ տարսկայու.թիւն մը յառ.ած բերաւ : Աշխատինք պատմու.ն հասկընալու, աշխատինք գէցու.թիւնները արխառախի զնեկու, պարզենք, ուստարան.նք սկզբու.նքներն անոնց վանգները ցուցնելու.թիւնը՝ անձնական

6

համար, եւ, աղաքենք Ասոռուծոյ որ հսկէ միջու մեր սիրելի քրանսաշին վրայ՝ որուն ապագան միայն անոր ձեռքով կրնայ ազատի:

Այս գիրքին անունը անսովոր է եւ, տարօրինակ: Ես չընտրեցի, ես չեմ սիրել զայն, այլ պարագաներց եւ, պատմութիւնը հարկադրեցին զիս այդ անունը դնեցու, ինչպէս որ պիտի տեսնեն դնթերցողք:

Ընդունեցէք, Տիկին, այս երկու հատորները, 'ի չիշատակ այն քաղցր վայրկեաններուն զոր անցուցած ենք 'ի միան, 'ի չիշատակ առ ձեզ ունեցած երախտագիտան սիրոյս, եւ, ձեզ վետև յառկութեանց եւ ցնոտիր ձրից:

ՏԱՇ ԿՈՄՍՈՒՀԻ

Քուրիւրա, 8. մայ 1848:

ԱՐԻՒՆԱԼԻ

ՄԱՐՔԻԶՈՒՀԻՑԻՆ

Ա.

Մարքիզուհին լուհ

1831 Հոկտեմբեր ամսոյ մէջ աշնանային պայծառափայլ և հեշուալի առաւօտ մը՝ Վանտօմփողոցի հինօրեայ և աղնուակն ապարանքի մ'առ ջեւ, ժամը իննի միջոցները, պատկառելի կերպարանքով ծերունի մը ներկայացաւ. գունապանը շտապաւ զինքը գիմաւորելով աղաշեց որ գաւիթէն անցած ժամանակը բարձր չխօսի:

— Օքիորդը դեռ կը ճնջէ, պարմ նախազահ, և զիտէք ճէէ տիկին գերկոմսուհին ինչ աստիճան հոգ կը տանի որ անոր քունը չվրդովի:

— Երե՛ս առած զաւակ, մըմուաց նախագահը, ուսերը բարձրացը նելով. ուրեմն չկայ մէկը որ գալս մօրը իմացընէ, արդեօք ծառաներն ալ իրենց նորահաս տիրուհւոյն նման կը ննջեն:

— Աենեկապետը ներսն է, պարոն, բայց չեմ համարձակիր կոչելու, ըստ որում տիկինը պիտի յանդիմանէ զիս:

«Տերունին յառաջ անցաւ, և աստիճաններէն վեր ելնելով դաւթին մէջ տնտես կին մը դտաւ տարիքն առած, որ ձերմակեղէնի խոշոր ծրար մը վերցուցած էր՝ որուն ծանրութեանը տակ զբեթէ կ'ընկճէր:

— Բարի լոյս, տիկին Անմել, ըստ նա, ո՛չ, շատ զբաղած կ'երեկ, տիկինը արդեօք կրնանք տեսնել:

— Տիկին գերկուսուհին սրահը օժիաները կարդի կը դնէ , պարոն , որ օրիորդը արթնցած ժամանակը պատրաստ զտնէ : Այս դիշեր պիտի ըլլայ մեծ հանուսը (exposition) այսինքն ըսել կ'ուղեմթէ օրիորդին բոլոր բարեկամուհիները , ինչպէս նաև տիկնոջ ծանօթները , այս գեղեցիկ օժիաները քննելու պիտի զան : Պարոն հախաղահահը քաջ կ'իմանայ թէ այս բաներս որչափ իրարանցում կը պատճառեն մեզի . . . : Համեցէք , պարոն , հետեւ լու ինձ՝ որ զծեզ սրահը առաջնորդեմ , բայց կ'աղաւեմ յամբաքայլ հետև եցէք , զիտէք որ օրիորդին քունը շատ թեթևէ :

— Յիբաւի , տիկին Անծել , հոս թատրերդութեան մը յատուկ պաշտամի մը մէջ էք , և եթէ չեմ սխալիք՝ այս փոքրիկ աղջիկը իր մայրը և զնեղ տխմարներու նման կ'առաջնորդէ :

Կոյն միջոցին ապարանքին մէջ զանդակի բոււն հարուած մը լսուեցաւ :

— Տեսէք , պարոն , ահա արթնցաւ , ձայնելնիդ լսած պիտի ըլլայ : Ի՞նչ պիտի ըսէ հիմակ տիկինը :

— Հանդարտէ , ոչ դու և ոչ ես եմ զինքը արթնցընողը , այլ իւր ամուսնութեան դաղղափարը , և լնուունելիք աղւոր լնծաներուն ամուսնութեան դաղղափարը , և լնուունելիք աղւոր լնծաներուն ամուսնութեան դաղղափարը : Ա՛հ վրայ զմայլելու տեսնչը : Ա՛հ , քանի՞ զարմանալի են աղջիկները : Մեծամեծ յեղափոխութիւններ իսկ չեն կարող փոխել ոչիրենց պչրանքն և ոչ քմահաճութիւնները :

Տնտեսուհին հեռացաւ . պահ մը յետոյ աշխոյդ և վայելշաղեղ սենեկապանուհի մը , տիկին բըելոսթի ամենազեղեցիկ փունջերէն մին ՚ի ձեռին նախասենեկէն կ'անցնէր՝ դէպ՚ի պարտէ զին վրայ նայող սրահ մ'երթմալով , որուն թառշապատ լսյն դուները թէ դրսի ցուրտար և թէ շշուկը կ'արգիլէին , զդուշութեամբ ներս մտաւ և պատուհանին մօտենալով՝ փեղիկը բայցաւ : Արեւու հասագայթ մը սենեակը լիափանցեց և նոյն միջոցին անկողնան վարդադոյն կերպասեալ վարադոյններուն մէջէն անոյշ մը լսուեցաւ , որ կը հարցընէր :

— Ժօղէ ֆին , ժամը քանի՞ն է :

— Ինն քառորդ անցած է , օրիորդ :

— Ծաղկեփունջը բերին :

— Այն , օրիորդ , ահաւասիկ :

Սպիտակատեսիլ , նուրբ , և սիրուն ձեռք մը , իրեն նման ձիման փայլ վարագոյնները վերցընելով , քամելեայէ և մանու շակէ բաղկացեալ փունջերը աշխուժիւ մը յափշտակեց :

— Պարոն Մօնղայէն լուր մը կամ զիր մը ստացաք :

— Կարծեմ , տիկին մօրդ զրած է :

— Կ'ուզեմ կարգալ զայն , զնա բեր :

Սեսեկապանուհին շտապան դուրս ելնելով , հազիւ քանի մը քայլ առած էր , երբ յանկարծ զանդակինոր հարուած մը զինքը ետ կամչեց :

— Սրահը պատրաստեցիք , զսչարեղէնի կողովը բերին :

— Առաւոտ բերին , և արդէն ամեն ինչ կարդաղը առածած պատրաստ է :

— Գնա ըսէ մօրս որ զայ զիս տեսնէ , կ'սպասեմ զինքը . կը լսես , ի՞նչ սիրտ կը հատցունես :

— Ներսողութիւնն կը ինդրեմ ձեզմէ , միայն քիչ մը հիւանդ եմ :

— Եթէ հիւանդ ես սկար էր ըսէիր : Նայել տուր ինքնին ժօղէֆին . բայց մայրս , շտառվ , մայրս կ'ուզեմ :

Պահ մը յետոյ Ծամարանթ գերկուուհին սենեակը մանելով դեպ՝ ի աղջկան անկողնաը վաղեց և վարագոյնները վերցընելով՝

— Սիրասուն զաւակս , լսու , ի՞նչ զիս ես , արգեօք աղէկ ինչ յեցիր , ով զքեղ արթնցուց , գուցէ ինսամակալդ արթնցուցած ըլլայ , այս տեսակ բաներ կ'ընէնա :

— Զիս արթնցնողը , մայր իմ , յարեց զէաթըրիս , իր տանդիլէ բարձերուն վրայ կատուի նման թաւալելով , զիս արթնցընողը , զրկուելիք գոհարեղէնի կողովը տեսնելու փափաքս էր :

— Սրահին մէջ ամեն ինչ պատրաստ է , շատ կանուխ արթնցայ և տիկին Անծելի հետ կարգադրեցինք : Մարգիկն ալ շատ մ'ընծայներ դրկած է :

— Արգեօք գեղեցիլ են , մայրիմ :

— Ա՛հ , հայակապ , եկու հետո , զէաթըրիս , նախաձաշէն առաջ տես անդամ մը զանոնք :

— Ծատ հանդիսատ եմ հոս անկողնոյո մէջ : Եւ սակայն կ'ուզել տեսնել , չէք կրնար ծրաբները հոս բերել տալ :

— Ի՞նչ կ'ըսես, զանոնք կարդի գնելու համար երկու ժամ աշխատեցայ:

— Կ'սպասեմ ուրեմն, սլատասլամեց երես առած աղջիկը, բերնի ծամածութիւն մը ընելով:

— Ժօղէ ֆին, զուեց մայրը սիրու խաղացած, շուտով մը զնահ հարցուր Անձէլին լէ կարելի է Մարքիզին զրկած կողովը այս սենեակը փոխադրել:

— Բոլոր օժիտներս, ամեն ինչ պէտք է որ բերէք, ըստ զէամրիս:

— Աղջիանս և իմ սպասարկներս հետերնիդ առէք, հրամայեց գերկոմուհին, որպէս զի օգնեն ձեզի:

Երբ ծառաները մեկնեցան օժիտները բերելու համար, զէամրիս իր առջի զուարթութիւնը ստանալով՝ սկսաւ հարցուփորձը շարունակել, որուն գերկոմուհին առանց ձանձրանալու հարկ եղած պատասխանները կու տար: Մայր և աղջիկ իրենց մնդուսէ նուրը կերպասխաններով շրջապատռած՝ սքանչելի պատկեր մը կը կազմէ ին: Մայրը դակաւին երիտասարդ, զորովով և ցնծութեամբ զեղեցիկ. իսկ գուսարը հազիւ տասնեւթեց տարեկան, խարսիշագեղ, սիրուն, զիշերային անշաղիւ տասնեւթեց տարեկան, կարսիշագեղ, սիրուն, զիշերային անշարդարութեան մշջերիայն մազերը թափուած, շապիկը ուսին վրայ ընկած. երկուքն ալ զուարթագէմ, և յուսալից ապագայով մ'ուրախ: Ո՛չ, իրենց առջեւ կեանքը քանի շքեղ կը ներկայանար:

Կողովը և հանգերձեղէններն ներս բերուելով անկողինը շուտառվ մը նորաձև վայելու առարկաներով լցաւ: Հարաւային ծոս մը նորաձև վայելու առարկաներով կը տեսնուէին, Կոլքօնտի անդամանդներ, Թիպէթի, վու մարդարիտներ կը տեսնուէին, Կոլքօնտի անդամանդներ, Թիպէթի, Զինաստանի ու Եւրոպիոյ սքանչելի հիւսկէններ. ասոնց մէջ հիանալի քաշմիր մը զէամրիսի ուշը գրաւելով:

— Ո՛չ, քանիցս չքնաղ է այս, մայր իմ, ըստ: բայց ո՛չ, ինչ կը տեսնեմ, գեղնորակի է այս, պէտք չէ որ իմն եղած ըլլայ: Մարկը տեսնեմ, գեղնորակի է այս, պէտք չէ որ իմն եղած ըլլայ: Մարկը այսպիսի քաշմիր մը զնած չէ անշուշտ ինչ համար որ խարտեաշեմ. ետ դարձուցէք զայս, մայր իմ, միամբունք մ'եղած սիփափ ըլլայ: Թող փոխուի այն, և տեղը կապայտ մ'առնուի:

— Սիրելիդ իմ, աւելորդ է ետ դարձունելը, հիմակ ինքը սիփափ զայս:

— Նա ուշպիտի զայ, մասձեցէք, մայր իմ, որ այս զիշեր պէտք է պատրաստ ըլլայ: Խաւրեցէք, խաւրեցէք շուտ:

Քաշմիրը ետ զրկուելէ յետոյ, գեռահաս օրիորդը շտապաւ անկողինէն իջաւ, սպարեզօս մ'անցոյց վրան, սպարզ զարդարանք մ'ըրաւ, և Մարգիղն ալ նոյն ժամուն համելով իր տասնեւթեց տարեկամնշանածին բոլոր հրապուրանօքը ընդունուեցաւ:

Մօնղայի Մարգիղը միջահասակ բայց վայելուչ, քսանելեց տարեկան զեղեցիկ երիտասարդ մ'էր, որուն դէմքը կենգանութիւն կարտայայտէր. զրեթէ իր բոլոր կեանքը Գրանսայի դղեակներէն մէկուն մէջ անցընելով բազմամեայ ուսմունքը և կալուածոցը խիստ հոգատարութիւնը իր տարեկին սովորութիւններէն և զուարծութիւններէն հեռացուցած էին զինքը: Ծանր, մտախոհ և կարգապահ էր նա, նայուածքն հաստատ էր թէեւ, այլ հով մը կը պակաէր անոր այս նայուածքն, և թէեթէ մը սեղմուած բերնին զիծերն ուշագիր քննող մը յայտնապէս սիփափ համելուար թէ այն զգուշաուր և ամփոփեալ բութիւններէն մին է նա՝ որք իրենց անբաւականութեան բնազդումով կ'երինչին միշտ իրենց մօտեցողներէն: Բայց այս զիծերն երիտասարդութեան փայլի և ճշմարիտ զոհունակութեան մը ներքեւ կ'անշեաէին նոյն միջոցին, զոհունակութիւն՝ որ այնպիսի ինսամութեան մը կը ծագէր՝ ուր ամեն տեսակ առաւելութեաններ՝ զեղեցկութիւն, աստիճան և հարստութիւն, կարծես թէ մարգիղն իտէական զալափարը կ'իրացընէին: Տէրութեան ամնաքաջ մարաջախտի մ'որդի ըլլալով թէակտե հայրը կ'ամրիէր տակաւին՝ բայց հարստութեան տէրն ինքն էր. ըստ որում հայրը զիսի ծանր վերքեր առած ըլլալով ժամանակէն յառաջ իր մտաւորական զօրութիւնը կորմնցուցած կը զտնուէր: Մօնղայի իշխանը անկարողն խելազար մէկն եղած, հաւատարից և ծերունի սպասաւորի մը հսկողութեան տակ՝ իր զղեակներէն մէկուն մէջ կ'ամրէր, ուր յաճախ որդին մարգիղը զինքը տեսնելու կ'երթար:

Յայտնի է թէ զեղնազօյն քաշմիրի մնջ իրը զէամրիսի քմաց համեմատ կարգադրուելով մարգիղը իր նշանածին զեղեցիկ ձեռացը վրայ համբոյր մը դրոշմելէ և արձակուրդ ինդրելէ յետոյ ակամաց ընդմիջած զործերուն դարձաւ:

Բայց երկրորդ պատղամաբեր մը չուշացաւ կրկին ընդմիջելու զինքը : Քաշմիրի գոյնին նման սյուպիսի ծանր խնդիրներու համար օրուան մէջ երեք անգամ կանչուեցաւ նա : Առջի երկու անգամներուն մարքիզը զուարթ և գոչ երեցաւ . չքնաղ աղջկան մը հաճոյքները քանի հեշտալի են : Բայց ամուսնութիւնը ծանր պարտաւորութիւններ կը քերէ իր հետ . հարկ է որ երկու ամուսնացելոց մէջ փոփոխակի յարգանց և զբհողութեանց լիովի հոնձքեր արտադրէ այն : Եթէ մատղաշ տունկ մը գունագեղ և անուշահոտ ծաղիկներ միայն արտադրէ պատուղներու ժամանակ ի՞նչ կը մնայ : Ոչ այլ ինչ բայց միայն չորցած ոստ մը :

Այս մոտած մունքը աչա պարոն Մօնղայի մտաց ներկայացաւ , երբ վերջին անգամ ստիպողական տումակով մը տիկին Շամարանթի ապարանքը կոչուեցաւ : Թէ պէտք Պէտքը իրի բան չըսաւ ինք , բայց դէմքը յայտնի գժգոհութիւն մը կը ցուցընէր . աղնիւ մարդավարութեամբ , բայց առանց ուշադրութեան իրեն ուղղեալ խօսքերուն պատասխանեց , կրկին և կրկին անգամ հարցուփորձ ըրաւ թէ բան մը պատահած , կամ մէկն ուզած է իրեն : Վերջապէս պատուիրելովոր ալ զինքը չփնտռեն , ըստ որում հաւանօրէն տունը պիտի չդանուէր , մեկնեցաւ առանց այս անգամ Պէտքը իրի ձեռքը բոնելու , զոր ասիկայ ոսկեզօծ զարդ մը դիտելու զբաղած ըլլալով մոոցաւ իրեն ներկայացընելու : Պէտքիս այսպէս կարծեց թէ իր նշանածին ունեցած յուզմունքը և այլ այլութիւնը , ամուսնական գաշնալ բութիւնը ստորագրելու վերջին օրերը հասած ըլլալու բնական անհամբերութիւնէ յառաջ եկած է , և մոտածեց թէ մարքիզին հարցուփորձը զաղանիք մը կը պարտանակէ և թէ նոր ընծայ մը պիտի ընդունի անորմէ : Զէր խարտածնա , նախաճաշէն առաջ սպասաւոր մը խոշոր տուփ մը բերաւ , օրիորդ Շամարանթի յանձնելու հրամանաւ : Պէտքը շտապաւ երիտասարդը հարցուփորձելով սկսաւ բանալ ու հիանալի գոհարեղինի մ'առջւ ափշեալ մնաց :

— Ի՞նչ , ըստ խնամակալը , այս կ'ընծայէ քեզ , պարոն Մօնղա ստուգիւ կարգէ գուրս ծախքեր կ'ընէ :

— Կարգէ գուրս ծախքեր . մարքիզը հայ թագ մը , Շամարիտ թագ մը կարգէ գուրս ծախքեր է միթէ :

— Օժման հանդէսի մէջ զտնուող Անդղիայի իշխանուհիներուն նման պիտի ըլլաս , աղղատոհմիդ թաղը գլխուդ վրայ , սիրելի տոհմուհիս , ըստ նորատի Տօղէր աղ Շամարանթ կոմնը՝ որ նոյն պահուն ներս կը մնանէր :

Կոմն Տողեր , ծաղիկ հասակէն ՚ի վեր որբ մնացած ըլլալով , տիկին Շամարանթի խնամօքը մեծցած էր , և իր ու Պէտքը իսկ մէջ եղած եղբայրական բարեկամութիւնը հարսանեկան մեծ խնդրոյն առթիւ իրարու փոխանակած մանր մունը ծառայութիւններով և մտերմական վստահութիւններով աւելի ևս աձած էր :

— Այդ թագը անդամ մը փորձել պէտք ես , Պէտքը իս , ըստ գերկումուհին , անդամանդեայ քարերուն մեծութեանը վրայ զամքան զգամ զմայլելով :

— Ո՛չ , ոչ , մայր իմ , չպիտի դպչիմ . և ոչ ոք չպիտի դպչի , միայն Ամեուէ զլուխս պիտի զնէ այս թագը . բայց ինչո՞ւ հոս չէ նա , կոչեցէք զինքը : Տօղէր փոքրիկ եղբայրա , վաղէ , բէր շուտով մը զինքը :

— Ոչ , ըստ նախադահը , բարկութեամբ մ'արգիլելով գեռաշաս կոմնը՝ որ զուարթութեամբ մը պատրաստուեր էր քրոջը կամքը կատարելու , ոչ , պարոն Մօնղան դիշերուանէ յառաջ կարող չէ հոս գալու , ինչպէս որ ինքը մեկնած ժամանակը ըստաւ : Այսօր չորս անգամ զինքը անհամպիս ըրիք , թողէք որ զործերը կարգադրէ , ամեն բանէ առաջ զործերը պէտք են :

Տօղէր զլիարկը ժնաւէն վրայ դրաւ , իսկ Պէտքիս՝ խորունկ հառաւ մը թողլով լոեց . խնամակալին հաստատ կամքը՝ պատկառանք կ'ազդէր իրեն : Բոլոր թեթևե և տկար միտքերունման՝ որչափ որ գիւրին իշխանութիւն մը վարելու պէտք ունէր նա՝ ամենափափ ընդգիմութեան մը առջև իսկոյն նկուն կ'ըլլար , եթէ այդ ընդգիմութիւնը մինչև մոլեզնութիւն զայրոյթ չպատճառէր իրեն . որ ժամանակ կրակ առած յարգի մը կը նմանէր՝ որու վառին ու մարիլը մէկ կ'ըլլայ :

Ապագայի վրայ խօսելով ճաշն ըրին . հարսնիքի մ'առջի իրիկունը անցեալ կայ միթէ որ վրան խօսուի : Ամենուրեք զուարթ գէմ

քեր, որք Պէամբիսի ամենազուարթ գէմքին վրայ իրենց պատկերը կը դիմէին, տամնելից տարեկան հասակովը, յոյսերով և այս բարեգուշակ ու երջանիկ ամսւանութեամբ արբեալ այն գեղապանծ օրիորդը զարմանալի հակապատկեր մը կը կազմէին Սան-Սերվի նախագահին տժզոյն և խիստ գէմքին հետ, որ Բարիղի հին խոհրդաբանին իր պատկանելի մէկ մասցարդը՝ իր դիմացը վրայ անողոք հով մը և անմնենդ բնաւորութեան մը գրոշը կը կրէր որ հին ատենակալ ներու սովորական տիպարն է: Մեծամծ վիշտեր և խիստ փորձութիւնները իւր գէմքը չէին ընկճեցոցած, իր վաթառնելից տարեկան հասակին չնայելով շիտակ և անսասան մասցած էր միշտ:

Սրահը մտած ժամանակին նախազահը իր չորս կողմը զմնուած մնութի զարգերուն նա մանաւանդ հիանալի թազին տիսուր ակնարկ մը նեւանց : Պէամբիս աշխուժութեամբ մ'իրեն մօտենալով:

— Բարի, ինաւակալս, հարցուց փաղաքուշ ձայնով մը, կը կարծէր որ մարքիզը շուտով դայ:

— Արդէն ըսի քեզ, Պէամբիս, որ տիկին Շամարանթի նօտարին հետ իր նօտարին առնել պիտի երթայ: Ահա սրահը բազմութեամբ կը լեցուի, այս իրիկուն բոլոր բարիղի բնակիչները քեզ այցելու պիտի ունենաս:

— Մեր բարեկամները օժիտներս տեսնելու կու զան, և կանխաւ շնորհակալութիւն կը մատուցանեմ իրենց: Բայց, յարեց նա ցած անոնց կը մատուցանեմ իրենց: Ահա ժամանակ ի վերէ որ այս թաճախիւնը, Ամեսէ ուշացաւ կալու, չորս ժամէ՝ ի վերէ որ այս թաճախիւնը կը հայտնի լինած է և չեմ գիտեր թէ արդեօք կը վայելէ ինձ:

Հետոշնուր ընդունելութեան սրահը մեծ ձաշակով զարդարուած շողշողուն հազուսներով լեցուեցաւ համակ, և բազմաթիւ խումբեր կազմուեցան կարասիներու վրայ ճարտարութեամբ սփոռած ձաշակի կազմուեցան հրաշալի արտադրութիւններու շուրջը: Եւ մինչդեռ և պերճութեան հրաշալի արտադրութիւններու շուրջը: Եւ մինչդեռ արտիկին գերկոմսուհին ի զարմացումն ամենեցուն թաւ շեայ փոքրիկ բարափերին հայտնի գերկոմսուհին հրաշալի թազը իր տուփէն հանած կը ներձի մը վրայ մարքիզին հրաշալի թազը իր տուփէն հանած կը ներձի մը վրայ մարքիզին հրաշալի թազը իր տուփէն հանած շրջապահայացնէր, Պէամբիս իր ծաղկահաս բարեկամուհիներէն շրջապահայացնէր, կը ընդդիմանար անոնց թախանձանացը, որք թազը գլուխ տուած, կը ընդդիմանար անոնց թախանձանացը, որք թազը գլուխ տուած, կը պէտե ինքը անսացմէ անհամբեր ըլլար իր զարդին ընել իր տապաւորութիւնը վայելէ լու:

Մարքիզու թազը՝ իրեն այս աստիճանը տուողին ձեռքէն ընդունելու տղայական առաջադրութիւնն ըրած էր նա: Ուստի առանց միտ գնելու իր ընկերակիցներուն, ակնարկը գէպ'ի մեծ դուռը դարձուցած էր միշտ, և սովոր սաէ պէտի ինքնունը սպիտակ ակրաներովն վարդ գեայ փան ջին տերենները կը փրցունէր:

Յանկարծ մեծ դուռը շառաչմամբ մը բացուեցաւ:

— Կոյն ինքն է, գոչեց Պէամբիս, կ'սպասէի զինքը: մայր իմ, շնուր թազը, թազը բեր:

Այս ըսելով նշանաձին առջեր վազեց, որ շտապաւ և յայտնի խուլութեամբ մը ներս կը մանէր:

— Կարծեմ ուշացայ, ըստ նա:

— Ինքինքդ մի ջատագովիր: Այս թազը, ո՛չ, ո՛րչափ գեղեցիկ և հիանալի է: Երդում ըրած էի, Ամետէ, որ այս թազը առ ջի անդամ քու ձեռօքդ դրուիմ, շնուր ուրեմն, շտագիր դուխիս:

Եւ շնորհակի կերպիւ մը խոնարհելով, զեղեցիկ գլուխը մարքիզին ներկայացուց: Պատանեկան աշխուժիւ մ'արտասանուած այս խօսքերը և կերպերը կայծակի մ'արտապութիւն ունեցան:

Մարքիզը տիկին Շամարանթիներկայացուցած թազը առնելով նշանաձին զլուխը դրաւ: Բազմութիւնը այս երջանիկ ամսւացելոց չորս կողմը առած էր, օրիորդները հիանահաննմանող պարզ սպասումի գիրքին մէջ, կիները իրենց հողմահարին ետևէն փափսալով, իսկ արք անոնց ետևէն աւելի յափշտակուած էին ապակայ մարքիզուհոյն չքնաղ և թարմաղեղ գէմքէն քան թէ թազին շողշողուն անդամանդներէն:

— Ո՛չ, քանի հրասպար, քանի վայելչութիւն երջանիկ ամուսիներ, կը մրմրային:

Եւ այս վայելու, աղնիւ և զեղեցիկ ընկերութիւնը, երջանկութեան և զուարձութեան պատկեր մը կինար համարուիլ:

Բայց երբ Պէամբիս իր հոսք թազովը զարդարուած հապատակութեամբ կանգնեցաւ, մակաները անհետացան, անիմանալի սարսուռ մը պատեց բոլոր ընկերութիւնը, որ զինք տեսնելով ահուելի ձայն մը հանեց, շուարումէ, զզուանքէ, և սոսկումէ անշարժ մնացած:

Պէաթրիս այս աշարկու ձայներուն վրայ՝ որոնց պատճառը կ'անահիտէր, սիրտը յանկարծ վէրք առածի պէս զգաց և ծնկուըները սկսան դողդղալ. իր առջև կանդնած էր մարքիզը, գունատ և մեռեալէ մը աւելի տժգոյն տեսաւ զինքը որ ձեռնոցը աչացը տանելով հեղձամբուկ ձուկ ձայնիւ մը կը գոչէր.

— Ո՛չ, թշուաւականը . . .

Վերջապէս ցուրտ ըան մ' զգաց որ ծանրօրէն ճակտին վրայէն կը հոսէր, որպէս թէ թաղին վրայէն արցունքներ վաղէին. ոստումով մը բազմութիւնը ճեղքեց, գէպ' ի հայելի մը վաղեց և հօն տեսաւ իր գէմբը ու թաղը բոլորովին արիւնով ներկուած :

— Ա՛չ, ըստ նա կմծալի ձայնիւ մը, վիրաւորուած է պարոն Մօնղան, վիրաւորուած է, վաղեցէք, մայր իմ, վաղեցէք օգնութեան :

Չայնը մարքցաւ և անդամները գողդղալով նշասպառ մօրը ձեռացը մէջ ինկաւ :

Այս անխմանալի պատահարին Պէաթրիսի սիրտը՝ բնական բացառութիւն մը գտած էր: Տօպէր տը Շամարանը և մէկ քանի բարեկամը այս ընդհանուր ապշութեան մէջ, մարքիզը շրջապատելով մօտակայ խուց մը տարին :

— Վիրաւորուած ես, կը կրկնէին իրեն դաշն ձայնիւ մը, անշուշտ մնամարտութիւն մ' ըրած ես . . . եկու . . . եկու . . .

— Ո՛չ, բան մը չունիմ, բան մը չեմ զգար, պատասխանեց պարոն Մօնղան բացացարելի խուռվութեամբ, և բացատրութիւն մը տալու անկարելութեան մէջ զանուելով թողուց որ տանին զինքը, յորժանկարելու մը զանուելով անկարելութեան մէջ իր սենեալը կը տանէին:

Մարքիզը և Պէաթրիս սրահէն հագիւ թէ հեռացած էին, և աշատակաւին յուղման մէջ զանուող բազմութիւնը զրսէն նոր եկող հիւր մ' ընդունելով սկսաւ հարցափորձել:

— Եւ ոճիրն ճիշտ հիմա զործագրուեցաւ :

— Այո՞ , հինգ վայրկեան կայ :

— Եւ մօժա տեղ :

— Ապարանքին մէջ կառնագրան ձախ կողմը :

— Ի՞նչ, ի՞նչ, կ'ըսէք, ի՞նչ կայ, հարցուցին քսան ձայներ միահամուռ :

— Այն կայ, յարեց պատմիչը, որ այս ապարանքին դրան քովը դանուող վաճառատան մէջ ճիշտ հիմա, սեղանաւորին 300,000 ֆրանքը զողցան և իր աղջիկն ալ սպաննեցին :

— Ծ

Բ

Կոսկոծ

990
39

Տիկին Շամարանթի մեծ սրահը գտնուող այս աշխիւ ընկերութեան զգացած ափշումը և սոսկումը նկարագրել անկարելի է. սոսկում՝ որ այն կրկնակի ոճիրէն յառաջ կու գար՝ որ Շամարանթի պատահանքին մէջ այն ինչ պատահած էր: Այս սոսկալի լուրը՝ ամուսնանալու վրայ զտնուող ծաղկահաս և զուարթերես Պէաթրիսի՝ իր նշանածին ձեռնոցին յանկարծ արիւնով ծածկուելու տարօրինակ տեսարանէն պահ մը վերջը կը հանէր:

Մօնղայի մարքիզին ձեռնոցը աղտօսող արիւնը դեռ տաք էր, ըսել է որ նոր թափուած էր այն: Արդ նոյն միջոցին ապարանքին կից զտնուող սեղանաւորին վաճառատան մէջ մանկամարդ աղջիկան մը սպաննուած ըլլալուն լուրը կը հանէր: Պ. Մօնղա ու Թագած՝ արտորանօք նոյն ճանրէն եկած էր, որմէ կը հետեւ թէ այս արիւնը սեղանաւորին աղջիկան արիւնն էր. բայց ինչպէս, ինչ պատահմամբ պարոն Մօնղայի ձեռնոցը այս արեամբ կրնար աղտեղած ըլլալ, ահա այս մասմունքն էր որ բոլոր միտքերը կը գրաւէր և ամենուն սիրտերը կը ճմլէր. ոչ ոք կը ժտէր աղետալի մտածում մը, ակամայ ու անհրաժեշտ կասկած մը հաւորդել իր մերձաւորին, թէպէտե ամեն չուրթերու եղրը և ամեն դորդել իր մերձաւորին, յայտնի կը կարգացուէր այն: Առեւեայն զիրար բարեաչաց մէջ յայտնի կը կարգացուէր այն: Առեւեայն զիրար բարեաչալով կը մեխնէին, կիները շտապառ մուշտակնին կը հագնէին, արք իրենց սպասար ուները կը փոթացնէին, որք դրան սանդուղ-

քին վրայէն կառքերը կը կոչէին, մէջ զաթին մէջ անիւներու շառաշիւններ և ձիոց ստքի դոփիններ անդադար կը լսուէին. վերջապէս քառորդ մը շանցած սպարանքը մարդ չմնաց:

Այս միջոցին պարոն Մօնղա շուարեալ և նկուն՝ կը թողուր որ արիւնաթաթաւ ձեռնոցը հանեն: Աւերատին թշուառական բառը ցած ձայնով լսուած էր բերնէն: Ինչ կը նշանակէր այս խօսքը, արդեօք ինքզի՞նքը այսպէս կը կոչէր, թէ առէտալի անցքի մը ականատես եղած էր: Բայց եթէ այսպէս է, պէտք էր անտարբեր մնալ: Աւնեցած խոռովութիւնը և սոսկալի դունատութիւնը մէկ շատ ենթաբութեանց տեղի կու տար, առանց ամենափոքր բացադրութիւն մը տալու:

Երբ Պ. Մօնղայի ձեռքը լուացին ու անոր բազուկը բացին՝ ամենն ին վէրքի հետք մը չնշարուեցաւ, այս արիւնը իրը չէր ուստեմ: Երբ այս մասիս կասկած մը չէր մնար ալ, ասպարանքին մէկ կրպակին մէջ նորաափ աղջկան մը սպանման լուրը սրահներուն մէջ տարածուելով մինչեւ մարգիվին օդնող երիտասարդաց ական հասաւ, և ելեքտրական ներգործութիւն մը ունեցաւ:

Լուրը առնող երիտասարդը իր քովը զանտողին նշայր մ'ը բաւ, ան ալ՝ ուրիշի մը: Ցած ձայնիւ քանի մը խօսք փոխանակեցին մէջերնին, և քիչ մը վերջը մարքիզը դեռահասակ կոմս տը Շամարանթի հետ առանձին զանուեցաւ:

— Կոմս, մտիկ ըրէ ինձ, ըստ այն ժամանակը պարոն Մօնղա լուութիւնը խելով. Հոս կայ մէկը որուն հետազօտ ակնարկը և խուզարկու բնաւորութիւնը զիս կրնայ անհանդիստ բնել և իր հարցմունքներովը յոդնեցընել. . . : Ձեմ ուզեր, չեմ կրնար իրեն պատասխանել, և պէտք չէ որ զինը տեւնեմ. . . բայց մեխիլ առանց Պէտրիսը և իր մայրը տեսնելու, ո՛չ, ո՛չ, ո՛չ չեմ կրնար: Աստուած իմ, ինչ եղիւին ճակատագիր է այս, ինչ փորձութիւն է այս: Ա'աղաչեմ, սիրելի կոմս, զնա և ըսէ որ հիմա իսկոյն զիբենք տեսնել կ'ուզեմ:

— Ո՛չ, հաւասարի էի, զուցեց Բօղէր, մարքիվին վիզը փարեւով: Այս, այս, ամեն ինչ պիտի բացատրես . . . կը յուսամ լով:

որ Պէտրիս հանգստացած է . . . պահէ մը դքեզ կը գտնեմ: Այս լսելով շտապաւ դուբս սրացաւ:

Պարոն Մօնղա, Բօղէր կոմսին ակնարկներուն և արտասանած խօսքերուն ամեննեին ուշադրութիւն չըրաւ, համբերութեամբ մը իր զգեստին ամեն կողմերը զիտեց, և ոչ ուրեք, մինչեւ անգամ իր վերարկուին աջ թեին վրայ՝ բիծ մը չգտաւ, և վրան գլուխը շոկելէ յետոյ՝ պահը մտաւ, զոր ամայի գտնելով:

— Ծընեալ է Աստուած, ըստ նախաղահը մեկներ է:

Եւ սիրտը կէս մը հանդարտած զերկոմուհոյն դստիկնը յառաջցացաւ: Նոյն միջոցին մարդ մը սենեակէն դուրս ելնելով դուռը վրայէն զոյեց: Ան-Աւերդի նախաղահն էր այն, որուն ներկայութենէն խոյս տալ կը յուսար: մարքիզը զայն տեմնելով երկու քայլ յետս ընկրկեցաւ ու անշարժ մնաց:

— Տիկին Շամարանթ և իր աղջիկը զեռ շատ տկար ըլլալով զձեղ ընդունելու վրձակի մէջ չեն, ըստ պաղութեամբ մը Պէտրիկին ինամակալը, պէտք էք սպասել, պարոն մարքիզ, որ իրենց յուղմոնքը անցնի:

— Օրիորդ Շամարանթը զիտէ՝ արդեօք զզացած անհամբերութիւնս:

— Գիտէ և քառորդէ մը անշուշտ զինքը պիտի տեմնէք, բայց բայցարեցէք ինձ ինչ աղետալի պարագայիւ այս սոսկալի ոճիրը աեղի ունեցաւ:

— Վւաղ, եղած սոսկալի պատահմունքը գեռ հիմակ ականջս համելով, կը խոստովանիմ թէ տակէ աւելի քատմնելի այլ միանդամայն ատկէ աւելի բնական բան մը չէր կրնար ըլլալ ինձ համար: Գէպ ՚ի հոս զալու վրայ էի . . . ուշացած ըլլալս գիտնալով ճանապարհին պատյաները կարձեցընելու համար՝ կառ քսանտօմ անցքին վրայ թողոցի, և շտապաւ կը քալէի: Ապավանտօմ անցքին վրայ թողոցի, և շտապաւ կը քալէի: Ապավանտօմ հազիւ քանի մը վրայ էնուի կը գտնուէի երր յանկարծ կառնաղրան ձախ կողմի սեղանաւորին վաճառատան մէջէն մարդու մը ելնելը տեսայ, մարդ մը . . . որուն մինչեւ այսօր բարեկամի մը ելնելը տեսայ, մարդ մը . . . որուն մինչեւ այսօր բարեկամի մը ելնելը . . . թշուառական մը, հրէշ մը . . . բայց անուն տուած էի . . . թշուառական մը, հրէշ մը . . . բայց

աւաղ . . . չեի զիաեր . . . ինչ նման շտապաւ կը քաշէր . . . Ճանաշեց զիս , մօտեցաւ և ջղաձգարար ձեռքս սեղմեց : Ապարանքին դրան առջեն էինք , ես ներս մտայ , բայց ձեռնոցս կ'արդիլէր այս մարդուն ձեռքին թողած գրումը զզալու , հետեաղէս ինչ որ պատահէցաւ՝ զիաէք :

— Երբ ներս մտաք երկիւղ մը ունէիք , նկատեցի որ դունատ և յուղեալ էիք , ըստ ծանրութեամբ մը պարոն առ Սան-Սերվ առանց մարդիզը զիտելու :

— Օրիորդ Շամարանթի աշխոյժ և նեղսիրտ բնաւորութիւնը զիտքա ակամայ յապաղումովս զրաւուած՝ այս աղէւտալի պատահումէս մինչեւ սրահը մտնելս անցած սուղ միջոցին մէջ մտածելու ժամանակ չունեցեր էի : Սակայն երեք պարագաներ՝ զրոս չէի կրնար բացատրել , վրաս սասափիկ տպաւորութիւն մը ընելով , շարունակ մտքիս առջեւ կը ներկայանային . այնպիսի տեղ մընոյն ժամանակ չանդիպումա . . . այն մարդուն զղածդարար ձեռքս սեղմէլը , վերջապէս սեղանաւորին վաճառատան կատարեալ մթութիւնը , երբ միւս ամեն խանութները լուսաւորուած էին , բոլոր այս պարագաները սոսկալի տպաւորութիւն մը ըրած էին վրաս : Այս հանդպած մարդուս նեղ վիճակի մէջ դանուիլը զիտէի Կը խոսափանիմ զայս . . . և չեմ կրնար աարակուսիլ որ միոս օր խաղի մէջ մեծ գումար մը կարմաց : Այս ամեն բաները ահա թէպէտե այսպիսի աղէտալի անցքի մը կասկածը չյարուցին մտքիս մէջ , բայց և այնտէս հոս ներկայացած ժամանակս անորոշ և տխուր նախազգայումի մը ենթակայ եղած ըլլալս շեմ կրնար ուրանալ :

— Եւ վաճառատան մէջն ենող անձը ճանչնալուդ հաւաստի էք , այս մասին աարակոյս մը չունիք ամենեին :

— Վաննափոքը աարակոյս մը չունիմ , պարոն :

— Կրնաք ուրեմ այդ անձին անունը տալ մեզ , ըստ նախազահը հաւաստառութեամբ մը , այս անդամ իւր նայուածքը Պ. Մօնզայի աշացը վրայ յարելով :

Այս հարցումն վրայ Պ. ար Մօնզա սարսուցաւ յետոյ կրկնեց

հանդարտ դանդաղութեամբ մը որ ինքվինքին մէջ բուռն կերպով ամփոփուելով արգասիքն էր միայն :

— Կը յիշէք , պարոն , որ առաջին անդամ երբ սոսկման ձայներ՝ ինչպէս իմ՝ նաև ուրիշ շատերու բերնէն լսուեցան , մը նայուածքները իրար հանդիպեցան , հասկըցայ որ այդ քննութիւնը որու հիմա զիս կ'ենթարկէք , քիչ ատենէն անդի պիտի ունենար , և կը խոսուլանիմ թէ առջի բերան անհնարին անձկութեան մը մէջ ինկայ այդ պատճառով . . . : Բայց մտածելով կասկածներս փարատեցան . . . որոշումն ըրած եմ , պարոն , և առանց վարանելու պիտի պատասխանեմ ձեզի . . . : Եթէ մարդասպանը իր յանցանայ պատիմը առանձին կրելու ըլլար , ինչպէս որ ըսի , առանց վարանելու պիտի անուանէի զինքը , բայց այս գործած անպատութիւնը և նախատինքն հոյակապ անուն մը , պաշտելի անուն մը պիտի արատէ , անուն մը՝ զոր այլք արժանաւորապէս կը կրեն : Եթէ այս անունը արդարութեան խուզարկութիւններէն կը խուսափի , զայն երեան հանելու իրաւունքը ունիմ միթէ . քանի որ իմ ըլուութեամբս կարող եմ այս բանիս առջեն առնելու , ինչո՞ւ գերդատանի մը անպատճութիւն և վիշտ պատճառեմ , զերդատանի մը զօր կը սիրեմ , կը պատուեմ , և որ անմեղ է գործուած ու մը զօր կը սիրեմ , կը պատճուեմ առաջարկութիւննիդ , և ճիրէն : Ո՛չ , չեմ կարող , կը մերժեմ առաջարկութիւննիդ , և հաւասարի եմ որ մը ամիկին Շամարանթ այժմեան լուսթեանս համար շնորհակալ պիտի ըլլայ ինձմէ :

Այս ըսելով մարդիզը դէպ ՚ի գերկումսուհւոյն դստիկոնը յառաջացաւ :

— Վայրիեան մը , պարոն , այս գործը տիկին Շամարանթի համար միայն կարեսորութիւն չունի . . . իր ամուսնոյն կատկին վրայօք տեղեկութիւններ ունիք . . . պէտք էք զիտնալ որ ինչպէս իր նոյնակէն և իմ հաւաստութիւնս աղջկան ամուսնութեանը համար՝ ամսակարեօր է :

— Տէր իմ Աստուած , ինչ ըսել կ'ողէք , պարոն , զոչ մարդիզը Սան-Սերվի մօտենալով :

— Միտ գրէք արենմն ինձ , ըստ նախազահը , մը մէջ ամցածը

թերևս կարծածէդ աւելի ծանրակշռութիւն ունի : Մտքիս առջև բերելով այն ընկերութիւնը՝ որու մէջ կ'ապրինք , կ'իմանամ այն կեղծ փափկութիւնը , չքոտի պատիւը և ամենավտանգաւոր խղճաւարութիւնն՝ որ ձեր ինձ տուած պատասխաններն թելադրեցին , բայց հաւատացէք ինձ որ պատիսի վատ կամահածութիւններով միայն ընկերութիւնը կը լուծուի ու կը քայլայուի : Խնչպէս հարստութեան և կրթութեան՝ նոյնպէս և պատույ առանձնաշնորհութիւններն ունենալ կ'ու զեն : Դասակարպի (castle) հոգին արդարութեան բոլոր զգացումները կը չնջէ կը փճացընէ իրենց սիրտերուն մէջ . . . չեն իմանար որ քաղցիեղը՝ զոր չեն համարձակիր արմատախիլ ընելու , զոր իրենց մօտ կը պահէն , և որու վրայ աչքերնին կը դոցին ; ուր ուրեմն ամենէն առողջ անդամներուն ալ տարածուելով բոլոր մարմոյն մահ կ'սպառնայ :

— Շատ խիստ էք , պարոն :

— Իրաւունք ունիմ խիստ ըլլալու . ես սիրտս խորտակելով յանցաւոր որդիս արտաքսեցի . անաչառ խստութիւնը արդարութեան և առաքինութեան աղբի ին է : Ընտանեացս մէջ կատարած պարտաւորութիւնս թող աղնուականութիւնը՝ թէ հինք ըլլայ թէ նորը՝ իր մէն մի անդամին նկատմամբ ՚ի գործ գնէ , և ասով ժամանակիս ոգին դէմ կրնայ զիմանալ , նաև իր փրկութիւնը կը գտնէ , ըստ որում յարդելի պիտի ըլլայ յաէտ այն պարտաւորութիւններու տեսութեամբ՝ զոր ձեր աստիճանը ձեր վրայ կը դնէ : Ուստի չեմ կրնար հաւանիլ ձեր որոշման , և իրեւ խնամակալ , իրեւ Պէաթրիսի երկրորդ հայրը՝ իր ապաղայ երջանկութեան պատասխանատուութեանը մէջ կարեւոր մաս մը ունինալովն՝ հարկ է որ իմացընեմ ձեզ այն փոփոխութիւնը՝ զոր այդ որոշումն պիտի առթէ մոքիս մէջ և թէ նոյնին վրայ հստատ մնալու ըլլաք մինչ ցվերջ . և թէ պարոն տը Սան-Ենրվ իր որդույն վրայ խօսած ՚ժամանակը՝ պարոն Մօնպայի զարմացման և արդահատութեան տարօրինակը նայուածքը գիտելու ըլլար՝ զոցէ խօսակցութիւնը ուրիշ ընթացք մը բռնէր : Բայց նախազահը աւելի իր մտածումներուն զբազած քան թէ իր խօսակցին դիմաց վրայ ըլլալիք տալաւորութեան ,

բան մը չէր տեսած . իսկ ո . Մօնղա իր ամուսնութիւնը ծանր խոչընդոտով մը խափանուելու մօտ տեսնելով այնպիսի մէկէ մը որ կարուլ էր Պէաթրիսի իրեն հետ ամուսնանալը արգելուլ , հախաղահին արտասանած վերջին խօսքերուն բայցարութիւնը չուզեց յետազդել :

— Խօսեցէք , պարոն , ըստ , խօսեցէք :

— Այո , սիրելիդ իմ պարոն Մօնղա , կը ճանչնամ Պէաթրիսը , անոր ճնիլը տեսած եմ : Գիտեմ իր թերութիւնները ինչպէս նաև իր բարեմամութիւնները : Քմավար , կամազաշտ , գորովով և բնականով փայլող սխրալի միտք մը ունի նա , այլ այդ միտքը ծոյլ է և հեռուն չերթար . . . : Իր կամակոր բնաւորութիւնը հաստատամութիւն կը կարծէ : Բնածին անչողութիւն և տանտիկոջ մը պարտաւորութեան կատարեալ տղիտութիւն կը տեսնուի իր վրայ . իսկ մօրը կողմէն կյոր հոգածութիւն մը՝ ամենափր նեղութիւն մը , ամենափոքր վիշտ մը չպատճառելու անոր . . . : Զափաղնցօրէն չեմ խօսիր . . . : Իր ծաղիկ հասկը , իր զեղեցիութիւնը այս ամենուն վրայ չքնաղ չնորհ մը կը սփռեն , բայց զեղեցիութիւն և երիտասարդութիւն կ'անչետին . . . միայն թերութիւններ կը մնան . . . : Եւ այս թերութիւններուն հակառակ՝ որք երես առած աղջկան մը կը վեբարելին , յոյս ըրի և կ'ընէի տակաւին որ Պէաթրիս կրնար երջանիկ ըլլալ . . . այլ պայմանաւ մը միայն , այն է իր ամուսնոյն խորունկ սէր մը ներշնչէր , ամեն զգացումներէ զերաղանց սէր մը . աղէկ միտ դրէք ըսածիս , սէր մը կ'ըսեմ որ երաշխաւորէ զմեղ թէ իրեն նեցուկ և առաջնորդ եղաղ մարգուն սրտին մէջ հարկ եղած հաստատամիտ արիտութեան հետ ներողամատութիւնն միացած պէտի ըլլայ , ներողամատութիւն որու օր մը պէտք պիտի ունենանք , և զոր ընկարձակ և խորունկ սէր մը կրնայ ազգել միայն : Կարծէցի որ ձեր զգացումն ալ այսպէս էր , և ձեր ամուսնութեան հաճութիւն տուի : Խարուած եմ արդեօք . . . : Վկթէ կայ բան մ'որ այս ինամութեան մէջ աւելի թանկադին թուի ձեզի . . . : Լաւ ուրեմն , և թէ այսպէս է , ևս օրիորդ Շամարանթի խնամակալը , իր ապա-

գային պատասխանառու, իր բաղդին տէր ըլլալովս, անկարելի կը թուի ինձ որ այս միաւորութեան մէջ երջանկութեան յօյս մը, հաւանականութիւն մը տեսնեմ, հետևաբար հաւանութիւնս եփ կ'առնում:

— Սպառնալիք մ'է այդ, ըստ Պ. Մօնղա դունատելով:

— Ոչ, վերջնական յայտարարութիւնս է: Սեղանաւորին աղջիկն սպաննողին անունը պիտի տաք. ձեր սիրոյն այդ թշուառականը անուանելու զբհողութիւնը պիտի ընէք, ասպա թէ ոչ առիթ պիտի տաք ինձ կասկածելու որ ձեր զզացման մէջ սէրը իր օրինաւոր տեղը չունի: Դուք չէք սիրեր օրիորդ Շամարանմը, ուրիշ մը աւելի սիրելի է ձեզ. . . : Եթէ ոչ՝ արդէն խօսած պիտի ըլլայիք:

— Զեմ սիրեր օրիորդ Շամարանմը, ըստ մարքիզը՝ որուն աչքերը սկսան արտասուօք լեցուիլ, ո՛հ, նյոն իսկ դուք պահէ մը պիտի իմանաք թէ այժման լուութիւնս՝ անոր վրայ ունեցած սիրոյս ամենամեծ տպացոյց մ'է . . . : Բայց լմացունենք, վերջնական յայտարարութիւն ըստանիդ վերջնական յայտարարութիւն մը չէ, այլ քանի մը օրու ան յետագում: Զեր վստահութիւնը վերստին պիտի շնորհէք ինձ . . . զիս առաւել ևս պիտի յարգէք . . . նաևս պիտի օքնէք . . . յարեց նա այս վերջին բառին վրայ յենլով՝ այս բունած ընթացքիս համար: Մինչև որ ժամանակը զայ յանցառը անուանելու . . . հաւատացէք ինձ . . . մի փնտուեք զինքը, Պ. ար Սան-Սերվ. . . : Ամենասուղիղ դատողութիւնն և ամենափորձառու միտքը կրնայ խարսուիլ. . . : Խիստ դիւրին կերպով մը մարդիկ կրնան հաւատաւ թէ մէկը որ կշամբանք մը ընդունած չէ բնաւ, կրնայ յանկարծ ամենավատ յուռութեան մէջ ընկնիլ. . . : Միւս կողմէն մոլութենէ գէպի ի առաքինութիւն յեղակարծ և հրաշալի վերագրաներու ալ հաւատ կ'ընծայեն . . . : Անրիծ կեանքի մը վրայ ծանրացած կասկածը չեն երեւակայեր բնաւթէ կրնայ սպառնալ. . . արդէն վտանգեալ կեանք մը. . . :

— Պարոն, զուեց Պ. ար Սան-Սերվ, որուն մտացը մէջ հաղարաւոր մտածմունքներ, հաղարաւոր յիշատակներ կայծակի հարուածով ցնցուած արթնցած էին:

— Ես, ըստ մարքիզը հանդարառութեամբ մը, բան մը չխօսեցայ . . . յանցաւորը չանուանեցիլ. . . : Բայց ձեզմէ բամնուելու յառաջ, կը կրկնեմ դարձեալ, մի փնտուեք զինքը . . . մի փընտուէք զինքը . . . :

Այս ըսելով մարքիզը աշխատ ժութեամբ մը զլխարկն առաւ ու չեռացաւ, յարժամանակ՝ Սան-Սերվի նախադաշը անսկնիկալ և սոսկակալ մտածութիւններով համակեալ՝ դողդոջուն ձեռօք թիւնաթուուի մը թեր բոնելով ծանրութեամբ մը կքեցաւ վրան:

— ՀՀՀՀՀ

Գ.

Մարդուագունք

Պարոն Մօնղայի արտասանած վերջին խօսքերուն առ թիւ Պ. Սան-Սերվի զդացած այլայլութիւնն համար պէտք բացատրել թէ ծերունին ինչ դիքի մէջ կը դանուէր իր միակնք բացատրել էր, ծերունին ինչ դիքի մէջ կը դանուէր իր միանցած էր, որուն արտաքին երեսը մը հին ատեններու աւանդութիւնցած էր, և զունէր այն հրապրյները՝ ուրք երիտասարդ մը ները կը պահէր, և զունէր այն հրապրյները՝ Ամենադաման բնութիւն հայրական տանը հետ կապելու կ'օգնեն: Ամենադաման բնութիւններու վրայ իսկ իսկական հեղութեան այս անընդուիմակայ ազգիցուներու միւնքի չեն համչեր: Անձ ակնածութիւն մը կը առծէր այն թիւնը ներկայութիւնը կը կրէր, բայց երբէք ոէր մը զդացած մարդուն՝ որուն անունը կը կրէր, բայց երբէք ոէր մը զդացած էր, երբէք հօրը ներկայութիւնը կրեն ապատութիւն և հաճուածը:

* Զէնքու ուշագունքն աղնուացնելու համար կաղընուած ընկերութիւն:

թիւն մը չէր պատճառած : Կախաղահը իր նայուածքովը, խրառներովը և սոսկ տեսքովն իսկ զինքը կը սառեցնէր, և աչա այս մշտառե բռնադառութեան հետեւթիւնն եղաւ՝ բնականաբար խրոխտ և ներս նետող բնաւորութեան մը կոռովութիւնն ու զիմազրաւութիւնն աւելցնել : Էրնէսդ արհեստներու մեծ միտում մը ունէր՝ ինչպէս նաև մեծ միջ մը այն արկածներու և ձեռնարկութեանց՝ ուր յանդնութիւն, ինքնուրոյն վստահութիւն, կերպերու հրապոյք, խօսքերու համոզողութիւն և մտային գիւտերու զօրութիւն կը փայլին : Ինքը ճարտարապետ մը, քաղաքաղէտ մը և երեսլի դրագէտ մը կրնար ըլլալ : Հօրը անողոք բնաւորութենէ ստիպեալ փաստաբանութեան ասսպարէզը նետուեցաւ նա, թէ և այդ պաշտօնը իրեն դժկամակութիւն կը պատճառէր : Բարիզի առաջն ընկերութեանց մէջ նետուելով, ուր իր աղնուութեամբը, զերիվերութեամբը և ճշմարիտ սատանի մը գեղեցկութեամբը, հռչակ ունեցող կանանց վրայ տեսակ մը զիւթութիւն՝ ի գործ կը զնէր, շոայլ կեանք մը սկսու վարել էրնէսդ, և հօրը իրեն յատկացոցած շափաւոր դրամէն շատ աւելին ծախս ընելով՝ սկարտքերու տակ ինկաւ զորս նախագահը մերժեց վճարելու : Էրնէսդ իր ամօթը չյայտնեց և զաղանի սկսու հայրը ատել, արհամարհէլով աշխարհ և բարդյականութիւն : Խաղամնութեան սուսաւ ինքնինքը, և թէպէտ ՚ի սկզբան յաջող շահէր ունեցաւ՝ բայց քիչ ժամանակէն բազդին ձախողութիւնն զդաց գառնադին : Իր հպարտութեան պատճառաւ չուզեց կրիմն հայրական մերժումները և յանդիմանութիւնները մտիկ ընել, և բոլորովին նեղն ինկաւ : Առանց սիրոյ, առանց հաւատոյ անզդայ սիրոտ մը յանցանքէ յանցանք զլորուելով մոլութեան մինչեւ վերջին ծայրը շուտով կը համի : Պ. ա. Սան-Սերվ փորձով իմացաւ թէ որդին ստորագրութեան նենդութիւն մըրած է, և որովհետեւ էրնէսդ ալ չափահաս էր՝ հաշիւները կարգադրեց անոր հետ, և մայրական ժառանգութեան մեծ մաս մը զինքլով արդարութեան առջեւ բացուելիք գատի մ'առ ջեն առնելէ վերջը վանաեց զինքը իր ներկայութենէն :

Պ. ա. ա. Սան-Սերվի սրահին մեծ զտուը յանկարծ բացուեցաւ :

— Պարոն Կախաղահ, ըստ սենեկապետը, քննիչ դատաւորը և ստիկանութեան պաշտօնեաները ձեզի հետ խօսիլ կ'ուզեն :

Պ. ա. Սան-Սերվի բոլոր արինը սրտին մէջ հոսեց . . . աղետալի նախազգացում մը իր միտքը պաշարեց, սակայն ինքզինքը զսպելով, հաստատ ձայնիւ մը՝

— Ներս հրամցուր այդ պարօնները, ըստ :

— Ը

Դ.

Հարցուիոր:

Այն կարձ միջոցին՝ որ սենեկապետը երկու պաշտօնաւորներն առաւ ներս բերաւ, Կախաղահին պողպատեայ սիրու ժամանակ շափաւոր դրամէն շատ աւելին ծախս ընելով՝ սկարտքերու տակ ինկաւ զորս նախագահը մերժեց վճարելու : Իր կամքին վրայ գետադոյն ձիգ մ'ընելով երկու պաշտօնաւորներուն սրահը մտած կէտին՝ հանդարտ գէմքով մը զիմանակ մը զիմանակ, և ըսութեամբ բարեկելով նշան ըրտու սպասաւորաց որ մեկնին :

Երբ առանձին մնացին՝ քննիչ գատաւորը ըսութիւնը խզելով՝

— Պէտք չունինք, պարոն Կախաղահ, ըստ խօսարհութեամբ մը ծոռուելով, պէտք չունինք ձեզի իմացընելու թէ ո՛րչափ դժուարին է երբեմն մեր պարտաւորութիւնը կատարելը :

— Գիտեմ, պարօններ, այն հնազնդութիւնը՝ որ մարդս կը պարտաւորի իր երկրին արդարութեան պաշտօնեաներուն : Աը համարձակիմ ըսելու թէ ունեցած վաթունեվեց տարեկան անարատ կարգադրեց արինաց և պաշտօնիս սրահանջմանց կատարեալ հնազնդութիւն լիովին կը հաստատէ : Բայց կ'աղաւիմ, բացատրեցէք միտքերիդ :

— Սեղանաւորին տանը մէջ զործուած ոչիրն է զմեղ հոս բերողը : Տիկին Շամարանթի արդարադին մէջ մեծ ընդունելութիւն

մը կար , որուն դուք ալ ներկայ էիք , ահա սոյն ընդունելութեան մէջ տարօրինակ անցք մը տեղի ունեցեց է , որ այս մարդասպանութեան կը վերաբերի . . . : Անշուշա դուք ալ ականատես եղած էք նոյն անցքին , և յաւսացինք որ ձեր քովը տեղեկութիւններ պիտի դանենք , որով պիտի հաստատոի մեր արդարացի կասկածները :

— Ինչպէս որ ի՞շուէք այդ անցքը խիստ տարօրինակ էր : Օրիս որդ Շամարանթ անհամբեր պարոն Մօնղայի կ'սպասեր , վասն զի օրուան մէջ իրմէ՛ փառաւ որ թաղ մը լնդունած էր նա , և կ'ուղեր որ առաջին անդամ նշանածը անձամբ իր գլուխը զնէ զայն : Սրահը շքեղ բազմութեամբ լիցաւած էր՝ երբ պարոն Մօնղա հասաւ , և ալամանդեսյ թաղը առնելով նշանածին զլուխը դրաւ , բայց նոյն միջոցին տեսնուեցաւ . որ իր ձեռնոցը արիւնով թաթխուած էր : Վ'իմանաք անշուշտ բազմութեան անբացատրելի սոսկումը . . . : Ահա պարոններ , եղելութիւնը . . . : Ուրիշ բան մը ունիք ինձ հարցընելու :

— Այսպիսի եղելութիւններ անշուշտ առանց բայցատրութեան չեն կրնար մնալ :

— Պ. Մօնղա պատմեց թէ , ավարանքին դրանը առջև մարդու մը ձեռքը բանած էր՝ որուն մինչեւ այս օրս բարեկամի անուն կուտար , և թէ այս մարդը նոյն միջոցին սեղանաւորին վաճառատունէն կ'ենէ եղեր :

— Այդ մարդուն անունը յայտնեց , պարոն նախագահ :

— Հաստ ստիպեցի զինքը , բայց մերմեց անուանելու :

Հոս քննիչ պաշտօնեան տաղնապած երկցաւ , այլ ինքնինքը բունելով յարեց .

— Պարոն Մօնղան ըստաւ գոնէ թէ սեղանաւորին դրանը առջև հանդիպող անձը տիկին Շամարանթի ընկերութիւնէ : Երդեօք իր դարմացումը յայտնեց փողոցին մ. ջ և ապարանքէն հեռանալու վրայ տեսնելով այն անձը՝ որ այնպիսի պահու մը մէջ պէտք էր ընդհակառակը ներս մտնելով ընտանեաց բարեկամներուն հետ իր ինդահցութիւնը յայտնել :

— Ո՛չ , պարոն , ըստաւ ծերունին :

Կրկն լուռթիւն մը աիբեց , յետոյ յանկաբծ քննիչ պաշտօնեան ցած և շարժած ձայնիւ մը շարունակեց .

— Պարոն Նախագահ , կարծեմ որդի մը ունիք :

— Այո՛ , պարոն :

— Զեր ապարանքը կը բնակի նա :

— Ծնելէն ի՞ վեր :

— Այսօր Երբ բաժնուեցաք իրմէ :

— Կանուխ գուրս ելաւ , ըստաւ Պ. ար Սան-Սերվ գեգեկելով , մէկնելէն առաջ չտեսայ զինքը . . . չեմ զիտեր թէ դարձած է տուն :

— Տիկին Շամարանթի պարահանդէսը չեկաւ ուրեմն :

Այս վերջին հարցումը պարոն ար Սան-Սերվի միտքը բոլորովին լուսաբանեց : Մինչ ցայն կէտ իբրև զատառոր և անկարեկիր մարդ մը երեցած էր , և իր սոսկալի անձիտ թիւններն և երկիւղներն լուց ցուցած էր նա . բայց վերջապէս հայրական զղացումը յաղթելով ալ ինքինքն վրցաւ բռնել , և զժքաղդութեանց ամնէն սոսկալին նշանաբելով աշխատեռթեամբ մը սոտք ելաւ և հարցաց .

— Բայց ինչո՞ւ , պարոններ , այսպիսի հարցումներ կ'ընէք , որ դիս ինչ յարաբերութիւն ունի Վանտօմ փողոցին մարդասպանութեան հետ :

Երկու պաշտօնաւորները առանց պատասխանելու իրարու երես նայեցան : Պարոն ար Սան-Սերվ իր սե հազուստովը , զլիի մազերուն նման սոլիտակ զէմքովը , մարած ձայնիւը , զողովզուն ձեռօքը , բազուկները գէպ ի՞ պաշտօնաներուն տարածած , և իր սրաին ահուելի մարմաքումին հակառակ իր հասակին և իր զիրքին արժանապատու թիւնը պահել չանալով , երկու պաշտօնատարաց յարդ անք կամ ակամայ արդահատանք կը պատճառէր :

— Կը լոեք , պարոններ , շարունակեց նա , կ'երկինչիք որ տկար պիտի գտնու իմ , զուցէ կը վախնաք որ կը զայրանամ . կը սխալիք , հանդարտ եմ ես և արի , կրնամ ամնն ինչ լուել , խօսեցէք ուրեմն , խօսեցէք :

Եւ չկրնալով ոտքի վրայ կանդնիլ՝ իր թիկնաթոռին վրայ ին կաւ, այլ սակայն իւր անկման մէջ խել վսեմ էր նա :

— Պարոն Նախաղահ, յարեց քննիչ պաշտօնաւորը, երբեք իմ պարաւորութիւնս այսպէս գծուարին չէի տեսած, բայց, կ'աղաւշեմ, հաճեցէք ձեր որդուցն վրայ մեզի տեղեկութիւններ տալու իր վարմունքներուն վրայ . . . և այլն, և այլն . . . :

— Տանեւով ամսէ ՚ի վեր, կանոնաւոր վարմունք մը . . . և անպարսաւ ընթացք մ'ունի նա . . . դույժ ես այսպէս կարծած ըլլամ :

— Եւ այդ ժամանակէն ՚ի վեր ձեր քովին բաժնուած չէ . . . ձամքորդութիւն մ'ըրած չէ :

— Ոչ, պարոն :

— Ուրեմն, պարոն Նախաղահ, կ'աղաւշենք զձեզ որ զմեզ ձեր ասլարանքը առաջնորդել տաք, վասն զի հրաման ունինք խուզարկելու :

Սարած ձայնին մը այս վերջին խօսքը ըսելով քննիչ դատաւորը դլուիը ծուեց և ձանրութեամբ մը շարունակեց :

— Երիցիք, պարոն Նախաղահ, ձեզի համար սոսկալի է հարուածը . . . այլ գծրադրաբար խիստ օրինաւոր ապացոյցներ ունինք պարոն Երնէսպը Վանսոմ փողոցի օրիորդ Սօֆի Հերվէյի անձին զէմ կատարուած մարդասապնութեան հեղինակը կարծելու :

Պարոն ար Սան-Սերվ զիրքը չփախեց, խօսք մը չարտասանեց, միայն իւր զիմացը վրայ մեռելսախիզ դունատութիւն մը աեւնուեցաւ, և պահ մը լուս ու մունջ մնալէ վերջը՝ իւր անշարժ աչքերուն մէջ տեհագային հօռը մը շողաց, և յուսահատութեան արձանին նմանուղ ցուրտ և անշարժ այս մարմարէն երկու արտասուքներ զէպ ՚ի վար հսկեցան : Երկու պաշտօնաւորները լուելեայն զիրար կը զիտէն, անտարակդյու այս տարօրինակ տրտմութեան առաջին վայրեկանները յարդելով, և կ'սպասէ ին որ տարաբագդ հայրը իր մատուրական զօրութիւնը գանելով իրենց խօսքերը հասկընալու կարող ըլլայ : Բայց վայրիկեաններ կ'անցնէին և մահուան լուութիւնը կը շարունակուէր միշտ : Ուսիկանութեան դործակալը հարցում մ'ը-

րաւ, բայց գծրադր մարդի կարծես թէ չլսեց, վերջապէս քանի մը վայրիկեան այսպէս անզդայութեան մէջ մնալէ յետոյ յանկարծ սուբ ելնելով :

— Եւ կիսինք, պարոններ, ըստ :

Եւ զանդակը հնչեցուց՝ որու վրայ սենեկապեալ երկեցաւ :

— Իմ անկեղծ յարգանքներս տիկին գերիսոնուհւոյն մատուցանես, ըստ նա, և իմացընես որ այս զիշեր չպիտի տեսնեմ զինքը, վավան զի այս պահուս ապարանքն մեկնելու ստիպուած եմ : Պարոններ, կառքս ձեղ կ'սպասէ :

Գոյցէ երբեք հայրական արխութիւնը, ազնիւ արեան մը հպարտութիւնը և անբիծ կեանքի մը յիշատակը, այսպիսի խիստ փորձութեան չէին ենթարկուած, երբեք մարդ մը այս սաղիկեան ծերունոյն նման տան ջուած չէր, որ իր զգացածը ակարութիւն համարելով, կ'ամչնար : Պաշտօնաւորները իր կառքին մէջ հրամացուց, սակայն հանապարհին կարճ միջոցին մէջ բառ մ'անդամցուց : Եր տանը համեմելով երբ փողոցին դուռը դոցուեշարտասանեց : Եր տանը համեմելով երբ փողոցին դուռը դոցուեշարտասանեց որ մարդ մը շթուլու դուրս ելնելու համար մինչեւ որ թագւորին պաշտօնեանները մեկնին :

Եւ իւր ձայնը չէր զողգոսք, ձեռքը հաստատ էր, մեծ որոշում մ'ըրած էր նա անվթէպ :

Բարձր զլխանոց, և սեւ կերպակէ ատլազործեալ զենջակ կրող պատաւ տնաւեսուհի մ'որուն մէջքէն երկայն շղթայով բանալեաց արցակ մը կախուած էր, տիրոջը զիմացը եկաւ, և սոլասեց որ հրամանները այս :

— Պապեդ, ըստ անոր Պ. ար Սան-Սերվ, պէտք ես այս ուարոնները տան ամեն կողմերը առաջնորդել, ամեն դռները և ամեն զլրոցները պիտի բանսա անսնց, առանց ընդդիմութեան անսնց ամեն զիտէն անտարակդյու ամարի կատարես, և ամեն ինչ որ պատշաճ կը համարին առնելու՝ պիտի թողաւս որ առնուն :

— Պարոն Նախաղահ, զուեց պատաւ կինը սիրալ թունդ ելած, պատրաստ եմ ձեր հրամանները հնազնազութեամբ կատարելու,

բայց կրնամ հաւասուել զձեղ թէ կասկածաւոր բան մը չպիտի դանուի այս տան մէջ . սպասաւորներն ամենքն ալ պարկեշտ մարդ դիկ են , ինքինքիս պէս կը ճանչամ զանանք . . .

— Ծառաներուս վրայ չէ ինպիրը , Պատեր , սննդյ համար մի երկնչիր . միայն պատրաստ եղիր պարոն քննիչ դատաւորն առաջնորդելու :

Պարոն ար Սան-Սերվ դատաւորաց առջևին կ'երթար :

Ապարանքին վարի մեծ գտափիկնը՝ պարզ և տխուր սրահ մը մուան , ուր օրինաց զիրքեր պարունակող փայտեայ մեծ դըքատուններ , մէկ կողմէն Սոլոմոնի դատաստանը և միւս կողմէ՝ բիւդիւնի դատաստանը ներկայացընող պատառեայ տապաստակ մը , անոր աւելի սպալի աեսք մը կու տային : Մէջտեղը եքենուսեայ ահազին սեղան մը կար՝ որու վրայ գտնուած ցիրուցան թղթեր , սկսուած ծանօթադիրներ , և փոշելից դատագիրեր՝ յայտնի կը ցուցնէին թէ պարոն ար Սան-Սերվ իր արհեստին ուսումը չէր թողած , թէ պէտե բաւական ժամանակէ՝ ի վեր իր հրաժարականն տուած ըլլար :

Սպասաւոր մը աշտանակներուն մոմերը վառելով՝ հեռացաւ :

— Զեր խոզարկութիւնները սկսելէ առաջ՝ հաճեցէք , պարոններ , ըսաւ Պ. ար Սան-Սերվ երկու դատաւորաց , հաճեցէք ըուըր ձեր տեղեկացած պարագաներն ինձ ալ տեղեկացընելու . . . : Ի՞նչպէս կառկածեցաք իմ . . . (վայրիեան մը վարանեցաւ՝ որպէս թէ այս անունը անուանելը իրեն ծանր զար . . .) իմ տղէս . . . :

— Ականատես վիաներ , պարոն նախադահ , ձեր որդւոյն նոյն վաճառատան մէջ մունելը տեսած են , իր այցելու թեան միջոցին էտքը մարած տեսնուեր է , և դուրս ելած միջոցին նոյնպէս զինքը տեսնողներ եղած են : Վերջապէս այն աթոռին մօտ՝ որու վրայ ըսպաննուած աղջիկը ընկած էր , սուրի պատեան մը դտանք , ահա վրան գտնուած տոհմանշաններն , պարոն նախադահ :

Պ. ար Սան-Սերվ դիտեց և սոսիայ :

— Եյս նորահաս օրիորդը , շարտնակից քննիչ պաշտօնաւորը :

պարոն կրնէսդի սիրուհին էր . օրիորդին դրապանը դտնուած նամակը այս գործոյն իրողութիւնը լիովին կը հատասկե :

— Գուցէ կը նախանձէր անորմէ , ըսաւ ծերունին , փափաքելով որ ջատագովաթիւն մը զանէ այս սոսկալի ոմիրին :

— Աւաղ , սէր չէր որ զինքը այս սխալման մէջ միեց . . . : Սեղանաւորին արկլը՝ որուն դուռը բացուած էր , երեք հարիւր հազար ֆրանքէ աւելի բաց մը կը ցուցնէ :

Պարոն ար Սան-Սերվ սոսկում մը զգաց , այլ շուտով մը կըրցաւ ինքինքին տէր ըլլալ և յաղթել այս զգացումին :

— Պարոն կրնէսդ բաւական ժամանակէ՝ ի վեր թուղթ խաղալով անհամար կորուսաններ ըրած էր . գեռ միւս զիշերը՝ պարոն Մօնղա մարքիզը իրմէ երկու հազար սոկի վաստըկեր է : Աղէկ զիտէք , պարոն նախագահ , որ այս ստակը վճարելու վիճակի մէջ չէր :

— Կը բաւէ , պարոններ , կատարեցէք ձեր պարուաւորութիւնը , ես ինքս զձեղ պիտի առաջնորդեմ :

Ռստիկանութեան մարդիկներ քառորդէ մը՝ ի վեր հկած ըլլալը նախասենեակը կ'սպասէին : Քննիչ դատաւորը անոնց նշան մը ընելով , ապարաբող հօր աչաց առջև սկսաւ խոզարկութիւնը կատարուիլ , որոյ նախատակը՝ իր միաձին որդին էր : Լուելայն անոնց խոզարկութիւններուն ներկայ դտնուեցաւ , առանց պաշտօնաւոր ներուն արտասանած պաշտօնական քանի մը կարձ խօսքերուն իառնուելու : Աարի դտմիկոնը մէկը ցղան , կը մմար առաջին դտիւ կոնը խոզարկելու , ուր ընդունելութեան սրահները կը գտնուէին , և երկրորդ դտմիկոնը որ անբնակ էր :

Պարոն ար Սան-Սերվ որ ոյժը սպառելով՝ նստած էր , ծառոյ մը կանչեց և պատուիրեց որ անտեսուհին խրկէ որպէս զի ամեն դռները և ամեն զգոցները բանայ դատաւորաց : Բաւական ժամանակ սպասելուն յետոյ վերջապէս Պապեդ շնչառպառ , ամդոյն և խօսք մը արտասանելու , անկարող վիճակի մէջ հասաւ :

— Պապեդ , ըսաւ խոտութեամբ Պ. ար Սան-Սերվ , առանց ահաւորդը նշմարելու իմ հրամանացս համեմատ , ինչո՞ւ չես պատրաստուիր այս պարոնները առաջնորդելու :

— Կու դայի . . . կ'երթայի . . . ներէ , պարհն նախաղահ , ահաւասիկ եմ . . . :

— Այս խեղչ կինը ահարել կ'երեի , շարունակեց քննիչ պաշտօնեան , այսպիսի տեսարաններու վարժուած չըլլալով : Հանդարտէ , տիկին , ձեզի զէշտթիւն մը շպիտի ըլլայ , միայն առաջնորդէ զմեզ :

Բանալին խօթած ժամանակը Պապեդի ձեռքը կը գողար . անհաստատ քայլիւ մոտաւ նա այն ընդարձակ սրահին մէջ՝ ուր իր տէրը կնոջը մահուանէ 'ի վեր բնաւ չէր մտած , յետոյ դրանը առշնե կանդելով՝ թողուց որ արդարութեան պաշտօնաւորներն անցնին , և զնախագահը կեցնելով որ 'ի յետուատ կը քալէր՝

— Պարհն նախաղահ , ըսաւ բուռն պաղատանաց դիրքի մը մէջ և ձեռքերն իրար միացույած , 'ի սէրն Աստուծոյ , և 'ի սէր իւր մօրը , մի մասնէք զինքը . պարտէզին տաղաւարին մէջն է . . . :

«նախագահը երկու քայլ յետս ընկրկեցաւ :

○○○

Ե

Հայրն՝ « Ռէդէ »

Էրնէստ ար Սան-Սերվի ապարանքին մէջ դանուելուն անակնունելի յայտնութիւնը , զոր տիկին Պապեդ գողդոջուն և ցած ձայնիւ մը ըրած էր , անպատում անձկութեամբ պաշարեց զծերուսին : Անհանգիստ ակնարկ մը ածեց նա իր չորս կողմը որպէս թէ հաւատութելու համար որ ինքը և Պապեդ առանձին են , յետոյ ուժով մը Պապեդի ձեռքը սեղմելով :

— Ողորմի՞ , ըսաւ , կ'ուզես զիս սախտէլ որ որդիս կախաղմնը առաջնորդեմ :

Այս խօսքերը ակներե ցուցուցին այն խիստ և անաշառ հաս-

ւատամութիւնը՝ զօր այս պղնձեայ հոգին իր հայրական տագնապն ներսուն մէջ իսկ կը կրէր :

— Պարոն , պարոն , յարեց Պապեդ հեղձամշաւկ ձայնիւ մը , չպիտի ընես այդ բանը , վասն զի այն սուրբ կինը՝ որ վերն է , պիտի անիծէ զծեզ երկինքը , ես ալ երկրի վրայ պիտի անիծեմ :

Պարոն ար Սան-Սերվ կարեկցութեամբ համակուեցաւ այն սուկալի գաղափարով՝ որ իր միածին սրդին , իր տոհմին միակ շառաւիլը զաշճին պիտի յանձնէր . յետոյ մտածեց այն անդրդուելի պարտաւորութիւնը՝ որ իր գատաւորի աստիճանը իր վրայ կը գնէր , մտածեց այն անխոհեմ խօսքերն որ քիչմառաջ ըրած էր , այն որոշումն թէ չպիտի անսար ո՛չ հայրական սիրոյ և ո՛չ գմութեան . իր ներսի կողմը սասկալի պատերազմ մը սկսաւ իւր կենաց երկու մեծ զդացումներուն մէջտեղ , այսինքն պարտք և ընտանեկան սէր :

Այսպէս քանի մը վայրկեան նկուն և մտածութեանցը մէջ թագուած մաց , իր գաղափարներն այնպիսի խառն քասոփ մը մէջ գտնուէին՝ ուր զողցես իր բանականութիւնը կորսուած կը տեսկը յետոյ , յանկարծ , ոտք ելաւ , դէպ 'ի սրահին գուռը յառաջացաւ զոր բանալիքով մը դոցեց , նախասենեկին գուռն ալ կղզեց , պարտէզին վրայ նայող մծ պատհանները բացաւ , և դուրսի սանդուղքի աստիճաններէն վար իջաւ . այս ամեն բաները կարի արագութեամբ կատարելէ յետոյ՝ կանդ առաւ հոն :

— Ո՛չ , պէտք է , Վատուած իմ , ըսաւ նա :

Այն ժամանակը աստիճաններէն բոլորովին վար իջած ըլլալով երիտասարդի մաշխոյժով մանուած ապատ անցքի մը մէջնետուեցաւ , և դէպ 'ի տաղաւարը վաղեց՝ որուն սպիտակ սիւները թուխ տերուն մէջն իը տեմնուէին . հոն համելով նորէն կանդ առնելու ստիգուեցաւ . սիրած այնպէս ուժգին կը զարնէր՝ որ կ'զդարթէ պիտի մեռի , արդէն փառք կու տար Աստուծոյ որ իր թշուառ ծերութեանը կը խնայէ , այլ այն սէպ բնադրումը որուն կը հնա-

զանդէր, գերմարդկային զօրութիւն մը տալով իրեն՝ սկսաւ մեղմով մը տաղաւարին դուռը շարնել, յետոյ աւելի ուժզին, բայց ոյատասխան մը չընդունեցաւ:

— Արդեօք կացած է, մտածեց նա, կամ թէ կը վախնայ որ չյայտնուի:

Դուռը բանալու փորձեց, բայց ներսէն դոյտած էր. վերջապէս ուժզին հարուած մը տալով:

— Էրնէստ, ըստ, բաց, ես եմ:

Ընմիջապէս դուռը բացուեցաւ:

Մթութեան պատճառաւ էրնէստ չտեսաւ հօրը սոսկալի գունատութիւնը, ինչպէս որ հայրն ալ չտեսաւ որդւոյն անփոյթ անտարս բերութիւնը:

— Ինչ կը խնդրէք ինէ, հայր, հարցուց նա, կանխաւ կ'իմացընեմ ձեզ, ամեն բանի պատրաստ եմ:

— Հետեւ ինձ, ըստ Նախադահը հազիւ իւր շունչը առնելով, և ձայն մի հաներ:

Երկուքը միասին սկսան Նախադահին անցած միենոյն ուղին յառաջանալ, միասին ներքին խուցը մտան, որու պատուհաններն ծերունին տենդային յուղմամբ մը վերստին գոյցեց:

— Քանի մը վայրկեան զբատասն ետին կեցիր, և սոլասէ զիս առանց ամենափոքր ձայն մը հանելու, չպիտի ուշանամ դառնալու:

Դահլիճին դուռը բացաւ, դրսէն կղզեց, բանալին վերցուց և դէպ 'ի դատաւորաց յառաջացաւ, որք իրենց խուզարկութիւնը աւարտած էին:

— Պարոնայք, ըստ անոնց, ալ ինձմէ պէտք չունիք, տիկին Պապեգ՝ եթէ ուզէք՝ զձեզ միւս սենեակները և պարաէ զը պիտի առաջնորդէ. թուլք զիս որ հեռանամ, վամն զի հանգստութեան և առանձնութեան պէտք ունիմ, ինչպէս որ կընաք երեակայիլ, և կ'աղաչեմ որ ալ զիս շինառէք:

Քիչ միջոցին մէջ արտմութիւնը ծերունոյն դիմացը վրայ այն չափ աւել ըրած էր՝ որ իր երկոյթը միայն դութ կը ներշնչէր:

— Ձեզ փնտուղ չպիտի ըլլայ, պարոն Նախադահ, հան-

գտայէք, մեր վերջին դործողութեանը համար տիկինը կը բաւէ:

Նախադահը ակնածութեամբ մը պաշտօնեաները բարեկալով իր սենեակը մտաւ, դուռը գոցեց, և դէպ 'ի որդւոյն պահուած դրքատունը յառաջանալով նշան ըրաւ որ դուրս ենէ:

Իրենց կենաց այս ամնէն հանդիսաւոր վայրկեանին մէջ երկուքին ալանձնական տրամադրութիւններն խիստ բացորոշ կերպով կը տեսալ անձնական տրամադրութիւններն խիստ բացորոշ կերպով կը տեսանուէին. Հայրը կանդուն կենալու անկարող՝ թիկնաթուի մը վրայնիկաւ և դլուիը երկու ձեռացը մէջ առած կը ջանար ցնցղական հեծկլսամները խղդել, յայտնի չընել. որդին սեղանին միւս կանդամած՝ չոր աչօք, անշարժ և զրեթէ անտարեր նայուած կողմը կանդամած՝ չոր աչօք, անշարժ և զրեթէ անտարեր նայուած գով. մէն մի ձեռացը մէջ ատրձանակ բոնած՝ բազուկները խաքով. կարծես թէ օտարութիւն տեսարանի մը հանդիսաւու կը զբունուէր:

Պարոն տը Սան-Սերվի սպիտակ մազերը որք սովորաբար ինսամով յարդարուած՝ հոսաւէտ փոշիով մը կը փայլէին, իր աղոտած հաղուստին վրայ կը թափէին: Էրնէստ վայելչապէս հագուած, դեղին ձեռնոցներ և փայլուն կօշիկներ կը կրէր, զուարձակի օր մ'անցուցածի պէս՝ զէմքը պայծառ էր, իր նուրբ և շիտակ հասակը սովորականէն շքեղ և հոյակապ: Ծերունին և երրիսասարդը կարծես թէ իրենց կերպ փոխած ըլլային. Հայրը յանցաւորի մը կերպարանքը ունէր, իսկ որդին դատաւորի մը տեսքը:

Նախադահը քանի մը վայրկեան իր տկարութեան ժամանակ տալէ վերջը, տկարութիւն՝ զոր իրեն յանցանք կը համարէր, զլուխը բարձրացընելով երիսաւարդին ապահով, անխոռով և ստունաբար իր խորտակեալ սրտին մէջ նետի մը նման թափանցեց, յուածքը իր խորտակեալ սրտին մէջ նետի մը նման թափանցեց, և զայրոյթը շարժելով իրեն հարկ եղած արիտթիւնը տուաւ:

— Էրնէստ, ըստ նա, ձեռքովը հրամայական նշան մընելով, թաղ այդ զէնքերը ձեռքէդ, և նայէ որ ձայնդ չբարձրացընես, վասն զի եթէ լսուելու ըլլայ՝ պիտի ստիպուիս նոր սպաննութիւն վասն զի եթէ լսուելու ըլլայ՝ պիտի ստիպուիս նոր սպաննութիւն մը դորձելու. բառ մը միայն պատասխանէ, բառ մը. . . երեք հարիւթ հաղար ֆրանքը գողցար:

Այս ժաման բառին վրայ երնէսդ թեթևապէս մը յօնքերը կընչուց, և փոքր ինչ վարանելէ յետոյ պատասխանեց .
Հօրը արկղին մէ ջէն երեք հարիւր հազար ֆրանքը ոռէ :
— Ո՞ւր է այդ դումարը :

Կրկին վարանելէ ետք՝ վերջապէս ըստ,
— Հո՞ս, կուրծքիս վրայ է :
Դախաղահը ուրք ենելով դէպ ՚ի իւր գրասեղանը յառաջացաւ, անմոռնչ բայցաւ և շատ մը սեղանատան տոմսակներ հանելով իր քով դրաւ :

— Ահա քու փախստեանդ համար ասոնք կը բաւեն, շուտով մը յանձնէ ինձ զողցած ստակներդ, յանձնէ զանոնք, կը հրամայեմ :

Երնէսդ չպատասխանեց, երկու քայլ յետո ընկրկելով բնագրամարդ ձեռքը կուրծքին վրայ դրաւ և զլուխը թօթուեց առանց բառ մ'արտասանելու :

— Զե՞ս ուզեր յանձնել, ըստ ծերունին :

— Ո՛չ, ըստ նա գժոխային ժպիտով մը, տալու համար առած չեմ :

— Սոսկում, ամօթ, զոչեց ծերունին . ինչ ըրած եմ, ով Աստուած իմ, որ այսպէս սոսկալի տանչանաց կ'ենթարկիմ . . . : Ամն ինչ լմնցաւ . . . : Այսպիսի դազան մը, որ իր յանցանքը անտարբերութեամբ մը կը դիտէ, առանց ցաւ մը զպալու, առապաշտելու, և իր ըրած ու ընելիք զոյներուն համար արցունքի շիթ մը հոսեցընելու . . . այսպիսի դազան մը ընտանիք չունի : Կարող է նա հօր մը անէծքներն և տայնապը ծաղրել . . . : Ինչ չո՞ւ զթամ իր վրայ . . . : Ո՛չ . . . իրեն պէս անողոք պիտի ըլշլամ ես ալ . . . : Ազէկ միտ առ ըստաւ, արդարութեան մարդիկը դեռ ապարանքէն չեռացած չ'ն . . . երեք հարիւր հազար ֆրանքը շուտով մը յանձնէ ինձ, ապա թէ ոչ պիտի կոչէմ զիւրենք, և պիտի մատնեմ զքեզ :

Այսպէս խօսելով ծերունին ատկաւ առ տակաւ ատքցած էր . ինք որ երնէսդի խոհիմութիւն ապսպած էր, ինք այդ խոհիմու-

թեան դէմ կը զործէր, և ձայնը երթալով կը բարձրանար :
— Հանդարտեցէք, ըստ երնէսդ պաղութեամբ մը, շատ կը զայրանաք . եթէ այսպէս շարունակէք՝ անօգուտ պիտի ըլլայ դատաւորները կոչելնիդ, այդ պարանները ինքնին հոս պիտի վաղեն :

Այս անհնարին լրբութիւնը ծերունին զրգոնց, բայց երնէսդ իրեն խօսելու ժամանակ չմողով՝ յարեց .

— Թոյլ տուէք ինձ, սպարոն, որ խօսիմ . կարծեմ թէ մը մէջ բացատրութիւն մը օդտակար ըլլայ, և ես բաւական ժամանակէ ՚ի վեր կը փափաքէի զայն : Ձեր կենաց սովորութիւնները և այն վեհապութիւնը՝ որու ենթարկեցիք զիս մինչև ցայսօր, արդելք եղան այդ բացատրութեան : Եթէ աւելի կանուխ կատարուեմ այն՝ գուցէ այսօրուան բոլոր գժբաղդութիւնները տեղի չեին ունենար : Կը յարկեմ ձեր բնութիւնը . . . կը պատուեմ ձեր . . .

— Լուռեթիւն . . . ըստ ծերունին հեղձամղձուկ ձայնի մը, բացատրութեանց պէտք չկայ, շուտով մը զողցած ստակներդ պէտք ես յանձնել : Պէտք ենք դարմանել զէթ ինչ որ դարմանելի է, քանի որ, աւաղ, չենք կարող մեռելներու կեանքը վերադարձնել : Տուր սա ստակները :

— Ահա միմիայն այդ բանն է՝ որու չպիտի հաւանիմ : Այս ստակները պէտք են ինձ, և պիտի պահեմ :

— Պիսի պահէն . . . դուն . . . Սան-Սերվ մը . . . զոչեց ծերունին ինքողինքէն ելած, և կը կարծես թէ ըստ բաւականի կը ձանչնամ զիս, կը կարծես թէ իիդժա պիտի ակարանաջ կախաղանին վրայ տոհմիս անհետիլ տեսնելով :

— Որեկիցէ կերպիս պէտք է հարկաւ որ մեռնիք, ընդմիջեց որպին ցնցողական ժպիտուկ մը :

— Թշուառական . . . ստակները . . . տուր ինձ այդ ստակները . . . ապա թէ ո՛չ զանգակը կը հնչեցընեմ :

— Լաւ ուրեմն . . . հնչեցուցէք զանդակը : Կախաղանին գէտի գէտի զէտի ՚ի գուռը նետուեցաւ զայրադին, և զանդակին լարը բռնելու վրայ էր՝ երբ յանկարծ գուռը զարնուեցաւ : Ծերունին անշարժ մնաց : Կոյն խոկ այն վասնոք՝ զար ինք կը կոչէր,

իր արիութիւնը սառեցոյց և բարկութիւնը անհետացոյց յանկարծակի : Երնէսդ ատրճանակները յափշտակելով սեղանին ետեր պահուեցաւ : Կախաղահը մեռեալէ մը աւելի գունաա՝ որդւոյն վրայ վակելով կը ջանար որ մարմնովը գոյէ զինքը , և ձեռքը անոր շրբթերուն վրայ դրած կը վախնար որ շնչառութիւնը շլուի . յետոյ գողդոջուն ձայնիւ մը՝

— Ո՞վ է ան , հարցուց :

— Պարոն Կախաղահ , յարեց ոստիկանութեան գործակալը , արձանագրութիւնը ձեզի ստորագրել տալու մոռցեր էինք :

Պ. ար Սան-Սերվ ձեռքի շարժումով մը՝ որդւոյն ներքին խուցը ցուցուց , ուր ապաւէն գտած էր , յետոյ երբ տեսաւ թէ պահովութեան մէջ է նա՝ դուռը բացաւ դատաւորաց :

— Ըստ —

Զ

Պարէժ

Պ. ար Սան-Սերվ անհնարին այլայլութիւնը երկու գատառուրաց ուշադրութիւնը չզրաւեց , կամ զէթ նոյն աղէտալի օրուան դառն դժբաղդութեանց վերագրեցին զայն , և արձանագրի վերջին ձերն ալ կատարելէ վերջը քաշուեցան անոնք , իրենց խուզարկութեանց անյաջողութեան մասին շնորհաւորելով զերունին :

Կախաղահն անշարժ և շնչառութիւնը արդիւելով միտ դրաւհեռող ձայնին . վերջապէս մեծ դուռը շառաշմար մը գոյուելով այդ վտանգաւոր հիւրերուն հեռանալը հասկցուեցաւ : Այն ատեն Կախաղահը դէպ 'ի ներքին խուցն երթալով կրկն իր որդին կանչեց :

— Ժամանակը կ'անցնի . . . , մէն մի վայրկեան մահուան վտանդ

մ'է : Վերջին անդամ կ'ըսեմ , անսաւ աղաշանացու . . . տուր ինձ այդ արժետումները . . . և մեկնէ :

— Ես ալ մեկնիլ կ'ուզեմ , իմ ուզած ալ այդ է , ատկայն կ'ուզեմ աղատ մեկնիլ . . . իմ բաղդիս տէր մեկնիլ . . . : Այս . . . բացէ 'ի բաց կը խօսիմ . . . բաւական է որը սերպինքս բոնեցի . . . : Ինչ , զարմանք կը պատճառեմ ձեզ , բայց որուէ յանցանքը . . . : Իմ քանց անհանցոյ կերտով մը մեծցոցիք զիս , ձեզի նման ծանը , արդար և մասաւոր դատաւոր մը ընելու զեցիք , այլ ես ելէ Սան-Սերվի հախաղահներուն սերբէն իջածեմ , մօրո կողմէն ալ Մարէնիլ կոմէնն էլի ջնեմ , որ Խնամանիւ սութեան (Régence) ժամանակի նշանաւոր խառնադաց մ'էր , և դժբաղդաբար աւելի շատ մօրս սերունդին յարած եմ քան թէ ձեր : Տանեւութ տարեկան եղած ժամանակս աղաշեցն որ թուզուք զիս զինուօրական ասպարէզին մէջ մտնել , կեանքը վայելել , և հեռացունել զիս դատաստանական ահռելի զրութիւններէն , ուրոնց մէջ անշահ ու անսիստան բառեր կը վիտան և ոյն բարեկենդանի հաղուստներէն՝ որոնց ազեղութիւնը և տիրութիւնը ինձ զլուանք կը պատճառէր միայն : Չանսացիք ինձ , երիտասարդութեան և երևակայցութեանու աշխայժ եռամովը ձեր խիստ լուծին ներքե ձնշեցիք , գառնացաւ այս եռանդը և զիս ախտացուց : Ինչ կընայի ընել : Կամափէիք զիս անխուզ մալ , բայց իմ արիւնս երակներուն մէջ կ'եռար . կ'ստիաէիք զիս առանձնութեան , բայց զուարձութիւնը իմ Աստուածս , առաջն սկէսքս , և կենացս թանկազին հարկաւորութիւնն էր : Հետեւութիւնները զիտէք ինչեղան : Վեղանչեցի . . . բայց դուք անգութ երևեցաք , Ձնշեցիք իմ խշճի խպյթս , զգացումներս : Կիբեքերս և սովորութիւններս այնշափ տի մեռնիմ եթէ կորսնցընեմ զանոնք : Ահա ասոնք կը բացատին ձեղ բռնած ընթացքիս մի շատ մուլթ կէտերը , և մասնաւորապէս այն զիշերուան զմբաղդութիւնը . . . անակնկալ դժբաղդութիւն . . . : Զուզեցի սպաննել զինքը , բայց իւր ընդդիմութիւնը զիս ստիլեց . . . : Ասիկա կը բացատէ նաև ձեզի իմ բացարձակ

մերժումն ձեր ըրած թախանձանքներուն Ո՛չ . . . այս դան
ձը ինձ սուղի նստած է Կը յայտնեմ որ կենացս մինչև
վերջին շունչը ձեռքէս չպիտի ելնէ այն :

Կարուկ բառերով խօսուած այս պատմութեան՝ Նախագահը սոսկ-
մամբ միտ կը գնէր, նման այն հրեշտակին՝ որ դժոխքի դատա-
պարտեալ մը մտիկ կ'ընէ : Առաջին անգամ իմացաւ անսահման
շարութիւնը, իմացաւ թէ ասկէ վերջը ապաշաւելու ամեն միջոց և
բոլոր յօսերը մարած են, և ժանտութեանը հակառակ անոր զե-
ղեցիկ դէմքը, աղնիւ հասակը դիտելով, և իւր նայուածքը անոր
դիթիւ նայուածքին հանդիպելով որու մէջ յափշտակութիւն և
ճակատագիր կը փայլէր, մտածեց թէ սատանան այս մահացու մար-
մինին մէջ մտած չէր արդեօք, և թէ հնարին էր անոր ընդդի-
մանալը : Ինք հինաւուրց և փորձառու դառաւոր՝ իւր կենաց երկայն
ասպարէզին մէջ երբէք իր որդիէն աւելի վտանգաւոր և աւելի
սոսկալի ոճրադործ մը հանդիպած չէր, և այս ոճրադործը իւր
անարատ անուան յետին ժառանգորդն էր :

Նախագահը այս սոսկալի մտածումներով համակեալ՝ լուռթիւն
կը պահէր :

— Եթէ ալ հրաման մը չունիք ինձ տալու՝ շարունակեց երս
նէսդ քանի մը վայրկեան սպասելէ յետոյ, պիտի մեկնիմ :

— Ինչո՞ւ հոս եկար, ինչո՞ւ չմեկնեցար, ըստ ծերունին մարած
ձայնիւ մը :

— Վասն զի ամեն կողմէն հալածուած ըլլալով, Պապեղի քով
ապահով ապաստանարան մը գտնել յուսայի, վասն զի աշխար-
հիս բոլոր տեղերէն ձեր տունը վերջինն էր՝ ուր զիս պահուած
պիտի կարծէին :

Պ. տը Սան-Սերվ գլուխը կախած կը մտածէր :

— Ուր պիտի փախչիս, հարցոց նա :

— Անդլիա :

— Որո՞նք են փախստեանդ միջոցները :

— Դեռ միջոց մը չունիմ, բայց պիտի զսնեմ :

— Զքեզ վերստին սլատուառոր մարդ մը ընելու որկիցէ հնա-

րաւորութիւն չկայ արդեօք Ոչ իսկ միջոց մը, ոչ իսկ յոյս
մը . . . :

Հանդիսառոր վայրկեան մ'էր այն : Տարաբաղդ հայրը սպասեց
անձկութեամբ մը, բայց երնէսդ կը լուէր : Այն ասեն Նախագահը
կանգնեցաւ . իւր դէմքը անդառնալի որոշում մը կը յայտնէր . իւր
պատկառելի քալուածքը նոյն իսկ երնէսդի վրայ ներգործեց :

— Կատարէ վերջին աղաջանքը, ըստ նա ծանրութեամբ մը, որ
այս աշխարհիս մէջ կ'ընեմ քեզ : Մօտեցիր, դարձուր անդամ մը
աշքերդ դէպ ՚ի այս պատկերը :

Երնէսդ գարմացմամբ դիտեց :

— Մօրս պատկերն է այս :

— Այո, մօրդ պատկերը :

Իրենց նայուածքը ծերաբէ շինուած սկաստառեայ պատկերի մը
վրայ դարձաւ, որ ծաղկահասակ հրաշագեղ կին մը կը ներկայա-
ցընէր, որուն գէմքը զարմանալի նմանութիւն մը կ'ընծայէր եր-
նէսդի դէմքին : Նախագահը երկուքն ալ դիտելէ յետոյ, որդոյն
ձեռքէն բռնեց և պատկերին քովը մօտեցուց . Ճշմարիտ ցաւակ-
տութիւն մը, անպատում խանդաղատանք մը իր բռլոր գէմքը պատ-
տած էր :

— Երնէսդ, ըստ նա, այս որոշիչ և դժբաղդ ժամուս, չեմ
ուզեր պատոյս պահնաջած անդառնալի որոշումը գործադրել՝ ա-
ռանց անդամ մը ևս քու սիրտ շարժել փորձելու . անոյ և Աս-
տուծոյ դիմացն ելած ժամանակի կ'ուզեմ արդարանալ այն անիրաւ-
և սոսկալի ամբաստանութիւններէն զոր կ'ընես ինձ դէմ : Կ'ուզեմ
ինքնովի կարենալ ըսել թէ քեզ զլումի բերելու համար ամեն
միջոց գործադրեցի : Երնէսդ, կը պաղատիմ քեզ յանուն մօրդ,
յանուն իր սիրոյն, դարձուր այդ անարժանաբար դողցած ստակ-
նէրդ, թող ինձ քու փախստեանդ հողը, քեզի համար իմ դա-
տառորի պարտաւորութիւնս պիտի մոռնամ, հարստութեանս մնա-
տուորի պարտաւորութիւնս պիտի մոռնամ . . . պիտի
ցորդը քեզ պիտի թողում, զրկուած պիտի ապրիմ . . . պիտի
ապրիմ, այս, ապրելու կարողութիւնը պիտի ունենամ . . . պիտի
մեկնիմ Գրանսայէն, հայրենի երկիրս պիտի թողում, եթէ հարկ
ըլլայ :

— Ա՛լ շատ ուշ է, եթէ զիս վանսելու տեղ այսպէս խօսէ իք՝
դոցէ ձեր աղաջանաց անսայի, բայց հիմա . . . :

— Ուշ չէ, երնէսդ, միտ դիր ինձ, ընդմիջեց ծերունին՝ ո-
րուն յուղնելոք տակաւ առ տակաւ կ'աճէք:

— Ոչ, չեմ կրնար մտիկ ընել, ժամանակը կը յառաջանայ:

— Այո, ժամանակը կը յառաջանայ. պատժոյ ժամանակը: Ու-
շեմ կատարելապէս որոշումի ըրած ես:

— Այո, կատարելապէս:

— Ես ուրեմն . . . թող կատարի քու և իմ բաղդը:

Դրիչ մը առաւ և քանի մը տող դրելով՝ զգուշութեամբ մը
ծալլեց և իր պահարանին մէջ ծածուկ տեղ մը պահեց, յետոյ
արագութեամբ մ'երկու ատրճանակներն յափշտակելով երնէսդ ա-
կամայ դէպ ՚ի դուռը ընկրիեցաւ:

— Եւ ոչ իսկ շարժում մը, եթէ ոչ պիտի մեռնիս. զնտակը
մինչև կուրծքի հանցընելու համար ձեռքս զեռ բաւական ամուր է,
աչաց տնտութիւնն ալ հաստատ: Աւերջին խօսք մը . . . : Ի՞նչ.
կարծեցիր որ այդ տեսակ սոսկալի սմիրներ անպատճէ պիտի մնան
. . . : Ահ, խարուեցար եթէ այդպէս կարծեցիր . . . :

— Ի՞նչ, զիս սլիտի սպաննէք, հայր իմ: Հարցոց երնէսդ հաս-
տառուն ձայնին մը որ սակայն առաջին անողամ թեթև յուղունք
մը կը յայտնէք:

— Գերազայն արդարութեան գործողութիւն մը պիտի ընեմ,
պիտի ընեմ ինչ որ հաս եղողներուն կը սպատառոիմ (Յեռքովը
սպատիկները ցուցընելով). Ե. Աստուած թող ներէ ինձ, նա որ
սրտիս խորերը կը դիտէ, նա որ զիս կը մղէ զքեղ պատճելու
նոր յանցանքով մը . . . : յանցանք մը որ յանցանքներու ամենէն
ման է: Թող ներէ Աստուած քեզ ալ, քեզ որ իմ և քու զըմ-
քաղդութեան նողիսալի դործիքը եղար, քեզ՝ որ յափտեան բաժ-
նուելու կէտիս ալ անիծելու ոյժը չունիմ. . . : Աստուած թող
ներէ քեզ, ով ապերախտ . . . :

Երնէսդ իւր հօրը գիտարութիւնը գեռ չհասկը ցած՝ ծերունին
ատրճանակը վերցընելով զիսուն վրայ դրաւ, և ահա բլթակը փախու-

շելով՝ տարաբաղդ հայրը հայրասպան որդւոյն ոտից տակ ինկաւ
արիւնաթաթաւ:

— Ը—

Երես ուսած աղջկան մէկ ժամելին հանդիւք:

Այս ինչ Պ. որ Սան-Սէրվի տունը հօր և զակի մէջ տեղ
այս անլուր մաքառումը տեղի կ'ունենար, որ այնչափ աղետալի
մէրջ մը ունեցաւ, ակելին Շամարանթի ապարանքն ալ անհան-
դսութեան մէջ կը գտնուէին: Գերկոմսուհին երկար ժամանակ
իւր աղջկանը քովն մնացած ըլլալով՝ արդարութեան պաշտօնաւոր-
ներուն իր տունը գալերինին և երնէսդի գէմ եղած ամբաստանու-
թիւնը կէտօ զիշերի ժամանակներն միայն իմացաւ, և խամիս պատուի-
րեց իր սպասաւորաց որ այս սոսկալի անցըն վրայօք Փէաթրիսին
բան չխօսին, որ չափաղմանց սիխտի ահաբեկէր, և որուն ջղերը՝
արդէն այն աստիճան ցնցուած՝ չափտի կրնային նօր հարուածի
մը զիմանալ:

Այս զգուշութիւնները ընելէ վերջը իւր զաւակին քովը գար-
ձաւ: որ անկողնոյն վրայ կէս մը քուն եր իր գեռահաս սենեկապա-
նուհույն հսկողութեան տակ:

— Ի՞նչ կը լսեմ, մայր իմ, այս կրիկուն շարունակ գուռը կը
բանան ու կը կոյեն: Պ. Ս'օնզան վերալարձան արդեօք:

— Ոչ, գուտար իմ, խամակալիկ հետ մեխնեցաւ. անշուշտ ծա-
ռաներն են որ գործի համար գուրս կ'ելնեն. ժամանակն այնչափ
անցած է՝ որ կերկի թէ նախամեծար կը համարին չն չիլ. բայց
դու ինչպէս կ'զգաս ինքզինքդ:

— Աւելի արէկ եմ, մայր իմ, միայն քիչ մը յոդնած եմ:

— Խեղճ զաւակս, կը յուսամ որ պիտի հանգստանաս, ժօղէ-ֆին կը հսկէ քեզ. բայց եթէ աւելի նեղութիւն ունենաս՝ կանչել առուր զիս:

Եւ զորովազին Պէաթրիսը համբուրելով իր սենեակը մտաւ:

Սենեկապանուհին անկողնոյն մօտ աթոռի մը վրայ նստած էր, իր դէմքը յայտնի խոռոշութիւն մը կը յայտնէր, այնպէս որ երբ Պէաթրիսի նայուածքն իր վրայ ընկաւ չկրցաւ այս խոռովութիւնը ծածկելու:

— Ի՞նչ ունիս, ժօղէֆին, հարցուց Պէաթրիս:

— Ո՞չինչ, օրիորդ, ըստ նա, բայց իր բոլոր մարմովը կը դուռը:

— Դու տկար ես, սիրելիս, դու ալ ինձ նման վախցար: Զեմ ուզեր որ այս զիշեր հոս անցունես, գնա հանդստացիր:

— Ո՞՛չ, ո՞չ, օրիորդ, չեմ ուզեր զձեզ այսպիսի ժամանակ մը առանձին թողուլ:

— Հանդարտ ժամանակ մ'է կարծեմ:

— Ո՞՛չ, օրիորդ . . . Եւ սենեկապանուհին գլուխը ձեռքերուն մէջ առնելով մըմուց: Ո՞՛չ, խոռիալի բան է այս . . . միշտ աչքիս դիմացն է . . . :

— Ժօղէֆին, ըստ Պէաթրիս, տարօրինակ բան մը կայ որ ինձմէ կը պահէն, կ'ուզեմ ամեն ինչ իմանալ, Պ. Մանզա ինչո՞ւ շվերադարձաւ: արդեօք մայրս զիս խարեց, արդեօք սասյդ է թէ իւր ձեռնոցը ալտուղող արիւնը ձեռքի մէկ թեթև կեղեքածի մը հետեանքն է: արդեօք ծանրապէս վիրաւորուած է: Ո՞՛չ, այն զարհուրելի տեսարանին մի միայն յիշատակը կ'ահաբեկէ զիս: Ո՞՛չ, ո՞րչափ վախցայ, ի՞նչպէշնամն է այս: Բայց խօսէ ուրեմն, խօսէ:

— Ո՞՛չ, ո՞չ, օրիորդ, չեմ զօրեր:

— Եւ ինչո՞ւ չես զօրեր խօսելու, միթէ ես չեմ քեզ հրամայո-զը, խօսէ ուրեմն:

— Տիկին դերկումսուհին խստիւ պատուիրեց որ չխօսիմ, ապա թէ ոչ կը վռնաէ զիս:

— Պատուիրեց որ չխօսիս. ուրեմն բան մը, ծանր բան մը կայ: Կը պաղատիմ քեզ, ժօղէֆին, խօսէ: եթէ մերժես ինդիրքս՝ ջղա-յին տաղնապ մը պիտի տաս ինձ, զիս պիտի մնոցընես:

— Կը խոստանաք, օրիորդ, որ չպիտի մատնէք զիս:

— Անմիտ, մի երկնչիր, ամենուն դէմ քեզ պիտի պաշտպանեմ: Եիթէ պիտի չամունանամ: խօսէ տեմնեմ:

— Լաւ ուրեմն: Բայց, ո՞չ, օրիորդ, չպիտի կրնամ խօսելու:

— Ժօղէֆին, եթէ չխօսիս զեք այս պահուս դուրս պիտի վանտեմ:

— Քանի որ օրիորդը բացարձակապէս կը պահանջէ . . . իմս չեմ յանցանքը . . . Լաւ ուրեմն, Պ. Հերլիք սեղանաւորին աղը ջիկը որ ապարանքին կրպակներուն մէկուն մէջ կը բնակի, այն բարի և սիրուն Սօֆին որ ձեր թաշկինակները այնշափ ձոխաբար ասեղնագործեց՝ այս իրիկուն սպաննուեցաւ:

Պէաթրիս անկողնոյն մէջ ոստում մ'ընելով, հեղձամղձուկ ձայն մ'արձակեց:

— Ո՞՛չ, օրիորդ, ամենասոսկալին այն է, շարանակեց սենեկա-պանուհին ձայնը մեղմլով, որ ըսուածին նայելով Պ. Կախագա-հին որդին՝ Պ. Երմէսդը սպաննած է այն խեղճ աղջիկը, օրպէս զիս անոր հօրը ստակները գողնայ: Եւ ինք աղջկանը սիրահարն է . . . :

— Ո՞՛չ, Աստուած իմ, Յստուած իմ, բայց այդ անկարելի է, Ժօղէֆին, մի գուցէ խաբուած ըլլաս: այն խեղճ Սօֆին խնամա-լակիս որդւոյն ձեռօքը սպաննուի: . . . Բայց այն ժամանակը իմ իննամակալս, իմ բարի խնամակալս սրտի ցաւէն կը մեռնի:

Արտասուաց հեղեղ մը Պէաթրիսի զէմքը ողողեց: Ասուէ աս-ցնեղործեալ կերպասեայ ծածկոյները իր չորս կողմը հաւքելով ըստ որում կը մսէր, անկողնոյն մէջ նստաւ նա: Առաւօտեան իւր երկայն մաղերը ուսերուն վրայ թափուած էին, և իր շա-նման իւր երկայն բայցուած էր տակնուվրայութենէ: այլ այն կամա-պիկը կիսովին բայցուած էր տակնուվրայութենէ: այլ այն կամա-պիկը չէր նա՝ որ իր մէկ քմածին հաճոյքին համար տուն մը տակնուվրայ կ'ընէր: այժմ արտասուալից, ահարեկ օրիորդ

մ'էր, որ բոլոր հառաջները և իր սրտին բոլոր արտասուժները իրմէ դուրս դժբաղդութեան մը կը նուիրէր՝ զթութեան նման դունաստ և շքնաղ։

— Ո՛հ, օրիորդ, շարունակեց ծօղէֆին միշտ ձայնը մեղմելով, ինչ արսկալի տեսարան։ Տեսայ ինեղք Սօֆին, ափիկին Անմէլին հետ վազեցինք որ տեսնենք։ իր մաքուր և միշտ յարդարուած սենեկին մէջ, սայիտակ փոքրիկ անկողնոյ մը վրայ տարածուած էր նա, սուբր Աստուածնայ պատկերը և իւր օրհնած ջրոյ գեղեցիկ անօթը դլխուն վրայով։ ծաղկաղարդի օրը իրեն տուած տօսախի սատս. ալ Հոն էր մօրը պատկերին հետ։ Եւ ինքը մյնչափ գեղեցիկ, թէ աժգոյն, երկայն յօնքը ըստերուն վրայ ընկած՝ կարծես թէ կը ննջէր՝ եթէ վէրք չկը իր վրայ։ այդ վէրքը տեսնել աղեցի ։ ։ ։ արդինը մաղմօրէն կը հոսէր ծածկոյները կարմիր ներկելով։ Ո՛հ, ինձ այսպէս կը թուի թէ այս սոսկալի անօարանս միշտ աշացս առջև պիտի ունենամ։

— Խե՞ղն նահատակ ։ ուրեմն տեսամ զինքը, ծօղէֆին։ քանի զարհուրելի է զինքն այն վիճակին մէջ տեսնել ։ ։ ։

— Ոչ թէ զարհուրնի՝ այլ սրտաձմիկ բան է։

— Աստուած իմ, Աստուած իմ, զոշեց Պէաթը հեծկլուալով, գեռ երէկ հոս զալով իր զործած թաշկինակները բերած էր։ քանի սիրուն կ'երեւէր ինձ երբ այս խօսքը կը կրկնէր։ Ո՛հ, օւրիորդ, շատ երջանիկ էք որ պիտի ամուսնանաք։ անշուշտ անոր վրայ կը մոտածէր, այն զազանին ։ ։ ։ ազատորդի մը ։ ։ ։ Ո՛հ, չեմ զարմանար այն սոսկալի հակակրութեան վրայ՝ որ զինքը տեսած ժամանակո կ'զայի միշտ։

— Բոլոր թաղին համար մեծ սուդ մը պատճառեց այս դէպքս, և եթէ մարդասպանը ձեռք ձգելու ըլլային՝ ստուզիւ կտոր կտոր կ'ընէին զինքը։

— Կը յիշեմ, ծօղէֆին, գեռ երէկ իրեն իմ ծաղկեփունջո տուի։ իր փոքրիկ մատրան մէջ պիտի զնէր զայն։ Եւ այսօր՝ իմ հարսանեացս օղը այսպիսի աղետ մը պատահէ ։ ։ ։ Եւ այն առիւնը որ իմ թագիս և ճակտիս վրայ երեցաւ։ Պ. Մօնզայի արիւնը չէր այն ։ ։ լսել է որ մայրս զիս իսրեց։

— Այս արիւնը այն խեղչ աղջկան արիւնն էր։ Պօնզա հոս ղալու ժամանակը մարդասպանին հանդպելով որ վաճառատոննէն կ'ելնէր, անոր ձեռքը սեղմեր է։

— Ո՛հ, այդ սոսկալի բան է ։ ։ ։ Անոր արիւնը, սկանութեան արիւնը ճակտիս վրայ ։ ։ ։ ծօղէֆին, իմ և Սօֆիի ճակատագրին մէջ աղետալի և խորհրդաւոր կապակցութիւն մը կոյ, ինչպէս որ կը տեսնես։ Ասիկա աղջարարութիւն մ'է ։ ։ ։ ծօղէֆին, այս պահուա կ'ուզեմ տեսնել Սօֆին։

— Այսպիսի բան մը մտքերնէդ կ'անցունէք, օրիորդ։

— Այո՛, մտքէս կ'անցունեմ, կ'ուզեմ և կը պարտաւորիմ։ Զզի տեմ ինչ աղդում մը զիս կը մէջ ։ ։ ։ Անդիմադրելի բան մ'է այս։ Այո՛, կ'ուզեմ վերջին անդամ մ'այն ծաղկահաս աղջիկը տեսնել։ անորոշ նախազայում մը զիս դէպ ՚ի իրեն կը քաշէ։ այս օրուան փունջս իրեն պիտի տանիմ, և երէկուանը ետ պիտի տանեմ և բոլոր կենացս մէջ պիտի պահէմ։ Ուրեմն շուտով մը հաղուեցնու զիս և առաջնորդէ անոր տունը։

— Բայց չեմ կրնար, օրիորդ, տիկին դերկումուհին երբէք չպիտի ներէ ինձ այդ բանը։

— Մայրս քնացած ըլլալով չպիտի իմանայ։

— Բայց գոնապանը։

— Պիտի ըսեմ իրեն որ լուէ, և պիտի լուէ։

— Բայց պիտի հիւանդանաք, օրիորդ։

— Այո՛, եթէ մերժես ինդիրքս պիտի հիւանդանամ։ Բայց ինչ հոգ, առանձին ալ կրնամ երթալ։

— Ուրեմն, օրիորդը կորուստ կը խնդրէ, շարունակեց ծօղէֆին հառաշելով, այս բանը իր կողմէն չէի յուսար։

— Այնչափ չեմ ուզեր քու կորուստ՝ որ զքեղ վարձատութելու համար ամսականդ հարիւր ֆրանք ևս պիտի աւելցընեմ, և զիսէս թէ մայրս իմ ինդիրքս կատարելուդ համար զքեղ չվկնտեր։

— Քանի որ անսպամնաւ երթալ կ'ուզեմ, շարունակեց սենեկա պանուհին, զնէմ մուշտակ մը պէտք է որ հազնիք։

— Անշուշտ պիտի հազնիք։

— Բարեբաղդաբար, յարեց ժօղէֆին, արդարութեան պաշտօնաւորները Պ. Նախաղահին տունը դաշտ ըլլալով զիրենք հանգիստը լուսանդը չպիտի ունենանք:

— Ինչպէս, Պ. Նախաղահը արդարութեան պաշտօնաւորներուն այցելութիւնն ընդունեցաւ, և մայրո քովը չէր:

— Տիկինը ուշ իմացաւ, օրիորդ, և հրամայեց որ զինքը կանուխ արթնցընեն որ Պ. Սան-Սէրվի տունը երթայ:

— Աճապարենք ուրեմն որ մեր ենելու տաեմնե. ալիսի վախնայ որ յուղուելով բան մը կ'ըլլամ: Ո՛չ, վաղը ես ալ իմ բարի ինաւմակալս տեսնելու պիտի երթամ:

Ժօղէֆին շտապաւ Պէաթրիսը 'Հագուեցոյց և քողով մը երեսը ծածկելով երկուքը միասին անձայն քայլերով դուրս ելան սենեկաւանուհոյն սովորաբար պառկած սենեկէն անցնելով:

—

Ը

ԱԵ-ԵԼՅԱ ԱՅՋԵԼՅԱ-ԵՒ-ԻՆ ՅԵ:

Սեղմնաւորին վաճառատունը ասլարանքին բակին հետ անդորածածելի գունէ մը կը հաղորդակցէր: Ժօղէֆին դարկաւ և պահմը սպասելէ յետոյ բացին: Պէաթրիսի փափաքը սեղմնաւորին սպասուհոյն յայտնուելով՝ ասիկա առանց դժուարութեան թողուց որ անցնին:

— Հոս ամեն մարդ ոսքի վրայ է, ըստ այս խեղճ կինը արտասուելով, հայրը այս դժբաղդութենէ շանթաշարեալ՝ չուզեր որ աղջկանը դիակէն զատուի: Քահանայ մը և մարապետ մ'ալ կայ ներսը: Երկու նորատի օրիորդները խիստ վշտացեալ սրտիւ մը վերա-

նայարկը ելան, մանաւանդ Պէաթրիս՝ որուն երեակայութեանը մէջ բիւրաւոր ցնորբներ ծնունդ կ'առնուին. առանց գժուարութեան գտան դուռը ուր շատ մը հետաքրքիներ իրենց խնամքը դժբաղդը ընտանեաց մատուցանելու բարուրանոք խոնուած էին: Թէ պէտև օսրիորդ Շամսրանթը չհանչցան՝ բայց մէկ կողմ քաշուելով թողուցին որ անցնին նա: Վերջապէս մտան այն մենեակը՝ ուր այս զեղցիկ արարածը իր վերջին քունովը կը ննջէր, և զոր առջի օրը ողջ առողջ տեսած էին:

Պէաթրիս սենեկին սեմոցը վրայ եռանդաղին կերպով մը ծնրագրեց և չհամարձակեցաւ աչքերը վեր վերցընելու, վասն զի տեսնելիք բանէն կը վախնար նա: Վերջապէս կարճ աղօթքէ մը ետքը քաջալերուելով՝ նայուածքը գետպ 'ի անկողնյոն վրայ դարձուց:

Աեւա շրջաղգեստ հագած քահանայ մը ընդարձակ սեղմնի մը քով կանգնած էր, որուն վրայ մոմեր վառուած կը տեսնուէին, մէջ տեղն ալ իսաչելութիւն մը: Քահանան Աւետարան ՚ի ձեռին կ'աղօթէր. իր քովը ծունկի վրայ եկած մարապետը հանգտան երգը կը սէր, իսկ հայրը ախուր նայուածքով և մեռելատիպ դիմօք եր զաւակը կը զիտէր որ իր ննջած կ'երևէր + Մեռեալին գլխուն կուլը սուրբ Աստուածածնայ պատկերին դիմացը փարրիկ պատուանդանի մը վրայ Պէաթրիսի տուած ծաղկեփունջը բիւրեղեայ անօթի մը մէջ դրուած էր, և տարօրինակ պատահմամբ մը այս փունջը որ սպիտակ քամելեաներէ կը բաղկանար՝ մէջ տեղը Զինաստանի կարմիր վարդ մ'ունէր, այնպիսի տարօրինակ կերպիւ մը՝ որ տեսնողը արեան բիծեր պիտի կարծէր:

— Աստուած իմ, մտածեց Պէաթրիս որուն նայուածքը ամեն բանէ առաջ փունջերուն վրայ դարձած էր, Աստուած իմ, երեկուանէ ՚ի վեր միշտ արիւն կը տեսնեմ, մինչեւ իսկ ծաղկեներուն վրայ:

Ժօղէֆին Պ. Հէրվէի մօտենալով Պէաթրիսի կողմէն վերջին անդամ Սօֆին տեսնելու: Հրամանը խնդրեց. ասիկա իր վիշտերը վը համակեալ մեքնապէս զիմի նշան մը ըրտ առանց աղէկ մը իմանալու ինչ որ ըստած էր իրեն. Պէաթրիս յառաջացաւ, և Քահանան քիչ մը քաշուելով իր աղօթքը շարունակեց:

— Միացիր ընդ մեզ, բաւ նա, և այս մահուան անկողնոյն մօտ փրկարար գասեր քաղէ . աղաչէ ամենակարող Աստուծոյ որ քեզի աւելի բարեբաստիկ վախճան մը շնորհէ, և մանաւանդ յիշէ թէ առաքինի գործ մը ընելու համար այս աշխարհիս մէջ մեղի նուի բած կեանքը ո՞րչափ կարծանե է :

Պէաթրիս քանի մը քայլ անդին կենալով՝ տակաւ առ տակաւ մարգուս սրտին մէջ թափանցող այս թախծութեան կը սովորէր, և կ'ուզէր յաղթել այն ակամայ խորշման՝ որ միշտ մեռեալի մ'առ չեւ կ'զգանք : Սօֆին սովորականէն աւելի գեղեցիկ կ'երեւ իրեն, հայրը որ զինքը իր ձեռօրը անկողնոյն վրայ դրած էր, խատիւ արգիլեր էր որ մազերը չհաւքեն՝ որոնց երկայն թուխ խսպովիք ները ուսերուն վրայ կը թափէին . իրմէ բանուած ասուէ գեղեցիկ և սպիտակ պատմուան մը կը ծածկէր զինքը. աչքերը գոցուած էին և քնացող անձի մը նման՝ մարմարեայ ձեռքերը անփութօքին անկողնոյն վրայ կը հանգչէին : Բուռն մահուամբ մը մեռնիւլը և զդացած նեղութիւններն չէր յայտներ անոր տեսքը. զողցիս կը ժպտէր տակաւին :

Պէաթրիս առանց սոսկիման, բայց տարօրինակ համակրութեալի մը յափշտակուած՝ դիակին քով ծունկի վրայ եկաւ և պահ մը զինքը դիաեց . մտքին առ չեւ կու գար միշտ իր ենթադրած երևակայական կատը իր ձակատագրին և այդ անսեհ աղջկան ձակատագրին մէջ, որուն արիւնը իր վրայ ցատկած էր . Աւզելով անոր վերքերը տեսնել՝ ձեռքովը վերցոց այն սաւանը՝ որ անոր կուրծքը կը ծածկէր :

— Կ'ուզեմ իր վերքը տեսնել, բաւ նա բոլոր մարմնովը գուղլով, չկրնար խիստ դէշ տեսնը մ'ունենալ այն, ըստ որումինքն այնչափ հանդարտ կ'երեւ :

Երկչուութեամբ մը ձեռքը յառաջացոց, շատիկը բացաւ, և ձախակողմեան ստինքին վերովը եռանկիւնի անձուկ վերք մը տեսաւ, որուն ծայրերը իրար մացած ըլլալով նորատիւ աղջկան փայլուն մորթին վրայ միայն իր ծերանեզոյն զիծ մը կ'երեւէր :

— Ի՞նչ, բաւ Պէաթրիս, ասիկա սպանաց զինքը . . . : Բայց

ինչպէս, միթէ այսքան փոքրիկ վերքով մը մարդս ապրելէ կը դադրի . նէ, զարհութելի է այս : Հարուած մը միայն և աշա մարդս կը մեռնի . . . : Հոգեվարքի տաղնապ իսկ չեն կրեր անշուշտ . . . բայց սիրուած ձեռքէ մը մեռնիլ . . . : Ո՛չ, եթէ ողորմելին իմացաւ այս բանը . . . ինչ յուսահատութիւն, ինչ սոսկալի ցաւ . . . : Խեղջ, խեղջ Սօվի :

Այս միջոցին լուսելիան մէջ քահանային ձայնը բարձրացաւ որ այս խօսքերը կ'ըսէր :

— Երկրիս մէջ ամեն ինչ Աստուծոյ կամքը կ'ըլլայ, մէր էտելինը իր ձեռացը մէջն է : Աստուած ո՛չ գեղեցիկաւթեան և ուեւրեասարդութեան կը նայի, մահը պարակներու և դաշտերու ծաղիկները կը հնձէ անխորի, գերեզմանը զմեղ ամենքս կը կոչէ, և ամենքս ալ փոշի պիտի գտունանք :

— Ո՛չ, Զէր իմ, պատասխանեց մարապետը, բարեպաշտութեամբ մեռնելու շնորհը ըրէ մեղ, ողորմէ մեզի, և մեր հոգիները երկրէս ազատելով դէպ ՚ի քեզ կոչէ : Այս աշխարհիս ուրախութիւնները ունայնութիւններ են, դու միայն մէծ, դու միայն ձշմարտի և դու միայն ստուգապէս բարի ես :

Անիմանալի կսկիծ մը Պէաթրիսի սիրով կը մորմաքէր և արտասունները յանդէտս միացուցած ձեռացը վրայ կը հոսէին . նաև ևս աղօթեց : Իր հոգին սրայաւ զնաց դէպ ՚ի այն հոգին՝ որ բոնապէս զատուած էր իր առ չեւ զտնուած մարմնին, որ միշտ գեղեցիկ էր մնացած, և որ կրօնաւորին խօսքին համեմատ հոգ պիտի զառնար :

— Սիրելի քոյր իմ, կ'ըսէր նա, միտ գիր իմ աղօթիցս, գուոր իմ սէրս ձանչցար, դու որ իմ երջանկութեանս փափաքեցար, ո՛չ, աղաչէ Աստուծոյ որ քեզ կը լսէ, աղաչէ որ ձաղիկ հասակիս մէջ իմ հոգիս ալ առնու՝ եթէ շատ խիստ փորձութեանց սահմանուած եմ . աղաչէ Աստուծոյ որ զիս իր քովը, քու քովի կոչէ, եթէ պիտի գագրիմ սիրուելէ : Խոկ դու սիրելի և երանելի հոգի, դու որ այժմ հրեշտակ մ'ես հոկէ իմ վրաս, մի բանուիր ինձմէ, ծածկէ զիս քու թեւերովդ և պաշտուանէ զիս մինչև այն օքք

որ ես ալ քովդ դալով՝ դքեղ զտնեմ և հրեշտակաց երանութիւնը վլայելեմ:

Յետոյ ոտք ելաւ, առջի օրուան փունջն առաւ, մասունքի մը նման վերցուց զան երկիւղածութեամբ, և աեղը իր հետը տարած փունջը դրաւ:

— Կը փափաքիմ կարի յոյժ որ այս ծաղիկները զորս այնչափ կը սիրէր, իր քովը դրուին, ըաւ Պէաթրիս ցած ձայնիւ մը կրօնուհւոյն. կը յուսամ որ այս բանը իրեն հաճոյք պիտի պատճառէ:

— Ձեր ինդիրքը պիտի կատարուի, օրիորդ, յարեց կրօնուհին. խեղջ հայրը որևէ հրաման մը տալու անկարող է, թէև կարող աւ ըլլար՝ չպիտի ընդդիմանար ատոր:

— Եյժմ մնած բարեաւ այս աշխարհիս մէջ, հմն վերը անշուշտ կը իմանանաք. բայց դու որչափ որ հեռի ես իզմէ՞ մի մոռնար զիս, քոյր իմ, ինչպէս որ ես ալ կենացս բոլոր օրերուն մէջ պիտի յիշեմ զքեզ:

Շուրթերը մեռելոյն սառուցեալ ճակտին դպցուց և անոր ռոսակալի ցրտութիւնը զդալով դարձուրած յետս ընկրկեցաւ:

— Ո՛չ, կը մըմնջէր, բնչ է այս զդացածս, այս ցուրտը ներսս կը թափանցէ, արինս կը սառի: ծոզէ Փին, մեկնինք. աչուելի և սոսկալի է մահը, արգեօք ես ալ մասպէս պիտի ըլլամ օր մը:

— Ո՛չ, ոչ, օրիորդ, սպաննուելու վախ չունիք դուք. Պ. մարքիզը կը պաշտէ զձեղ, և ինքն ալ ձեզի նման հարուստ է:

Սենսի կապանուհւոյն այս անոնչ խորհրդածութիւնը Պէաթրիսի աղդեց, և սկսաւ երազել:

— Ամէտէ կը պաշտէ զիս, մոտածեց նա, այս, երկայն և երջաշնիկ լեանիք մ'ունիմ առջես, նաևս քաղցր և պատուաւոր մահ մ'իր սիկ կեանիք մ'ունիմ առջես, նաևս քաղցր և պատուաւոր մահ մ'իր քովը, զուցէ ձեռացը մէջ, և զաւակներէս շրջապատուած. և միշտ քովը, զուցէ ձեռացը մէջ, և զաւակներէս շրջապատուած. և միշտ քովը, զուցէ ձեռացը մէջ, և զաւակներէս շրջապատուած. և միշտ քովը, զուցէ ձեռացը մէջ, և զաւակներէս շրջապատուած. և միշտ քովը, զուցէ ձեռացը մէջ, և զաւակներէս շրջապատուած. և միշտ քովը, զուցէ ձեռացը մէջ, և զաւակներէս շրջապատուած.

Դրան քով հասած էիս, դռնապանը դիմաւորեց զիրենք. արս շալոյսը սկսեր էր երեխլ.

— Օրիորդ, ըստ, շուտով տուն դարձէք, տիկին դերկումուն չին արթնցաւ, և ձեր բացակայութեան ժամանակ մծ դժբաղդութիւն մը պատահեցաւ:

Թ

Սուգ և Ուրախութեան:

— Դժբաղդութիւն մը, զոչեց նորահաս օրիորդը, դժբաղդութիւնը մօրս զլուխը եկաւ:

— Ոչ, օրիորդ, ոչ, մի երկնչիք. ափկին դերկումուն հին, զութիւն Աստուծոյ, լաւ վիճակի մէջ զտնուի:

— Ուրեմն Պ. Մօնղան, շարունակեց նա ևս առաւել գունատելով:

— Պ. Մարքիզին վրայօք, երէկ գիշերուանէ ՚ի վեր բան մը չիմացանք, փութաց ըսել գունապանն հասկընալով՝ որ իւր շտապեալ շատախօսութեամբը իր ափուհիներուն գործոցը կը խառնուէր. անշուշտ տիկին դերկամուն հին պիտի իմանաք եղելութիւնը:

Պէաթրիս իր սենեակը մւնելու տեղ մօրը քով վաղեց, առանց երկնչելու իր դուրս ենելուն համար ըլլալիք հարցափորձէն, և դռնապանին երկդիմի խօսքերէն վարանքն ու տարակոյն զինքն առած:

Տեսաւ որ տիկին դերկումուն հին լալազին կը հագուէր, և այն շափ յուղեալ էր՝ որ Պէաթրիսի ներս մանելն անդամ չսկսաւ:

— Մայր իմ, զոչեց Պէաթրիս, և բազկացը մէջ ընկնելով սկսաւ արտասուել՝ անոր արտասուելու տեսնելով, և առանց տակաւին արամութեան պատճառը զինալու: Մայր իմ, կըսէր նա, ՚ի սէրն Աստուծոյ խօսքէք, բնչունիք:

— Աղջիկս, իեղջ աղջիկս, պատասխանեց գերկոմսուհին մէկ շատ համբոյրներ տալով անոր. Աստուած իմ, ի՞նչ հարօնիք:

— Բայց, մայր իմ, ի՞նչ ունի Ամէտէն . . . :

— Հանդարակէ, իմս Պէտքիս, Ամէտէ բարի և աղիւ սիրտ մ'ունի, միայն ինքը այս գժբաղդութեանց մէջ պիտի միսիթարէ զմեղ: Ա.Հ. զարմիկս (cousin) . . . :

— Ո՛հ, այս, զիտեմ, սիրելի մայր իմ: Խեղջ խնամակալս. անշուշտ զինքը տեսնելու պիտի երթաք, ես ալ պիտի հետեւիմ ձեզ:

— Աւաղ, այժմ մեր այցն լութիւնն անօդուտ է, սիրելի զաւակս, գոնէ քու այցելութիւնս, վասն զի ես պարտաւոր եմ Նախագահին տունն երթալու 'ի նշան այն մեծարանաց՝ որ իրեն ունէի:

— Ու իրեն ունէի, բայց մայր իմ, կը սոսկամ իմանալու, ինաւ մակալս, բարի խնամակալս մի դոցէ հիւանդ է . . . : Կ'երեկ թէ այս սոսկալի հարուածը չկրցած է տանել. խօսեցէք, խօսեցէք ինձ, կը պաղատիմ:

— Սան-Աէրվի Նախագահը, այն անթերի աղնուականը և պատռույց մէջ գերազանց մարդը, միթէ կրնայ իր որդին սովաննութեան և զողութեան յանցանաց մէջ տեսնել և չմեռնիլ:

— Մեռնիլ, մեռնիլ, ո՛հ, մայր իմ, մի ըսէք այդ բանը: Ասա տուած իմ հայրս առաւ, բայց երբէք անոր փոխանորդը չպիտի առնու, այդ անկարելի բան է:

— Դուսար իմ, գժբաղդաբար պէտք է որ իմանաս. Սան-Աէրվի Նախագահը մեռաւ այս առտու, ալ այս աշխարհիս մէջ քեզ մի այն մայրդ իր մնայ, մինչև այն օրը՝ որ զքեղամումնոյդ յանձնէ:

Սորատի օրիորդը հեծկլսուլ տիկին Շամարաթի բազկացը մէջ բառական ժամանակ մնաց: Իրենդ այլայլութեանը մէջ մին մոռցաւ աղջիանը դուրս ենելուն պատճառը հարցընելու, միւսը մոռցաւ թէ կրնար այդ բանը հարցուիլ իրեն:

Առաջուն բանակցութեամբ անցաւ. Սան-Աէրվի ապարանքը կնքեցին. ափկին Շամարանթ, իբրև բարեկամ և իբրև աղջական այս տիսու գործութեան ներկայ գանձեցաւ, յորժամանակ Պէտքիս

անկողինը դրուելով՝ սկսաւ առանձնութեան մէջ իր ընտիր ինաւ մակալին կորուսալ արտասուել:

Նախագահին և իր որդւոյն վերջին խօսակցութիւնը ոչ ոք իս մացաւ, բայց միայն Պապէ դ, որ իր ունեցած կյոր սնձնուիրուս թեամբը մեծցուցած տղուն համար ամենուն առջեւ այս մասին լուսութիւն կը պահէր: Աարձանակին ձայնէն ծառաները վազելով ստիւպուցան նիգով գոցուած դուռը խորտակելու, և վերջապէս բանալով Նախագահը դեռ ձեռացը մէջ աղէտալի դէնքը բռնած՝ կնկանը պատկերին ոտիցը տակ անշնչացած դտան, Պատուհանը բաց էր, և իր գարանէն ելած արթետոմներուն նշոյլը անզամ չէր մնացած:

Երնէսդի վրայ աղ անկէ վերջը բան մը շլսուեցաւ, և ուր պահուած ըլլալը չկրցան իմանալ:

Ամէտէ իր նշմնածը տեսնելով՝ անպատճումերջանկութիւն մը զգաց, վասն զի ըրած կորուսաներով բոլորովին համակուած դտաւ զան: Երբէք Պէտքիսի զգայուն և բարի սիրաը այսպէս յայտնի տեսնուած չէր, երբէք անոր երես առած աղջկան մը թերութիւնները աւելի լաւ ջատագովութիւն մը չէին գտած: Մարքիզը աշխարհի ամեն բաներու մէջ իրեն ընկեր ըլլալիք անձին համար ինքզինքը հպարտ և երջանիկ զգաց, և սկսաւ օր առաջ ամուսնութեանը սաստիկ փափաք յայտնել, բայց պատշաճութիւնը և տիկին Շամարանի միքը զործը քանի մը ամիս յետաձգեցին:

Պէտքիս միշտ գժբաղդ Սօֆիին յիշատակը պահեց, օր չէր անցաներ որ անոր խօսքը չընէր. խեղջ աղջիկէն բանաւած վերջին թաշ կինակները մէկ կողմ գնելով՝ յայտնեց թէ երբէք չպիտի գործածէր զանոնք, և թէ երկինշածութեամբ պիտի պահէր, ինչպէս նաև թառամեալ ծաղկեփունջը:

— Ի՞նչ պատճառաւ, սիրելի Պէտքիս, այս մեծ և յարատե փոյթը կը յայտնես այդ մատաղ աղջկան համար, ի՞նչպէս այդ յիշատակը կը պահէր միշտ, կը հարցընէր Մարքիզը իր նշանածին: Ընդհակառակին ինձ այնպէս կը թուի թէ ցառալի բաներ կը յիշեցնէ քեզ, և թէ պէտք ես հեռացունել զայն մտքէդ:

— Այն գժբաղդ օրէն 'ի վեր, իմ և անոր մէջ խորհրդաւոր

կազ մը ըլլալոն , չգիտեմ ի՞նչ տարօրինակ առնչութիւն մը դժնուելուն նախազգացութիւնն ունեցայ : Իր արիւնը իմ հարսանեկան թաղս ներկեց , և զմեզ գողցես մէկ մէկու միացուց . ինձ այնպէս կը թուի թէ նա զիս երկնակը կը պաշտպանէ , և թէ հոն ինամակալիս քով իմ տեղս կը բռնէ : Երազներուս մէջ միշտ զիրենք միատեղ կը տեսնեմ , կ'օրհնեն զիս , և երեսիս կը ժատին : Շատ անդամարթնալով զիրենք անկողնոյս քով կը կարծեմ տեսնել , զուցէ դու զիս երազատես և աւելորդապաշտ համարիս , բայց անոնք տիսուր կ'երեկին ինձ , արտասուալի աչքերով զիս կը դիտեն և երբեմն իրենց վերքերը կը ցուցնէն գուշելով .

— Խեղճ Պէտքրիս :

— Քու երեակայութիւնդ կը տանջես , և աղէկ բան չէ , օրիորդ , մանաւանդ թէ պատիւ մը չէ ինձ համար : Ըսէ նայիմ ի՞նչ դժբաղդութիւն կը կարծես տեսնել մեր միաւորութեանը մէջ :

— Կերէ , Ամետէ , ասոնք խենթութիւններ են , ներելի խենթութիւններ այն սոսկալի անցքերէն վերջը՝ որոնց ականատես եղանք : Չեմ կարով քեզմէ պահել , արիւնոտ թազիս եղելութիւնը չկրնար մտքէս ելնել , և հետեաբար անոր յլշատակը սոսկալի կերպիւ մը կը տանջէ զիս : Ինձ այնպէս կ'երեկի թէ սղոյ քով մը իմ բոլոր կեանքս կը ծածկէ . կը հաւատամ նախազգացումներու , միշտ հաւատացեր եմ , ինչպէս նաև մայրս ալ կը հաւատայ :

Այս խօսակցութիւնը բացում անգամ նորոգուեցաւ մինչև հարսանեաց օրը : Ամէտէ իր ամեն ձիգը կը թափէր որ այս աղետալի գաղափարը ցրուէ , և միշտ իր ներկայ եղած ժամանակը կը յաջողէր , բայց երբ հեռանար՝ մելամաղձութիւնը կը յաղթէր , և եղած բոլոր ձիգերուն հակառակ հարսնիքը տիրութեամբ կատարուեցաւ : Ոչ ոք կը համարձակէր ուրախանալու . Նախադահին՝ այն ազնիւ մարդուն պատկերը , որուն տեղը ոչ ոք կրնար բռնել , կարծես թէ այս ուրախութեամ մէջ Պանքօյի ուրուականին նման ներկայ կը գտնուէր : Կերպ մը նեղութիւն այս ուրախութեան մէջ տիրելով իւրաքանչիւր ոք իւրովի կը հարցընէր թէ ինչո՞ւ ժամելու այնչափ մեծ դժուարութիւն կ'զգայ :

Հետաքրքրութենէ շարժեալ եկող բաղմաթիւ հանդիսականներու մէջ՝ եկեղեցւոյն զատ մատրան մէկ կողմը՝ տարուօք կին մը և տասուերկու տարեկան աղջիկ մը կը զանուէր : Առաջնը սեեր հաղած՝ իր բոլոր կերպարանքին վրայ բացարձակ ուամիւթիւն մը կը կրէր , և հաղիւ թէ նշմարեց իր առջևէն անցնող ազնիւ ակումբը . իսկ փոքր աղջիկը կարծես թէ աչքերովը կը լափլիէր զայն : Իր տարիքին նայելով խոզը երնա , երկայնահասակ , սպիտակ և տժոյն . բնութիւնը դիւթիչ զեղեցկութեամբ մը զարգարած էր զինքը , այն աղէտաբեր զեղեցկութեամբ՝ որ ստէպ բազում էութիւններ կը կործանէ : Իր կապտագոյն մեծ աչքերը՝ որոնց վրայ երկու սեաւ յօնքեր կը տեսնուէին , աննկարագրելի լոյսով մը կը փայլէին :

Արդէն այս մանկական կերպարանքին մէջ աննուածելի հպար-

տութիւն մը և խրոփատ անվեհերութիւն մը կըտիրէր , և հագած

աւելի աղջատին քան թէ պարզ զգեստներուն հակառակ՝ թագու-

հիի մը կը նմանէր նա , այնպէս որ աղնուական ակումբին մէջ

զան մէկմէկու երիտասարդներէն շատերը հոնկից անցած ժամանակնին

զան մէկմէկու կը ցուցնէին :

Այս անծանօթ աղջիկը վանդակասիւներուն քով յառաջանալով մկան այսպիսի ուշագրութեամբ մը դիմել՝ որ հարսին և ոչ մէկ շարժումը կորսնցոց : Անոր փառաւոր հագուստը , իրեն եղած ուշագրութիւնը , և իր չորս կողմի շքեղութիւնը դիմեց , զլիի զարդի ծաղկիները , զգեստին բանուածքները և կերպասեայ բաճկոնին հիւսկէնները մի առ մի համրեց , վերջապէս անոր ամուսնոյն անպատում միրով մը զինքը դիմելը նշմարեց , և փոխագործ խօսառումները լսելէ յետոյ՝ իր վրայ համեմատութիւն մ'ը նելով նախանձը սիրու կրծեց : Նորատի անծանօթին դէմ՝ որոնս այսպահ երջանկութիւններ սահմանուած էին , գրեթէ ատելութիւն մ'զդաց , մինչդեռ ինքը՝ խեղճ աղջիկ մը՝ առանց մօր , առանց հարսառութեան , և առանց ընտանիքի , իր արտասուքներովը թրջած գթութեան հացը կ'ուտէր : Այս գերազանց միաբը՝ առանձնութեամբ և գժրաղդութեամբ անդր քան զչափ զարգանալով՝ այսպիսի մատաղ տարիքի մը մէջ սակաւազիւտ տրամաբանական ոյժ մը ստա-

յած էր . բայց և այնպէս յոռի կիրքերը , որք ստէպ մեծ հանձարներու յարակից կը գտնուին , տակաւ առ տակաւ կը գրաւէին այն տեղերն՝ զոր ու շմբ գաստիարակութիւն մը առաքինութեանց պիտի բանար : Այս եղական էութեան մէջ ամեն ինչ կը դմուէր , ամենաներհակ սկզբունքներ իր սրտին մէջ կը մաքառէին . առաքինի ուղղութիւն մը միայն պէտք էր որ զինքը գէպ ՚ի բարցաւ կամութիւն առաջնորդէր , և կամ յոռի ազդեցութիւն մը՝ որ մուլութեան մէջ զլորէր զան :

Այս հարսանեաց օրը աւելի ևս գառնութեամբ իմացաւ նա իր անցուցած կեանքին ո՞րչափ դժբաղդ և նուաստ ըլլալը , իր հազուսախն հնութիւնն ու կարծութիւնը զիտեց , օրիորդ Շամարանթի շքեղ բազմութիւնը զինքը պահպանող միակ բարեկամուհի ոյն հետ համեմատեց , վերջապէս իր չքաւորութիւնը այս հարստութեան և իր առանձնութիւնը այս ընտանեկան հաւաքամն հետ բազդատելով՝ հարցուց ինքնովի թէ ինչո՞ւ արդեօք Աստուած իրեն այնչափ քիչ և անոր այնչափ շատ բարիքներ չնորհած էր : Յետոյ իր գէմքը , զմայլելի վարսերը , զեղեցիկ ձեռքերը ու բարձր հասակը յիշելով

— Երբ այս հարսին նման տասնեհինդ տարեկան ըլլամ , ըստ նա , իրմէ զեղանի պիտի ըլլամ , և սակայն զեղեցիկ զգեստուներ և զեղեցիկ անդամանդներ չպիտի ունենամ : Երեկ կը կարգայի թէ զեղեցիկութիւնը թադմ'է , ինչո՞ւ ուրեմն ես ալ այս մարդիկուհւոյն նման այս թազը չպիտի կրեմ : Ես ալ հարստ և մեծ ափեկին մը ըլլալ կ'ուզեմ , և պիտի ըլլամ :

Այս միջոցիս զաման ձայն մը զինքը իր խորհրդածութիւններէն արթնցընելով , եկեղեցիէն մեկնելու հրաւեր կարգաց իրեն . դժկամակութեամբ հետեւցաւ իր ուզեկցուհւոյն , անդադար զլուխը եւ տին դարձընելով՝ որ արարողութեան վերջը տեմնէ , և իր խորունկ նայուածքը այս անծանօթ գէմքերուն վրայէն չէր ուզեր հեռացնել :

Այս վայրկենէս , Քրիստին Օքթէզի կենացը մէջ նոր և ամենակարեար թուանշան մը սկսաւ :

Հարսանեաց երկրորդ օրը՝ թէպէտե Պէտրիս Պ. Մօնղայի հետ

գեռ ևս երկըտ՝ բայց և այնպէս թախանձանօք ինդրեց որ կառքին ձիերը լծել տայ որ առանձին պտոյտ մ՞ընեն :

— Ուր պիտի երթանք , սիրելիդ իմ , հարցուց Պ. Մօնղա :

— Կառքին մէջը պիտի ըսեմ երթալիք տեղելնիս , բայց կ'աղաշեմ , Ամէտէ , մայրս այսօր չիմանայ :

Հրամանը տրուեցաւ . և ծալկահաս լծակիցները պտոյտի մը բարուրանօք ելան . իսկ տիկին Շամարանթ շամարձակեցաւ անոնց ըսկերանալու փափաք յայտնել : Երբ կառքին մէջ առանձին մնացին ընկերանալու փափաք յայտնել :

— Զիս Բէր-Լաշէզի գերեզմանատունը տար , սիրելիդ իմ , ըստ Պէտրիս , այսօր իմ բարի խնամակալիս այցելութիւն մը կը պարտաւորիմ . իմ ուրախութեանս համար արդեօք ո՞րչափ երջանիկ պիտի ըլլար նա : Մեր այցելութիւնը իր Սան-Սերվի ապարանքը մատուցանելուս տեղ՝ անոր վերջին բնակարանը կը մատուցանենք :

— Բարի և սիրելի Պէտրիս , կ'ուրախանամ զքեզ այսպէս երախտագէտ և որդիական սիրով լցեալ տեմնելով : Այս , իրաւոնք ունիս , երթանք և աղաշենք այս պատուական ծերունեցն որ զմզօրհնէ :

— Յետոյ , եթէ կը հաճիս , անդամ մ'ալ խեղձ Սօֆիին երթանք . պսակ մը պիտի նուիրեմ իրեն :

— Ինչպէս որ կ'ուզես , սիրեցեալդ իմ . սակայն այս արևագարդ զեղեցիկ առատուն այդ տեղերը երթալը միթէ խիստ տիրագին ըլլալը :

— Ապա գարձեալ մեր զուարթութիւնը կ'ստանանք , երջանկութիւնը ամեն միիթարանք կը հայթալիթէ :

Յետոյ սիսան խօսիլ ամեն ինչ որ սիրահարեալները ստէպ կը խօսին և կը կրկնեն անդադար , առանց ձանձրոյթի և առանց յոդանելու . խօսակցութիւններ՝ որոնց մէջ միտքը խիստ հարեանցի մաս մը ունի , և զոր մարդուն սիրտը անհնարին կը կարօւնայ՝ երբ այլ չլսէ զանոնք : Ձանապարհին հեռաւորութիւնը արանց իմանաւ վայրկենէս , Քրիստին իշնելով՝ բարեպաշտութեամբ իշենց դաշտանական ուխտաղնացութիւնը սկսան կատարել :

Նախադահին դերեզմանը շատ անդամ տեսած ըլլանուն պատճառաւ՝ իրենց ծանօթ էր. սակայն սոլորականին աւելի երկիւղածութեամբ մօտենալով՝ երկուքնին՝ ՚ի միասին ծունկի վրայ եկան այն մարդարինին վրայ՝ որ այս անրիծ և ազնիւ բնաւորութեան տէր մարդը կը ծածկէր: Իրենց աղօթքը եւանդակին, գողցես դորովազին եղաւ: Երկուքնին ալ իշձերնին միացուցած՝ ներկային նման ապագան կը խնդրէին: Պէաթրիս իր տղայական օրերուն մէջ ո. ար Սան-Սերվէ սիրավը կերպիւ խնամուած ըլլալուն յիշատակով աչքերէն արտասուքներ սկսաւ հոսեցնել. յիշեց անոր անչափ բարութիւնը, բարութիւն՝ որ մի միայն և միշտ իրեն կը տածէր, այն խստութիւնը՝ որ միայն ինքը կարող էր ամոքել. բազում անդամ մարդարիսներու վրայ խաղացած ժամանակը անոր հայրական նաւառածքը աչքին առջե բերաւ, յետոյ յիշեց այն վսեմ դէմքը՝ ուրուն վրայ իր որդին վրնտելէ՝ ՚ի վեր ժպիտը չէր երեած, յիշեց այս ամինը, և այն ժամանակ իմանալով ըրած կորուսախն անչափութիւնը՝ սկսաւ արտասուելով մրմնջել.

— Ո՛չ, հայր իմ, որ յերկինս ես:

Ամէտէ Պէաթրիսի ձեռքը բունելով կը ջանար անոր հեծկլսանքներն ամոքել:

— Սիբելի՛դ իմ, կ'ըսէր նա, կը հաւանիմ կսկիծներուդ, կը հաւանիմ ցաւերուդ, բայց կը պաղատիմ քեզ, մոտածէ մօր մայրը, մոտածէ զիս, զիս՝ որ զքեզ անչափ կը սիրեմ և որ զքեզ երջանիկ ընելու համար իմ բոլոր կեանքս պիտի նուիրեմ: Ո՛չ, այն, կը նորոգեմ հօս, այս գերեզմանին վրայ, կը նորոգեմ իմ նուիրական խոստումներս: Թողլ չարաչար պատժուիմ, եթէ երբեք երդմնազանց զտնուիմ, եթէ երբէք իմ որ և իցէ մէկ զործիս պատճառաւ այս պատկառելի ստուերը իր որդեզիր աղջիկը ինձ յանձնելուն ցաւ մը զգալու ըլլայ: Քեզի համար բարեկամ մը և առաջնորդ մը պիտի ըլլամ, ինչպէս նաև խանդակաթ ամուսին մը և անձնուէր սիրող մը. խօսէ, միթէ չես ուզեր այս ամենը իմ վրայ տեսնել:

Պէաթրիսի արտասուացը մէջ ժպիտ մը երեցաւ, իր շուրթերը

զուարթութիւն մ'ստացան, ինչպէս ծաղիկը ցողին տակ: Իր զեղցիկ աչքերը մարգիղին վրայ սկսուեց, և զերեզմանը ցուցնելով պատասխանեց:

— Կը լսէ խօսքերդ, բարեկամդ իմ, կ'օրհնէ զքեզ, իսկ ես կը սիրեմ զքեզ:

Աւաղ, ամուսնութեան առջի օրերը քանիցօ գեղեցիկ են, այն օրերը՝ ուր մեր թերութիւնները երջանկութեան անշափութեանը դէմ այնչափ փոքր են՝ որ անշմարելի կը դառնան: Երիտասարդութեան առջի տարիներուն մէջ ապագան ամենաշքնաղ գոյներով զարդարուած կ'երևի, անեզը հորիզոնը հարթ հաւասար կ'ըլլայ, և չմտածուիր խոկ թէ այս աշխարհիս մէջ վիշտեր և տաւապահքներ տեղի կ'ունենան. սիրոյ դիմակը այնչափ գեղածիծաղ և այնչափ դիւթիչ է՝ որ ամենքը անոր կը հաւատան, և երջանիկ խոկ կ'ըլլան անոր հաւատալով: Ո՛չ, այն օրերը կարի ծանրացնի են, բայց սակայն կենաց ամեն ուրախութիւններէն ալ զեր՝ ՚ի վեր են, և չկայ բան մը՝ որ զանոնք փոխանակէ, չկայ բան մը՝ որ կարող ըլլայ անոնց կորուսար մոռցլնել տալ:

— Այժմ, սիրելիդ իմ Պէաթրիս, երթանք՝ եթէ կը համիս՝ Սօֆի Հերվէին մեր այցելութիւնը ընելու. անշուշտ հանապարհը զիւես:

— Ո՛չ, այո՛, շատ անդամ զայցած եմ անոր: Եւ իր ամուսնոյն առջևէն քալելով դէպ ՚ի այն պարզ խաչը ուաջնորդեց՝ որ զոհ գացած խեղջ աղջկան տեղը կը յայսնէր. բայց այս անդամ ՚ի զուր կը փնտուէր խաչը, ըստ որում անցայտ եղած էր:

— Աստուած իմ, զոշեց նա բոլորովին զարհուրած, ինչ կը նշանակէ այս: Անոր տեղը զնուած էր, որուն վրայ ես դամբանական արձան մը պիտի կանգնէի:

— Աղէկ նայեցէք, զուցէ կը սիսալիք, զուցէ գեռ անոր տեղը չենք հասած:

— Ո՛չ, չեմ սխալիր, խաչը այս նոյն տեղն է՞՝ ուր այժմ այս զեղեցիկ հաշակաւ մարմարեայ սպիտակ արձանը կը դանուի. ես ալ

Ճիշտ այս տեսակ արձան մը շինել կ'երաղէի : Բայց ինչ կը տեսնեմ . . . Սօֆի Հերվէ , իսկ այս ճշմարիտ և զգայուն խօսքերը որ գրուած են : Ո՞վ ըրաւ ասիկա , գուցէ իր խեղճ հայրը , 'ի չ'որհս բարի խնամակալիս՝ որ իր դառն մահուանէ առաջ քանի մը տող գրով այս խեղճ մարդուն հարստութիւնը վերահաստատեց . բայց այս տեսակ կրթութեան տէր մարդոց համար նշանաւոր բան մը կը համարիմ զայս :

Այսպէս խօսած ժամանակը իր նայուածքը դէպ 'ի ամուսնոյն դարձնելով՝ ալ կասկած մը չունեցաւ և ամեն ինչ գուշակեց :

— Դու ես Ամէտէ , դամ ես որ իմ փափաքներս կատարեցիր , ըստ նա , ո՛հ , չնորհակալ եմ քեզ , մինչև իսկ սիրած ծաղիկներս չմոռցեր ես , իր գլխուն վրայօքը կարմիր վարդ մը դրեր ես , նման այն սոսկալի գիշերուան ուր զինքը իր խեղճ անկողնոյն վրայ տեսայ : Աստուած զքեղ ըրած բարիքներուդ համար վարձատրէ : Աղօթենք այժմ :

Մաքուր սրտէ մը ելած այս աղօթքը , այս խունկն՝ որ դէպ 'ի երկինք կ'ենէր , անշուշտ հաճելի պիտի թուէր Արարշին . նա իր զթութեան մէջ ընդունեց զայն անվրէպ , և այս հողին ալ իր ընտրելեաց դասին մէջ զնելով իրեւ ճանապարհի ընկեր՝ վշտեր առաքեց անոր՝ վշտեր՝ որ զինքը դէպ 'ի իրեն առաջնորդեն , որ աղջիւր է միփթարութեան ու երջանկութեան :

Այս այցելութիւնին տարբեր կերպիւ մը ազդեց նորատի լծակիցներուն : Պէտքիս բոլորովին մտախոչ և կարի վշտացեալիկ'երեւէր . ախրութիւնը իր սէրէն ամենաքաղցր ցոլացում մը կ'առնէր . Կոռութեամբ ամուսնոյն բաղկին վրայ յենած՝ անդադար արրշուռաթեամբ մը կը կրկնէր .

— Ո՛հ , Ամէտէն հոս իմ քովսէ , և յայամհետէ նա իմ միասիթարութիւնս պիտի ըլլայ :

Իսկ Ամէտէն երնէսղի վրայ կը մտածէր , որու զոհերն էին այն երկու մոռեալներն :

— Ինչպէս կարելի է , կ'ըսէր նա իւրովի , որ Սան-Սերվի անունը և կրթութիւնը ունեցող մէկը մարդասպան ըլլայ , և այս մտրա

դասպանութիւնը կնոջ մը վրայ դորձէ . Ի՞նչ , զիս չը ջապատռող և ամեն օր ձեռքս կարկառող անձներուն մէջ կինայ զտնուիլ եղիք մէկը որ որևիցէ կիրք մը յաղեցրնելու համար այսպիսի սոսկալի ու ճիր մը դործելու կարող ըլլայ . Երբէք չոփախի հաւատայի ատոր , եթէ չտեսնէի :

Եթէ անդամ մը բանի մը հնարաւորութիւնը ընդունուի՝ իսկոյն տեսակ մը բնութիւններու մէջ կը սպրդի այն , ինչպէս ծաղկի վրայ որդ մ'օր անտեսանելի կը մնայ , սիրող կը մաշէ և իր ներկայութիւնը չյայտներ մինչև այն օրը որը յօղունը կը ծուի , անյշը բուրմունքը կ'անհետի , փայլունութիւնը կը նսկմանայ և խեղճ ծաղկի կը թառամի , յորժամանակ այն զազիր որդը իր զոհին վրայ կը սողայ տակալին :

Ամէտէ ալ միշտ հընէսդը կը յիշէր , ինչպէս Պէտքիս՝ Սօֆին . և այս յիշատակը երկուքին ալ սրտին մէջ անջնջելի պիտի մնար : Ժամանակը շուտով մը խոյս մը տալով իր հետը կը տանի մը տրտմութիւնները , յոյսերը և ուրախութիւնները : Երբեմն զդալի և երբեմն անզգալի կերպիւ մը կը փոխանիք , բայց միշտ կը փոխիքնք : Եթէ հաւատարիմ հայելի մը մեր չնշուած զդացումները քամի մը տարիի ետքը ներկայացրնելու ըլլայ՝ չոն մեր սրտերը , մեր զալափարները և մեր դրացումները մեր գէմփերէն աւելի հինայած պիտի գտնէինք : Ստկայն աեսակ մը զգացումներ իրենց շարժառիթներն անհետանալէ վերջն ալ կը դիմանմ միշտ , և իբր յաղթական՝ մեր հօդւոյն մէջ անջնջելի կերպով մը կը հաստատուին : Հասարակօրէն վիշտերն այսպէս կ'ըլլան : Երջանկութիւնը այնչափ տեղող չէ , շուտով կը սրանայ և շատ անդամ մէջ մ'ալ ետ չդառնար :

Իր ամուսնութենէ վեց ամիս ետքը՝ ոչ ոք պիտի հանչնաբ որ այն զուարթ և երջանկի կինը՝ այն երկուտ աղջինն , այն մը ամառն ձնու ամուսինն էր որ տեսանը :

Մայր ըլլալու մօտ և բոլորովին իր տնային գործերուն զբաղած տիկինն Սանզա չէր յիշէր ալ այն սոսկալի նշաններն՝ որոնք զինքը այնշափ զարհութեցույցած էին : Իր սենեակին մէջ ինքը սեղանի մը

քով նստած, հաշւց տետր մը առջել որուն բազմաթիւ թուանշան-ներու սիւները աչաղին գումար մը կը ներկայացընէին, երես առած աղջկան մէկ բարկութեան միջոցին մէջ կը դանենք զինքը, բարս կութիւն՝ որ ամուսնութեան առաջին օրերն սիրալիէ, և որ սակայն ապագային մէջ վիշտերու և կոկիծներու այնչափ բողբօջներ կը կըէ:

Յանկարծ կանդնելով՝ զրիչը ձեռքէն նետեց:

— Սիրելիդ իմ Ամէտէ, ըստ նա, կը ցաւիմ թէն, սակայն դու այս գումարներն ըրէ, որ ինձ գլխու ցաւ կը պատճառեն։ այսպիսի փոքր զործերու համար չեմ ուզեր ինքզինքս նեղացընել։

— Սիրելիդ իմ Պէտրիս, ամենափոքր համբերութիւն մ'իսկ չունիս։

— Ի՞նչ որ կը բաղձայի՛ ըրի ես, տանս հօգատարութիւնը վրաս առնելով՝ տնտեսուհոյն և մատակարարին հետ ամեն օր երկու ժամ յոդնեցայ, ձանձրացայ։ Ի՞նչ շահեցանք. արդեօք քանի մը հազար ֆրանք պական ծախս եղաւ։ Անշուշտ ոչ. միայն թէ ռօրտօյի զինիի կամ չնջանի պաստառներու քանի դահէկան ըլլալը զիտեմ, այն ալ դարձեալ կատարալապէս մոռցայ։ Ո՛չ, զիացած եղի՛ թէ տնային զործերու համար ծնած չեմ ես։

Այսպէս խօսած ժամանակը՝ մարքզուհին որ Հնդկաստանի զեւլցիկ քաշմիրէ շրջազդեստ մը հաղած՝ վարդադոյն պաստառով և վալանսիէններով զարդարուած խոյր մ'ամնէր զլուխը, մինչդեռ իւր զեղեցիկ և երկայն մազերուն վարսակները կարապէեայ ուսին վրայ կը թափէին, մարքիզուհին, կ'ըսենք, իր ամուսնոյն թիկնաթուին վրայ կրթնելով՝ դլուխը կոտրտուելով մ'անոր զլիսոն քով կը մօտեցընէր. նայուածքը փայփայիչ էր՝ հրամայելով, և իւր նուրբ ձեռքերը պարոն Մօնպայի թխագոյն խոսովիներուն մէջ պարացընելով՝ այն անյաղթելի մազնիսականութիւնը կը հաղորդէր անոր՝ որ սէրէն ետե կու զայ, և որու ոչ ոք կարող է ընզիմանալ։

— Այս, քեզի հաճելի երեւլու համար՝ ծուլութեան քաղցր ստվարութիւններս թողացի, յանձն առի այս ապուշ գումարներուն առջև յօրանջնլու, և խոհանոցին հաշիւներուն քննութեան

սպարապեցայ։ Իսկ դու ի՞նչ ըրիր ինձ համար։ Ոչինչ։ Դու կ'ու զես որ ինքզինքիդ տէրն ըլլաս, դիտողութիւն մը իսկ ընելու իրաւունքը չտալով ինձ։ Այսպէս ժողովակի (club) բաժանորդութիւնդ։

Եւ ձեռքը միշտ կը գարձնէր սպիտակ սիրուններու նման որոնք իրենց քնքուշ թաթերուն տակ հարուածելու պատրաստ ձիրանները ծածկուած կը պահէն։

— ծողովակին մէջ բաժանորդութիւնս, ընդմիջեց մարդկը դոյզն ինչ բարկութեամբ։ զիս այնչափ անհանդիսա ըրիր՝ որ այս տարի չնորոգեցի զայն։

— Ծիրաւի՛։

Ճիրանները ալ երեւլու մօտ է ին։

— Այս, սիրելիդ իմ, զիս աշքի զարնող տարօրինակութեանց կը մղես. պիտար անուաննը կ'անուանեն զիս, և այս տեսակ մականուններ խիստ անախործ են։

— Ո՛չ, սիրեցեալդ իմ, մի վշտանար. ժողովակի կեանքը վերստին սկսելով, և թողլով՝ որ այդ պարաններն իրենց ուղած տեղը առաջնորդեն զքերէ շուտով մը կ'անհետի վրայէդ այդ մականունն որ զքերէ այն ասատիհան կը վիրաւորէ։

— Կը բարկանաս, Պէտրիս, հիմակ յուսահատ կերպարանքը ձեռք պիտի առնուս. կ'աղաչեմ զքերէ, այսպիսի մնոտի բաներու մի զբաղիր։

— Մեր ընտանիքի աւերումը մնոտի բան է միթէ. աւելի աղէկ կ'ընես եթէ գուն անձամբ հաշիւներուն դլուխը անյնիս, վասն զի ես ալ չեմ կրնար. մայրս ինձ երէկ կ'ըսէր թէ գատապարտէ՛ի բան է այս հարստութիւնը ունենալով այսպիսի մանրամասն բաները քննել։

— Ներէ ինձ, Պէտրիս, եթէ ըսեմ թէ մայրդ մոլար սկըզբունքներ սորվեցուցած է քեզ. անկարգութեան դիմացով հարստութիւն չկայ երեւլ։

— Ուրեմն կինանք վերակացու մը դնել։

— Այս, ընկերուհի կին մը որ զմեզ ձանձրացընէ կամ մեր ստականները դոլնայ։

— Ճշմարիտ է որ եթէ Պ. մարքիզը իր ժամանակը ժողովասեղիները կամ ձիարշաւներն անցրնէ՝ չպիտի կրնայ անձամբ իր տան մէջ եղածները տեղեկանալ:

— Եւ եթէ տիկին մարքիզուհին ալ առառուները գուլօնեի անտառը և զիշերները պարահանդէմն երթայ՝ չպիտի կրնայ դիսնալ իսկ թէ իր զաւակները Ենչափէս կը խնամուին:

— Բայց բարձր ընկերութեանց բոլոր կիներն ալ այսպէս կ'ընեն, և սակայն իրենց զաւակները կը դաստիարակուին:

— Բարձր ընկերութեանց բոլոր մարդիկներն ալ այսպէս կ'ընեն, և սակայն իրենց տուները օրինառորապէս կ'ընթանան:

— Ուրեմն :

— Ուրեմն :

— Ասկից կը հետեւի՞ թէ պէտք է անպատճառ ժողովակը դառնալ:

— Ասկից կը հետեւի՞ թէ պէտք է անպատճառ պարահանդէմները վաղել:

— Ամետէ, յարեց նորատի կինը վայրիկան մը լոելէ յետոյ, և ամուսնոյն գլուխը վերցընելու համար իր սիրուն ձեռքը յատաշացնելով, ինձ զիսէ:

— Դիտեցի, պատասխանեց նա՛ կէսյալթուած :

— Ենչափէս կը գտնես զիս :

— Հրաշտալի, արդէն զիսես :

— Ժողովակը պիտի երթան :

Եւ կերպ մը ժախտ այս հարցման կ'ընկերանար :

— Պիտի երթամ . . . եթէ հաջիս :

— Եւ ես, Անմէլի պիտի թողում որ քիչ մը անային մանր դորձերու հոգ տանի, այնպէս չէ:

Եւ այս խօսքերը երկու առոյշ համրոյներու հետ ամուսնոյն ականջն իւլար կը խօսէր :

— Կը սխալիս, Պէտքիս, ետքէն պիտի դդջաս. ընտիր սոլորութիւններ պէտք է որ տնենաս, պէտք է որ քու տանդ տէրը ըլլաս :

— Աւելի առէկ ունիմ քու տէրդ ըլլալ. քեզի, միայն քեզի իշել, զի այս աւելի զժուար է: Ծառաներս քիչ շատ կը հնազանդին ինձ, միշտ քիչ շատ պիտի զունան. եթէ համը շատ փայցընեն՝ կը փոխեմ, կը վանտեմ զանոնք. բայց քեզ չեմկրնար, չեմ ուզեր ո՛չ փոխել և ո՛չ վանտել, ուստի աւելի նախամեծար կը համարիմ քեզ հնազանդիլ:

Մարքիզը խորոնի հառաչ մը հանեց :

— Կը հաւանիս, խօսէ :

Կա պատասխան շտուաւ :

— Զգուշացիր, ասիէ վերջը ալ չեմ հրամայեր՝ եթէ հրամայելու ախոր կտրես կտրես :

— Մեծ բոնաւորուհի մ'ես զու, Պէտքիս :

— Ո՛չ, զքեզ սիրելուս կ'ուզեմ որ միշտ ինձ մնաս, ըստ նու անոր բարկացը մէջ իյնալոլ:

— Աւազ, անձիշխան ըլլալը որչափ քաղցր էր, կը մասձեր մարդիզը խանդավառ զայն զրկելով հանդերձ :

Պէտքիս աշխատութեամբ մը զանդակին լարը քաշելով սենեկապահուհին երեւեցաւ :

— Ժօղէֆին, հրամայեց նա, այս տետրակները տիկին Անձէլի տար, և ըստ իրեն որ ասոնց ամենքն ալ կարդադրէ և միայն զուտանը յաւղարկէ ինձ: Ա՛հ, մնացյա, այս զիշերուան զարդարները պատրաստեցիր :

— Այս, տիկին մարքիզուհի :

— Դամասկեան սպիտակ շրջազեսոս և յակինթներս պէտք են: Քու ապազայ ժառանդորդիր պատճառաւ՝ չպիտի պարեմ այս զիշեր, պարոն :

— Ամեն ինչ պատրաստ է, տիկին :

Սենեկապահուհին հեռացաւ :

— Կը յուսամ, սիրելի Պէտքիս, ուշ չենք վերադառնար :

— Երբ կամիս այս ժամանակը կը դառնամք :

— Վաղը անպատճառ պիտի մեկնինք, այնպէս չէ:

— Անշու շտ :

— Պարահանդէմներուն միտ չդնելով։

— Ի՞նչ պիտի ընեմ պարահանդէմներն՝ ուր չեմ պարեր։ Եթէ քիչ մատեն ևս անցնի՝ շղիտի կարենամ ձամբորդել, և կ'ողեմ որ ապագայ Մօնղա իշխանը իր հային դղեակին մէջ ծնի, դղեակի որ իր քաջութեանը փօխարէն ստացաւ նա։ Գիտես որ մնացածին դաղափարներու տէր ըլլալով՝ նախնիքներուս ասպետական կործիքները ժառանգած եմ, որք ինձ հաճելի կը թուին։ Ասկէ զատ, յարեց նա դէպ՝ ի անոր մօտենալով, հոն զքեղ առանձին միայն ինձ համար պիտի ունենամ, հոն հանգիստ պիտի ապրիմ, հոն դու միայն զիս, մայրս և մեր զաւակը պիտի տեմնես, և այն ատեն զիս բոլորպին սիրելու ստիպուած պիտի ըլլաս։ Հոն երկուշելու մէկ կամ շատ ոսոփուհիներ չպիտի ունենամ, վերջապէս հոն առտուլնէ մինչեւ իրիկուն շարունակ զքեղ պիտի տեսնեմ։ Ո՛չ, կարի անոյշ բան է ասիկա։

— Սիրելի Պէաթրիս, գոչեց Ամէտէ, ով կրնայ չսիրել զքեղ։ Ահա այսպէս կը վերջանար տնային այս տեսարանները. բայց անոն մի տեսարան՝ որչափ որ չափաւորեալ իսկ ըլլար՝ դարձեալ Ամէտէ այս ծաղկեայ զօդերուն փուշերը առաւել ևս կ'զար. ամեն մէկ տեսարանի ևս՝ մարդիքուհին իր ինոշ, անստիկնոջ իշխանութենէն մաս մը կը կորսնցընէր, իր ամուսնոյն վրայ երևակայական վտանգաւոր իշխանութիւն մը շահել կարծած մամանակին իսկ։ Այս պէս տակաւ առ տակաւ կը պեղուէր այն անդունդը՝ որուն մէջ քիչ ժամանակէն այնչափ յոյսեր և երջանկութիւններ խորասոյզ պիտի կորսուէին։ Զուրի կաթիլը ժայռի մը վրայ թափելով սկզբան թէւ նշան մը իսկ չժողուր հոն, սակայն տակաւ առ տակաւ ժայռ կը մաշի ու կը ծակուի, և չզիտցուիր իսկ թէ բնչպէս կարեւ ին որ այսպիսի փոքր պատճառէ մը այսչափ միծ արդիւնք մը յառաջ դայ։

Ծաղկահասակ լծակիցները պարահանդէս զային, ուր Պէաթրիս երջանիկ, գերերջանիկ երեցաւ այնպէս ինչպէս կ'ըլլայ սիրուած կին մը։ Բոլոր ընկերութեան իր առանձնանալուն լուրը յաջորդեց և իմացոց որ յառաջիկայ ձմեռը պիտի վերադառնայ. յետոյ իր անկեղծ բարեները և մաղթանքները ամենուն ալ բաշխեց։

— Այս, կ'ըսէր նա կոմս Յօվէրին՝ որուն թել մտած միծ զահանձը կը պարուէր, այո՛, տոհմիկս, զմեղ Պավիկը այն հին աշխարակին մէջ աեմնելու պիտի զատ, ուր մնաւոր պիտի ապրիմ։ տարբակին մէջ աեմնելու պիտի զատ, որսի կ'ենէք, Միւնիք երթալով նկարները կը չոն Ամէտէի հետ որսի կ'ենէք, Միւնիք երթալով նկարները կը տեսնեք, վերջապէս շատ պիտի զուարձանաք։

— Բայց, տիկին, հարցուց ուրիշ երիտասարդ մը որ անոնց քովէն կը քալէր, Մօնղա իշխանը բնչպէս օտար երկրի մէջիրեն բաշխուած կալսւածները կըցաւ պահէլ։

— Մաքս թագաւորը ուզեց որ իր տէրութեանը մէջ եղած այս երկիրը իրեն թողու, վասն զի շատ անգամ իրարու քով պատերէրկիրը իրեն թողու, և իմ աներս անոր կեանիքը աղատած է. մեծ շնորհ բաղմած են, և իմ աներս անոր կեանիքը աղատած մ'է ասի։

— Եւ դուք այն տեղը առանձին պիտի ապրիք։

— Առանձին ապրիք, Պ. Մօնղայի և մօրս հետ։ Այս առանձնութիւնէ երբէք չեմ երկնչըր։

— Տոհմուհիս, կ'ողեմ պարահանդէսի սրահը մտնել։

— Աչ, նայէ, հետուանց Ամէտէն ինձ նշան կ'ընէ։ Կանուխ պիտի գառնանք տունը, ուստի կ'աշակեմ զիս մինչեւ սպասումի գահէլքը առաջնորդէ, և ծառաներս կանչելու ու կառքս պատրաստել տալու շորհը ըրէ։

Կոյն միջոցին շատերը մեկնելու կը պատրաստուէին, կմները իրենց մուշտակներն կը հաղնէին, վերջին քաղաքավարութիւններն, լեռնց վերջին կատակներն, թերեւս վերջին խոսովվանութիւններն իրար վերջին կատակներն, զուրի կաթիլը խույզի մը մէջ տեղը կը զանուէր, փոխանակն լով։ Պէաթրիս աշխոյդ խումբի մը մէջ տեղը կը զանուէր, իր հոսակին և երջանկութեան անփոյթութեամբն ու խոլ զուար իր հոսակին և երջանկութեան անփոյթութեամբն ու խոլ զուար թութեամբը կը ծիծաղէր։ Եր եալին երկու երիտասարդներու մէջ թութեամբը կը ծիծաղէր։ Եր եալին երկու երիտասարդներու մէջ թութեամբը կը ծիծաղէր։

— Ո՞վ է ուրեմն այդ զուարթ և զեղեցիկ զարդ մը կ'երեւի։

— Չես ձանչնար զինըը։

— Ո՛չ։

— Քաղաքին մէջ չես ապրիք դու, սիրելիդ իմ, արէնուէ ճար

Դիւստեն է նա : Նոյն միջոցին զռարթութիւն , ինդութիւն , երջանկութիւն , ամենքն ալ անհետայցան , և մատղաշ կինը մէկէն ՚ի մէկ իր ամուսնութեան սոսկալի տեսարաններն աչքին առջև բերաւ : — Ո՞՛չ , մրմն ջեց նա , այս է ուրեմն իմ անոնս :

Եւ նուաղած իր ամուսնոյն բաղկայը մէջ ինկաւ :

— Ըստ

Ժ

ԳԵՐԵԴԱԿԱՐԱՆԻՆ ՆԵՐՔԻՆ ՀԱՅՀ :

Կոչուս որ նախընթայ գլուխին մէջ ըսկնք , ժամանակը ամենան համար . կ'անցնի իր շարունակ արշաւը միենոյն արադութեամբ թէ հարուստին և թէ աղքատին օրերը , թէ գժրաղդ և թէ երջանիկ օրերը կ'առնու կը տանի : Ամենքս ալ միենոյն նպատակին կը համարնք , միայն Ճանապարհները տարրեր են , և այս Ճանապարհները բարի ընելը մեր ձեռքն է միշտ , որչափ որ սակայն մեր մարդկային թերի կազմութիւնը կը ներէ : Մեր վիճակն քիչ շատ մեր ձեռացը մէջ ըլլալով՝ բաղրը ստեղի ինչուս որ ընենք այսպէս կ'ըլլայ . երբեմն ալ Ճակատագիրը կ'առաջնորդէ զմեզ :

Սակայն և պարոն Մօնղան իրենց ամուսնութենէ վեց տարի ետքը , ամառուան սիրդըները՝ նորմանտիոյ հոյակապ և զեղեցիկ մէկ զղբակն մէջ սիրտի գտնենք : Բարիզէն կը վերադառնան անոնք , ուր բոլոր ձմեռը հիմակուան նորաձև կեանքը վարած էին : Բարձր կը ներու ամենաշղողուուն կեանքը վարած էր մարքիզուհին , իսկ իր

ամուսինը՝ ձիարշաւներու և ժողովակներու մէջ անթերի համբաւ մը ստացած էր՝ ինքնինքը ծաղրելի ընծայելով , որ այսօրուան օրա կեանքի ամենանութիւնը տարացն է , ինչպէս որ ամենքս ալ զիանքը :

Իրենց ամուսնութեան առջի տարւոյն վերջերը ծնած մէկ աղջիկ մը միայն ունէին , զոր Փլավի կ'անուանէին : Այս աղջիկը մօրը նմանն զեղցիկ էր , և բնութիւնը իրեն այն ամեն ձիրքերը պարզ եած էր՝ որ ուրիշներու երջանկութիւն կը պատճառեն մը երջանկութեանը մնասելով :

Քաղցր , բարի և սիրուն էր նա , միշտ զինքը շրջապատողներուն վրայ զբաղելով՝ ինքվինքը կը մոռնար , և իր կանխահաս իւմայականութիւնը իր աղնիւ սրտին աւելի մծ հրապոյր մը կուտար : Այսպիսի բառեր կ'արտասանէր նա որք մատաղ մանուկէ մը խօսուած ըլլալով՝ մարդուս մինչև հողին կը թափանցեն և անոր երազել կու տան : Անկարելի էր մօտենալ իրեն ու չփրել . այս պէս Փլավի բոլոր ընտանիքին սիրոյ առարիան եղած էր : Արդէն կը թութեանը կ'զբաղէին , և հանձարեղ առաջնորդի մը օգնութեամբ իսկստ նշանաւոր կին մը ըլլալու ամն յոյսերը կու տար :

Այս մատղաշ գերդաստանին կենաց մէջ մտած ժամանակիս դաստիարակուէի մը պիտի գտնենք որ այն ինչ ընտրուած էր , և դաստիարակուէի մը պիտի գտնելին մէջ իր սրացտօնը պիտի սկսէր : Պատկառելի որ Նէօյլեէի գլեկին մէջ իր սրացտօնը պիտի սկսէր : Պատկառելի տարիքով այս դաստիարակուէին ամենալընտիր վկայութիւններով ընդունուած էր , և մարդիզուհին իրենց զտակին կը թութեանը բոլորովին անոր վստահեցան , թէև հսկողութիւն ընելը միշտ իրենց պահելով :

Երկու ամուսիններն իրարու հետ սիրով կ'ապրէին : Ոչ մէկուն ոչ միւսոյն համար չէր զրուցուեր երբէք թէ անկարգ ընթացքի մը մէջ զտնուէին : Մարքիզուհին իր պարտաւորութիւնները ճանչնալով՝ անվրէու կը կատարէր : Պ. ար Մօնղա հանսպազ ճիարա շաւանալով՝ այդ սիրու կը կատարէր : Զի ար Մօնղա հանսպազ ճիարա շաւանալու և այդ հանսպազ հաստատուած ընկերութիւններու հարգումներուն ներկայ կը գտնուէր , սակայն թեթև զբօսանքներէ ամառաւած համար մարդու պահանձնուած էր կամ ընկերութեանց հրամարէլով միայն իր կամանը հետ թափրոն կամ ընկերութեանց մէջ կը տեսնաւէր : Զինքը իբր ոչուազն կը նկատէին միշտ , 10

իսկ Պէաթրիսը իբր ընկերութեան ամենէն կանոնաւոր կինը . և սակայն պէտք է ըսենք որ իրենց ներքին կեանքը ամենեին հանգիստ չէր , ինչու որ այս երկու ամուսիններուն մէջ տեղը ձգուած գժբաղդութեան տարրերը օր ըստ օրէ կ'աճէին , և հօրիզոնի վրայ արդէն կ'երեւէր այն զարհուրելի փոթորիկն՝ որ քիչ ժամանակէ այս նորահասակ լծակիցներուն գլխուն վրայ պիտի գոռար , թէ և այնչափ առաւելութեամբ երջանկութեամբ իրարու կապուած ըլլային :

Պէաթրիս ամեն բանի մէջ երես առած աղջիկ մը ըլլալով լրջօրէն չէր առնուր ո՛չ կեանքը և ո՛չ իր դիրքը : Ինքն թէ և մէհանձն և բարի բնութիւն մը՝ իր մօրը չափազանց ներողամասութեան պատճառաւ քմածին մի շատ փափաքներ առած էր , զրս անհարին էր դոհ ընել , ինչպէս նաև սիրելու պէտք մը՝ որ սեկու եսութեան գոյն կ'առնուր : Ամեննեին իր տնային գործերուն չէր զբաղեր նա , և իշխանութեան բոլոր արտօնութիւնները իր տնտեսուհոյն վրայ թողլով հաղիւ թէ երբեմն անոր ծախսերը կը քննէր : Աւրիշ բանի հոդ չէր տաներ՝ բայց եթէ առաւօտեան տոմսակները զրել , այցելութիւն մը ընդունիլ կամ կատարել , գիշերները պարահանդէս երթալով իր քնացը համեմատ պարել , ինչպէս նաև իր ամուսինը չթողլու որ իրմէ բաժնուի , և իր պահանջումներն կատարել տալ : Մինչև իսկ իր իր հանդերձներուն անփոյթ մասլով պէտք կ'ըլլար որ հակնելիքը իրեն պատրաստ տային : Տնտեսուհին միւս կողմէ տունը կը դարձրնէր , սենեկապանուհին իր զարդարանքը կը հոդար . իր զուարթութեանէ և սէրէն դուրս ամեն բանի անտարբեր էր նա , և այս բնութիւնը ունեցող անձեռու սովորական եղած թերութեան կը հետեւէր , այն է ամեն կարելի եղած միջոցներով և առանց ինքն իսկ իմանալու՝ այս անզու դական զգացման աւերումը փութայցնել : Պ. աղ Մօնղա թէպէտեւ չէր գանգատեր տակաւին , բայց երկար ատենէ հետէ կը տանջուէր :

Մարդիզուհին իր աղջկանը հետ միւնցն արանդութեան մէջ կը գտնուէր : Թէպէտեւ սաստիկ կը սիրէր զայն՝ բայց անոր տարիքին պահանջած անհրաժեշտ իննամքները օտար ձեռքերու թու-

ղուց : Միայն պաճուճապատանքի մը պէս հետը խաղալու համար կ'ուզէր տեսնել զայն , և հաղուած շքուած ժամանակը իր քովը բերել կու տար . իր զաւկին վայելչութեանը ու գեղցցիկութեանը վրայ հպարտացած զան ամենուն կը ցուցնէր , սակայն միշտ անոր տղայական ուբախութիւնները խափանելով , և անդադար հրամայելով որ շրջազգեստը , ժապաւէնները կամ կօշիկները շալտուէ : Աչա ասուլ մօր և զաւկին մէջ տեղ բռնադրօսիկ վիճակ մը հետեւցաւ : Գլավի վախնալով կը յարդէր մայրը , բայց իւր հօրմէ աւելի ֆլավի վախնալով կը սիրէր զնուքը , կրնամ ըսել իր դայեակէն և գաստիարաքիւ կու հիեւէն իսկ աւելի քիւ :

Երբ Փլավի չորս-հինգ տարեկան եղան՝ Պէաթրիս անոր կրթութեան զբաղելու դիտաւորութիւնը բացարձակապէս յայտնեց . . . թեան զբաղելու դիտաւորութիւնը բացարձակապէս յայտնեց :

Մարդիզը ընդհակառակը , իր արթնցած ժամանակը Փլավին իր քովը բերել կու տար , և անկողնցն մէջ աւնելով՝ կը հրամայէր անոր խաղալիկներն ալ հոն բերեն , և այսպէս խաղերը կ'ըսուր կամ հինգ անգամ անոր ընթերցանաւթեան գաս տուաւ ու գործը հնա թողլուց :

Այս հակասական կրկնակի կեանքը կրնար ուրիշ կազմութեան մը մէջ մեծ անկարգութիւն մը յառաջ բերել և ամեն լուրջ դաստիարակութիւն անկարելի ընել : Սակայն Փլավի ֆլաս մը չիրեց բնաւ . իր հօրը բոլոր զորովը լիութեամբ ճաշակած ժամանակը՝ բնաւ . իր հօրը բոլոր զորովը լիութեամբ ճաշակած ժամանակը՝ միայրական պահանջողութեանց ևս յարմարեցաւ : Թէ միոյն և թէ միայրական պահանջողութեանց ևս յարմարեցաւ : Համբայով մը հօրմէն նորու միւսին հաւասար սէր կը ցուցնէր , համբայով մը հօրմէն նորու միւսին հակալ կ'ըլլար և զգուանօթ մը մայրը կը մեղմացնէր : Այսու ահակալ կ'ըլլար և զգուանօթ մը մայրը կը մեղմացնէր :

ժամանակներ երեսնին իրար կը կտիէին : Ի սկզբան տեղ մը երթալէ յառաջ իրարու հետ կը հաշտուէին . նորատի կինը բերկրանօք չէր կրնար պարել՝ եթէ ամուսնոյն նայուածքը իր պարած + առրիլին կամ հաղորդակութիւն չետեւէր : Ամէաէ գրաւի մը կամ ձիարշաւի մը մէջ համարձակութիւն չէր առնուր , եթէ մարքիլու հին անոր յանդկնութեանցը համար՝ սիրալ թունդ և աչքերը արտասուքով թրջուած ծափահարութիւն չընէր :

Ետքը սրտերը աւելի դաւնացան , ձիարշաները ու պարահանդէսները ներքին խոռվութիւններու պատճառաւ իր զօսանք կամ փախուստի միջոց մը համարուեցան , մինչև իսկ հանդէսէն վերջը իրար գտած ատեննին գժտեալ վիճակի մէջ տունէն գուրս ելած ըլլանին հոռցած կ'ըլլային : Ասիկա գժտութեան առաջին ժամանակներու ծայրաղոյն կէտն է , գժրաղդութեան այն սկզբնաւորութեան՝ որմէ խոյս տալը այնքան գժուարին է անդամ մը մօտենաւ է յետոյ :

Իրենց հւեօյլէ դալէն երկու ամիս ետքը երկու ամուսիններու մէջ եղած խօսակցութիւն մը իրենց փոփոխակի տրամադրութիւններուն վրայ ձիշդ գալափար մը պիտի տայ : Ընթրիքն առանձին ընելէ վերջը շատ մը նամակներ և լրադիրներ համելով իւրաքանչիւր ոք իր սուրճը խմելով կ'սկսի ընթեռնուլ : Պէտք չունինք հոս իմացլնել մեր ընթերցողաց որ անցած գժրաղդութիւնները գուն ուրեք նորատի լծակիցներուն յիշողութեան կը ներկայանային : Սակայն թէ հախաղահին և թէ Խօֆիին գերեզմաններուն տարին երկու անդամ այց ընելու զանց չեն ըներ , մէկ՝ մեռելոցին օրը , և մէկ՝ այն սոսկալի տարեգարձին օրը : Եյս երկու օրերը երկու մռեալներուն վրայ կը խօսէին անոնք , ու թէ Պէտքիսի տրուած սոսկալի մականունը իրեն միտքը կու դար և քիչ շատ սոսկում մը կը պատճառէր , բայց շաբաթէ մը բան մը չէր յիշեր ալ :

Եյն առաւու մարքիզուհին Ամէաէին հետ մօտակայ դղեակ մը երթալու համար ձի պիտի հեծնէր , սակայն քանի մը կաթիլ անձրեւ վազեց :

— Սիրելիդիմ , կ'անձրեէ , ըստ մարքիզը նամակի մը ընթերը յումը գաղթեցնելով :

— Կ'անձրեէ . լաւ ուրեմն , չենք ելներ , ես իմ ատլագործութիւնս կը շարունակէմ , և դու քիչ մը կը կարդաս ինձ :

Ամէտէ չպատասխանէց :

— Աղէկ միտքս ինկաւ , կրկնեց նա քանի ուր վայրինան յետոյ , տասնսէհինդ օրէն տ' նըրէլները պիտի գան մեզ :

— Աւելի աղէկ : Մայրս ալ իր այցելութիւնը կ'իմացընէ ինձ . Բոպէրը և բոլոր Շամարանթի տոհմը իր հետը պիտի բերէ նա , և գդեակին մէջ զոնէ երեսուն հողի պիտի ըլլանք :

— Անոնց տալու սենաւակներ , պարտցնելու կառքեր և ծառայելու սպասարուններ ունինք , ուստի մտասան ջութեան բան չկայ :

— Ասկէ զատ գդեակի այս բարձր կեանքը կը սիրեմ . ինձ այն պէս կը թուի թէ մարդս հոս Բարիզէն աւելի շատ կը զուարձանայ , զոնէ այս զուարձութիւնը աւելի տեղական է :

— Այսպէս զուարձանալլ սուղի կը նստի մազ , Պէտքիս . զիտեմ որ հարուստ ինք . բայց եթէ աւելի շատ հոդ տանելու ըլլաս՝ ամեն ինչ կանոնաւոր ընթանալով աւելի քիչ ծախս պիտի՝ ընէինք : Հաւատա , սիրելիս , որ կը գողան զմեզ :

— Բայց ինչ կ'ուզես որ զողան . մէկ քանի կտոր շաքար կամ մէկ քանի սրուակ զինք : Սիթէ կրնամ ասոր առջեն առնուլ , միթէ կրնամ միշտ ծառաներուս ետին վաղելով անոնց ինչ ընելլթէ կրնամ : Ինձ նայէ , պատուական բան մը մասածեցի՞ որ պիտի ընաւոննել : Ինձ նայէ , պատուական բան մը մասածեցի՞ որ պիտի ընդունիս անշոտ շո :

— Ինչ բան :

— Մտածեցի որ անային զոբձերու համար դաստիարակուհին կառավարիչ կարդեմ . այսպիսի բաներու յաջողակ է նա , նաև հակառակալիք կարդեմ . այսպիսի բաներու յաջողակ է նա , հակառակալիք կարդեմ . այս կերպով տասն զործերը ծառաներուս ձեռքը չըլլատարիմ . այս կերպով տասն զործը ասոնց համար զիս կը յանդիմանես :

— Սիրելի Պէտքիս , դաստիարակուհին աղջիկդ պիտի կրթէ :

և այնպէս կը կաթեմ թէ այս պաշտօնը կը բաւէ իրեն :

— Վեց տարեկան աղջիկ մը իր դաստիարակուհին մնձ զըալու մոնք չառը , ուստի կրնայ երկու պաշտօններն ալ կատարել :

— Պէտքիս , շարունակ կը կրկնեմ քեզ , աղետալի յօժարութիւն :

մը ունիս, այն է տան ներքին իշխանութիւնդ օտար ձեռքերու թողուլ։ Արգէն տանդ մէջ յարդ մը չունիս . եթէ այսպէս շառունակես՝ բոլորովին պիտի կորսնցընես յարդդ։

— Յիրաւի, բարեկամդ իմ, ըստ նա կծու շեշտով մը, ինձ միայն անհաճյ խօսքեր կ'ընես։

Մարքիզը թեթևակէս ուսերը բարձրացուց և ընդմիջած զիրը շարունակելով յարեց,

— Ինչպէս որ կ'ուզե՞ ըրէ։

Պէտքիս վայրիկեան մը դիտեց զինքը, յետոյ երբ տեսաւ թէ կը լուէ, սկսաւ իր ատշնեղործութեանը պարապիլ։

— Ո՛չ, սիրելիդ իմ, աչա քեզի հաճելի թուող բան մը, ըստ մարքիզը . Տալանեի դքսուհին մեր հրաւերը կ'ընդունի։

— Մեր հրաւերը, յարեց մարքիզուհին կեռասի նման կարմրեալով, քու հրաւերդ ըսէ։

— Ինձ այնպէս կը թուի թէ դու անձամբ զինքը թախանձեցիր . . . ?

— Այո՛, ձմեռը։

— Ուրեմն։

— Պատճառն այն է որ այսօրուան դիտցածս այն ժամանակը չէի դիտեր, և չեմ ուզեր որ այդ կէն հոս դայ։

— Այո՛ կէն, Տալանեի դքսուհին։

— Այո՛, այդ կէն։ Տիտղոսը բան մը չէ, մարդուս վարքն է ամեն ինչ։

— Բայց ինձ այնպէս կը թուի թէ անոր վրայօք զէշ բան մը զբոցուած չէ։

— Գուցէ, բայց այդմ կը խօսին։

— Եւ ի՞նչ կը խօսին։

— Ի՞նչ կը խօսին։

— Այո՛։

— Դու ինձմէ աղէկ դիտես։

— Պատւոյս վրայ կ'երգնում թէ բան մը չեմ դիտեր։

— Ճշմարիտ . ուրեմն դիտցիր թէ նա քու . . . ինչպէս ըսեմ,

քու . . . ձրադդ է . . . և թէ զքեղ խեղ թիթեռնիկի՝ այրեւու համար դէպ 'ի իրեն կը քաշէ . . . ?

— Յիրաւի, սիրելիդ իմ, խելքդ թուուցիր ես։ Սակայն կ'աղաւ չեմ որ դիտես թէ Տալանեի դքսուհոյն նման մեծաշուք կնոջմը հետ այդ կերպով խաղալ չըլլար, և թէ երբ մեր տունը դալու պատիւը ընէ՝ պէտք է որ իր ասալաւնին և արժանեացը համեմատ լոդունուի։

— Ամէտէ, զիս բարկութեան կը մղես։

— Սիրելի Պէտքիսս, յարեց մարքիզը անոր մօտենալով և բազկացը մէջ առնելով զինքը, թէ զիս և թէ զքեղ դժբաղդ կ'ընես։

Պէտքիս արտասուքներով թրջուած մծ աշքերը դէպ 'ի աւմունդյն դարձընելով։

— Ամէտէ, հարցուց, կը սիրեն զիս։

— Ո՛չ, թէ կը սիրեմ . անշուշտ, ինչպէս որ միշտ սիրած եմ։

— Ուրեմն ի՞նչ որ կ'ուզե՞ս պիտի ընեմ։

Այս ընտիր սիրտը բաւական էր որ դպնայիր՝ կը պատախանէր միշտ։ Մարքիզը կարծեց որ այս տեսարանն մէջ մ'ալ չպիտի նորոգուէր, բայց որում ձեռք առած միջոցը ստէկ յաջողած էր իրեն . սակայն նոր պարագայ մը նոր վիճաբանութեան մ'առիթ եղաւ։

— Այսօդ դուքս չես ելներ, ըստ մարքիզը։

— Ո՛չ, օդը շատ զէշ է։

— Ուրեմն առանձին պիտի երթամ։

— Առանձին տիկին Մանիկէրի պիտի երթաս, և ի՞նչ հարկ։

— Պարոն Մանիկէրի խօսելիք մ'ունիմ . նամակ մը ստացայ, և պէտք եմ անոր հալորդել։

— Ուրմէ է այդ նամակը։

— Գործի նամակ մը, պատախանեց Ամէտէ անհամբերութեամբ։

— Ցուցուր ինձ։

— Անօդուա է, բան մը չպիտի իմանաս։

— Վերջապէս կ'ուզեմ տեսնել։

— Դարձեալ, Պէտքիս :

— Ուրեմն ամենափոքր վստահութիւնն մը իսկ չունիս վրաս, ուրեմն զիս միշտ տղայի մը առել գնել կ'ուզես :

— Սիրելիդ իմ, միշտ ըսած եմ քեզ թէ դու ինքդ այդ դիքքը կ'ստանաս :

Յետոյ մարքիղը պատուհանը բանալով ձիասպան մը կոչեց որ դաւիթէն կ'անցնէր և հրամայեց որ ձին պատրասեն :

— Իմն ալ թող լծեն, գոչեց մարքիզուհին գէպ՝ ի պատուհանը խոյանալով :

— Ի՞նչպէս, այս անձրեին պիտի դաս, չես երիշչեր :

— Պարօն Մանիէրը դուցէ քեզմէ առելի քաղաքավարութիւն պիտի ցոյցնէ, և պիտի յայանէ ինձ այդ մծ դործը զոր արդէն կը գուշակեմ :

— Կը գուշակես :

— Անշուշտ, աղէկ կը տեսնեմ թէ քու զեսպանութեանդ գործոյն վրայ է ինդիրը :

— Եւ եթէ այդ բանը կատարո՞ի :

— Ո՛չ, ինձմէ զալսնի պահելուդ պատճառը դու շատ աղէկ զիտես: Գիտես որ երբէք չպիտի յանձնառու ըլլամ:

— Ինչո՞ւ :

— Բիւր պատճառներու համար :

— Պատճառ մը միայն ըսէ :

— Նախ պէտք չունիս այդ պաշտօնին, քու հարսանութիւնդ արդէն մծ է, յետոյ . . . :

— Յետոյ :

— Առանձին այսպէս երբէք մէ կղմէկէ չբաժնուելով քանիցս երաշանիկ ենք: Եթէ զեսպան մը ըլլաս, զբազմունքներդ, պարտաւորութիւններդ, դուցէ զուարճութիւններդ զքեզ պիտի հեռացընեն ինձմէ :

— Ինչպէս որ միշտ միայած ենք՝ այնպէս պիտի մանք :

— Պիտի տեսնես, ըսածս պիտի ըլլայ :

— Իմ տարիքու ունեցող մէկը պէտք է որ զբաղի:

— Միթէ չես զբաղիր դու, միթէ քու տունդ, երկիրներդ, աշակերտներդ չունիս: միթէ զիս, զաւակդ և խեղչ հայրդ չունիս:

— Այդ ամենքն զբաղմունք մը չեն:

— Ուրեմն փառասէր ես :

— Ինչո՞ւ ըլլամ, Մօնղա իշխանին որդին անուն մ'ունի զոր պէտք է արժանաւորապէս կրէ:

— Ընտանիքիդ մէջ նստելով և հայրական պարտաւորութիւններդ կատարելով միթէ արժանաւորապէս կրած չեն ըլլար անունդ:

ինչ, միթէ պարաւոր և յարգելի մարդ մը ըլլալու համար պէտք է որ լրազիրներու մէջ անունդ տպուած ըլլայ: Ոչ, պիտի հրաժարիս այդ խորհրդէդ, այնպէս չէ, Ամէտէ, ըսաւ նա թերը ամուսնոյն վրայ տարածելով: իմ և Գլազիին երջանկութիւնը պիտի ըլլաս, մեզի համար մեծութիւնները և փառասիրութիւնները սիտի մոռնաս, այս մեր զեղեցիկ երկիրը՝ որ ահա կը տեսնես՝ պիտի ծաղկեցնես, և բոլոր այս կողմի մարդիկները պիտի օրհնեն զքեզ, և ես պիտի սիրեմ զքեզ, ինչպէս զաւակդ ալ քու քովդ զիտութեամբ, զեղեցկութեամբ և լի ընորհօք պիտի մեծնայ: Իմ հոգւայս և զմեզ շրջապատղներուն հոգւոյն պիտի իշխես: մնձ, հարուստ, երջանիկ և բոլոր մարդիկներէն սիրուած պիտի ըլլաս: ասկէ աւելի ի՞նչ կը բաղձաս:

Այսպիսի տրամաբանութեան մը ընդդիմանալու անշուշտ հնար չկար: Մարքիզը իր ծունկին վրայ քաշեց Պէտքիսը, և անոր զեղեցիկ այտերուն վրայ համբոյը մը դրաշմելէ յետոյ՝ ձեռքը անոր երկայն մաղերուն մէջ անցընելով:

— Տալսնեի գքսուհոյն լաւ ընդունելութիւն պիտի ընեն, ըսաւ:

— Սինչե առաջին իջևանը զինքը դիմաւորելու պիտի երթամ:

— Պիտի թողուս զիս որ Պ. Մանիէրի երթամ:

— Այս, հետո ընթերանալու պոյժմանա, և ես անձմի պիտի ըսեմ մեր բարեկամին դեսպանութեան նկատմամբ քու որոշումի:

— Ինչպէս դու քիչ մը յառաջ գքսուհոյն նկատմամբ՝ ես ալ նոյն կերպով պիտի պատահանեմ: Քու որոշումն ըսէ ինքովնկիդ վրայ խօսելով, և ոչ ի՞ս որոշումն:

— Ո՛չ, պատասխանեց նա իր կասուի կերպերը ձեռք տռնելով, իմ դաշտարներս քու դաշտարներդ եղան, և կը յուսամ թէ քու դաշտարներդ . . .

— Քանի որ կը պահանջես՝ միւնոյն շաւիղը պիտի բռնեն :

— Ո՛չ, չեմ պահանջեր, կը խնդրեմ : — Այսպէս ըսելս հոգ չէ, զինքը ձեռքիս մէջ ունիմ, մոսածեց նա :

— Քու մէկ խնդիրքդ հրաման մ'է ինձ համար, Պէաթրիս : — Աւաղ, միշտ կ'իշխէ վրաս, ըստ նա խրովի, և կը տեսնեմ թէ իմ ապադայիս տէրը չնմ :

— Զարդարանքս քառորդ մը միայն պիտի տնէ . հանդիստեղիր :

— Եւ ես պիտի հսկեմ որ վայելչապէտ մեր ձիերը լծեն : Այս նոր ձիադարմանը այնչափ հոգ չտանիր քու ապահովութեանդ համար, և միշտ վտանգաւոր տեղեր կ'առաջնորդէ : Պիտի պատուիրեմ որ ասկէ վերջը զդոյշ ըլլայ :

— Մնաս բարեաւ, սիրելիս, պահէ մը զքեղ կը տեսնեմ :

Այս ըսելով մարքիզուհին ուրախ և թեթեսոն իր սենեակը սրայաւ, ըստ որում խնարհած էին իրեն :

Ընդհակառակը մարքիզը առանց հրաման մը տալու, տխուր և մտախոչ ախոռներու գաւթին մէջ կը պարտէր : Այս միջոցիս քառաձի կառք մը սուրհանդակի մտրակին հնչող ձայնովը ծառուզին մէջ կը մտնէր արշաւակի :



ԺԱ

ԸՆԴՀԱԿԱՐՆԵՐԻ ՀԵտաճը

Մարքիզը փոշիներու յորձանքի մը մէջէն կառքին անցնիլը նշմարեց և ընդունելութեան գաւիթը վազելով

— Լաւ, ըստ նա, այցելութիւն մը, առանձին չպիտի ըլլանիք :

Վանդակապատը հասած միջոցին, կառքին մէջէն նր գործնշնչն և օպէր տը Շամարանթի իջնելը տեսաւ . ասոնց հետ ընտանեաց մէկ քանի անձինք ալ կը դտնուէին :

Այսչափ շուտով գալերնին չէին սպասեր, յանկաբծական կատակ մ'էր այս : Պարզն Մօնղա գերկոմնուհին շատ քիչ կը սիրեր, և անոր տուած կը թութեան մոլար կերպին կը վերադրէր մծ իրաւամբ այն թերութիւններն՝ որք Պէաթրիսի ընտիր բնութիւնը կ'աւրեւէն . ի վերայ այսր ամենայնի այս պարագայիս մէջ անոր գալուստը հաձոյք պատճառեց իրեն, և ապատրարի մը նման կ'օրհնէր տը հանդիկացը մտածառեց իրեն, ուստի ժպիտ ՚ի շուրթն անոր վաղեց և մեծ քաղաքավայրութեամբ մը ընդունեց :

Իսկ մարքիզուհին, մօրը ձայնը լսելով՝ ստառմով մը սանդուղներէն իջաւ և սիրասուն աղջկան մը բոլոր սւրախութեամբ մօրը բաղկացը մէջ ինկաւ :

— Սիրելի մայր իմ, գոչեց նա, Պօպէր, դուք ամենքդ, ո՛չ, շնորհակալ եմ ձեզ, որշափ բարեսիրս էք . շափազանց ուրախ եմ և ալ չպիտի թողում որ մեկնիք :

— Գիեռ մեկնելու վրայ չենք մտածեր, գուստը իմ, պատասխանեց գերկոմնուհին Պէաթրիսը համբուրելով . բաւական ժամանակ պիտի մմանք հու :

— Ո՛չ, շատ ըստ, տեսնէք թէ ո՞րչափ պիտի զուարձանաք . պըտոյտներ պիտի ընենք, որսի պիտի երթանք, դուք ալ պիտի զտնուիք, մայր իմ :

— Ուր որ ուղես պիտի երթամ, զաւակս, բայց այժմ սենեակս առաջնորդէ զիս, վասն զի խիստ յոզնած եմ : Իսկ դու, Պօպէր :

— Ես, հօրաքոյը իմ, պատրաստ եմ տոհմուհւոյս հաճած տեղ երթալու :

— Գառչունք ասուներուն՝ ահա այս է բնաւիլիւն, գոչեց հին ատենակալ տը Շեւ ծեւ ծերունի ասպետը, որ իր երիտասարդութեան ժա-

մանակը թատերական աեսիլներու շատ անդամ՝ յաճախած ըլլալուն ոտանաւորներով և տաղերգութեամբ կը խօսէր :

— Կեցցես, իմ բարի տոհմիկու, ընդմիջեց մարքիզուհին ուրախութեամբ ծափահարելով, կեցցես, բոլոր զիտցած եղանակներդ մէկի մէկի քննութեան տակ պիտի զնենք :

— Սիրելի Պէաթրիս, աղիկն Շամարանթը կանդուն այս սանդուռքին վրայ կ'սպասցնես. առաջնորդէ ուրեմն զէնքը իր սենեակը, քանի որ ինքն ալ կը խնդրէ, և հան գոնէ կրնաս ուզածիդ չափ կարօտութիւնդ առնուլ :

— Ամէտէն իրաւոնք ունի, սիրելի զաւակս, իմ մծ թիվնաթուիս վրայ հանգստացնը զիս, և պատմէ թէ գքեզ չսենեմէս ՚ի վեր ինչ ըրիք. եկան ցուցուր ինձ Փլավին, որ անոր վարդագյն շուրթերը համբուրեմ, և անոր փոքրիկ շաղակրատութիւնները լսեմ, ձեր երկուքին մէջաեղը ըլլալը աչքէս կը թռէր :

— Փլավին իր դաստիարակու հիմն հետ պարաելու զնաց, մայր իմ, այսչափ շուտ ձեր զալը չինք յուսար, ձեր այսօրուան նամակը միայն եկող ամիսուան համար ձեր զալուսար կ'իմացընէր :

— Նամակէն երկու ժամ ետքը համբայ ելանք. յանկարծակի հոս զալու զուարձութիւնը ուվեցի ունենալ :

Այսպէս խօսակցած ասեմնախն գերիսնուհւոյն սենեակը հասած էին, և սպասաւորները արկները կը փոխագրէին : Տիկին Շամարանթ անբաւ սիրով մը իր աղջիկը կը զիտէր, և անոր զեղեցկութեանը և զուարժութեանը վրայ հիացած :

— Երջանիկ եմ ուրեմն, սիրելի զաւակս, կը հարցունէր անոր հարլուր անդամ:

— Երջանիկ, ոչ, մայր իմ, շատ իսկ: Ամէտէ ամեն ինդիրքներս կը կատարէ, այսօր դեռ հիմակ իր դեսպանութենէ հրաժարելու խօսք տուաւ ինձ: Բուն պատճառը շխօսեցայ իրեն. ներկայ իշխանութեան ծառայելը անմելով մեծ ցաւ պիտի զգայի:

— Ես ալ նոյնպէս :

— Բայց ի՞աղաշեմ, մայր իմ, մի ըսէք անոր ձեր զաղափարները, իր անցեալ կեանքի հանգամաց պատճառաւ զոցէ կը զիտա-

ւորուի. արդէն դղեակը չերթալուս համար սիրտը վշտացած է: — Ո՛չ, աղէկ զիտէր նա որ այդ բանին երեք հաւանութիւն չպիտի տայի: Հաւասարը ես որ այդ դեսպանութեան մասին երկնչելու բան չկայ ալ:

— Կատարելապէս կը հաւաստեմ զձեզ այս մասին: Տեսաւ նա թէ այդ բանը կը դանար իմ սրտիս, ուստի այսպիսի վիշտ մը ինձ չպիտի պատճառէ: Դեսպանութիւն մը, և այն՝ Սիւնիքին մէջ: Քանի կը մասնաւ թէ ամառները այն սոսկալի դղեակին մէջ պալատի անցընէկ՝ ուր յղութեանս միջոցին դացի, այն գղեակը կ'ըսեմ, ուր մարդս իր հանած ձայնէն անզամ կը վախնայ, և ուր ինքընքը զբեթէ ուրուական մը կլնայ կարծել, ո՛չ, հաւատացէք թէ կը սոսկամ. և արդէն զիտէք ինչ որ պատմած եմ ծեզ այս մասին:

— Այդ երկրին համար երեակայութիւնդ կը տանձես, Պէաթրիս, աչքիդ զէշ երեցիր է այն. բայց գիտոյիր որ կրաւայի չէ. ուրեմն մի ստիպեր տանուինդ որ վաճառէ զամն, ինչու որ իր աշղատոհմին ամենաշքեղ պատուանոնը կը ներկայացընէ:

— Ո՛չ, հանգիստ եղիք, չենք վահառեր, բայց այն պայմանաւ որ չվերադառնամ, վաճն զի հոն սոսկալի տրամութիւն մ'եկաւ վրաս:

— Եւ հոս շատ բազմութիւն կ'սպասէք:

— Ո՛չ, շատ:

— Ուրժնք պիտի դան:

— Աերմածի մեր տոհմիկները, Արմելները, Տալանեի դքսուհին:

— Տալանեի դքսուհին, զուեց գերկումուհին զարմացած:

— Ամէտէ խիստ աղջաց զիս. չուզեցի ինդիրը մերժել:

— Ականջդ հասած խօսքերէն վերջը:

— Ո՛չ, ո՛չ, մայր իմ, ձշմարիս չէ ըսածնին, ամուսինս երեք անոր վրայ չմտածեր:

— Սիրելի զաւակս, զրկէ զիս, կանանց տիպարն ես: Բայց ինչ պիտի լնեն հոս այսչափ բաղմանթիւն, այս եղանակս որսորդութիւն ըլլալը:

—Պար, երդ, պտոյտ, կատակերգութիւն, տը Շել ասպետը ամեն դերերը կը կատարէ :

—Այդ ամենը զուարձալի պիտի ըլլայ, իսկ դաստիարակուհիդ, բնչակէս կը զտնես զինքը :

—Բարի կ'երեկի ինձ, բայց երբեմն համբերութիւնս կը հատցընէ, ինչու որ կարի ծանր է բնութեամբ :

—Դաստիարակուհի մը համար ընտիր թերութիւն մ'է այդ։ Ֆլավին կը սիրէ զինքը :

—Ֆլավին հրեշտակ մ'է որ ամենքը կը սիրէ։ Տեսնէք, մայր իմ, թէ հրչափ գեղցիութիւնը վրայ դրած է :

—Եւ ինչ կը ոռոգի՞ :

—Չեմ զիտեր . . . իր գասերուն հայրը կ'զբաղի, ես ժամանի չունիմ։

—Կը հաւատամ, օրերն շուտ շուտ կ'անցնին։

—Սակայն կ'ուզեմ կէս ծամ մը զտնել աղջկանս դասերը քննելու, անոր հարցումներ ընելու համար։

—Այժմ կիմանամ մօխ ոչ ոէրը :

—Թէ կիմանամ։ Ո՛չ, ֆլավիս սիրելէս 'ի վեր զձեղ հազար անդամ առաջուանէ շատ կը սիրեմ։ Այժմ զիտեմ ձեր անհանգստութիւններն, ձեր տաքնապներն՝ որոնց չեի հաւատար։ Գիտեմ այժմ թէ ինչու զձեղ բազում անդամ արթնցած ժամանակս անկողնոյս քով նստած կը տեսնէի։ Դիտեմ տանը ամենքը, բարի մայր իմ, և ձեզմէ երջանիկ եմ, զան զի ես ձեզի նման չեմ գիտար ֆլավին։ Ահա ասոնց համար հաւատացէք թէ իմերախտադիտութիւնս երկրագութեան փոխուած է ձեզի համար։

—Բարի՛, բարի՛ Պէտրիսս, կը թոթովէլ տիկին Շամարանթուրակութենէ արտասուելով։

Աւաղ, այս երկու ընտիր սրտերը որք զերար այնչափ կը սիրէին, և որք ուրիշներու համար այնչափ բարեսիրու էին, այս երկու սիրտերը դարսու կը թութեան միւսնոյն մոլար սկզբունքին կը հնազանդէին, այս դարուս, կը սեմք, որ իր սովորութիւններուն նայելով կարի յոյժ լսաւորուած է, և հիմակուան ունեցած լուսաւորու-

թիւններէն ալ օգուտ քաղելու համար՝ իր հնամի աւանդութիւններուն հետ կարի յոյժ կապուած։ Ծեր է նա միանդամայն և տղայ։ Իր մէկ ոսքը ապագասին վրայ կը դնէ, յորժամանակ միւսը անցեալին կը վերաբերի։ Անցումի (transition) ժամանակները խիստ դժուարին են և սովորակի, այնպիսի տաքնապ մը կը ափրէ անոնց մէջ՝ որու բան մը օգուտ չըներ։ Խնչպէս սպատանիներն՝ այդ անցման ժամանակներն ալ իրենց անձանօթ մէկ ցատով կը տառապին, դարման կը վնասուն և դարմանը չեն համենար։ Ստեղծուած բոլոր էակներուն նմէն ազգաց՝ երիտասարդութիւննալ իր գաղոնիքներն ունի. Արտօւած միայն զիտէ և կը կառավարէ արդ զաղանիքներն, իսկ մարդուի կը հնազանդին անոնց։

Իրենց հիւրերուն եկած առջի օրերը պարոն և տիկին Մօնզան գիշերները հաւաքւմի ժամբառն և օրուան մէջ քանի մը վայրկեան միայն զիրար կը առանելին։ Գիշերները միշտ յոդնած ըլլալով՝ քունը կ'արգիլէր անոնց երկայն խօսակցութիւններն, սրտի պարզումներն, վերջապէտ մսերիմ վստահութիւնն։ Առտուները շատ ուշաբթին կ'իրենց զարդարանքը ընելու համար իրարմէ կը բաժնուէին։ Պղէաթրիս ամեն օր իր սենեկապանու հիւն պատրաստուած և առջի օրուան հազածէն աւելի զերազանց նոր առանին զիտեսով մը վար կ'իջնէր։ Ճիշտ կէսօրին կը ճաշէին և քանի մը վայրկեան սրահը մնալէ յետոյ՝ օրուան զրօսանքին կ'զբաղէին։ Պատրաստ կառքեր և լծուած ձիեր պարտողներու կամացը ներքն կը կենային, ինչպէս շատ մը ճամբրու առաջնորդներ ալ հրամանի կ'սպաէլին որպէս զի որսի կամ հետաքրքրական աւերակներու տանին փափաք յայտնողները։ Օրուան բոլոր լրացիները, շաբթուան մէջ հրատարակուած բոլոր զբերը, և ժամանակին բոլոր փորագրութիւնները սեղանները կը զարգարէին։ Սկսուած զործերով լեցուն կողմներ, օթոյներու ազդի ազդի օրինակներ, կաղամարներ և տեսակ թուղթեր՝ զուրս ենել չուզող հիւրերուն զանագան զբաղմանքներ կը ներկայացնէին։ Գնտախաղը, ուէնին սեղանները կայլ փափագողներու հրամանին տակ կը գտնուէին։ նմանապէս սեղանատունը մեծարուած զովարար ըմպելիները կէս ժամը անդամ

մը կը նորողուէին, որպէս զի միշտ համով ըլլան: Ծաղիկները անոյշ հոտ կը բուրէին օդին մէջ, երածշնական նոր եղանակներով վրան ձածկուած դաշնակն պատկերահանութեան սեղանի մը քով բաց կ'սովասէր: Ընդարձակ զրբատունը և իր կանասաւոր ցուցակը ուսման և զրականութեան հետամուտներն իրենց կը հրախրէին:

Տանը տէրերը զրօսանք մը կ'առաջարկէին, զոր ուղղով կ'ընդունէր, չուղղով ուրիշ զրօսանքի մը կու տար ինքնինքը: Վերջանիքս բացարձակ ազատութիւն մը կը տիրէր այս ազնիւ տան մէջ՝ որում մի միայն կամոնը զրուարձանալն էր: Ժամը վեցին սեղանը կը պատրաստէին: Իւրաքանչիւր ոք իր սենեակը մանելով՝ դրեթէ պարահանդէս մը երթալու նման կը զարդարուէր, բաց ՚ի սպիտակ կօշիկներէ և սնդուսեայ բռայներէ: Զարդարանաց և աշշանաց սանտիկ մրցում մը կը հաստատուէր հմ, բարիդի մրցումէն աւելի զօրաւոր: Պատերազմի գաշտը աւելի ամփոփ ըլլալով՝ պատերազմովները թէե նուազ բազմաթիւ աւելի դէմ առ դէմ կը զըսնուէին:

Պէաթրիս կենցաղտվարութեան և բարձրագրյն վայելցութեան այս դժուարագոյն արուեստը մեծ կատարելութեամբ կը կատարէր: Իր տանտիկնոջ դիրքը բացարձակ պարզութիւն մը կը պահանջէր իրմէ, բայց ի՞նչ պարզութիւն: այն՝ որ պերճութեան յուսահատութիւն կ'ազգէ, շքեղութիւնը կը խաւարէ և անդամանդներու փայլը կը նսեմացնէ: Ժօղէֆին տիկին դերկոմուհին խիստ ընակը դասեր առած էր այս մասին:

Ընթրիքէն երքը երածշոտութիւն կ'ըլլար, որու ոչ այնչափ ուշագրութիւն կ'ընէին, երածշտութիւնը ընկերութեան մէջ նորաձեռնութիւն մը և շնորհու կացութիւնմ'է: դաշնակի եղանակ մը զայն ածովէն զատ ուրիշ մը երբէք զրօսցուցած չէ: Երբեմն երդի մը երկու տուները լսելու համար կը լուէին, բայց երբորդ տունին ցած ձայնիւ խօսակցութիւնը կ'սկսէր, և քիչ մը վերջը ոչ ոք չոդ կ'ընէր լուութիւն պահէլու:

Ժամը ատանեմէկին պարելու կ'սկսէին, ոք մինչեւ առաւօտեան ճամը երկուքը կը տեսէր. յետոյ իւրաքանչիւր ոք աշտանակ ՚ի ձե-

ոին՝ երդելով և ծիծաղելով ընդարձակ մարմարեայ սանդուղներէն վեր կ'ելնէին: Այս շնորհուարթ ընափօրը առաջին դսիկանին մէջ բաժնուուելով նրբաշաւիլներու մէջ կը ցրուէր, և իւրաքանչիւր ոք իր սենեակը կը մանէր: Խեղճ դաստիարակուհին օրիորդ Լուիլ բէրէն, երբ իր աշակերտուհին իրմէ սկսէր մը չունենար՝ այս բարձր ընկերութեան մէջ կը խառնուէր: Կնքը և իր աշակերտուհին իրենց առանձին սենեակին մէջ կերակուրնին կ'ուտէին, և Ֆլավի միայն անուշեղնի ժամանակը կ'իջնէր սեղանը, զըրեթէ մօրը պէս հաղուած և ժապաւէններով զարդարուած: Սեղնին շուրջը պատմելով շաբարեղնին մը փոխարէն իր համբոյրանեղը և նազանքները կը բաշխէր: Մեծ սրահը մտնելու և մէկ կամ երկու ժամ խալալու թոյլ կու տային անոր: յետոյ օրիորդ բէրէն ննջելու: կը տանէր զինքը, և երբ անկողինը մանէր՝ սենեակապահուհին կը հսկէր անոր վբայ, և դաստիարակուհին դաշնակ ածելու համար սրահը կը վերագառնար: Եր պարտաւորութիւնն էր անվարժ երածշտաց և սխալ երդեցուներու ընկերակցութիւնները, չորս ձեռօք ածել, սխալները ցուցընել և այն աղնիւ ընկերութեան քմացը համատ վալսեր, քատրիներ և տեսակ ավարելու եղանակներ նուագել:

Տիկին Շամարանթ և մարդիկուհին քաջալերութեան և շնորհականութեան խօսքեր կ'ուղէին անոր: Կոչնականերէն ոմանք հեարխօսակցութեան կը մանէին, բայց պարզ Ծննդա միայն անոր ուղածին համեմատ կը վարուէր: Եր սիրասուն զաւակին իրը տուաջնորդը կը բարեկամուհին իրյարդէր զինքը, կ'ուղէր որ զոհ ըլլայ իրմէ, որպէս զի միւս օրը իր զաւակին աւելի քաղցր և աւելի մայրական ժայիտ մը նուիրէ: Օրիորդ բէրէն որ աղնիւ և կատարուն բնութիւն մ'էր՝ առանց արտաքին զեղեցկութեան, իր ուշիմ մոքովը շուտով մը զինքը ըրջապատղներուն ամեն մէկին ձիշտ արժանիքը իմացաւ, և միշտ զգուշութեամբ վարուելով՝ առանց կշռելու բառ մը անդամ չէր արտասաներ: այսպէս այս իրարմէ տարբեր և տարօրինակ տարբերով կաղմուած ընկերութեան բոլոր համակրութիւնը ստացաւ:

Այս միահամուռ ընկերութեան սկզբնաւորութենէ ութը օր ետքը, մարդիղը իր կնոջը սենեակը մտած պահուն՝ օրիորդ Քէրէնի չետ խօսակցութեան մէջ զտաւ զան։ Պէտքիս իր ամուսինը տեսնելով խօսակցութիւնը ընդմիջեց և թեթեալէս կարմրեցաւ։ Լուիզ մեխելու շարժում մը ըրաւ։

— Կատեցէք, օրիորդ, գեռ չմնցոցի, ըստ Պէտքիս, թող լսէ մարդիղը, Հոգ չէ։

— Ի՞նչ բանի վրայ է խնդիրը, հարցոց մարդիղը։

— Խիստ պարզ բանի մը վրայ է, բարեկամէ իմ։ այնչափ սաստիկ յոդնած եմ, տյնչափ շատ գործեր ունիմ որ անկարելի է ինձ ուղածիս պէս զբաղել տնային գործերու։

Պարոն Ծօնզա յօնքերը կնձաւց։ Պէտքիս զայս տեսնելով՝ աշխուժութեամբ շարունակեց։

— Հաւատա ինձ, սիրելիս, որ քեզ հաճելի ըլլալու համար ամեն ինչ օր կըցայ ընել ըրի, ամեն ձիկս թափեցի, բայց կը յուսամթէ գուն ալ չես ուզեր որ հիւանդանամ, և դիտցած եղիր որ անսպատճառ այս բանս պիտի սպատահի, ըստ որում իմ կարողութենէս շատ վեր են այս խննջենքները։ Ուստի մտածեցի որ օրիորդ Լուիզ իր սովորական բարութեամբը իմ աեղս բռնելու շնորհը պիտի ընէ։ Տետրական իրեն պիտի յանձնեմ հիմա, և նա պիտի կարգադրէ, ստակները ինքը պիտի տայ, և ինձմէ աւելի ամեն ինչ պիտի նայէ սակայն գարձեալ իմ հսկողութեանս տակ ըլլալով։ Ինձ հաշիւները պիտի ցայց տայ, ամեն ինչ կանոնաւոր պիտի ընթանայ և ես այսչափ շատ չպիտի յօդնիմ։

— Տիկին մարդիղու հոյն հրամանները կատարելու պատրաստ եմ, ըստ գաստիարակուհին։

— Սիրելի Պէտքիս, դուն չպիտի յօդնիս բայց օրիորդը պիտի յօդնի։ մասածէ, ինչպէս կարելի է որ ֆլավիի տալիք կրթութեան հոգովը, ամեն դիշեր երաշժաի պաշտօնովը՝ որ կու տաս իրեն, ժամանակ դանէ ընելու այն բանը՝ որ դու ինքդ շարունակեւու դիւրութիւնը չունիս։ Քու զբաղմոնիքդ միայն ցնցոտիներդ և ողակը թող տալու սաստիկ փափաք կը յայտնէ։

Կողինէն պիտի ելնես, մինչդեռ օրիորդը ժամը վեցին արթնալով՝ քու աղջկանդ դասերը պիտի պատրաստէ, անոր զարդարանքը պիտի հոգայ, պարտելու պիտի տանի, և դասը պիտի տայ։ Ի՞նչ, միթէ քու օրիորդ անոր օրերէն աւելի կարծ են։

— Սիրելիդ, իմ Ամէտէ, գու իմ ծուլութիւնս և աստանդական կեանքս կը յանդիմանես։ իրաւունք ունիս բայց ուրիշ կերպ չեմ կրնար ընել, այնչափ հին սովորութիւն մ'է այն՝ որ անկարելի է յաղթել։ Օրիորդ Լուիզ ինձմէ տարբեր կերպով մը պիտի գաստիարակէ ֆլավին, և կը յուսամ թէ նա Ճշմարիա ասանտիկին մը պիտի ըլլայ։ Նայինք ութեմն ամեն ինչ խաղաղելու միջօց մը չե՞նք կրնար գտնել։ Զես կրնար զիջանիլ որ քանի մը օրուան համար իմիշխանութիւնս օրիորդին ձեռքը յանձնեմ, հաւատա որ օրինաւորակէս պիտի կարգադրէ զործերը և մեր շահերուն մնաս մը պիտի յըլլայ, ես միւս կողմէն պիտի շահիմ։

— Կը յուսամ, Պէտքիս։

— Միայն թէ այս բանս գեղ անհաջոյ չթուի, շարունակեց նա անդիմարելի ժամանակ մը։ Եթէ այս մասին ինձ չներես՝ յոզնութենէ մեռնիլ նախամեծար կը համարիմ։

— Միշտ չափաղնցութիւն։ սակայն Պէտքիս, քանի որ բացարձակապէս կը պահանջես՝ պէտք ենք քու և ամենուն յարմար եղած կերպովը գործերը կարգադրել։ Այս պահուս Բաբիզ պիտի զրեմ որ ինձ օգնական մը զրկեն, ասով օրիորդ Լուիզ զիշերները հանդիսատ կրնայ ընել։

— Այս, այդպէս ըրէ, բարեկամէ իմ, խեղճ աղջիկը քիչ մը հանդիսատ պիտի ըլլայ։

— Խիստ բարիսիրտ եք, պարոն մարդիղ, ըստ դաստիարակուհին։

— Արդարութիւն է ըրածս, օրիորդ։ մարդս ինչ որ կարող է ընել այն միայն կը պահանջեմ։ Զոր օրեն զիշերային նեղութենէդ աղատած պիտի ըլլաս, քանի որ մարդիղուհին այս աշխատանքը քեզի թող տալու սաստիկ փափաք կը յայտնէ։

— Գոհ և երջանիկ եմ այսպիտի վատահութեան մը համար։

— Շնորհակալ եմ, սիրելի օրիորդս, պատիարակուհիներուն
մարդարիտն ես դու . առանց քեզի անկարելի պիտի ըլլար ինձ հիւ-
րեր ընդունիլ . այժմամբն բանէ աղասած եմ: Բարի զիշեր . կ'աղա-
չեմ, սենեկապանուհիս հոս դրկելու շնորհն ըրէ :

Երբ օրիորդ բէրէն դուրս ելաւ՝ մարգիզահին իր ամուսնոյն
մերձեցաւ և թևերը անոր ուսին վրայ դնելով՝

— Արդողած ես ինձ, Ամէտէ, ըստ :

— Զեմ կարող սրդողիլ քեզ, միայն սրտիդ մէջ այսչափ քիչ
վարկ ունենալուս համար կը վշտանամ:

— Ապերախտ . . .

— Ոչ, ապերախտ չեմ, այլ կարի անձնուէր, կարի հեռատես
և ապագային համար կարի ախուր եմ:

— Նաև կարի անախորժ բաներ խօսող մ'ես, Ամէտէ :

— Ճշմարիտ է ըստս, Պէտրիս :

— Ո՛չ, շատ աղէկ, շատ աղէկ, ուրիշ բանի վրայ խօսի՞նք,
քանի որ մէկոմէկու միտք չպիտի իմանանք:

— Ի՞նչ որ կ'ուզես՝ խօսի՞նք:

— Պարահանդէս մը պիտի տանք:

— Ի՞նչ բանի համար :

— Բոլոր քաղաքը հրաւիրելու և արժանաւոր կերպով մը հաս-
տատուելու համար :

— Արդէն բոլորովին հաստատոած ենք, և տարիքս ներածին
պէս՝ զիս երեսփոխան պիտի անուանեն, հաւաստի եղիք :

— Միայն այդ կը պակաէր որ երեսփոխան ըլլայիր: Լուի-Ֆի-
լիրի հաւատարմութեան երդում պիտի բնես: Ո՛չ, մայսս և ըն-
տանիքս երրէք չպիտի ներեն քեզ այդ բանը :

Ամէտէ առանց պատասխանելու ժպաեցաւ :

— Ահա աս բանիս համար պարոն Մանիէրի հետ այնչափ շատ
կը խօսէիր: Զիս իր կարծիքներուն շահելէն 'ի վեր՝ նոր արբան-
եալիներ կը փնտուի նա: Տիկին Մանիէրը զօրաւոր օգնական մ'է,
քեզի հետ մէկ ժամու չափ պատուհանին քով կը խօսկցէր: Ի՞նչ
կ'ըսէր նա, քառաքականութեան վրայ կը խօսէիր:

— Ո՛չ:

— Գրականութեան վրայ :

— Ո՛չ:

— Որսի, մնաբանութեանց, կատակերգութեան, բամբասանքի
վրայ, շարունակեց նա շտապւա:

— Ո՛չ:

— Ի՞նչ ուրեմն, միթէ սիրով վրայ կը խօսէր:

Մարգիզը չպատասխանեց :

— Կարծեմ թէ լաւ զուշակեցի, քանի որ կը լուես: Ո՛չ, Ա-
մէտէ, Ամէտէ, զիս պիտի մեռցնես: Միշտ երկնչիլ, զքեզ չկոր-
մնցընելու համար միշտ դողլալ, միշտ կասկածիլ. բայց ի՞նչ ընեմ,
իմ չէ յանցանքը, միշտ ինձմէ զաղտնի կը սպահես ամեն բան:

— Անպատճառ կ'ուզես զիսնալ տիկին Մանիէրի ինձ ըսածը:

— Միթէ պէտք չէ որ զիսնամ:

— Կը սպահանջես:

— Այս:

— Լաւ ուրեմն, կը խնդրէր ինձմէ որ ախոռներուս աղբերը
վաճառեմ իր պարտիզապանին, որպէս զի իր սեխերու կամ ձմբուկ-
ներու դաշտերը ծածկէ, ըստ որում սնառես մերժեր է տալու:

Պէտքիս պատասխանելու խօսք մը չդատաւ, և սկսաւ քոն ձեա-

շատ մը նամակներ բերաւ և յետազայ լուրը հաղորդեց:

— Կէս ժամէ 'ի վեր է, ըստ նա, որ տիկին Տալանեի դքսուհին
ողն սուբհանգակը եկած է, և տիկին դքսուհին ձիշտ կէսօրին
հոս պիտի ըլլայ:

ԺԲ

Տալնելի դժուակին :

Այս լուրը կայծակի մը նման շանթահարեց զՊէաթրիս, որ իր առերեղի հազանդութեան հակառակ դքսուհին հեռացընելու դաշտնի յոյս մը կը տածէր, կանանց յատուկ եղած պատրակներէ մէկը գործածելով, պատրուակներ՝ որբ զրեթէ միշտ հաւանականութեան կերպարանը կը կրեն : Այնպէս կարծեց թէ ամուսինը իր զիտաւորութիւնը գուշակելով՝ սսովուհուն համբորդութիւնը կը փութացընէր, և թէ վերջապէս անօգուտ և անվայիլ մտերմութեան մը կը հարկադրէր զինքը : Բարկութենէ կրակ գարձած դէպ ՚ի անոր գառնալով՝ հարցուց թէ այս լուրը լսեց արդեօք :

— Կատարելապէս, պատասխանեց նա :

— Եւ ինչպէս չես աճապարեր իջնելու և հրամաններ տալու որ տիկին դքսուհին հասած միջոցին ամեն ինչ պատրաստ դմուկ :

Այս «Տիկին դքսուհի» բառը արտասանելու կերպը մծ փոթորիկներ կը պարունակէր : Ամէաէ առանց յայսնի ընելու հասկըցաւ, և հանդարտութեամբ մը շարունակեց .

— Տիկին Տալնելի սենեակը պատրաստ է, նախաճաշը սովորականին համեմատ պիտի պատրաստուի : Ուրեմն ինչո՞ւ անհանդիս ըլլամ :

— Ի՞նչ, սենեակը պատրաստ է, ուրեմն անոր դալը զիտէ իր :

— Սիրելի Պէաթրիս, արդէն զիտես թէ վարի զտիկնը դատարկ է, սովորաբար զայն մծ այցելուներու կը պահես, ուրեմն

— Այն, իրաւոնք ունիս, տիկին Տալնելի մծ այցելուհի մ'է, զոնէ ինի համար, ըստ որում չեմ ճանչնար զինքը :

— Պէաթրիս, ինձ ուրիշ բան խոստացած էիր :

— Այն, խոստացայ սիրով և քաղաքավարութեամբ ընդունիլ աղասան էլնդ : Խոստում պիտի կատարեմ, և ինձ կ'երկի թէ արդէն կ'սկսիմ կատարել :

— Սիրելի Պէաթրիս, կրկնեց Ամէտէ վայրկեան մը լոելէ յետոյ, աղէկ միտ դիր ինձ և նայէ որ քեզի ըսելիք խօսքերէս օգուտ մը քաղես : Չեմ զիտեր թէ նորէն ով համարձակեցաւ քեզի անմիտ խօսքեր ըսելով՝ դիւրազրգիր նախանձութիւնդ շարժելու, զի անմար զիտեր ըսելով՝ դիւրազրգիր նախանձութիւնդ շարժելու, զիտաւորութիւնը գուշակելով՝ սսովուհուն համբորդութիւնը կը փութացընէր, և մտերմութիւնը վրայ զմայլելով՝ ստիպեցիր զինքը որ հոսթեանը և կերպերուն վրայ զմայլելով՝ ստիպեցիր զինքը որ հոսթեանը և հիմակ չեմ զիտեր ինչ զրաբանութիւն լսելով՝ կ'ուզես զայ, և հիմակ չեմ զիտեր ինչ զրաբանութիւն լսելով՝ կ'ուզես զայ, արհամարհանօք վարուիլ հետո : Զգուշացիր այդ բանէն . պղսիկ արհամարհանօք վարուիլ հետո : Զգուշացիր այդ բանէն . պղսիկ աղիտի մնաս . դքսուհին տասը տարուան քեզմէ մծ է, և արքունական սովորութիւններ ու անխոռով համարձակութիւն մ'ունի . այնպիսի զօրաւոր թշամի մը պիտի ընես քեզի դէմ՝ որ իր զէնքեցայնպիսի զօրաւոր թշամի մը պիտի ընես քեզի դէմ՝ որ իր զէնքեցայնպիսի իր ամուսինը այսպէս կը խօսէր, Պէաթրիս փոփոխական կի կը գեղնէր, կը կարմրէր : Գաղանի բարկութիւն մը իր սրտին մէջ զոռալով՝ սոսկալի ճայթում մը կ'սպանար : Վերջապէս ալ չգիմանալով՝

Մինչդեռ իր ամուսինը այսպէս կը խօսէր, Պէաթրիս փոփոխական կի կը գեղնէր, կը կարմրէր : Գաղանի բարկութիւն մը իր սրտին մէջ զոռալով՝ սոսկալի ճայթում մը կ'սպանար : Վերջապէս ալ չգիմանալով՝

— Ընորհակալ եմ, պարոն, ըստ նա բոցալառ աշերը դէպ ՚ի ամուսնոյն դարձնելով . խրատներէդ օգուտ պիտի քաղեմ, և քուարժուհին վրաս չպիտի խնդայ, ապահով եղիր : Բարեբաղդաբար զրեթէ բոլոր ընտանիքս հոս է . և պիտի տեսնենք թէ ով պիտի յաղթէ, ե՞ս թէ նա :

— Կարծեմ թէ ընտանիքդ այս բաներուն մէջ յարաբերութիւն մը չունի, Պէաթրիս . զու իմ համբերութիւնն և սէրս շարաչար կը դորձածես, զիս անգիտաբար կը տանջես : Չեմ խարեր դքեզ,

Երեկք ալ խարած չեմ, բայց խօսքերովդ ինձ տեսչ կու տաս քեզ անհաւատարիմ ըլլալու:

— Կը խոստովանիս այդ բանը:

— Այս, կը խոստովանիմ թէ զլուխս կը դառնայ, թէ քու մշտառե հաճոյքներուդ և փոփոխալիտ բնութեանդ առջև չեմ կրնար ինքզինք պաշտպանել: Վզգամ թէ Բնչ զառ ՚ի վարի կը մղես զիս, կ'զգամ թէ քու կամքիդ իշխելու համար հաստատ կամեցողութիւն մը պէտք էի ցուցընել: Սակայն քեզ ցաւ չպատճառելու փափաքս, խաղաղութեան քուն պէտքն մեր ապադային համար ողբալի զիջուղութիւններու կ'առաջնորդեն զիս: Պէտքը իս, երկուք նուս ալ կորստեան պատճառ պիտի ըլլալու:

Կորատի կինը զլուխը երկու ձեռացը մշջառնելով՝ սկսու լալ, խոշոր արտասուաց կաթիւներ մատերուն մշջ տեղերէն ցիրոցան մաղերուն վրայ սահելով՝ կը հոսէին: Գիշերային շապիկը բացուած անոր շեղեղուերը կը ցուցընէր. խիստ զեղեցիկ և խիստ դրախէ էր նա այս վիճակին մէջ: Ամէտէ որ գեռ զինքը կաթողին կը սիրէր, այս տիրութեան և այս զեղեցիութեան չկրցաւ զիմանալ: Այսպիսի գժուարին գիրքի մը իշխելու և անոնց հետեւթիւնները ամբողջապէս հաշուելու համար գեռ շատ երիտասարդ ըլլալով իր կինը զիրկը առաւ, և սկսու շատ մը համբոյրներու հետ անոր ականջն ՚ի վար խօսիլ:

Պէտքը սկզբան ըլսելու գարկաւ, յետոյ արտասուգները դադարեցան, ձեռքերը կուրծքին վրայ ինկան և ժպիտ մը տեմնուեցաւ իր շուրջերուն վրայ. զլիսի զեղեցիկ շարժումով մը սեաւ մաղերուն չքնաղ խոպողիքները եաին նետելով առաջուան շարժումն աւելի հրապուրելի շարժումով մը զլուխը ամուսնոյն կուրծքին վրայ կոթնցոց նա՞ ըսելով.

— Եթէ այսպէս սիրես զիս, չպիտի խառնուիմ ալ մէ գործես բուն, քու ամեն ուզածգ պիտի ընեմ:

Մարքիզը դորովագին կերպիւ մը զրկեց զինքը:

— Սիթէ միւս օրուան նման փուծ խօստում մը չէ այդ, շարունակ այդպէս կըսես, բայց երբէք չես զործադրեր: Ա՛ս, եթէ ուզէիր՝ քանի՞ երջանիկ պիտի ըլլայինք:

— Այս, եթէ քու ամեն կամքերդ կատարէի:

— Կամ եթէ ես քուկինսերդ կատարէի, յարեց Ամէտէ ինքն ալ ժպտելով:

— Միաբանն լու համար մէկ կամք ունենանք և զայն կատարենք:

— Սիրելի Պէտքիս, ահա այսպէս միշտ սիրուած պիտի ըլլանք, և որչափ ժամանակ շարունակենք՝ երկնչելու բան մը չունինք:

Դաղկահասակ լծակիցները սովորական ժամուն սեղանը իջան բայց չպիտի երջանկութեան ի՞նչ կերպ բուրմունք մ'իրենց չորս քայլ չպիտի երջանկութեան ի՞նչ կերպ բուրմունք մ'իրենց չորս կողմը կը սփառէր: Պէտքը իրական շնորհը ու զեղեցկութիւնը սովորականն աւելի հրաշալի կ'երեւէր, որու վրայ բուրմունք կաչնականները յափշտակուած մնացին:

Այս առառու հրեշտակի մը նման զերերջանիկ հով մ'ունիս, առհմուչիս, ըստ Յօպէր. արգեօք անխոհեմ բան է պատճառը հալցընել:

— Պատճառը այն է որ օդը զեղեցիկ է, թուշուները կ'երդեն ծաղիկները կը բայցուն, և չորս կողմն ամեն ինչ զմայլելի կը ծուի. և ասկէ զատ, յարեց նա որպէս թէ պահ մը մոտածելէ յետոյ, Տալմաննեի գքուչին կ'ապասեմ:

— Ա՛ս, ի՞նչ հրաշալի կին մ'է այն, զուեց ալ Շել ասուեսը,

Շնորհ մ'առջեն, շնորհ մ'ետեն,
նոր նոր հրապոյը միշտ զիրար գլեն:

— Սիրելի տոհմիկս, կը նայիմ որ ստանաւորներու խօսելու տարրօրինակ սովորութիւնը միշտ մասցած է վրադ, կ'երեւի թէ ետամանակիս նորաձեւութիւնն էր միշտ մասցած մէկ նորաձեւիսաւրդութեանդ ժամանակին խիստ արմատացած մէկ նորաձեւութիւնն էր այդ:

— Այս, սիրելի տոհմիկս, զեղեցիկ և երիտասարդ եղած ժամանակիս նորաձեւութիւնն էր այդ, և պիտի տեսնես թէ այդ տեսամանակիս նորաձեւութիւնն էր քանի՞ զժուարութեամբ կը մասցած ին: Ես սակ նորաձեւութիւնն էր քանի՞ զժուարութեամբ կը մասցած ին: Ես այդ երզերով, և զանոնք ժամանակին յարմացնելով՝ ոքանչելի յարմացները ունեցած եմ, և որիշ բան չունենալով՝ հիմա միջողութիւնները ունեցած եմ, 13

այն այդ յիշատակները մոքիս տո չեւ կը բերեմ։ Աւազ, քու տար-
րեգո ունեցողները չեն համար այս բանը, բայց

Թաղ, թող որ դայ ժամանակ։

Պէաթրիս, այս ժամանակ խօսքին վրայ ոկտառ բարձրաձայն ծի-
ծաղիւ։ Երիտասարդութեան մէջ ներկան և ապագան միայն կը
մտածուի, ոչ այն ապագան զոր փորձառութիւնը կը ներկայա-
ցընէ, այլ ոսկեզօծ երազներու ապագան, առանց ցաւի և վէրքի
ապագան, սիրոյ և անմահ զեղեցկութեան ապագան։ Մեր մէջն
ով քսան տարեկան հասակին մէջ կը հաւատայ թէ իր մծ մօրը
որէս սպիտակ մաղեր սկանայ ունենայ ։ զեր հոն համելու շատ մի-
ջոց կայ։

Ճիշդ կէսօրին գքսուհւոյն փառաւոր կառքը դաւիթէն ներս կը
մտնէր։ Պարոն և տիկին Մօնղա, տիկին Շամարմաթ և դղեկին
բոլոր բնակիչները զան ընդունելու համար դրան սանդուղքին վրայ
դիզուեցան։ Ամէտէ գոնակը բացաւ և ձեռքը տիկին Տալանեի
ներկայացուց։ Պէաթրիս ալ դէպ 'ի անոր յառաջանալով

— Ա՞՛ որչափ բարեփիրտ էք, տիկին գքսուհի, ըստ, որ
զմեղ չմոռցաք։

— Ինքինքին կարի գէշ բան մ'ըրած պիտի ըլլայի եթէ զմեղ
շատածէի, տիկին, ըստ գքսուհին։ սիրուն մտածումները կը սի-
րեմ ես։

Յետոյ իր շուրջը դտնուողները բարեկեց ամենանուրը զանազանու-
թիւնները որոշող այն աննման քաղաքավարութեամի՝ զոր մեր ար-
դի դաստիարակութիւնը միշտ մաս մաս կը յափշտակէ մեղմէ, և
որ քիչ ատենէն ընկերութեան մէջն պիտի անհետի զլխովին, ինչ
պէս նաև կիրթ ճաշակը և ճշմարիտ վայելչութիւնը, վերջապէս
մծ տիկիններու յատուկ եղած ամեն հանգամանքները։

Գքսուհին այս ընկերութիւնները քաջ կը ճանչար, դիտէր նա
որ նախաձաշին ժամանակը պիտի համնի, դիտէր որ դղեկին բնա-
կիչները իրենց սենեկէն պճնեալ և սկանունալ դուրս պիտի ել-

նէին, և թէ ինք տաս կամ տասուերկու ժամուան ճամբորդու-
թիւնէ աղճատեալ զղեստներով ներս մտած ժամանակը անհպաստ
տպաւորութիւն մը սիտի պատճառէր։ Ընկերութեան մէջ մանող
մէն մի հիւր, մանաւանդ դիւղը՝ որ միահամուս կեանքը թերու-
թիւններն աւելի աչքի զարնել կու տայ, մն մի հիւր, կըսեմք,
ովէտք է որ իր ունքերը պատրաստ ունենայ։ ըստ որում ուից
զետու կը քննեն, կը հետազոտեն զինքը, իբր թշնամի կամբա-
րեկամ ցոյց կու տան, և իրմէ առաջ համոզներուն միշտ պարտ-
քեր կ'անենայ հատարելիք։

Դքսուհին իր բարձր գերբավը, հարստութեամբը և հանճարո-
վը ամբողջ ընկերութիւնը զերազանցելուն հաստատ էր, սակայն
ուզեց իրաւամբ իշխել անոր։ Ուստի վերջին կայանը օմեանելով
իր ճամբորդութեան մնառուկը բացաւ, և պատրաստուած ըլլալը
յայտնի ըլլալու շափ հագուստ մը պատրաստեց իրեն։ Իր երե-
նեայ վարսակալներով ողօրի մազերը համաշափութեամբ կը փայ-
չէին, և փոքրիկ մախրագոյն կօշիկները աշխարհիս ամենէն չքնար-
ուաբը երեակայելու տեղի կու տային։ Երբ մարքիզուհին առաջար-
կց որ նախաձաշէն առաջ անգամ մը իր սենեակը երթայ,
կ'ը որ համապատասխանեց թէ չուզեր ընկերութիւնը սպասցնել, և
դքսուհին պատասխանեց պատրաստէ սեղանը իջնելու։ Հին առանցութիւն-
թէ բոլորովին պատրաստէ սեղանը իջնելու։ Հին առանցութիւն-
ները պահառ անձինք այս զարմանալի տաղանդն ունին որ ութիշ-
ներու հետեւ կը դանուին, ոչ ոք անհանգիսա
կ'ընեն, և ստէպ ինքզինքնուն վրայ խորհած ժամանակին այնպէս
կը ցոյցընեն թէ իրենց անձը մոռցած ըլլան։

Պէաթրիս գքսուհւոյն նկատմամբ քաղաքավար և զրեթէ պչրա-
նէր երենցաւ։ սա միշտ գէաթրիսի ողոքալի խօսքերուն քաղցրու-
թեամբ պատասխաննելով քիչ կը խօսէր և շատ կը զիտէր։ Ու-
շաղբութեամբ հետզետէ կոչնականները աչքէ կ'անցունէր նա,
զորս թէպէտե ամենքն ալ կը ճանչար, այլ գուեակի մէջ մտեր-
մական կեանք վարելով աւելի մէծ ծանօթութիւներ պիտի սատ-
անար անոնց վրայօք։ Արասանած մի քանի կարճառօտ խօսքերը իր
ճիշդ նողատակին զարնելով սեղանին շուրջը ամենքն ալ սկսան ի-

բարու կը կնել զանոնք . ամեն կողմէն ողօքալի շշոնչ մը կը լսուեր : — Ո՞հ , կըսէր տը Շել ասպետը , դքսուհւոյ մը համար կարի մծ հանձար ունի այս կինը :

Եւ յիրաւի կարի իմն մծ էր ունեցած հանձարը , ըստ որում արդար , ուղիղ և կտրուկ միտք մը ունենալով ամեն բան կը տեսնէր և շուտով մը կ'իմանար թէ իրեն ըստածները և թէ իրմէ պահուածները : Նէ յուեէի մէջ երկու օր անցընելէ յետոյ բոլոր բնակիչները լաւ մը ճանչցած ըլլալով՝ գրեթէ անոնց ամէն մէ կուն պատմութիւնը կընար իրենց պատմել , ինչպէս նաև անոնց ամեն մէ կուն տկարութիւնները հրատարակել : Տիկին Տալանեի առանց բարեմիտ կին մը ըլլալու բաւական սրտի աէր մէկն էր , զոր իր օրինակներուն և խրատներուն անսացողաց կամացը ներքե կը դնէր միշտ . սակայն եթէ իրեն ընդդիմանային և չանսային՝ այն ժամանակը անոր բնութեան գէշ կողմը երևան կ'ելնէր : Ճպարտ , անառակը անոր բնութեան գէշ կողմը երևան կ'ելնէր : Ճպարտ , անառակը անոր բնութեան գէշ կողմը երևան կ'ելնէր : Կամ ելի զապէթի հանդամանքները կը կրէր : Կարող էր նա աէրութիւն մը կառավարելու և բանակի մը եաւեէն պատերազմի երթալու . պայքարի մէջ անխոնջ և քաջասիրա՝ յաղթութենէ վերջը անզոթ կը դառնար , և պարտեալները կը զօնէր իր անձնասիրութեան . իրեն իմաց տուած ծուղակին մէջ ընկնելու . կը հարկադրէր զանոնք , և այս տեսակ պարագաներու մէջ ցոյց տուած յաջողութիւնը բռվանդակ զիւանագիտութիւն մը ծախու կ'առնուր :

Այս պարագայիս մէջ Ամէտէին ներքին կեանքին վրայ կարեկցութիւն մը զայց , և Պէտքիսի վտանգաւոր տրամադրութիւնները և մօրը անոր վրայ ուենցած ցաւալի աղջեցութիւնը հասկնալով՝ անոր վիշտերը բուծելու , աղէտներու առջնելու և դըքաղդութիւնները արզիւլու դժուար պաշտօնը իր վրայ առաւ : Ուստի շրջագայութեան մը միջոցին մարքիլուհւոյն թեր մանելով զանընդհանուր խօսակցութենէ հեռացուց :

— Բարեբաղդ կին մ'ես զու , ըստ նա յանկարծ . այնպէս չէ , տիկին :

— Ընդուշտ տիկին դքսուհի . պատասխանեց տիկին Մօնղա խօսակցութեան այս սկզբնաւորութենէ թեթևապէս խուսկելով :

— Եւ բան մը չյուղեր քու երջանկութիւնդ :

— Եւ ոչ բան մը :

— Երբեք :

— Երբեք :

Պէտքը իւ կարմիցաւ իր ամենօրեայ վէճերը ու պայքարները յիշելով :

— Լաւ ուրեմն , կ'ուղես որ իմ կարծիքս ըսեմ . այդ երջանկութեանը բոլորովին չեմ հաւատար ես :

— Դուք , ափին դքսուհի :

— Ո՞հ , այդշափ շուտ մի բարկանաք . պիտի բայատրեմ ամեն ինչ , և կը յուսամ որ առ քեզ ունեցած բարի դիտաւորութիւնս ինչ , և կը յուսամ մէջ ինձ ներողութիւն զանելու պիտի օգնէ : Երայս պարագայիս մէջ ինձ ներողութիւն զանելու պիտի օգնէ : Երայնիկ ես , կը հաւանիմ . սակայն այդ երջանկութիւնը բոլորովին անհետացնելու շաւզին մէջ կը դանուիս , և եթէ այսպէս շարունակես՝ երկար ժամանակ չպիտի տեսէ այն :

— Բայց ինչպէսէս , տէր իմ Աստուած :

— Մափի ըրէ . այս աշխարհիս մէջ պարապում մը չանիմ . երակնըը ինձ անխոնջ եռանդ մը նորիրած է՝ որուն սնունդ մըպէտք է : Այս պատճառաւ աջ և աչեակ և երբեմն առանց գիտնալու թէ ինչո՞ւ պահապան հրեշտակի մը պաշաճնը կ'ուզեմ ստանձնել , ու կը փափաքիմ այնչափ գժուարութիւններով շահած արդիւնքներս ուրիշներուն վայելել տալ : Եւ թէպէտ մինչև ցայծմ կը խոստութիւնների մասնութեամբ թէ անցածող ելք մ'ունեցայ . այլ սակայն վանիմ գառնութեամբ թէ անցածող ելք մ'ունեցայ . այլ սակայն գարձեալ չեմ կասիր , և կ'ուզեմ քեզի հետ ալ փորձել , եթէ կը յօժարիս :

— Զկրցայ աղէկ իմանալ ըսածներդ , տիկին :

— Ո՞հ , յայտնի կը տեսնեմ չհասկընալդ , և այս աւելի անհանդիս կ'ընէ զիս : Դու քու դժբաղդութիւններդ իսկ շես տեսներ : Քու փաքրիկ զեղեցիկ զլուխտ քեզ կ'առնու կը տանի , ընկերութիւն մը կ'ստեղծէ քեզ , ինչպէս նաև իր քմայը համեմատ ներքին կեանք մը , իր եշտանութեանը վրայ կը վստահի , և երբ իր կամքը կատարէ՝ ալ բոլորովին ամենազօր կ'զգայ ինքինքը . այնպէս չէ , տիկին :

— Բայց, տիկին . . .

— Սակայն, սիրելիս, հասարակ դատողութիւն ըսուած բանոր չունիս գու : Ինչո՞ւ այս մնապարծ կերպերը, ինչո՞ւ այսպէս է՞ ուղղված ները. ինչո՞ւ այս գեղեցիկ աշքերդ արտասուելու, և ինչո՞ւ այդ վարդանման շուրթերդ հրամայելու կը հարկադրես, մանաւանդ ինչո՞ւ ամուսինդ կը նեղացնես. խեղճ մարդը գքեղ այնշափ կը սիրէ, քեզի այնշափ հաւատարիմ է և միայն քեղ հնապանդիլ կը բաղձայ :

— Զեր կարծածին չափ հլու չէ, ամիկին :

— Քու կերպարանքէդ կը տեսնեմ թէ որչափ զիս տարօրինակ կը գտնես, և ինչ աստիճան խառնակիչ կին մը կերելիմ աշքիդ. բայց կը սխալիս : Անդունդի մը եղերքներուն վրայէն քալող մէջը ինչ զգացումներ որ կ'ազդէ ինձի, մինսոյն զգացումը կ'զգամ քեզի համար : Այդ անձին առջել վաղելով կը դոչեմ . «Քանի մը քայլ ևս և ահա սիրտի ընկնիս և կորառիսաւ : Գուցէ զիս սուստ մարդարէի մը տեղ զնէ այդ անձը, բայց ես երբէք չեմ կասիր, միայն թէ բոլորովին մերժէ զիս : Ահա, սիրելիս, քու կացու թիւնդ :

— Ի՞մ կացութիւնս :

— Այս, քու : Եթէ չկասիս այդ ընթացքէդ՝ գերին սիրտի ապստամքի, տէր և բռնապէտ պիտի դառնայ, գուցէ տեղի զէշ՝ անտարբեր սիրտի դառնայ, և եթէ երբէք այդ աստիճանները համնի՝ այն յամանակը մինթարութիւն մը չսիրտի ունենաս, դժբաղդութիւնը անբժիկ պիտի ապիտի ըլլայ :

— Ո՛չ, կը սոսկացընէք զիս, տիկին դքսուհի :

— Աւելի աղէկի, վախցիր որ չընկնիս :

— Բայց Ամէտէն շատ կը սիրեմ :

— զէշ կերպով կը սիրես զինքը :

— Բայց հոգոյս բոլոր դրութեամբը կը սիրեմ :

— Այդ չբաւեր, պէտք ես մտքիդ. բոլոր զօրութեամբն ալ սիրել :

— Հաւատայէք որ բան մը հաշիւ չեմ ըներ :

— Այդ շատ աղէկ կը տեսնուի :

— Իր ամեն ինդիրքները կը կատարեմ :

— Իրեն կարծել տալով թէ կ'ընդդիմանան, որ իիստ յոռի կերպ մ'է :

— Կը կարծէք :

— Թէ կը կարծեմ : Կախանձոտ ես, այսպէս չէ : Հետ պատասխաներ, ըստ է որ յուսացածէս ամելի նախանձոտ ես : Իմ վրայօքս քեզի շատ զբարանութիւններ ըրբն, և դու ինձմէ ալ նախանձեցար :

— Ամէտէ ըստ քեզ այդ բանը, զոչեց դեռահաս կինը կարմելով և թեր դքսուհիյն թեւէն քաշելով :

— Սիրելի տիկինս, ըստ դքսուհին ժպտելով և առանց յուղուելու, մտածէ որ եթէ նա ըսած ըլլար ինձ միթէ կ'ըսէի քեղ : Պէտքը իս դլուխը ծռեց :

— Եւ ոչ մէ կը ըստ ինձ այդ բանը, միայն զուշակեցի : Քու փոյթեռանդ շարժումներէդ, անոր զգուշաւոր վարմունքէն և տիկին մօրդ սէզ կերպերէն զուշակեցի : Ասմոք ամենը ձեր ամենան ձակտին վրայ զրուած են :

Մարքիզուհին չիրցաւ ժպիտ մը արդիւլել :

— Ճպտէ, և եթէ կ'ուզես իմ զիտութիւնս ծաղրէ, բայց նայէ որ օգուտ մը քաղէս : Կախ և յառաջ հանգարտ եղիր, քու ամուսինդ երբէք զիս չսիրեց և ես երբէք զինքը չափանի սիրեմ, միշտ մէկզմէկու ինչ որ էինք՝ այնպէս պիտի մնանք :

— Ծնորչակալ եմ, տիկին դքսուհի :

— Ինչ ինննթութիւն որ ինձմէ վախնաս, ինենթութիւն կ'ըսեմ չէ թէ այն պատճառով որ քեզմէ տասը տարեկան մեծ եմ, և քեզմէ ալ նուազ գեղեցիկ, որ երբեմն և յոլովակի իսկ դողալու պատճէ ալ պէտք, այլ որովհետև ուրիշին ամուսինը զրաւել երբէք չեմ ճառ բայցար, ըստ որում ինստ հպարտ եմայդ բանը ընելու համար : Կախ կարի մէհանձն էք, եթէ այսպէս չըլլայիք՝ բուլը ամուսինները պիտի զրաւելուք :

— Ծոլսքամթ, կ'ուզես զատաւորդ շահիւ :

— Ո՞՛չ, աիկին, ճշմարտութիւնը դուցէ ամենաճարպիկ շողոքորթութիւն մ'ըլլայ :

— Ինչ և իցէ, հաւատա ինձ, կարեորն այդ է : Ամիսի մը չափ հոս պիտի մնամ որ քեզի կատարեալ գաս մը տամ, կը յուսամ թէ զքեզ նշանաւոր աշակերտուհի մը պիտի ընեմ : Ո՞՛չ, երանի թէ որ ես հասած եմ զքեզ ալ հոն հասցընէի :

Եյս միջոցիս ուրիշներ քովերնին զալով խօսակցութիւնը լնդմիջուեցաւ՝ ի մեծ ցաւ Պէաթրիսի : Խեղջ կինը ինքզինքը ուրիշ հորիզոնի մը մէջ փոխադրուած կ'զգար և իր մտացը մէջ ուսութ աեսալ զաղափարներ կը զարթնոր, զինքը հալածող ճակատազիրը աւելի աղետաբեր բան մը չէր կրնար ընծայել իրեն : Ուրիշ ազգեցութիւններէ տարբեր այս նոր ազգեցութիւնը որ նմանապէս ուղիղ ճամբէն կը շեղէր, նորանոր գժուարութիւններ կը հանէր իր առջեւ :

Տիկին Տալանի ամեն բան աշխարհի տեսութեամբ կը նկատէր : Գեղոդաստանական միութեան մեծ և ընտիր զաղափարները մմպէն չանցունելով՝ կ'ուզէր գրութեան կերպ մը ցուցընել և ոչ թէ բնութիւնն ու ճշմարտութիւնը : Իր գրութիւնը թէ և ընկերութեան համար կարի ընտիր, և ներքին կենաց համար իսկ կարի օգտակար խիստ անհայտուն հիմանց վրայ կը յենուր, և ասով իր ազգեցութիւնը կը կորսնցընէր : Բանաս որութեան, պարտաւորութեան և սիրոյ աեղ պաշտանք, խորամանկութիւն և կլողձիք կը փնտուիր : Իր նպատակը պաշտանք, խորամանկութիւն հետ նոյն էր . կամ թէ աւելի ճիշտ ըսելու համար՝ Պէաթրիս նպատակ չունէր, այլ ըստ զիպաց կը քաշէր, կը շեղէր առանց զիտնալու, և քէչ ժամանակէն այսպէս ըլլալը լին ալ պիտի հասկընար :

Ինչ և իցէ, աիկին Մօնղա բոլոր զիշերը իր լսած խօսքերուն վրայ մտածեց, և երբ առասու հրատիրեցին զինքը որ աղջկանը խուցը երթայ, հրատէր՝ որ խիստ անսուլոր էր, ակամայ դող մ'զգայ :

ԺԳ

Գլուխ :

Գլավի ջերմով արթնալով իր տաք այսերը և հրաբորբոք մորթը օրիորդ բէրէնի սաստիկ անհանգստութիւն մը պատճառեց, ուստի և փութաց մարքիզուհոյն իմացընել, որ կէս հաղուած առավարեց վազելու, ըստ որում լնչպէս ամեն բաները՝ նոյնպէս և իր աղջկին ալ մեծ խանդով և առանց խոհականութեան կը սիրէր : Զաւակին անկողնոյն մօտենալով՝ անոր ցաւերուն վրայ տեղիկութիւններ հարցուց, և իմացաւ թէ զլուխի ցաւ և ընդհանուր սաստիկ տիկարութիւններ ունէր :

— Ծոտով մարդ մը զրկեցէք որ բժիշկը բերէ, գոչց գեռահաս կինը : Ամէտէ, յարեց նա ցած ձայնիւ, եթէ Գլավի ստուչ զապէս հիւանդանայ պէտք ենք մարդ մը յուղարկել բարիզ մեր սպասուական բժշկին . հաւաստի եմ թէ կու գայ նա, ես միայն անոր կը վաստահիմ :

— Կ'իմանաս, սիրելիս, թէ քու հոգածութեանդ ես ևս մասնակից եմ, և ինչ որ պէտք է ընել պիտի լնենք :

Առջի օրը զբօսանիք յատակաղիծ մը պատրաստած էին . նէցը եէէ քանի մը մղոն անդին աւերակ վանքի մը այցելութեան պիտի երթային, և նախաճաշը հոն պիտի ընէ ին : Պէաթրիս բացարձակապէս յայանեց թէ չպիտի երթայ . Ամէտէ այս որոշմանը ընդուղիմացաւ, ըսելով թէ Գլավի այնչափ շատ հիւանդ չէր, և ափ կին Շամարանթն ալ հիւանդին քով մեալու յանձն առեր էր :

— Ծատ անհանգիստ պիտի ըլլամ, սիրելիս, քառորդ մը հանդիսատ չպիտի լնեմ :

— Հիւրերուդ համար քաղաքավարութիւն մը չէ այդ . պէտք ենք ևս և դու մեր տանդտէրիք պարտաւորութիւնները կատարել :

Եթէ մեր զաւակը աւելի դէշ վիճակի մէջ դանուի՛ շուտով՝ մը պիտի իմացընեն մեղ, արդէն պատուիրած եմ որ այսպէս ընեն :

— Կը հաճիք, տիկին, քանի որ հոս էք՝ զիս թողուլ, ըստ օրիորդ Բէրէն, որ երթամ վերջին պատրաստութիւնները հսկեմ, որպէս զի բան մը չպակսի :

— Գնա, զնա, սիրելի օրիորդս, ես մեր հրեշտակին քով կը կենամ :

Պարոն Մօնղա աղջկանը անկողնոյն քով կանդնած էր, Ֆլավի դինքը կը դիտէր և կը ջանար ժպտիլ անոր, տիկին Շամարանթ անկողնոյն միւս կողմը նստած՝ բժշկութեան զիբք մը կը թղթատէր : Պէտքիս հիւանդին դլուխը բռնած՝ անոր ձեռքերը և ոյտերը կը համբուրէր :

Ֆլավի ճիշ մը արձակեց :

— Ի՞նչ ունիս, զաւակս, հարցուց մայրը ահուդողի մէջ :

— Ամեն կողմն կը ցաւի, սաստիկ կը ցաւի . ծարաւի եմ: Պէտքիս սեղանին վրայէն դաւաթ մը առաւ, Ֆլավի շուրթերը դպցուց և ետ քաշուեցաւ:

— Այս չէ ուղածս, բաւ նա:

Սկսան ուղածը վնտուել:

— Բարի Բէրէնս կ'ուզեմ, շարունակեց Ֆլավի արտասուելով, նա զիս աղէկ կը ինամէ, սիրած բաներս կը խմբնէ ինձ: Մայր, կոչեցէք իմ բարի Բէրէնս:

— Հիմա պիտի դայ, աղջկիս, հանդարտէ և համբերէ քիչմը:

— Ո՛չ, դու ալ, հայր, զիս քնացընելու համար այնչափ գեղեցիկ պատմութիւններ զիտէիր, հիմակ որ այնչափ փափաք ուշ նիմ նաշելու, պատմէ ինձ պատմութիւն մը, մինչեւ որ իմ բարի Բէրէնս դայ:

— Ես կը պատմեմ քեզի, Ֆլավի:

— Դու դիտես, մայր իմ:

— Անշնուշու:

— Ի՞նչու ուրեմն պատմած չես երբէք:

Պէտքիս զդայ որ իր այտին վրայ արտօնը մը կը հսկը,

— Մի արտասուեր, մայր, շարունակեց Փլավի անոր լալը տեսնելով, մի սրբողիր ինձ, անկողնոյս մէջ հանդարտ պիտի նստիմ, և ինչ որ տաս՝ պիտի ըմպեմ, բայց ուր է իմ բարի Բէրէնս: Եւ վախնալով որ մայրը չվշտացընէ՝ խեղջ հրեշտակը սկսացած ձայնիւ հեծկլտալ, հառաջները հեղձուցանելով, արտասուքները կլլելով և միայն մրմնջելով.

— Ուր է իմ բարի Բէրէնս:

Մարգիզուհին նախանձութենէն կը խղդուէր, և Փլավին կատաղի կերպիւ մը կուրծքին վրայ սեղմելով՝ կը վախացընէր: Պարոն Մօնղա այս բան դաս մը համարելով Պէտքիսի համար, սկսաւ բարի արդինքներ յուսալ անկէ:

— Կանչեցէք ուրեմն օրիորդ Բէրէնը, կ'ըսէր աիկին Շամարանթ, կանչեցէք զինքը, քանի որ անոր սորված ըլլալով զան կ'ուղէ:

— Ո՛չ, մայր իմ, ըստ Պէտքիս արտասուելով, միթէ չէք իմանար թէ որչափ կը վշտանամ տեսնելով՝ որ աղջիկս օտարական մը ինձամեւ աւելի նախամձար կը համարի:

— Զեմ իմանար, սակայն կը գուշակեմ, ըստ որումերբէք այս պիտի բան մը չեմ զրացած: Քու տղայութեանդ ժամանակը ինձամեւ երբէք չէիր բաժնուեր և աշխարհիս մէջ միայն զիս կը սիրէիր:

Ամէտէ իր կինը կը գիտէր, որ միշտ արտասուելու վրայ էր:

— Պէտք է այս ալ ըսել, յարեց գերկումսուհին փութալով բուժել ակամայ մեծուցած վէրքը, պէտք է այս ալ ըսել որ ես քեզմէ ուժեղ եմ, ըստ որում դու ինձ նման չես կրնար ամբողջ զիշերներ այս աղջկան քով անցընել և կը հիւանդանաս, ուստի ես և ամուսինդ չենք թողուր որ այս բանս ընես:

Այս միջոցիս դաստիարակուհին ներս մտաւ: Փլավի անկողնոյն մէջ կանդնելով ձեռքերը անոր ուսին վրայ տարածեց:

— Օրիորդ, ըստ մարգիզուհին խասութեամբ մը, դուսի բաները պատրաստելէք առաջ պէտք իր Փլավիին դեղաջուրը պատրաստել, զոր չկրցանք զտնել: ծարաւի է զաւակս, շուտով անոր ըմպելիքը:

Տիկին Մօնղա այս բառերը նախանձու բացարձակ թշնամանօք արտասանեց, և այս միջոցիս այնպիսի խոժոռ նայուածքովմը խեղճ աղջկան կը նայէր՝ որ նա բոլորովին յուզուած չկրցաւ այս նայուածքին հանդուրժել:

— Մայր, ընդմիջեց հիւանդը, մայր, կը պաշտօնմ ձեղ, մի սրգողիք իմ բարի բէրէնիս, հիմակ շուտով մը իմ ըմպելիքս պիտի տայ:

Եւ զեռահաս աղջիկը անպատում խանգով մը դաստիարակութին կը գրիէր, իր սիրոյ ցոյցերով մօրը դժկամակութինը և սրտնեղութիւնը աւելցնելով:

— Հազիւ հազ ժամանակ ունիս հագուելու, սիրելիս, ըստ մարքիկը բարկութեան նոր ցոյցէ մը վախնալով, շուտ ըրէ որ չսպասցնես:

— Ո՛չ, ո՛չափ տաժանելի բան է ուրիշներու կամացը ներքերլալ, նաեւ պատկիսի վայրինի մը մէջ: Երանիթէ այս բոլոր անձինքները աշխարհի միւս կիսազունտին վրայ գանուելին: Մնաս բարեաւ, սիրելի զաւակս, սիրելի զանձս. շուտով պիտի վերադառնամ:

— Ո՛չ, մի նեղանաք, սիրելի մայր իմ, զրւարձացէք, այնշափ շատ հիւանդ չեմ, և ասկէ զատ իմ բարի բէրէնս ունիմ քովս: Հայր, յարեց նա ձայնը մաղմելով, շատ ուշ չչլիտի դաս, այն պէս չէ: Շուտով վերալարձիք, որսէս զի անկունյս վրայ խազանք:

Բարեբաղդաբար մարքիվուհին այս վերջին խօսքերը չլսեց. արդէն առաջնները իր սրտին ցաւալի և խորունկ վէրք մը պատճառած են: Ժամանը տամնեմէ կու կէսին կառքերը ճամբայ ելան: Դրսուհին և տիկին Մօնղա զատ կառքի մը մէջ քով քովի նստած թէն առջի օրուան խօսակցութիւնը վերսախն ձեռք առնելու ճիգը ըրին, սակայն նորատի կինը իր տրամաթիւններովը համակեալ նոյն ուշադրութիւնը չէր ընծայեր ալ:

— Կը տեսնեմ թէ աղջկանդ. հիւանդութիւնը զքեղ կը վշառ ցընէ, ըստ տիկին Տալանի, ինչո՞ւ իր քովը չկեցար, անհանգիստ ըլլալու պէտք չունէիր: Գոնէ լաւ կը խնամն զան:

— Ո՛չ, իր դաստիարակուհին խիստ բարի է:

— Այս, բայց մօր մը տեղը ուրիշէ, թէպէտև երբէք մայր եւ ղած չեմ:

Պէտքրիս կարմրեցաւ:

— Աղջկանդ ուսման կը պարապիս, այնպէս չէ:

— Անշուշտ, տիկին դքսուհի:

Այս միջոցին աւերակը հասած էին: Սեղանը դրուած, նախաձաշը պատրաստուած, կոչնականները ուրախ զուարթ էին, սակայն մարքիվուհին ըրած բոլոր ջանքերուն հակառակ՝ չկրցաւ իր սովորական զուարթութիւնը ստանալ: Զատակին հիւանդութիւնը, նախանձը՝ որ սիրաը կը կբծէր, իր վրայ մտքի ազատութիւն թողած չէին: Երեակայութեամբ ինքնինքը զաւկին օրորոցին քով կը դժնէր այն փոքրիկ ունեսակին մէջ՝ ուր օտարական մը իր տեղը կը բռնէր: Պարմն Մօնղա թէեւ կնոջը չափ խովվեալ՝ սակայն կրնար ինքվինքը զսպել և ոսկ հիւրերովը զբաղիլ: Ամենափոքր ձայն մը լսելուն ձիու քալրուածքի ձայն կարծելով կը գողար, և դեռակը վերադառնալու ժամանակը միայն հանդարտնեցաւ:

— Օ՛չնեալ է Աստուած, կ'ըսէր նա, լուր մը չզրկուեցաւ մեղի, բսելէ որ հիւանդութիւնը սաստկացած չէ:

Կառքէն իջնելով՝ սկսան ծառաները հարցափորձել, և տիսուը լուր մը առին, այսինքն թէ Գլավի ծաղիկ հիւանդութիւնը ունէր:

Պէտքրիսի համար սոսկալի ցաւ մը եղաւ այս, և սկսաւ բարձրաձայն աղաղակել: Այս հիւանդութիւնը, որ իր հիւտեսներուն մէջ սոսկալի է, նախազզացութիւն մը կ'աղդէր իր վրայ:

— Աղջիկս պիտի կորսնցընեմ, կը կրկնէր նա անդաղար, և կամ պիտի տղեղանայ:

Սրաի այս մորմոքին վրայ ջղալին տաղնապ մ'ունեցաւ, որ քանի մը ժամ տեսեց: Երբ ինքնինքին եկամ՝ բժիշկը աղջկան ունեցած այս հիւանդութեան խիստ վտանգաւոր և խիստ տարափախիկ ըլլալը յայտնած էր, որու վրայ մարդ մը խաւրած էին բարիդ՝ որ ընտանիքին բժիշկը բերէ, և օտար հիւրերէն շտափերը մարքիզուհին չնեղացընելու սրատրուակով, սակայն աւելի ճիշտ՝ հիւանդութեան:

վախնալով՝ մեկնելու պատրաստութիւններ կը տեսնէին։ Տիկին Տալմանեի այսպիսի չնշն վախերէ աղաս ըլլալով մարքիզը իր քու վը կանչեց և անոր ձեռքը բռնելով՝

— Իմ սիրելի պարոն Մօնղաս, ըստ, ամենքն ալ մնուի վախովմը դրաւուած են, իսկ ես բանէ մը չեմվախնար։ Ուստի անկեղծաբար պէտք ես խոստովանիլ ինձ թէ իմ ներկայութիւնը քու տանդ մէջ ամենափոքր անհանգատութիւն կը պատճառէ թէ ոչ։ Եթէ հաճելի է իմ ներկայութիւնս՝ պիտի մնամ, դժբաղդութիւններէ և անհանգստութիւններէ փախչողներէ չեմ ես, ընդհակառակը կը փնտում զանոնք, և կ'ուզեմ որ ասոր այսպէս ըլլալուն բնաւին տարակոյս մը չունենանք։

— Զեմ կրնար երախտադիտական հաւաստիքներս յայտնել ձեզ, տիկին դքսուհի։ Զեղմով անհանդիստ ըլլալէ զատ, ձեր ներկայութիւնը մեղի ամենահաճելի պիտի ըլլայ։ Տիկին Մօնղան ձեր մոքին նման արի մոքի մ'օգնութեանը մեծ կարօտութիւն ունի, ըստ որում բոլորովին յուսահատութեան մէջ կը դանուի. ասկէ զատ չեմ ուզեր որ երկար ժամանակներ իր աղջկանը քով մնայ, ըստ որում կարելի է որ այս տարափոխիկ հիւանդութենէ բռնուի։ Ուստի կ'աղաշեմ զնեղ որ լսու մը զլուիը կարդաք, միսիթարեք և քեզ մը խրախուսէք զինքը։ Ես և տիկին Շամարանթ Փլավիի քովէն չպիտի բանուինք, զարանչս սքանչելի կերպով կը իմամեզինքը։

— Զեռքէս եկածը պիտի ընեմ, պարոն, վստահ եղիք, և որ եք ներլութեան համար դործածեցէք զիս։

Այս կերպով մարքիզուհին յետ այսորիկ սիրեցեալ զաւի մը ցաւոց անկողնոյն և դքսուհոյն կարի խոհական իրատուցը մէջ տեղը կը զսնուէր։ Սակայն այս խրատները ըստ ինքեան անրաւ վտանդ մը կը ներկայացընէին, անդարմանելի վտանդ մը, մանաւանդ գէաթրիսի ունեցածին նման դիւրազդաց երեակայութեան մը մէջ։ դքսուհին իր բոլոր նրբութեամբը ասոր այսպէս ըլլալը չըզ զաց, այլ աւելի վարժապետելու փափառով կուրացեալ՝ իր սկզբանց հակակրերէք մը վրայ սերմանելը չնշմարեց։ Պէաթրիսի հող-

ւոյն համար պէտք եղած դրութիւններ չեին, այլ քրիստոնէական և սրբազն պարտաւորութեան խօսքեր պէտք էին, այս պիսի անփոփոխելի սկզբունքներ՝ որք միայն կարող են զմեղ անգրուելի և հաստատ պահել ծանր պարագաներու մէջ։ Սիրաը պէտք էր համոցել, և ոչ թէ միտքը շլացրնել, վերջապէս քրիստոնեայ առաջնորդ մը, հաւատարիմ առաջնորդ մը պէտք էր այս պիսի մէկու մը՝ որու սիրտը որոշակի համոզում մը շունէր անսպասական կաստիարակութեան մը պատճառաւ։ Աւաղ, նա այսպիսի առաջնորդ մը չդտաւ իր շուրջը։

Բարիդի բժիշկը հասաւ, և իր արհեստակցին նախատեսութիւնները և հրամանները կատարելապէս վաւերացուց։ Ֆլավիին հիւանդութիւններ կարի ծանր էր, ուստի մեծամեծ խնամոց ու դիտութեան բոլոր օգնութեանը կը կարօտէր։

— Բայց պիտի աղատէք զինքը, պարոն բժիշկ, կ'ըսէր խեղճ մայրը, իբր սկատասան բոլոր տուած սկատուէքներուն։

— Կը յուսամ, տիկին, սակայն միայն Աստուած կրնայ վստահ չացընել զնեղ։ Միայն թէ տիկին Շամարանթի դիտութիւն մը պիտի ընեմ. այդ գործը իր զօրութենէ վեր է, և պէտք է որ այս գիշեր հանդոսանայ։

— Պարոն բժիշկ, իմ թոռնէս չեմ բաժնուիր։ Եթէ ես չկենամ մայրը պիտի ստիպուի մնալու, և դիտէք թէ այսպիսի բաներու վարժուած չէ նա։

— Այսու հանդերձ իմ պարտքս է ձեզ պէտք եղած աղջարար բութիւնները ընելը։ Միթէ պարոն մարքիզը և օրիորդ բէրէնը չըաւեր։

— Եթէ թոյլ տաք, տէր բժիշկ, ես ալ կը մնամ հիւանդին քով, ընդմիջեց դքսուհին։

— Ոչ, տիկին, այսպիսի բաներու չեմ թողուր զնեղ։ Շաղիկ հիւանդութեան մօտենալը անհնարին մեծ վտանդներ ունի։ Ճետեւարար վերջէն եթէ ձեր զեղեցկութեան մնաս մը հանի՛ երբէք չպիտի ներէք ինձ։

— Իմ զեղեցկութիւնս ալ վերջանալու մօտ է, պարոն, և Գ.

թէ կորսուի մեծ ցաւ մը չպիաի զլամ, ըստ որում իր ժամանակին շատ խաղեր խաղացած է ինձ:

— Իսկ այլոց ինչ խաղեր չէ խաղացած:

Քօպէր և պարոն ար Ծել'վշտացեալ ընտանիքը չթողոցին ։ Բապէր քրոջ մը նման իր տոհմուչին կը սիրէր ։ Գրեթէ միատեղ մեծցած էին անոնք, և թէպէտե մէկ քանի աարու փոքր էր Պէտքրիսէն, սակայն երբէք իրարմէ չէին բաժնուած ։ Ասոր համար չուզեց ամեննին այսպիսի սպարագայի մը մէջ մկնել դղեակէն, իսկ Պ. ար Ծել նրբաշաւիղներէ կ'անցնէր կրկնելով.

Սխտ մ'որ սփառէ ահ և սովում,

Ախտ որ երկինք յիր մէկ ցասում,

Հնարեց պատճել երկրի մեղքերն:

— Եթէ ծաղիկ հիւանդութիւնն ըսեմ՝ ոտանաւորս քիչ մը երկայն կ'ըլլայ, այնպէս չէ, տոհմիկս ։ Սակայն չեմ ալ կրնար ժանտափառ կոչել. հոս մեր բնակութեանը՝ արժանի եղածէն աւելի պատճ ընել ըսել կ'ըլլար:

— Սիրելի ասպետո, զիտութեան աղբիւր մը և բարձր հանձար մ'ես դու: Քու յաջորդութիւններդ ունենալու համար կ'ուզէի քու կերպերդ ունենալ, ըստ որում կը խոստովանիմ թէ սիրահարութիւն մը ունիմ այս միջոցիս, և թէ քու հրատուրիս ձեերդ կարի յոյժ պէտք էին դիս յաղթանակի առաջնորդելու համար:

— Սիրահարութիւն ունիս, և որո՞ւ, իսուէր:

— Դեռատի աղջկան մը, որ ասկէ երկու ամիս առաջ Անգլիացի ընտանիքի մը հետ Սրայի ջրերը հանդիպեցայ: Այն ժամանակին 'ի վեր շատ քիչ անզամ կը յիշէի զինքը, սակայն անօրմէնոր ստացած մէկ նամակու քնացած սէրս արթնցուց:

— Եւ ինչ կ'իմացնէ քեզի այդ նամակը:

— Կ'իմացընէ թէ այդ պատռակիր աղջկեր վեհապետի մ'առուարկութիւնները մերճեր է, որ անոր զեղեցկութենէ յափշտառաջարկութիւնները մերճեր է, որ անոր զեղեցկութենէ յափշտառաջարկութիւնները մերճեր է:

սուհի մ'ընել զինքը խեղչ աղջկեր էր գաստիարակուհի չնին պաշտօնը ապօրինաւոր հարսութիւններէ և պատիւներէ նախամեծար համարեր է:

— Այս պարագայս յցուերդ կը նուազեցընէ հարկաւ:

— Կը հաւանիմ: Սակայն Վեհապետը ծեր է և տղեղ, որ սոյն առաքինութիւնը կրնայ բայցարել: Յորժամանակ ես . . . ո՛չ, կը յուսամ թէ ինքզինքս կրնամ սիրյընել:

— Այս, նոտարի մ'առ ջեւ:

— Ո՛չ, այդ կէտին վրայ, տոհմիկս, մի խօսիք, կ'աղաւմ:

— Այն ժամանակը կը խրատեմ բեղ զեռասի բարեկամս, որ այդ մտածմունքներդ մէկի թողուս, ինչու որ այդպիսի մնատի բանեցու ժամանակ անցընելը օդուած չունի: Քու տարիքդ եղած ժամանակս չէի կրոնցըներ այն պատեհ առիթը որ կը գտնես հոս:

— Եւ ո՞րը:

— Ո՞րը պիտի ըլլայ, դքսուհին:

— Դքսուհին:

— Անցուշտ, գու երիտասարդ, զեղեցիկ և արի ես:

Ոչինչ հաճելի այնչափ գեղուհեայ՝

Որչափ արութիւն պատերազմողաց:

— Սիրելի տոհմիկս, պատերազմող չեմ, և իմ կարծիքս այն է թէ դքսուհին զեղեցիկ չէ:

— Սրբապիշդ դու:

— Ըստիս պիս է:

— Այն ժամանակ ես ալ Սրայի սիրուհւայդ համար խիստ յուի զաղափար մը պիտի ունենամ:

— Ո՛չ, եթէ անզամ մը զինքը տեսնէի կրկնն . . . :

— Ո՞վ գիտէ: Ենոները միայն վիրար չեն տեսներ:

— Ըաբաթ մ'ամբողջ սպատումով, յուսով և վախերով անցընելէ Շաբաթ մ'ամբողջ սպատումով, յուսով և վախերով անցընելէ Վերջը՝ բժիշկը հուսկ ուրեմն զեղեցկու աղջկան աղաւած ըլլալը իմացուց, նաև ապահովցուց որ ամենափոքր նշան մը իսկ չսիփե

մեայ անոր գեղեցիկ դէմքին վրայ։ Մեծ հսկողութիւն կ'ընէին որ ձեռքը դէպ ՚ի երեսը շտանի։ Պէտքիս ուրախութենէ քիչ մնաց որ պիտի խենթենար։

Քանի մը օր ետքը տիկին Շամարանթ բժշկին նախատեսութիւնը հաստատելով՝ խոն ջենքէ ջարդ ու բուրդ եղած և սենեկին անպիտամ օդէն վնասուած՝ սաստիկ տենդով մ'անկողին ինկաւ։ Եր հիւանդութիւնը թոռանը միենցն նշանները կը ցուցընէր, և դրեթէ իսկոյն բմիշկները անոր ամենածանր վլխակի մէջ ըլլալը իմացուցին։

~~~

## ԺԴ

Տիկին Շամարաննի։

Հետզետէ այս երկու հարուածները շատ ծանր էր խեղճ Պէտքիսի համար, ուստի քիչ մնաց որ ինքն ալ հիւանդանար։ Հադիւթէ աղջկանը անկողնէն բաժնուած էր՝ և աշա ստիպուեցաւ մօրը քով հաստատուիլ, այն բարի և անձնանուէր մօր՝ որ եր երջանկութեանը համար հողին տալու պատրաստ էր։

Անմիջապէս որ տիկին Շամարանթի հիւանդութիւնը մկրատեցաւ, մարքիզուչին տիկին Տալաների քով երթալով

— Բարեկամուհիդ իմ, ըստ, զաւակիս հիւանդ եղած ժամանակը ձեր անձնուիրութիւնը ընդունեցայ. իմ մայրական գորովովս հանդերձ մօրս և պարան Աօնդայի անոր վրայ հսկելու իրաւունքը կը հանդիսամ։ Բայց այժմ այդ տարափոխիկ և ամնիծեալ հիւանդութիւնը երթալով յառաջադիմութիւններ կ'ընէ, և որովհետեւ ես միայն կը պարագաւորիմ մօտենալ մօրս և միշտ անոր քավը մնալ, ուստի

չեմ կրնար ալ ասկէ վերջը զձեղ աեսնել. ըսել է որ ամուսինս ձեղ վայել եղած պատիւը պիտի ընէ, և անկեղծաբար կը խոստովանիմ թէ, դուք այնչափ գեղեցիկ և այնչափ չբնաղ էք՝ որ այդ բանը զիս անհանգիստ պիտի ընէ։ Այս մաստանջութիւնը, այս տառապանքը մինչեւ իսկ վշտացս մէջ պիտի հետեւին ինձ։ Աւստի կ'աղաւեմ, կը պալատիմ ձեղ որ մինիք, և թողոք զիս ինսամել մայրս՝ որ ամեն արարածներէ և ամեն բանէ վեր սիրած է զիս, և երբ հանդարատութիւնս զանեմ՝ կրկին զիրար կը տեմնենք։ Քրոջ մը վստահութեան ամենամեծ ապացոյցը կու տամ ձեղ, և կը խոստովանիմ իմ տկարութիւնս, կը խոստովանիմ ինքինքէս անվասահութիւնս. ամեն բանէ առաջ նախանձու եմ և . . .

— Ո՛չ, սիրելիս, ինչ տիգ է այդ ունեցածդ։

— Եկա մը որմէ գուցէ մեռնիմ, տիկին դքսուհի։ Բայց ինչ ընեմ. ունեցած ուրիշ ամեն զգացումներուս կ'իշխէ այն։ Կը սիրեմ մայրս, ըստ որում կենացս նախանամութիւնն էր, կը սիրեմ մայրս՝ ըստ որում կը սղաշտէ զիս և եթէ զինքը անձէս աւելի չսիրեմ՝ զազան մը եղած կ'ըլլամ։ Սակայն ամուսինս, ո՛չ, երբեք չեմ ըսեր ձեղ ինչ որ կ'զգամ անոր համար։ Այս սէրը սրտիս վերջին մահրաթենելուն հետ կապուած է, այս սէրը իմ բոլոր անձս է, այս սէրը իմ ապագաս է, իմ ճակատազիրս է։ Կը սիրեմ աղջիկս, ըստ որում իրն է, և կրնամ ըսել թէ եթէ ուրիշ կինէ մը զաւակ մ'ունենայ՝ այդ զաւակը բուն իմ զաւակէն նախամեծար պիտի համարիմ։ եթէ անորմէ եղած ըլլայ։ Խենթութիւն է այս, տիկին այնպէս չէ։ Բայց ինչ ընեմ, չեմ կրնար ուրիշ կերպ ընել։ Անկարելի է ինձ վայրկեան մը ուզիշի վրայ մասածել. Ամէտէի մէկ նայուածքը, մէկ ժակտոր և մէկ բառը կարող են ամբողջ ժամեր արտասուելու կամ ժպտելու առիթ տալ ինձ։ Կը աեսնէք թէ այսպիտի սէր մը յարգելի է, մանաւանդ երբ Աստուած և իր պաշտօնեաները օծած են զայն։ Աը յուսամ թէ իմ կորուսս, մահս և թախծութիւնս չեք ուզիր աեսնել, մեկնեցէք ուրեմն, սիրելի զքսուհի, և թողէք որ Աստուած դոնէ ամուսինս ինձ թողու, եթէ մայրս կ'ուզի յափշտակիւլ։

Դքսուհին մեծ զարմացմամբ և դժութեամբ համակեալ կը դիտէր զնա : Բարձր հանձարի տէր սղդ կինը աշխարհ և մարդկային սիրտերը ճանչնալով՝ հասկը ցաւ թէ այս տեսակ տէր մը ինչ դըքաղդ ապագայ պիտի ունենար , մարդիզին և իր նորաաի Ծակցին բնաւորութիւնները մտածելով :

— Զիս այս տեսակ վատահո թեամ մ'արժանի տեսնելուդ համար չնորհակալ եմ , ըստ նա , և քու յշյերդ չպիտի խաբեմ : Քանի որ քու համզատութեանդ համար իմ մեկնիլ հարկաւոր է , պիտի մեկնիմ , սակայն ներէ ինձ որ բաժնուելէս առաջ իմ մտածմունքաներս յայտնեմ : Ունեցած այդ սիրոյդ և նախանձիդ սաստկութիւնը յանցանքի մը նման զաղանի պահէ քու ամուսինէդ . ըստ որում կամ չարաչար պիտի դործածէ զայն , կամ դու պիտի տաղակացը նես զինքը , և որ և է կերպով քու երջանկութիւնդ և հանդառութիւնդ պիտի կորսուի : Եթէ չես կրնար այդպիսի սէրի մը առջին առնուլ թող չզիտնայ նա այդ բանը , դու առանձին տառապէ կ'ըսիմ , ըստ որում այս տեսակ անդատեհ սէրէ մը միայն ցաւեր կը ծնին : Այս խօսակցութիւնը մի պատմեր իրեն , ըստ որում ծաղրելի կողը մ'ունի այն որմէ իր անձնասիրութիւնը կրնայ վիրաւորուիլ : Բաւական նորանշան բան է , սիրելիս , ամուսինդ կըս չուշանի պէս այսպէս պահերէ . շատերը կարելի է ծագեն զինքը , և դիտես թէ էրիկ մարդիկ որիշներու ծաղը ըլլաւ չեն ուզեր բնաւ : Այս տեսնես , սիրելիս , որ քեզի չափ անկեղծ եմ , որուն համար ներողութիւն ինորդելով կը մեկնիմ : Ծաղիկի տարափոխիկ հիւանդութիւնէ սաստիկ վախցած ըլլալս ամուսուրեք պիտի տարածեմ , թէ պէտե այդ վախը չունիմ բան , և հիմա ձիերս լծել պիտի տամ : Պիտի ծաղրեն զիս , ապերախտ և վախկոտ պիտի անուաննեն , սակայն զիւցաղնաբար պիտի արհամարհիմ ամեն բան . բարեբաղդարար դու ճշմարտութիւնը դէտես , և ինձ իրաւունք պիտի տաս՝ կը յուսամ :

— Խօստ բարի եք , տիկին դքսուհի :

— Ձէ թէ բարի եմ , այլ ամեն բան կը հասկընամ թէ բարին և թէ չարը : Երբ մէկը շատ բան տեսնէ՝ քիչ մը իսկուսական բաններ :

ինչ կը զիսայ : Տիկին մօրդ համար շատ անհանդիստ մ'ըլլար և առղջութեանդ վտանդովը մնոր քովը մնալու յամառութիւն մի ըններ , կը բժշկուի նա . միթէ ջլավին չբժշկուեցան : Մնաս բարեաւ . զրկէ զիս , և 'ի կրկէն տեսութիւն . այն ժամանակ անտարակոյս աեւլի հանգիստ պիտի ըլլաս :

Պէտքրիս մինչեւ կառքը առաջնորդեց դքսուհին , յորժամանակ իր ամուսինը անհրաժեշտ դործերով զբաղած՝ իր մէկ մեծ աղաւ բակը զացած էր , որ առջի գիշերը հրոյ ճարակ էր եղած : Երկու բարձիւանանիներուն բաժանումը խիստ սրտառու և եղաւ , հաղարաւոր խոսանումներ , հաղարաւոր սիրոյ յայտարարութիւններ ըրին իրարու , որք այսպէս կը համառօտուին :

Դքսուհին յորժամանակ կառքովը դաւիթէն կը հեռանար՝ ձեռագովը Պէտքրիսի համբոյը մը զրկելով սա կերպով կը մասածէր .

— Խեղճ կինը ախմար է : Վերջապէս մարդիզը պիտի ձանձրացընէ և տարի չանցած այդ ընտանիքը պիտի կորսուի : Մարդ իր ծեռքովը կեանքը այս աստիճան կը խանգարէ եղէր : Շատ գոհ եմ որ հեռի կը գտնուիմ , սակէ վերջը ալ չեմ խառնուիր , ըստ որում կարի անմիտ մէկն է աշակերտուհիս :

Միենդին միջոցին տիկին Մօնղա , դքսուհւայն փոխագարձ համբոյը զրկելով կ'ըսէր իւրովի .

— Վերջին նայուած մը կընայ ձզել այս գեղեցիկ նէօյլեէի վրայ , ինչպէս որ քիչ մը առաջ կ'անուանէր ինք , ըստ որում մէյ մ'ալ չպիտի վերադառնայ հոս : Այդ դքսուհին իխստ վտանգաւոր մէկն է , Վամէտ զինքը միշտ իրրե օրինակ առ ծես կը դնէ , այս բանս կընար հեռուն երթալ :

Եւ այս ամենը համբոյի մը մէջ . ահա այսպէս է աշխարհը :

Երբ մարդիզը իրիկունը տունը վերադառնալով տիկին Տալանեիկ մեկնիլը իմացաւ՝ մեծ կորուստ մը զլաց , ըստ որում դքսուհին կ'զբույրնէր զինքը : Կինայ մէջ կարի էական բան մ'է մարդիկ զբույրնելլ : Զանձրութիւն ըստած բանը քանի ամուսնական խորտակութիւնը : Կոմմներ , քանի անդ թութիւններ նաև քանի ոճիրներ զործած է արդեօք : Սակայն կիները այս անժխտելի ճշմարտութեան ըստ բա-

ւականին չեն համոզուիր . Հպարտութեամբ իրենց բարոյականութեան և սիրոյն վատահելով՝ կը զարմանան յետոյ թէ իրենց ամուսինները ի՞նչպէս կը հեռանան իրենցմէ , անբարոյական և անսէր ոսոխուհիներու գիմելով : Գաղանիքը այս խօսքերուս մէջն է . ոսոխուհիները զիրենք կ'զբոսցնեն , իսկ դուք իիներ , կը ձանձրացընէք : Անտարակրոյ աւելի քաղցր և աւելի պատուառոր կ'ըլլայ միայն ընտանեկան կեանքի ուրախութիւններովով պարտաւորութիւններով այդ անհաւատարիմերը շահիլը . այս , եթէ երիկ մարդիկ կատարեալ եղած ըլլային՝ օտար գիւթութիւններու դէմ մաքառելու սէտք.չսկիտի ըլլար : Սակայն դժբաղդաբար անոնք իիներէ աւելի անկապար են , ըստ որում իրենց զօրութեան և ինքնիշխանութեան հպարտութիւնն ունին :

Չեռք առնենք ուրեմն իրենց յաղթելու միջոցները , այն միջոցները մեր ձեռքն են , եթէ զործադրելը դիմանլու ըլլանք : Մեր ներքին կեանքի հրապոյրը աւելցնելու համար ՚ի զործ գնենք այն ամեն բաները՝ զորս վտանգաւոր կախարդուհիներ կը շուայլեն զմեղ տապալելու համար : Աստուած արդար է , և միշտ արդար ՚իրաւունքը պէտք է յաղթանակիէ : Այս բանիս մէջ է կանանց աղաւութիւնը քան թէ անոնց քարոզուած անհեղեղ դրութիւններու մէջ : Իրենց տանը մէջ թագուհի կրնան ըլլալ , կրնան թէ տան և թէ միանդամայն ընկերութեան իշխանութիւնը վարել : Գործի և քաղաքականութեան զրադանենքները արանց թռողնք , իսկ մնեք մեր և մեզի սիրելի եղողներուն կեանքը ճարպիկութեամբ և յաջորդութեամբ վարելու զործածենք մեր իսկը , և թողոնք որ հասարակաց նաւը իր ճամբան քամբան քաղէ՝ ինչպէս որ կրնայ . մենք իր պարզ անցորդներ՝ միայն ուղևրութիւնը զարդարելու աշխատինք : Յաշը թողներու համար պսակներ հիւսենք , և յաղթուողներու համար ալ միսիթարութիւններ պատրաստենք , վերջապէս կին ըլլանք , այս բառին բոլոր ընդարձակութեամբը , որ կը նշանակէ միանդամայն աղջիկ , նշանած , ամուսին և մայր : Նախանձութիւնները և իեղագար յոյսերը հեռացնենք մեզմէ , մոլորեալները մեր չորս կողմը հաւքենք : Եշխարհիս աղաղային համար շատ բաներ կընանք

ընել : Աստուծոյ մեզ շնորհած հրապոյրները ու դրաւիչ ձիրքերը կորով և փոթորկով չսպառենք . մեզի ստեղծած զիրքին մէջ արժանի երեխնք , և այդ զիրքը ոչ ոք պիտի ժխտէ մեզի ասկի վերջ :

Խեղջ Պէաթրիսը տիկին Շամարանթի քով վերագարձաւ , և անոր թախանձալի աղաջանքներուն , Ամէակի պաղստանքներուն նաև հրամաններուն հակառակ հիւմանդին քով մասլով՝ չուզեց վայրիեան մ'իսկ բաժնուիլ անորմէ : Հիւմանդութիւնը երթալով սոսկալի կերասկի կը սաստկանար . բժիշկները կը զարմանային տեմնելովոր այն փափկակաղմը կինը ինչպէս կրնար այսչափ երկար ժամանակ ջերմի և սոսկալի ցաւերու տոկալ : Իրենց ունեցած վախը մարգիղէն չոլաչեցին , սակայն տիկին Մօնզա կը յուսար տակախն , և ոչ ոք կ'ուզէր անոր յոյսերը կործանել Ճշմարտութիւնն իմացընելով :

Իրիկուն մը իր սենեկապանուհւոյն հետ մօրը քով կը հսկէր , որ անհանդիստ քունի մը մէջ անդադար իր սիրելի աղջիկը կը կոչէր : Պէաթրիս կ'արտասուէր , կ'իմանար թէ մօրը մահը իր բոլոր նեցուկը ու բոլոր միսիթարութիւնները պիտի յափշտակէր , և այսպիտի դժբաղդութեան մը երես առ երես նայիլ չէր իշխեր :

— Ճողէֆին , ըստ նա , մայրս չպիտի մնանի , այնպէս չէ , բժիշկը այս առաւօտ սյուպէս չըսան :

— Չեմ զիսեր , տիկին , անոր այցելութեան ժամանակը ներկայ չէի , պատասխանեց նորատի աղջիկը խոռվեալ :

— Երեկուանէ աղջիկ կը զտնեմ զինքը , իր հիւմանդութիւնը ֆլավիի հիւմանդութեան ընթացքը կը բռնէ , և կը յուսամ թէ միենոյն հետեւութիւնը պիտի ունենայ :

— Հաւանական է , տիկին :

— Կը նայիմ թէ կը տարակուսիս , Ճողէֆին . արգեօք ինձմէ բան մը կը պահես , արդեօք բժիշկը քեզի բան մը ըսան :

— Աչ , տիկին , Ճշմարիս վկայ :

— Մի գուցէ պարոն Մօնզային խօսած ըլլայ , ընդմիջեց նա բոլորովին յուղուած , և նայուածքը սենեկապանուհւոյն վրայ սկսաւուլով :

— Չեմ . . . դիտեր , տիկին :

— Գիտես, կ'երդնում որ զիտես, և շուտով մը պէտք ես իշմացընել ինձ: Դուն օտարական մ'ըլլալովկ՝ մօրս ճշմարիտ վիճակին վրայ ինձմէ աղէկ տեղեկութիւններ պէտք է ունենաս: Ինչ, մայրս կորսնցընեմ, անոր հետ անցունելիք դուցէ քանի մը ժամ ունենամ միայն, և ինձ չիմացընեն:

— Բայց, տիկին, եթէ սյսակէս ըլլար՝ անցուշտ զձեղայս տիտոր վայրկենիս պիտի հեռացընեին:

— Ինչ, զիս հեռացունել, քանի որ մայրս սիփախ մեռնի, ըստ օրում պիտի մեռնի նա, խիստ բացայաց կը տեսնեմ: Եւ Պ. Թօնզա զիս առանձին կը թողու, այս միջոցիս հոս չդատաս ի՞ր որ իր ներկայութեամբը զիս միփարէ: Ո՛չ, եթէ երբէք ի՞ր հայրը հոգեվարքի մէջ գանուէր՝ ես միթէ առանձին պիտի թողուի զինքը: Ժուլէֆին, զնա արթնցուր պարոնը, ըսէ իրեն որ շուտով մը հոս դայ:

— Բայց, տիկին, պարոնը քնացած է: շատ յողնած ըլլալով զինքը արթնցընելուս պիտի գծկամակի, հաւատացէք մէկ պիտի սրբուզի ինձ: Ասկէ զատ տիկին գերկումուհին աւելի յոռի վիճակ մը շունի:

— Կը խորդայ, միթէ չե՞ս լսեր: Կանչէ կ'ըսեմ մարքիզը: տրամարանելու մի ելներ:

Այս ըսելով ափիկին Շամարանթի վրայ վազեց, և անոր անկողնոյն քով ծունկի վրայ դալով սկսաւ բարձրաձայն հեծկլսալ, առանց հաշուելու որ կընար ձայնովը հիւանդը արթնցընել, և միայն վասն զի իր երևակայութիւնը կը մոլէր զինքը: անհրաժեշտ հետեւթիւն իր բնաւորութեան, որ ամեն ինչ կրից մէջէն կը տեսներ, կը վատէր կը բորբռէր, ամենափոքր դաշտափառով մ'ինք զինքէն կ'ելնէր, և երբէք հանդարտութեամբ և մտածմամբ ո՛չ կը դատէր և ո՛չ կը հասկընար: ցաւալի և դժբաղդ բնաւորութիւն, դժբաղդ՝ ինքինքին համար, ըստ օրում ոչ հանդարտութիւն ունի և ոչ խաղաղութիւն, նաև դժբաղդ զինքը շրջապատճերուն համար, վասն զի եթէ աղնուամիտ բնութիւններու հանդիպի՝ կը տառապեցնէ, եթէ միջակ բնութիւններու հանդիպի՝ կը մերժէ, իսկ

եթէ վատիմար բնութիւններու հանդիպի՝ մշտատե հակառակութիւններովը գէպ ի չարագրութեան կը մոլէ զանոնք:

Ամէտէ կէս հաղուած, աչքերը քունէն ուռած և զիմացը վրայ անհանդատութիւնը նկարուած հասաւ իսկոյն:

— Ի՞նչ կայ, սիրելիս, ի՞նչ ունիս, հարցուց մարքիզը:

— Մայրս մեռնելու վիճակի մէջ կը զտնուի, Ամէտէ, և այսպիսի վայրկեանի մը մէջ չեմ ուզեր առանձին մնալ:

— Մայրդ մեռնելու վիճակի մէջ է: Ի՞նչպէս, միթէ հիւանդութիւնը ծանրացան: բայց ոչ, կը նսջէ և աւելի տրտոնջ մը չունի: Ի՞նչ բան զքեղ վախցուց:

— Դու աղէկ զիտես, Ամէտէ, բժիշկը քեզի ըսած է, ինչպէս որ ծովէֆինն ալ խոստովանեցաւ:

— ծովէֆինն անտեղի բան մ'ըրեր է զքեղ վշտացընելով, մօրդ վիճակին վրայ քեզմէ աւելի բան մը չենք զիտեր: Խրատ մայրդ շատ հիւանդ է, սակայն վտանգը անմիջական չէ, և կրնայ . . .

— Ուրեմն սոսկալի վտանդ մը կայ, կը խոստովանեիս, և ասով հանդերձ կ'ուզե՞ս զիս առանձին թողուլ:

— Միշա կը յանդիմանես զիս, ուէաթրիս: կը յուսան թէ իմ առ քեղ ունեցած մէրս պակասութեան մէջ կը զտնուի երբէք: Մայրդ հանդարտ անսաւ, խիստ յողնած էի, երեք զիշեր շարտնակ անքուն անցուցած եմ, ատկէ զատ այս առտու վեց ժամէ աւելի ձիու վրայ էի, ուղեցի քիչ մը հանդարտանալ: Եթէ իմ սիրս կ'ամբաստանես և ոչ ուժմ՝ հոս պիտի մնամ:

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ, զոչեց նա անոր բաղկացը մէջ ընկնելով. ո՛չ, զնա պառիէ: Ես յիմար և անիրաւ մէկն եմ, չեմ ուզեր որ աւելի յաղնիս, զնա:

— Եւ եթէ ինձ անսաւ ինձ նման պէտք է ընես, ուէաթրիս: ծովէֆինն և Անմել, երկուքը միասին կը հսկեն հոս: տիկին Շամարանթ քեղմէ պէտք չունի:

— Վայրկեան մը իսկ մայրս առանձին չեմ թողուր:

— Եւ եթէ աղաւել քեղն սինդեց յըրկելով զուէաթրիս:

— Ո՛չ, ո՛չ, մի աղաւելը: Հոս շատ հանդիսաւ եմ, և մոքիս անհանդատութիւնը չպիտի չուղաց զիս պատճեն:

— Ինձ դէմ զոնէ չես սրդողիր, այնպէս չէ:

— Ոչ, զնա, զնա, կ'աղաշեմ:

— Կ'երթամ, այն պայմանաւ՝ որ եթէ ինձմէ պէտք մ'ունենաս զիս արթնյընեն:

Պէտքիս գիտեց անոր գուրս ելնելը, յետոյ զլուխը տատանելով կ'ըսէր.

— Ո՛չ, եթէ զիս չափաղանց սիրելու ըլլար՝ այսչափ շուտ չպիտի յանձն առնէր մենինիլ: Միթէ իմ մաքէս քնանալ կ'անյնի:

Եւ խանդալառ այսինքն բացառիկ անձերու սովորութեան համեմատ՝ ուրիշներն ալ իր խանդին տեսութեամբը կը դատէր, որ խիստ յոռի և խիստ մնացակար դատաղութիւն մ'է, ըստ որում ամեն ներդամտութիւն կը մերժէ: Ամեն ինչ համեմատական է աշխարհի վրայ. ինչո՞ւ ուրեմն փարքիկ թուփէ մը կանիի մը զօրութիւնը պահանջնենք: Ինչո՞ւ ցուրտ հողիէ մը իրեն համար անկարելի նաև անիմանալի անձուիրութիւններ փնտունք, որմէ հարկաւորապէս անիրաւութիւն և անտեղութիւն կը ծնի:

Հետեւալ օրը, դերկումուշին աւելի դէշ վիճակի մէջ զանուեցաւ. իր հիւանդութիւնը տակաւ առ տակաւ կը սաստիանար: Պէտքիսի վիշտերը և անհանդսութիւնը ալսահման մը չտնէին, զրեթէ ինքն ալ մօրը չափ հիւանդ էր: Ամէտէ ամենաձմարիտ դորովի մ'ամեն հնարքները 'ի զործ կը զնէր անոր յուսահատութիւնը փարատելու, և իր զորովով անոր ազգու միթարութիւն մը մատուցանելու համար: Մահուան անկողնոյն մօտ քովէ՞քով բաղմած և մէկղմէկու կոթնած՝ անհետանալու մօտ անցեալին դիմաց ապագայի սրատուչ պատիկը մը կը ներկայացընէին անոնք:

Տիկին Շամարանթ որ իր մտաւորական զօրութիւնները կը պահէր տակաւին, իր մահուան մօտ ըլլալը զգալով՝ փեսան, աղջիւ կը և բոգէրը իր քովը կանչեց:

— Պէտքիս, ըստ նա հաստատ ձայնիւ մը, երջանիկ կը թուում դքեղ. հանդիս կը մեռնիմ, սակայն միայն սա պէտք ես յիշես որ եթէ երթէ երջանկութիւնը քեզ թողու՝ յանցանքը քուկը պիտի ըլլայ, ոչ թէ սրտիդ յանցանքը՝ այլ զլսիդ, զոր պէտք

ես դու ինքնին կարդի զնել: Աւանդ շատ սիրեցի դքեղ. քու աղջուանդ համար խօսելու պէտք չունիմ, կը յուսամ թէ աղէկ պիտի դաստիարակես զինքը ։ Քուն, Ամէտէ, իմ մահնէն շատ սիրած բանակը թողում քեզ, հոգւոյս անզուղական սէրը զուակս: Միշտ բարի եղիր անոր համար, սիրէ զինքը ինչպէս որ կը սիրէ զքեզ: Խնայէ այս զիւրազգած և զիւրախոց սէրը, վերջապէս այնպիսի կերպիւ մը վարուէ՝ որ երբ վերը զայցած տեղս զիս դմնես՝ զքեզ երախտապարտ մօր մը օրհնութեամբը ընդունիմ: Խսկ զու, բօպէր, դու որբ աղջկանս միմայն ազդականը և պաշտպանն ես: Եթէ Աստուած անոր ամուսինը առնու՝ կըսպալատիմ քեզ, մի թողու զինքը, անոր եղբայրը և բարեկամը եղիր, և միշտ պաշտպանէ: Ըրէ այն ամեն ինչ՝ որ ես քեղի ըրի երբ ծնողացդ մահուամբը անպաշտպան մնայցած էիր: Կը խոսանաս ինձ, այնպէս չէ: Երեկներ ալ միացած մէկղմէկու քով ապրեցէք որչափ ժամանակ որ կընաք: Ամենէն լաւ բարեկամը ընտանիքն է, հաւատացէք ինձ: Այժմ ձեր խոստումերովը հանդարտ պիտի մեռնիմ, առանց իմ գէաթրիս և փոքրիկ թուու մտածելու, դուն Ամէտէ, և դուն բօպէր քովիլունին պիտի ըլլար. զաննն ամեն չարիքներէ և ամեն ցաւերէ հեռի սկիտի պահէր, հաւաստի եմ այս բանին, այն, հաւաստի եմ, իմ սիրելի զաւակներս:

Երկու երիտասարդները կ'արտասուէին, Պէտքիս կիսամեռ մօրը վրայ ընկած զայն համբոյըններով կը ծածկէր, այս տարափուիկ մահացու ախտէն բոնուելու վտանգը մտքէն չանցունելով: Ա՛լ չէր արտասուեր նա, արտասուքները սպառած էին, սակայն կուրծքը իր կոկծեցուցիչ ձիգերուն տակ կարծես թէ երկար պիտի ձեղքուէր:

Այսպէս մօրը հոգեվարքը քանի մը ժամ տեղյ. վերջապէս գիշերուան դէմ տիկին Շամարանթ մեռաւ:

Լծուած պատրաստ կառք մը մարքիզուհոյն կ'սպասէր որ Մանիկը զղեակը առաջնորդէ, ուր արդէն ֆլավին կը դմնուէր: Պէտքիսը նուաղեալ կառքին մէջգրին, Ամէտէ անոր քովը նըստաւ: Կայն միջոցին ծառայ մը սուրհանդակի ձեռ քով հասած շատ

մը նամակներ յանձնեց մարքիզին, զօրս ասիկա ամենքը՝ ՚ի միա մին իր գրպանին մէջ գնելու ժամանակ՝ յանկարծ անոնց մէջն միոյն զրտթիւնը ճանչնալով հաջաղին հարուած մը ընդունածի պէս եղաւ։ Եշխուժիւ մը պահարանը խորտակելը և ստորագրութիւնը դիակելը յետոյ հեղամշառուկ ձայն մը հանեց, երկիւղալի նայուածք մը ձգելով մարքիզուոյն վրայ՝ որ տակաւին ինքնինքը կորմնցու ցած վիճակի մէջ կը դանուեր։



## ԺԵ

Անաբէ հը դէպ ՚ի անշեալը։

Մանկէ ըի կոմուհին մնծ տիրութեան մ'արժանի եղած բոլոր յարդանօք և քաղցրութեամբ ընդունեց զրիկին Մօնղան, և դղեկին ամենաշատ դատիկոններուն միոյն մէջ տեղաւորեց զան, ուր ու շմ՛ համակրութեան մ'ամեն խնամքները մատոցին իրեն։ Ամէտէ միշտ զբաղած՝ միշտ մտախոչ՝ առանց լսելու պատասխաններ կու տար. խորոնկ թարթափամի մը մէջ կը դանուեր միշտ, և տարօրինակ լուրեր ստացած ըլլալը յայտնի կը տեմնուեր։ Քանի մը ժամ կնոջը քով անցրնելէ յետոյ նէջըէ դարձաւ, որ թաղման հանդիսի պատրաստութիւնները կտառարելու համար հօպէրի օգնէ։

Պարոն տը Շել Մանկէ ըի մէջ մնալով՝ տիսաւ վաղեմի ժամանակներու քնարով իր զարմուհոյն մահը արտասուել, և իւր արցունքներուն մէջտեղ կը կրկնէր անդադար։

— Դերկոմուհին ութը տարի և երեք ամիս փոքր էր ինձմէ։ Ո՞չ, այսպէս մեռնիլը մոսկալի է։ Զլլայ թէ Պէտքիս ծաղիկի հիւանդութիւնը առած ըլլայ և ամենքնուս ալ հաղորդէ։ Ո՞չ, մնծ փափաք ունիմ՝ ասկէ մեկնելու։

Անձնասիրութիւնը այս աշխարհիս զրելէ բոլոր վշտերուն ներքեւ կը դանուեի։

Պարոն Մօնղան կառքին մէջ առանձին զսնուելուն պէս՝ գրպանէն նամակը հանելով ուշադրութեամբ մը երկու անդամ՝ կարդաց։ Իրը աղատ և անկախ պատմագիր՝ կրնանք զիսնալ նոյն նամակին պարունակութիւնը, զըր մեր ընթերցալաց կը հաղորդենք։

Կամակը երնէսդի ստորագրութիւնը կը կրեր, և Լօնտօնէն կու զար։ Ահա պարտնակութիւնը։

— Խիստ պիտի զարմանաք համարձակութեանս համար, «ԷՇԵՇ ՇԱՐԺԻ», ըստ որում թէ եւ ձեր հաբարտութեանը կը դպչի այս, ոգուք կամ աւելի պարզ ըսելու համար դուն՝ զարմիկ և իմ մօտ ազգականս ես։ Քու աղնուալետական արիւնդ պիտի զայրանոց մտածելով որ ես՝ հէք գուեհիկս, կը համարձակիմ քեզի դիմելով՝ ծառայութիւն մը խնդրելու, ծառայութիւն մը զոր անշուշտ պիտի կատարես, ըստ որում խնդրելը նուիրական պարագի մը վերայ է, և չեմ կարծեր թէ հօրս անունը մէջ բերելով՝ ընդունայն բան մը խօսած ըլլամ քու յիշողութեան։ Թէ և ասրօւինակ երեկի քեզ այս բան՝ հոս ամենալաւ ընկերութեանց մէջ ըլնդունուած եմ, սրահներու և հաւաքումներու, նոյն խիկ ձիարշաւաներու մէջ մնծ յաջողութիւններ ունիմ, բարձր ասակձան մը քրոնած եմ, վերջապէս կրնաս աղնուալետական լնկերութիւններու որեկից անդամի մը հարցընել թէ ովկ է ծօսլիէր կոմը, այսն կատարուն աղատորդին՝ զոր ճանչցած ըլլալը իւրաքանչիւր որ կիրեն պատիւ կը համարի։ Ծօսլիէր կոմը շատ խելք, շատ վաշելչութիւն և եթէ պէտք ըլլայ՝ շատ լրբութիւն ունի, սակայն շատ անդամ անարձաթ կը մնայ, և ֆիկարօի նման՝ կրնամ ըստել թէ գուք որ նախախնամութեան ընտրեալներն էք, չեք կրնալ եերկակայել թէ ինծի պէս ապրելու համար որչափ համար, որ շափականութիւնը պէտք է, եւրոպական բոլոր քաղաքականութիւնը աւելի աւելի զիսկար կը կրնալ համար է։

«զար ոսկի կորուսի, ժամանակաւ ինձմէ շահած միենոյն դռւմարդ։ «Գիտես նաև թէ ազնիւ խաղցող մ'եմ ես, և թէ վատ գձնու։ «Թիւն մը ընելու անկարող եմ։ Ուստի հակառակորդներուս ա- և մնափոք դիտողութիւն մ'իսկ չունիմ ընելիք, ամեն ինչ կանո- նաւոր եղած է։ Բայց սակայն հուտերու այս միջոցիս նուազու- ցիեան մէջ են։ պարտամուրհակ մը ստորագրեցի, այս պարտա- և մուրհակին պայմանաժամկ պիտի լրանայ մօտերս։ օտարականաց- պրայ դրուած օրէնքները շափազանց խիստ են, և ելմէ պայմա- նաժամին չհատուցանեմ՝ զիս բանտը պիտի դնեն, և ոստիկանու- ոթիւնը գործերս քննելով ծածկուած դաշտնիքներս երևան պիտի համար։ այն ժամանակ մը ընտանիքը աշխարհաբարող, լիրը և տիմար հրատարակութեան մը տհաճութեանը պիտի ենթարկուի։ «Տիկին Մօնղայի համար ինձ կ'ըսեն թէ իր ինամակալէն մծ ժա- ռանդութիւն մը ունեցաւ։ բարեկամներս կրնան ընկերութեանց մէջ տարածել թէ իրեն զրով դիմած ըլլամ հօրս յիշատակը հնոր անսպատութենէ մ'ազատելու համար, և թէ խեղիքս մեր- և ուրած ըլլայ։ Կ'իմանաս, Ամէտէ, թէ վշտահար և նախասպա- շարեալ մոքեր՝ կեանքը կնքած պատուաւոր մարդու մը յիշատա- կը յարդելու կոշա կերպ մը պիտի համարին զայս։ Կը տեմնեմ մէտէ բարեկամներս ըսելուս վրայ կը ժամանի, կը կարծես թէ զըր- կուած ըլլամ անոնցմէ։ Հոգւոյդ անմեղութեամբը այնպէս կ'ե- րեկակյս թէ, քու ոժիք անուանած բանդ, զոր ես յաջող և կարեւոր հակառակիր մը կ'անուանեմ։ ամեն ծանօթութիւններէ և առնչութիւններէ զրկած ըլլայ զիս։ Կը մոռնաս ինձմէ վախցող- ները, կը մոռնաս անոնք՝ որք ինձմէ պէտք ունին, ունեցան և պիտի ունենան, կը մոռնաս անտարիերներու և անձնասէրներու այն մծ դասը որք իմ ինելքովս, զաւարթութեամբս և հարսու- ցիեամբս կը հրձուին։ առանց իմ վաղեմի կեանքս մտքերնէն ան- ցընելու։ կը մոռնաս կիները՝ որոնց իմ բնաւորութիւնս և դէմքս գլութէ ընդհանուր համակարութիւն մը կ'աղջէ, վերջապէս կը մոռնաս այն կրակոտ միտքերը՝ որք քաջասիրտ շարադործներու, գան Հօկարներու, Գրատ-Տիալօլոներու և Զամբաներու կը սիրա-

«հարին։ Ամեն անոնք որք հասարակ դիմէն դուրս կ'ելնեն թէ պէտք ի բարութիւն և թէ դէպ ի չարութիւն, ժողովրդեան ու- շադրութիւնը և հետաքրքրութիւնը կը դրաւեն՝ մարդկութիւնը զովարանելու համար պէտք եմ սա ալ ըսել թէ չարը ընդհակ- րապէս աւելի շատ և իրական յաջողութիւններ կ'ունենայ։ Իմ գաջասրտութիւնս և անփոփոխ կամքս վերջին ատենաներս մծ յաղ- մութեան մ'արժանացուցին զիս։ ինձ նման քաջասիրտ և կամքի տէք կնոջ մը սիրու շահեցայ։ Այս գերաւախ օրիորդը որ ձանչ- ցած բոլոր աղջիկներէս ամենէն անբիծն և խատավարն է, բոնի ժառանգեցի։ Ակամայ սիրեց զիս իմ ամենակարող դիւթութեանս տեղի տալով շահեցայ։ Այս գերաւախ օրիորդը որ նախապաշարութեանը առ ու- շինչ դրելով զինքը քիչ ատենէն ժօսլիէր կոմուչի մ'ընեմ։ «Պէտք եղած ժամանակը իմաց կու տամ քեղ։ Կը տեսնես թէ բան մը չեմ պահեր քեզմէ, հետևաբար հոգւոյս և գիտաւորութեանց մէջ կը կարգաս։ Երկայն ժամանակներէ ի վեր կը ձանջամ զգեղ։ Ամէտէ, զիտեմ տկարութիւններդ, անորոշութիւնդ, նաև նկերէ ինձ ըսել, սրտիդ մէջ քնացող քու յոտի ազգութերդ։ Պատուակիր ես գու կրթութեան պատկառանքէ ստիպեալ։ սա- կայն երբ հարկաւորութիւնը և պարագաները ներկայանան ո՛չ, այն ժամանակը ո՛վ զիտէ։ Մի կարծեր թէ կը նախատեմ զեղեղ։ «Պէտք կարծիքս յայտնապէս կը խօսիմ, մենք ընտիր բարեկամներ և բարի աղջականներ ենք, և կը խոստանամ որ մարդու բան չեմ ըրսեր։

«Յաջորդ թղթատարով երկու հազար ոսկին կ'սպասեմ։ Քեզի «համար գտուար բան մը չէ այդ դումարը իրացընելը։ քանի մը կալուածներդ կը ծախես և բան մը յայտնի ըլլամ։ Եթէ ինդրածս շընդունիմ՝ այն ժամանակը տիկին Շամարանթի կամ տիկին Մօն- ղայի պիտի զրեմ։ անոնք զուցէ քեզմէ աւելի հասկրնան զիս։ Վերջապէս եթէ անոնցմէ ալ մերժուիմ և խիստ նեղն ինամ այս ժամանակը սիտի ըսեմ թէ իմ գերս լմացաւ և վերջին տե- սիլը ներկայացընելու ատենն եկաւ։ Պիտի թողում որ զիս բռնեն, անունս պիտի յայտնեմ, անցեալը, ներկան և ապագան պիտի

և իստուլմանիմ դիւրութեամի. զիս Անգղիայէն դուրս պիտի հանեն ևն. Բարիղ զրկեն, դու իմ դասիս ներկայ զանուելու ուրախու-  
ցընը պիտի ունենաս, իբրև վկայ պիտի երեխ, զատաստան-  
աներս պիտի լսես, ինչպէս նաև ամեն առառ լրազիրներու ութը  
ըլեցուն երեսներու մէջ իմ և մեր ընտանեաց անունը պիտի կար-  
զաս, վերջապէս Կրէվի հրատարակը ինձ հետեւլով հոն պիտի  
տաեմնես թէ իմ տոհմիս վերջին շառափղը ինչպէս կախաղանը  
ըլենէ: Այժմ զու պէտք ես ընտրել. իմ մասիս՝ հաւատա թէ  
օհող չէ, և եթէ այն անտիական աղջիկը չըլլար՝ որ զիս կարի  
կ'զրադեցնէ, այս վիրասանութեան փառաւոր վերջ մը տալու  
չափիտի երկմատէի: Այս ալ զոցէ տեղի կ'անենայ, և եթէ շատ  
ճնեղանամ կրնամ միշտ զործերը հոն հասցընել: Սնաս բարեաւ  
փմ բարի տոհմիկս. եթէ կ'ուզե՞ խօսէ ինձ համար կնկանգ, և  
եթէ կրնամ զոքանչիդ ալ իմացուր: Հայրս, խեղմ մարդը, բոլոր  
ոգժբաղդութեանս մի միակ պատճառն է. ես իրեն ըսած էի, եթէ  
զիս սպայ մ'ընելու յանձն առնէր և Պէաթրիսը կնութեան տար՝  
այսօր ես ալ հաղարապետ մը և քեզի նման ընտանիքի մը հայր  
կ'ըլլացի սիրելի և պաշտելի:

«Ե՛ս, մոռցայ ըսելու, կը լսեմ թէ կինդ շատ կը սիրէ եղեր  
զգեղ. զգուշացիք, շափազանցութիւնները երբեմն դէշութեան կը  
առանին:

## ԱՆՀԱՊԵՐԴ

ՔԵՐՆԵՍԴԻ ԿՈՄՄ ԺՕՍԼԻԷՐ»:

Պարոն Մօնղա այս տարօրինակ նամակը ծալլելէ յետոյ սկսաւ  
մոտածել: Զէր կրնար հասկրնալ այն յանդուղն ապիրատութիւնը  
որ մէն մի առողջ գուրս կը ցատքէր: Զէր կրնար իմանալ մանա-  
ւանդ թէ ինչպէս այս մարդը այնչափ չարազործութիւններէ և  
աճրազործութիւններէ եաքը, կրնայ ուրախ զուարթ ապրիլ, ուրիշ-  
ներէ պատուուիլ, զնմէ փնտուուիլ, դէշութեան և բարութեան վրայ  
իր գաղափարները շփոթուելով ալ չէր զիտեր թէ իր սկզբանք-  
ներուն պէտք եր հաւատա, թէ աչքովը աեսածին:

— Աստուած իմ, կ'ըսէր նա, միթէ կարելի՞ է զուարթութեամբ  
այս տեսակ կեանք մ'անցընել: Ի՞նչ, ուրուականները յանցաւորին  
քունը չփրուեն, խիղչը զինքը անդադար չտանջէ, ընդհանուր ըն-  
կերութիւնը չմերժէ վնաքը: Բարձր ընկերութեան վերաբերեալ  
մէկը, ազատորդի մը, ոճքը մը զործելու անկարող կը կարծէի,  
սակայն էրնէստի օրինակը ստիպեց զիս այս սոսկալի Ճշմարտու-  
թիւնը ընդունիլ: Գէթ կը կարծէի թէ մտքի այս մոլորումն, այս  
խենթութենէ վերջը՝ ալ մէկ ճամբար կը մնար միայն, այն է ինք-  
զինքը սպաննել: Եւ սակայն կարելի՞ է եղեր ապրիլ:

Մարքիզը նէցըլէ հանենլով՝ երնէստի նամակը Յօպէրի հա-  
զորդեց: Մէջերնին միաբանեցան որ այս լուրը վշտարեկ Պէաթրի-  
սի չիմացընեն, սակայն շուառվ մը անոր ինզիբքը կատարել կա-  
րեոր համարեցին:

— Աւազ, կ'ըսէր Յօպէր, երնէստ նշանաւոր խելք մը և քա-  
ջափիր բնութիւն մը ունէր: Սակայն հայրը անոր տուած կրթու-  
թեանը մէջ կարծիմ սխալեցաւ: Աւելի հրագուրելի, աւելի ան-  
զիմաղրելի անձ մը չեմ տեսած, սակայն կը խղճամ այն խեղճ  
աղջիկը որ շահուած է անորմէ: Եթէ շահ մը տեսմէ հաւատա-  
եմ որ Սօֆիի նման պիտի վարուի անոր հետ ալ:

Տիկին Շամարանթի յուղարկաւորութեան հանդէսըմծ շքովէ իր  
հաբստութեան ու դիրքին վայել բոլոր պատուով կատարուեցաւ:  
Մարքիզը, Յօպէր և Պ. Շել տիկին Շամարանթի դիակը Բարիզի  
մէջ ընտանեաց դամբարանը ամփոփեցին, յետոյ Մանկէր դառնա-  
լով՝ Պէաթրիսը առնելու եկան, որ կը բալձար մեխիլ դիւղէն՝ որ օր  
ըստ օրէ իր ցաւերը նոր սաստկութիւն մը կ'առնտին:

Տիկին Մանկէրի սիրալիր հիւրափրութեանը համար չնորհակալ  
ըլլալէ յետոյ, որբուհին ամուսնոյն և զարմիկներուն հետ կառը-  
մանելով Վանտօմ փողոցի պալարանքը վերադարձաւ:

Պէաթրիս որ այս տանը մէջ մոտած ժամանակը կը յուղուէ միշտ,  
այս անզամ Ճշմարիտ ցաւ մը զկաց: Եր ծնելէ ՚ի վեր մայրը ա-  
ման բանէ աւելի զինք սիրած էր, այն պաշտելի բարութիւնը, այն  
անսպառ ներողամտութիւնը դտած էր անոր վրայ որ միայն մայ-

բական սիրտ մը կրնայ պարունակել, առանց մօրը հետ ըլլալու, կամ դէթ առանց անորմէ սպասուելու երբէք իր տունը չէր եկած. ուստի մեծ դրան մօտ հասած ասենը՝ մօրը բաղկատարած թեւրը, անոր սիրալիք ընդունելութիւները և ուրախալիք ժպիաները տեսնելու տեղ՝ երբ արտասուալիք ծառաներու խումբ մը տեսաւ՝ Ամէտէի բազկացը վրայ ինկաւ և սկսաւ հեծկլտարով անդադար կրինել.

— Ա՛լ ասկէ վերջը միայն քեզ ունիմ, ալ միայն քեզ ունիմ:

— Ինքզինքիդ եկու, Պէաթրիս, կ'ըսէր Ամէտէ, աղջկանդ մոտածէ, տարատայման հեծկլտանքներովդ մի վախցըներ զինքը. նայէ՛, իսեղ աղջիկը չգիտեր թէ ի՞նչ կը նշանակեն առողութ:

Պառաւ տնտեսուհին և տիկին Շամարանթի միւս բոլոր ծառաները միւնդոյն միջոցին վայրագաւիթը նետուելով՝ իրենց նորաաի ափրուհոյն օդնելու եկան:

— Հանդարտ եղիք, բարեկամներս, ըսաւ մարդիկը, ափիկն Առնազ զձեղ ամենքդ պիտի պահէ՛: Մեր մօրը ապրած ժամանակին նման ամենքդ ալ ապարանքին մէջ պիտի բնակիք և ձեր բարի ծառայութիւները սիտի վարձատրուին:

Յարդական զոհունակութեան մրմունջ մը լսուեցաւ, և տիկին Անժել միւս ծառաներուն կողմէն արտասուելով պատասխանեց.

— Շնորհակալ ենք՛, պարոն մարդիկ, շնորհակալ ենք՛, տիկին մարդիկուհի:

— Մօրս կալին է այս, յարեց Պէաթրիս նուաղեալ ձայնիւ մը, տնհր պէտք էք շնորհակալ ըլլալ, ոչ թէ մեզ:

Մարդիկուհին տիկին Շամարանթի սենեակը բնակեցաւ, և Ամէտէի աղաւանքներուն հակառակ առջի երկու օրերը դրեթէ առանձին անցուց, մինչեւ անդամ Բօպէրի և Ֆլավիի տեսութիւնը մերձելով միայն ամուսնոյն ներկայութեանը կը հանդուրմէր: Ֆլավիի հօրը հսկողութեանը տակ՝ բոլորովին դաստիարակուհոյն ինաւոցը յանձնուեցաւ: Մայրը միայն անոր որպիսութեանը վրայ կը հարցընէր, և յետոյ մարդիկին բաղկացը մէջ մնալով ամբողջ ժամը կ'սկսէր լալ:

Այս կեանքը մէկ քանի շաբաթ տեսեց . գուռը միշտ գոյ մնաց, և բոլոր բարեկամաց և ազգականաց արդիլուեցաւ սղոյ սենեակը մօտենալու: Ամէտէ կնկանը առողջութեանը վրայ վախնալով թախանձեց որ Բօպէրը ընդունի:

— Այս բանը կը պարտադրիս, սիրելիս, ըսաւ անոր, մօրդ կամքը պէտք ես կատարել, և կը զարմանամ թէ ի՞նչպէս մինչեւ հիմակ չմնածեցիր:

— Մօրս կամքը, և ո՞ր կամքը:

— Կաակը բացորոշ կերպիւ կը պատուիրէ որ կոմա Բօպէր Շամարանթ մեր ապարանքին մէջ բնակելու շնորհը ընէ, և եթէ իրեն համելի թուի՞ նաև մեր սեղանը բազմի:

— Այս, Ճիշտ է, մոռցեր էի: Այնչափ կը տառապիմ որ բոլոր գաղափարներս ցրուած են: Կ'աղացեմ, կանչէ զինքը:

Բօպէր իր զարմուհին խիստ փոխսուած տեսնելով զզածուեցաւ և անոր ձեռքը համբուրելով՝ սկսաւ լալ:

— Մայրս խնդրեց որ հոս բնակիս, Բօպէր, կը հաճի՞:

— Սիրելի մօրաքրօջ կամքը իմ սրտի հետ կը համաձայնի, Պէաթրիս, ուրախ պիտի ըլլամ ձեղմէ չբամնուելով:

— Սեր տղայութեան ժամանակին նման պիտի ապրինք, եղբայր իմ, այսպէս չէ. ինձ նման Ամէտէն և Ամէտէի նման Գլավին ալ պիտի սիրես:

— Սիրելի զարմուհիս, միթէ ամենքս ալ մէկ ընտանիք չենք: Ինձմէ և քեզմէ ուրիշ ո՞լ կը կրէ Շամարանթ անունը:

— Այսօր մայրս ուսուելու պիտի երթամ. այս այցելութեան համար բաւական զօրութիւն ունիմ, որու մինչեւ այսօր պարոն Մօնզան դէմ զրաւ. կը յուսամ թէ կ'ընկերանաս ինձի:

— Առաջին անդամն չէ, սիրելի զարմուհիս, և կինամ իրեւ առաջնորդ ուղեկցիլ քեզ:

— Փլավին ալ հետերնիս պիտի առնենք, կ'ուզեմ որ ծաղիկ հասակին մէջ այս պարտադրութեան սովորի: Զանդակը զարկ, Բօպէր, որպէս զի դաստիարակուհին իմաց տրուի:

— Դաստիարակուհին և Փլավի այս առտու մեկնեցան, սիրեւ-

լիս . Օգէօյլ Տալանեի դքսուհւոյն զրկեցի զանոնք , կրկնեց Ամէտէ : Գէաթըրիս կեռասի նման կարմրեցաւ :

— Եռանց իմ հրամանիս աղջիկս տիկին Տալանեիի տունը զրկեցիր : Այսպէս առանց իմ գիտութեանս աղջկանս կը հրամայեն : Ծառայ մը պէտք էք զրկել որ զան վերաբարձրնեն իսկայն : Օրիսրդ Բէրէն բաւական համարձակութիւն ունենալ պէտք է որ այս տեսակ բաներ ընէ :

— Օրիսրդ Բէրէն իր կողմէն բան մը չըրաւ , սիրելիս , այլ ես Ֆլավիի խիւտ գունատութիւնը տեմնելով՝ կարծեցի թէ դուրսի օդը իրեն օգուտ կրնայ ընել և տիկին Տալանեիի զրկեցի զան , որ այս բանիս փափաք կը յայտնէր :

— Ա՛՛ , ուրեմն գքսուհւին տեսար , և երբ տեսար , ուր տեսար :

— Գքսուհւին շանայ , բայց նամակ մը դրեց ինձ :

— Ուր է նամակը :

— Կորմնցուցի :

— Ամէտէ :

— Սիրուն զարմուհիս , լողմիջոց Յօպէր ժամակով՝ մ'անոր ձեռքերը բռնելով , մի նեղանար , ես Ֆլավին բերելու կ'երթամ :

— Յիրաւի , Յօպէր :

— Անշուշտ , հիմակ շուտով մի :

— Գնա ուրեմն և շուտ դարձիր : Շնորհակալ եմ քեզ , զարմիկս . բարի և դիրազգած ես գու . զնա ուրեմն , կ'սպասեմ քեզ :

— Ընտանեկան զժառութենէ մը իսոյս տալուն թերես զոհ եղած կոմոք շուտով մը գորս սրացաւ :

Երբ դուք դոցուեցաւ՝ մարդիզուհւին իր ամուսինը զիսեց որ շշմէախին վրայ կը կոթընէր :

— Ուրեմն նամակը կը մնցուցիր , Ամէտէ , լսաւ նա : Ծատ տարա օրինակ բան է այդ :

— Ընդհակառակը ամենասպարզ բան մ'է : Կարենորութիւն մը շննդայեցի այդ նամակին , և չեմ զիսեր թէ ինչ ելաւ :

— Ծատ աղէկ , շատ աղէկ . կը յուսամ թէ այս ամեն բաշերս այսուհետ չպիտի անցնին : Աղջիկս առանց իմ հրամանիս ու

տարականի մը տունը պատշաճ կը համարիս զրկել . հայր ըլլալով՝ չեմ կընար գքել արդիկել . սակայն այն օրիսրդին դալով որ զաւկիս քովը իրու գաստիարակուհի կարգած եմ , և որ մի միայն իմ հրամաններուս պէտք է անսայ , այս իրիկուն այս տունը չպիտի մնայ : Նայինք թէ ով է տիրուհին . նաև թէ ես :

— Այսպիսի չնշին բանի մը համար գաստիարակուհին վլնտել , Գէաթըրիս , իրաւ չես խօսիր :

— Երաւ կը խօսիմ , և պէտք է այսպէս ըլլայ :

— Ես այդ բանին որոշակի կ'ընդգիմանամ :

— Դու :

— Այս , կ'ընդգիմանամ , վան զի անիրաւ բան մ'է ըրածդ :

— Անց , ուրեմն կինդ , Մօնզայի մարդիզուհին իրեն անհնազանդ գտնուող գաստիարակուհի մը չկրնար վանտել : Ի՞նչ , կը կարծես թէ քու ինամակալութեանդ տակ ունիս զիս :

— Եւաղ , սիրելիս , անդադար ես եմ քեզ գարսորդ որ քու տանդ բացարձակ տիրուհին ըլլաս , և դու ես որ կը մերժես :

— Եւ երբ կամքս յայնեմ , գու չ'ընդունի մանաւ :

— Անպատեհ կը խօսիս :

— Մայր եմ ես և քու կինդ : Գաստիարակուհին պիտի մեկնի :

— Ո՛չ :

— Պիտի մեկնի , կ'ըսեմ քեզ :

— Ո՛չ :

— Եւ ի՞նչ պատճառ ունիս զինքը արդիկելու : Եթէ այնչափ տգեղ ըլլար · · · : Սակայն գարձեալ այս ալ արգելք մը չէ . Երիէ մարդիկ · · · :

— Ո՛չ , Գէաթըրիս աղջկանս գաստիարակուհին :

— Ի՞նչ վլաս ունի ձեզի համար , պարմներ :

— Ըսածդ գու ինքդ չես հաւատար :

— Ծատ աղէկ կը հաւատամ : Եւ եթէ զարձեալ անօր մեկնելուն ընդգիմանաս՝ ալ այն ժամանակը բնաւին տարակոյս չպիտի ունենամ :

— Տէր Աստուած , կը մտածէր Ամէտէ , այս կնկանը հետ ապ-

բելու ձար չկայ : Սակայն , կրկնեց բարձրաձայն , սակայն . . .  
— Վերջապէս խօսէ , կը յօժարիս , այն կամ ոչ :  
— Կը կրկնեմ թէ անտեղի բան մ'է ըրածդ :  
— Մասածէ : Ես կամ նա : Եթէ կ'ուզես զինքը վար դնել ես  
աղջիկս տոնելով լ'Ապէյ-օ-Պուա կը քաշուիմ :  
— Խենթ ես , Պէտքիս :

Այսպէս վիճաբանութիւնը զրեթէ երկու ժամ տեղ , մինչև որ  
վերջապէս մարքիզը յաղնելով՝ այս խօսքը հանեց բերնէն , որու  
զօրութիւնը կանայք ըստ բաւականի չեն իմանար , և որ սակայն  
փոթորկիներ կ'սպառնայ .

— Ըստ ինչ որ կ'ուզես , և զիս հանգիստ թող :

Պէտքիս այս բռնի հաւանութեան վրայ զոհ եղաւ և երբ  
քայլի բատէրին և դաստիարակուհուցն հետ վերադարձան՝ զա-  
ւակը իր սենեակը դրեց , և օրիորդ Բէրէնը իր խոցը կանչե-  
լով :

— Օրիորդ , ըստ անոր , շրտով մը պարոն Կոչէի քով զնա ,  
տան հաշիները առներ անոր , և առնելիքդ պահանջէ : Պարոն  
մարքիզի կողմէն քեզի երեք ամսական առելի պարզե պիտի վճա-  
րէ , և կրնաս այս իրիկուն մեկնիլ :

— Բայց , տիկին մարքիզուհի , ինչպէս արժանացայ այս . . .

— Զեր դաստիարակութեան եղանակը իմ բանիս չդար , օրիորդ ,  
և աղջկանս դաստիարակուհին պէտք է ամեն բանէ առաջ և մի մի-  
այն անոր մօրը հնապանդի : Ուժիշ տուն մ'առելի յաջողութիւններ  
կը բարեմաղթեմ քեզ . երթաս բարեաւ :

— ՑՈՅ :

ԺԵ

ՈՐԴԻՆ ՚Ե ՃԱՊԻ :

Այսպէս քանի մը տարի մերթ հաշոռութեամբ և մերթ վիճա-  
բանութեամբ անցաւ : Պէտքիզի կողմէն Ամէտէի վրայ դրուած  
շղթայն տակաւ առ տակաւ կը մաշէր , նման մանգոտած երկաթի  
մը : Անօդուտ և ձանձրալի պիտի ըլլայ անշուշտ այս երջանկու-  
թեան անկումին առօրեայ պատմութիւնը պատմել , որ վերջապէս  
մարելով՝ անչամ , անսէր և խոռվ կեանքի մը տեղ բացաւ : Մար-  
քիզը սկզբան սիրոյ ոյժով կնկանը զիջաւ , յետոյ սովորութեամբ ,  
հուսկ ուրեմն մաքաւելէ ձանձրանալով . մինչև որ ներկայացաւ պա-  
րագան որ իր ազատութիւնը ձեռք բերէ և այս անտանելի լուծը  
թօթուէ վրայէն :

Տիկին Ծալանեի Պէտքիզի վրայ իրական ոէր և զթութիւն ու-  
նենալով՝ աշխատեցաւ անոր վստահութիւնը շահէլ և կրկնն անոր  
կեանքը ուղղէլ : Սակայն Պէտքիզ անոր հետ որ և առնչու-  
թիւն մերժեց . իր կայր նախանձութիւնը կ'արդիէր զինքը այս կնկան  
հշմարիտ բարեկամութիւնը ձանչնալու , որ Բարիզի ընկերութեան  
հոյակապ անդամներէն մէկն էր , և այնշափ ըրաւ՝ որ վտանգաւոր  
թշնամի մը դարձուց զան : Դժուհուն օր մը իր սրահին մէջ , մար-  
քիզուհուն առակ եղած նախանձութեանը վրայ խօսած ժամանակ-  
նին բարձրաձայն ըստաւ .

— Մարդուս իդը կը շարժէ նա , որ իր կասկածներն գործով  
հաստատէ :

Այս խօսքերը երկու ամուսիններուն պատմուեցաւ : Տիկին Մօնիզա  
անոր վրայ ունեցած կասկածն և ասելութիւնը կբնապատկեց , և  
սկսաւ անվայել խօսքեր խօսիլ անոր համար՝ զոր իր ոսոխուհին  
կ'անուանէր . իսկ Ամէտէ մտածեց թէ որչափ խելք ունէր գքսու-

հին, որչափ անոր խօսակցութիւնը զինքը կ'զրոսցնէր և թէ որչափ անոր աշքերը բոյավու էին, այնպէս որ տիկին Տալաննիի դպրոն ինչ տարիից առաջ ըլլալը այս հրապոյըներուն առջև անհետացաւ, և Պէտքիսի ամուսինը սկսաւ ստուգապէս սիրարանել անոր հետ :

Տիկին Տալաննիի չէր սիրեր զինքը ։ անկեղծ և ուղիղ բնաւորութիւն մը ունենալով՝ իրեն մօտենալու յայս չթողուց անոր . սակայն այնչափ բարի ալ չէր՝ որ Պէտքիսը տանջելու հաճութիւնը մնրէ, անոր անիրու ենթադրութեան փոխարէն : Հրապոյը և աշքանք՝ ի դործ ածելով՝ կ'ուղէր պարոն Մօնղան այն տատիճանը բերէ՝ որ իր կինը միշտ անհանդիւս ըլայ, սակայն առանց ամուսինը ձեռքէն յափշտակելու : Այսպէս տակաւ առ տակաւ այնչափ սիրով միացած այս նորատի ըծակիցները անջատուեցան, և տակաւ առ տակաւ Ամէտէ՝ մաքրիցուհին հեռի՝ իր ընկերութիւնները և հրաւէրները ունեցաւ : Սա իր բնութեան բռոր անհարպիկ սրտմութեամբը զանդատելով՝ իր ամուսինը աւելի շատ կը փախէր անորմէ, և գործերն հնո՞ հասաւ՝ որ Ամէտէ՝ ի սկզբան անկողինը փոխեց, յետոյ աւելի հեռի զանուելու համար՝ առաջին գտիկոնը Բօպէրի քովի խոյը փոխարուեցաւ, և առանձին մնալու համար մինչև իսկ գրանը նիդերը կը դնէր :

Այսպէս մէն մի բռնութիւն նոր խոռոշութեան մատիմէ կու տարակայն Ամէտէ իրը կրակի վարժուած քաջ զինուոր՝ հանդարտութեամբ իր դիրքն մէջ ամրանալով՝ նոր սիրու մը շահելու վրայ կը մտածէր : Պէտքիսի անհաճայ թուող եօթը կամ ութը գաստիարակութիւններ փոխուեցաւ, առանց մէջն մէկ քանին իրեն կարի փոյթեռանգն և միւները կարի անհոգ. կ'երեւէին . սանուէւոյն բնութիւնը և կրթութիւնը այսովիսի անընդհատ փոփոխութիւններու հետեւթիւնը կրեց. և Գլավիի բացատի կի կաղմութեան միայն տրուած էր այս տեսակ փորձերէ անվտանգ աղատիլ :

Այս միջոցիս՝ ուր մեր պատութիւնը հասած է, Գլավիի իր տամներեքամեայ հասակը կը մտնէր . իր ծնողացը երկուառութիւնը ալ կատարեալ էր, և ծնելէն ՚ի վեր իրեն տուած

թեան տխուր կերպերնին միշտ միւնոյնը կը մնար : Հայրը սաստիկ կը սիրէր զինքը և դոփի զբաղմուններէն աղած եղած ժամանակը անոր կրթութեանը մեծ հոգ կը տանէր : Սակայն մայրը՝ միմիայն իր բուռն սիրովը զբառուած՝ սիրտն ուղած ատենը միայն և միշտ իր առջի ժամանակներու խանդովը կը տեսնէր դանի :

Իր սենեկին մէջ չարասուած՝ կամ ամսւնայն հետ խռովութիւն մը չհանած ժամանակը՝ ընկերութիւններու, պարահանդէսներու և այցելութիւններու կը յանախէր . անանէ որ ամենութեք կը տեսնէն զինքը : Եթշտ գեղեցիկ, միշտ անաղարտելի համբաւով, բայց մութեան մէջ մասնաւոր աշխարհ մը կ'ապրէր՝ ուր ոչ ոք կրնաց ընկերանալ իրեն, ոչ ոք կրնար անոր բռն մուածումը իմանալ :

Զանազան գատովարակուհիներ մարգիղին հետ համաձայնութեամբ տունը կը կառավարէին . իսկ Պէտքիսի իր տանը մէջ իբր օտարական կը վարուէր : Այս տեսակ ներքին անիշխանութեան հետեւթիւնը անխուսափելի անկարգութիւն մ'եղաւ, զոր մարգիղուհին մտքէն իսկ չէր անցուներ : Իր սէրը, իր նախանձութիւնը, իր շքեղ յատկութիւնները կը մարգեցնէին : Իր մոային ձարտար դիւչ տերը կորսնցուց նա, իր տաղանդը անհետացաւ, և մինչև իսկ իր կամբը նկուն եղաւ . ալ այն չքնաղ երես առած աղջիկը չէր ինք, որուն շնորհալի գէմքը և աղնուութիւնը իր բոլոր թերութիւնները ժպիտի մը տակ կը ծածկէր . այժմ անօգուտ և տխուր կին մը դարձած էր, ստէպ տհաձելի, անկարող իր զործերուն և իր պարտառութիւններուն զբաղեցու, և որ իր ներքին կեանիքը անփոխադարձ սիրոյ մը մէջ դրած էր . այնպիսի կին մը, կ'ըսեմ, որ իր ձախորդ վարմունքներովը իրմէ կը հետացընէր ամեն անոնք՝ որք իր բարի սրտին և չքնաղ յատկութիւններուն պատճառաւ յաւիտեան կապուած պիտի մնային իրեն, վերջապէս կին մը որ ամեն բանէ աւելի՝ անբժիկ գերադութիւն մ'ունէր, այն է մահացու կերպի խոցուած սիրտ մը կրել :

Տիկին Տալաննիի միշտ Ամէտէին այցելութիւնները կ'ընդունէր, թէպէտև տիկին Մօնղայի հետ ունեցած կեղծ բարեկամութիւնը վերջացած էր բոլորովին, և այս վերջնը բացարձակակալէս յայտ

նած էր թէ զինքը ալ չպիտի ընդունի : Իրիկուն մը դքսուհին տը Շել ասպետի հետ խօսակցած միջոցին՝ մարքիզը կանչեց , և անոր հետեւալ կերպով սկսաւ խօսիլ որ ընդհանուր ընկերութեան մ'ուշ ըը կը գրաւէ .

— Ճշմարիտ է , պարոն Մօնղա , որ օրիորդ Պէտրոն Ֆլավիի քովէն ելեր է :

— Այո , տիկին դքսուհի :

— Այս աղջիկն ալ հանգուցեալ ինամապետին (régent) կը նմանի , չկրնար դաստիարակուհի հինցունել :

— Մինչև հիմակ եօթը դաստիարակուհի միայն փոխեցինք , պատասխանեց մարքիզը անման կերպիւ մը :

— Կաւ ուրեմն , մարքիզ , եթէ իմ վրաս վստահութիւն ունիք՝ ութերորդը ես պիտի տամ ձեզ . . . սակայն փոքրիկ թէութեամբ մը , յարեց նա , ձայնը մեղմելով :

— Ի՞նչ թէութիւն :

— Թէութիւնս այն է որ իմտալիք դաստիարակուհիս , որ չնաշխարհիկ մէկն է , առանց յանցանքը իմացուելու չվոնտուի . դուն զինքը պիտի պաշտպանես՝ ինչպէս որ դրանդ նիգերը կը պաշտպանես և միշտ աղջիանդ քով անոր դիրքին վրայօք պատասխանատու պիտի ըլլաս :

— Այդ աեսակ մեծ շնորհի մը համար ի՞նչ առաւելութիւններ ունի :

— Նախ զինքը կը պաշտպանեմ , յետոյ աչա իր պատմութիւնը ըսեմ որ գիտնաք . եթէ հիանալի չպտնաք պատմելիքներս՝ չխօսմիք ինձ , կ'աղաքեմ , վասն զի սիրտս պիտի նեղանայ ձեզի դէմ : Օրիորդ Քրիստին Օրթէղ հասարակ ժողովրդեան աղջիկ մ'է , այո , մարքիզ , հասարակ աղջիկ մը , մնաք մեր ընտանեաց վրայ այնաշի չդովուինք , ըստ որում հպարտութիւն ունինք և բաւական ալ իսելք : Քրիստինը հինգ տարեկան որբ մնացած ըլլալով՝ մօտակայ դղեկի մը ձեր կալուածատէրը դժայ վրան , և իր գուեակը բերել տալով՝ իր ձեր մնացեած հանձնեց զանի , և քիչ ժամանակուան մէջ անոր վրայ տարօրինակ տրամադրութիւններ աեսաւ , և տարի

մ'ետք մեռնելով՝ սիրուն շան մը կամ կատուի նման խեղջ Քրիստինը իր տնտեսուհւոյն կտակեց , այն պայմանաւ որ անոր մեծ և նշանաւոր կրթութիւն մը տայ : Կտակին վրայ հսկողներ կարդուած էին , և բարի տնտեսուհւոյն իր թոշակը պիտի կորմնցընէր՝ եթէ Քրիստին տիկին Սթայէլ մը կամ տիկին Սանտ մը չըլլար : Կտակին տրամադրութիւնները պահուեցան , գեռատի աղջիկը հաս բերուելով ամեն ինչ որ կրնար մարդս սորվիլ ուսաւ . երեելի երաժիշտ մ'եւ նշանաւոր պատկերաշան մ'եղաւ . ամեն լեզուները զիւտէր , վերջապէս Վօլգէրի պէս գրել և Մասիլեօնի պէս խօսիլ սկսաւ . իր պաշտպանուհւոյն զինքը իրը փոխ-վարժուհի կարգեց դպրոցի մը մէջ , և ջանաց զինքը համոզել որ կրօնական միարանութեան մը մէջ մննելով մարագետ ըլլայ : Սակայն օրիորդ Օրթէղ իր մէկ աշակերտուհւոյն հետ գէպ'ի Անդղիա , բէնի ջրերը և չպիտեմուր գնաց , անոր կրթութիւնը աւարտեց և զայն ամուսնացըննելէ յետոյ բաժնուեցաւ . դարձեալ գուցէ չըաճնուէր՝ եթէ իր տիրուհւոյն մէկ աղգականը , կարծեմ տայզըր , զան հրապուրելու ետևէ ըլլար : Քրիստին ընտանեաց իմացուց այս պարագան , և արձակուրդը խնդրելով ուղեց Գրանսա վերադառնալ . կը տեսնէք թէ ի՞նչ առաքինի աղջիկ մ'է նա : Զինքը շատ աղաչեցին որ մնայ , իրեն պալատներ և կառքեր ընծայեցին , սակայն ամենքն ալ մերժելով՝ հոս եւ կաւ իր հին տէրերէն մէկ շատ պարզեներ ստացած , և սյամ իր խնամքները մատուցանելու համար տեղ մը կը փնտուէ : Սկեսուրս զինքը աշակերտուհւոյն հետ իմանի մէջ ճանչցած ըլլալով՝ ինձ յանձնարարեց , ես ալ ձեզի մոտածեցի իսկոյն , և պիտի ըսէի ձեզ որ գոյ աչքով ընդունիք զան , եթէ սակայն սոսկալի պակասութիւն մը շաննեար :

— Արդեօք չե՞նք կրնար իմանալ այդ պակասութիւնը :

— Պակասութիւն մ'որու համար շատ կիսեր պիտի նախանձին իրմէ , և զըր ես ալ իմ մասիս սիրով՝ կ'ուզէի ունենալ :

— Բայց խօսեցէք :

— Խիստ զեղեցիկ է նա :

— Իրաւունք ունիք . դաստիարակուհի մը համար մեծ պակասութիւն մ'է այդ :

— Ունեցածը տարօրինակ գեղեցկութիւն մ'է , և այս պարագաս դիմքը կ'առատէ . ապուշները՝ որք խիստ բազմաթիւ են աշխարհի վրայ , այդ գեղեցկութենէ բան չեն հասկընար : Տեսակ մը վայրենի և անստվոր հով մ'ունի նա , վաղքի և յովագի նայուածք մը , կատուի մը շնորհալի աղուորութիւնը և առիծի մը վայրագութիւնը . իր աշքերը բատ կամ զոյներնին կը փոխեն , և զիշեր ժամանակ լոյս կու տան . անզամ մ'անոր նայուածքին հաճդիպողը ալ մէյ յալ շմունար . միջին դարու մէջ՝ վշուկի մը պէս պիտի այրէին զան :

— Ուրեմն ի՞նչպէս կընաք , դքսուհի , ինձ այսպէս կին մ'առաջարկել :

— Ըստ որում այս միայն ձեր գործին կու դայ :

— Սակայն մարդիքուհին ինձ վայրեան մը հանդիսատ չպիտի թողու :

— Կը սխալիք :

— Քանի տարեկան է :

— Քսանիեօթը կամ քսանըութը տարեկան :

— Պէտքիսէն աւելի՛ երիտասարդ . անկարելի է այդ :

— Ըստ կարելի է : Այդ աղջիկը իրեն շրջապատղներուն վրայ այնպիսի հմայք մը , այնպիսի դիւթութիւն մը՝ ի դործ կը դնէ՝ որ ոչ կարող է իրեն ընդդիմանալու . հաւասարէք թէ Պէտքիս չափազանց պիտի սիրէ զան :

— Եւ եթէ ես ալ զինքը սիրելու ըլլամ :

— Այն ժամանակ կծիկը կը դնէ . միայն նօտարի առջև կընայ մէկն իր սէրը յայնել իրեն . այսպէս հաստատ կերպով որոշած է :

— Ուրեմն զինքը սիրելու չպիտի ելնեմ :

— Դո՞ւն , մարքիլ . խենթի մը պէս կնոջդ սիրահարած ըլլաւ լով մի՛ երինչիր , երբէք այսպիսի վտանդներու ենթակայ չես ըլլար :

Ամէտէ այս ծաղրական խօսքերուն չպատասխանեց . յետոյ քանի վայրեան լոելէ յետոյ՝

— Գաստիարակուհոյն խօսքին զանք : Կը յուսանք որ այդ դաստիարակուհին Փլավիին իրապէս յարմարի :

— Անշուշտ :

— Երաշխաւոր կ'ըլլանք :

— Ինչպէս անձիս վրայ :

— Սիրոյ գէմ կ'ապահովէք զիս :

— Կ'ապահովէմ թէ նա երբէք չպիտի սիրէ զձեզ :

— Իսկ ե՞ս :

— Դուք պիտի սիրէք զինքը :

— Ճատ շնորհակալ եմ :

— Եւ մարդու ալ բան չպիտի ըսէք , և ոչ իսկ իրեն՝ որ ձեզ արհամարհանօք պիտի նայի :

— Գեղեցիկ կացութիւն մը կը խոստանաք ինձի :

— Ընդունեցէք այդ կացութիւնը : Հաւատացէք թէ այս աղջիկը ձեր կինը պիտի զբաղեցընէ , Փլավի ընտիր գասեր պիտի շահի , իսկ դուք դիտելու համար հրաշալի եակ մը պիտի շահիք :

— Կ'ուզէք զինքը վաղը մարդիքուհոյն յուղարկել :

— Ո՛չ իմ անուամբս , ըստ որում իր ծառաներուն ձեռքով դունէն զուրս կը վանաէ , այլ սկեսութիս անուամբը պիտի յուղարկեմ : Հետեաբար այդի բառը մի՛ մոռնաք աւելցընելու , վասն զի առանց ասոր յակտեան պիտի մերժուինք :

— Ըսածնիդ պիտի կատարեմ , և շնորհակալ եմ ձեզ , տիկին դքսուհի :

— Ա՛հ , աղէկ միտքս եկաւ , եթէ Քրիստինը ընդունել տալու միտք ունիք՝ ըսեցէք մարքիզուհոյն որ բնաւ չեմ սիրեք այդ աղջիկը : Այս կերպը գէշ ըլլար , հաւատացէք :

Այսպէս դքսուհին իր ծաղրածու խօսակցութիւնը բոլոր զիշեր շարունակեց , և վերջապէս Պ. Մօնղան իր փափաքած դրդութեան կէտը հասցընելէ յետոյ՝ անոր արձակուրդ տուաւ : Ա՛լ բոլոր վին իր պաշտպանած անձին յաջողութեանը վստահ կը հրաժաէր մտածելով թէ այս առթուվ նորանոր իրարանցումներ տեղի պիտի ունենար , որոնցմով ինքն և որիշները պիտի զուարձանային :

— Գոնէ, կ'ըսէր նա, իրաւացի բանի մը համար պիտի զանդատի Պէտքիս :

Առանց շար անձ մ'ըլլալու՝ տիկին Տալանեի, որ դիւրագրդիուկին մ'էր, չէր կրնար Պէտքիսի իր վրայ ցուցրցած անվտահութեանը ներել, և առանց հետեւթիւնները նախագուշակելու՝ այս տեսակ վրէժինդրութիւնները իրը օրինաւոր կը նկատէր :

Հետեւալ օրը պարոն և տիկին Մօնղա կը նախաճաշէին, երբ դունապանին զանգակը այցելութիւն մ'իմացուց . աղա՛ մը յետոյ սպասաւորը տիկին այրէ Տալանեի դքսուհւոյն կողմէն նամակ մը ներակայացուց :

— Քեզ այս նամակը տուողը ներս մոցուր, ըստ մարքիզուհին աշխուժութեամբ մը : Յետոյ մարքիզին դառնալով՝ Սիրելիս, ըստ նա, այրէ տիկին Տալանեի դքսուհին դաստիարակուհի մը կ'առաջարկէ ինձ, որու համար բարոյականութեան տիպար մ'է, կ'ըսէ : Ըստ դո՛հ եմ որ իր ձեռքէն այսպիսի դաստիարակուհի մը կ'ընդունիմ :

— Ո՛հ, այո՛, կրկնեց մարքիզը անփութութեամբ մը, երէկ անոր հարսը կ'ըսէր թէ իր սկեսուրին գոված կինը անձունի մէկնէ . վերջապէս առած տեղեկութեանց նայելով՝ այս աղջիկը քու բանիդ չկար :

— Տեմնենք . ընդհակառակն ես անոր մասին խիստ նպաստաւոր դաշտափար մ'ունեցայ :

Այս միջոցիս սենեկասպանը խօսակցութեան նիւթ եղող օրիորդը ներս մացուց : Մարքիզը և մարքիզուհին դան դիտելով երկուքնին ալ միեւնոյն միջոցին տարբեր դդացումով մը համակուեցան : Քրիստին համեստ վայելչութեամբ մը բարե տուաւ, և սարսուռ մ'զգաց Պէտքիսը ձանչնալով . սա քաղցրութեամբ մը նսաելու հրաւիրելով սկսաւ հարցափորձել :

Օրիորդ Քրիստին իիստ զդուշաւոր և ամենամտացի պատասխանաներ տուաւ : Ճիշտ յարմար եղած բառերը և ձայնի կարեսը դիւրագարձութիւնները դատաւ նա, և այնչափ յաջողեցաւ՝ որ կէս ժամքննութենէ ետքը՝ մարքիզուհին ոտք ելնելով

— Սիրելի օրիորդ, ըստու, ինձ գլխովին հաճելի էք . հիմակ զմեղ պիտի տանիմ որ ձեր սանուհին տեսնէք :

Ամէտէ բառ մը չէր արտասանած . ձեռքը լրագիր մը բռնած էր, և թերթին տակէն այս տարօրինակ էակը կը դիտէր, որուն համար առջի օրը իրեն այնչափ բաներ խօսած էին, և իր ուշադրութիւնը աւելի օրինաւոր կերպով չէր կրնար բացատրուիլ :

Քրիստին Օրթէղ այնպիսի բարձր հասակ մ'ունէր, որ պարագաներու համեմատ զիւղացի զլիսանոց կամ լանջապանակ կրնար կրել : Չեռնոյի մը նման դիւրակոր, դիւցանի մը նման ուժեղ՝ իր վրայ օձի և յովազի, աղաւոյ և առիւծի հանգամանքներ կը կրեր : Դքսուհին չէր խաբուած . իր զօրեղ զեղեցկութիւնը, որ դիւթիչ բան մ'ունէր, ուամիկ մէկու մը համար անտեսանելի կը մար : Կապտազոյն աշքերը կը շողշողէին կամ կը նսեմանացին, և մերթ գգուանք, մերթ մորմոք պատճառելով՝ մարդուս սիրալ կիզիչ հրով մը կ'այրէին և կամ անհնարին ցրտութեամբ կը սառեցնէին : Սպիտակ և անողորկ մորթը որ կարմրութեան ամենափոքր խառնուրդ մը չէր կրեր, ձուաձեւ երեխին վրայ ամեն կողմէ թափուած իր երկար մազերուն զանդուրները տարօրինակ հով մը կու տային իր դիմաց : Քերանը մնձ էր, սակայն աննման կարմրութեամբ մը կը փայլէր, և հիանալի ու սպիտակ ակռանելու շարք մը ցոյց կու տար : Նայուածքին նման կերպերն ալ իր ներքին զդամ ցոյց կու տար : Նայուածքին նման կերպերն ալ իր ներքին զդամ ցոյց կու տարուն հետեւթիւնները կրելով մերթ աղնիւ նաև ծանը, մերթ ընտանի, մերթ խիստ և մերթ հրապուրիչ կը գառնացին : Սակայն ո՛ր և է սպարագայի մէջ աղնուութիւն մը կը պահէր նա, աղնուութիւն՝ որ աշխարհի մէջ իր ունեցած դիրքով չէր բացատրուեր, և զոր սակայն ինքոյնքին և ունեցած արժանեաց զիստակութեան մէջ կը քաղէր նա : Թագուհիի մը կը նմանէր ամենուրեք, բարձր և աղնիւ մարդու մը իր յարգանքը մատուցած ժամանակի՝ կարծես թէ այդ յարգանքը ինքը կ'ընդունէր : Արհամարտ հուս ժամանակի կարծես այս յարգանքը ինքը կ'ընդունէր :

Քրիստին այս նոր ընտանիքին մէջ մանելով՝ խորամանկութիւն և հնարք չուզեց գործածել, ինչ որ էր՝ ձիշա միեւնոյնը ուզեց ներկայանալ և մարքիզուհոյն հաճելի երեցաւ, ըստ որում այնչափ վտանգաւոր կերպարանք մը չուներ. իսկ մարքիզը զարմացած մնայ, վասն զի սպասածէն աւելի բարձր դտաւ Քրիստինը:

— Ո՛Տ, ըստ դաստիարակուհին՝ Գլավիի սենեակը մտած ժամանակը, պատկուելու ժամանակը եկեղեցին տեսած կի՞ն է: Ո՛Րշափ երջանիկ կ'երեի. կ'զիամ թէ երբեք չպատի սիրեմ զինքը:

— ՅՅ —

## ԺԷ

Նոր ժշուակի հըլլու:

Քրիստին Օրթէղ նոյն օրէն սկսեալ ապարանքին մէջ հաստատուելով՝ եկած օրէն մարքիզին և տանը մէջ եղող ծառաներուն նկատմամբ այնպիսի վայելուչ դիրք մը բռնեց, նաև տիկին Մօնղայի այնպիսի յարդական հնազանդութիւն մը ցուցուց՝ որ ամենուն ալ հաճելի երեեցաւ, և շարաթէ մ'ետքը ինքվինքը տան բացարձակ տիրուհին գտաւ, առանց այդ բանը մոքէն անցունել իսկ ցուցընելու:

Պօպէր քանի մ'ամսէ ՚ի վեր բացակայ կը դտնուէր՝, և իր քիչ ատենէն վերագարձը ծանուցած էր նամակով: Պէտքիս որ տան մարդիկները աւելի հնազանդ դտնելով՝ զուարթութեան մէջ ՚կերսէր, ուրախ կ'ըլլար որ զան վերստին պիտի տեսնէր: Յուլիս ամսուան մէջ գէպ ՚ի ջուրերը ձամբորդաւթեան մը խօսք ալ կար:

Մարքիզը շատ քիչ անդամ դուրս կ'ենէր, առաջուանէ աւելի

եր աղջկան դասերուն կ'զբաղչը և նորատի դաստիարակուհոյն հետ երկայն խօսակցութիւններ կ'ունենար, որով անոր խորտակ գետութեանը և բարձր մաքին ևս քան զես վերահասու եղաւ:

— Սիրելիդի իմ, ըստ մարքիզը առտու միր կնոջը, կը յաւսամ որ Գլավի ալ իրեն արժանի գաստիարակուհի մը գտաւ: Օրիորդ Քրիստին գիտութեան աղբիւր մ'է, և այնպիսի բարձր միտք մ'ունի օրու նմանը տեսած չեմ:

— Եւ ինչ զեղեցիկ բնութիւն, պատասխանեց Պէտքիս: Նրաշափ բարի և քաղցր են նա: Սակայն այսպէս ըլլալուն ես հաստատէի. տիկին այրի դքսուհին յանձնարարուած և իր հարսէն արհամարհուած: այս աղջիկը պանչեմիք մը միայն կրնար ըլլալ:

— Ո՛Րշափ անիրաւ ես երիտասարդ դքսուհոյն նկատմամբ, Պէտքիս:

— Երիտասամրդ դքսուհի, քառասուն և հինգ տարուան:

— Քեզմէ բարձած տարիքդ անոր կը վերագրես, Պէտքիս: Խօսակցութիւնը դառնանալ սպառնալով՝ Պէտքիս քաղցր մակտով մը իր նախորդ վիճակին դարձուց զայն:

— Ամն մէկն իր տկարութիւնները ունի, պատասխանեց, քեզաճելի երեելու համար՝ կ'ուզեմ համոզուիլ որ աւելի գեաստի եմ և ասոր համար կ'աշխատիմ որ որիշներն ալ համոզեմ:

— Յուրի միջոց մը չէ այդ, միրակի:

— Դառնանք մեր դաստիարակուհոյն. զու զո՞ն ես անօրմէ:

— Շատ իսկ:

— Ես ալ նոյնպէս, և ամենէն աւելի զիս գոհ ընողը, յարեց նա պահ մը լոելէ յետոյ, այն է որ զեղեցիկ չէ:

Մարքիզը զարմացմամբ կը դիմէր զինքը:

— Եյո, շարունակեց Պէտքիս, խոշոր խոշոր աչքեր, որք շպիտեմ ինչ զոյն և մոլորադին հով մ'ունին, ուրուականի զեղսնութիւն մը, զինուարականի բարձր հասակ մը. ո՛չ, ասոր վրայ գնէ շարախօսութիւն մ'ընող չպիտի գտնուի:

Ամէտէ պատասխան չտուաւ:

— Այնպէս չէ, զու ալ իմկարծիքէս չէ՞ս, հարցոց Պէտքիս: 19

— Անշուշտ :

— Գլավի կը սիրէ զինքը, միշտ անոր խօսքը կ'ընէ, և բոլորովին մոռցեր է օրիորդ Բէրէնը որու խօսքով գլուխս կը ցաւցընէր, և զոր մը և է կերպով չէր կրնար մոռնալ :

— Աւելի աղէկ :

— Հիմակ օրիորդ Քրիստինի կ'սպասեմ որ անոր հետ աղջկանտ համար կրթութեան յատակադիծ մը պատրաստեմ : Կը յուսամ թէ իմ կարծիքիս պիտի հետևի նա, ըստ որում միւս դաստիարակուա հիներուն չնմանիր, որոնք առջի անդամ կ'անսային ինձ և ետքը մէյ մ'ալ երեմնին չէի տեմներ :

— Անգամ մ'երեսնին տեսնելէ վերջը ալ անուննին կու տայիր, որէաթրիս :

— Միշտ միւնոյն ես, Ամէտէ, միշտ զիս ծաղրելու և անիւ րաւ հանելու կ'աշխատիս :

— Կը սխալիս, սիրելիդ իմ, առ քեզ ունեցած ակնածութիւնո սիրոյս կը հաւասարի միշտ :

— Այս, կը հաւատամ թէ միւնոյն աստիճանը կ'զգաս երկուքն ալ :

— Այս դիշեր նորէն կը տեսնուինք, ըստ մարքիզը անոր ձեռա քը համբուրելով :

— Շատ աղէկ : Սակայն դուրս ելած ժամանակդ կ'աղաւեմ դաստիարակուհւոյն լուր զրկել տուր թէ զինքը կ'սպասեմ :

Քանի մը վայրկեան յետոյ Քրիստին ձեռքը տետրակ մը բռնած ներկայացաւ :

Իր հրաբորուք նայուածքովը զմարքիզուհին դիտելով շուտով մը անոր մտաց տրամադրութիւնը դուշակեց : Իր տիրուհին համեստութեամբ մը բարեելով՝ անոր ցուցուցած աթոռը առաւ, և լուս թեամբ կ'սպասէր որ խօսի իրեն :

— Խօսակցինք, օրիորդ, ըստ վերջապէս տիկին Մօնղա :

— Տիկին մարքիզուհւոյն հրամանացը կ'սպասեմ, ըստ Քրիստին :

— Հիմա մեր սիրուն Քրավիի համար պէտք ենք զբաղիլ, և ՚ի միահին կրթութեան յատակադիծ մը պատրաստել :

— Այո՛, տիկին :

— Ի՞նչ կը մոռածէք ուսուցանել իրեն :

— Ի՞նչ որ զիտեմ, տիկին :

— Նախ ո՞ւր հասած է, ի՞նչ զիտէ :

— Տակաւին մեծ յառաջադիմութիւն մը ըրած չէ, տիկին, և ասիկա սպառդիւ ափսոսալի է, ըստ որում բնութիւնը յառաջանաւ լու ընտիր միջոցներ տուած է իրեն :

— Ազդիկս խիստ սիրուն է, այնպէս չէ :

— Այս, տիկին, պատասխանեց Քրիստին յուզմունք մը զկաւով :

— Պիտի սիրելք զինքը :

— Արդէն կը սիրեմ և կ'զգամթէ զինքը այնչափ պիտի սիրեմ որչափ աշխարհիս մէջ ուրիշ մը չեմ սիրած :

— Ընորհակալ եմ, օրիորդ, ես ալ Քրավիի համար և Քրավիի հետ միւնոյն սէրը պիտի տածեմ ձեր վրայ :

— Կը յուսամ որ Աստուծոյ օգնութեամբը օրիորդ Մօնղան ընկերութեան ամնէն նշանաւոր մէկ անձը պիտի ըլլայ : Սակայն տիկին մարքիզուհին թող ներէ իմ համարձակութեանս, այս նպատակիս համելու համար՝ իր կողմէն խոստուի մը պէտք ունիմ և կ'ուղեմ որ այս խոստումը անաշուռապէս գործադրուի :

— Ի՞նչ խոստում :

— Եթէ տիկինը համարձակութիւնս չափազանց կը գտնէ, և եթէ ինպիրես կատարելու համար վրաս ըստ բաւկանի վատահութիւն չունի, այն ժամանակը, և ասիկա ինծի համար ստուգիւ ցաւ մը պիտի ըլլայ, պիտի ստիպուիմափիկին մարքիզուհին արձակուրդ խնդրելու :

— Ո՛չ, Աստուծ իմ, խօսեցէք, սիրելիդ իմ օրիորդ : Արձակուրդ ինդրել անշուշտ չեմ տար ձեր արձակուրդը եթէ կարող եմ արգիլել :

— Լաւ ուրեմն, տիկին, ձեր օրիորդ աղջկանը մասին ձեղպատասխանատու ըլլալու համար, և որպէս զի այն օրը՝ որ ձեր ձեռքը պիտի յանձնեմ զան՝ կարենամ ըսել ձեզ : Ահա՛, ձեր աղ-

զիկը այնպէս՝ ինչպէս որ ձեր մայրական սիրու կ'երաղէր . այս բանիս համար՝ պէտք է որ իմ սանուհի ոյս բացարձակ տէրը ըլլամ , պէտք է որ իմ յատակագծիս և դաղափարներուս համեմատ կրթեմ զինքը և չեմ ուզեր որ իր և իմ մէջտեղ որևէցէ ուրիշ կամք մը մտնէ :

— Բայց , օրիորդ , դու կ'ուզես որ իմ մայրական իրաւունքներս բարձ ՚ի թողի ընեմ :

— Այս , տիկին , կը խնդրեմ այդ բանը , վասն զի կ'զգամ որ այդ պաշտօնին արժանիքն ունիմ , վասն զի զայն անթերի կերպով կատարելու կարող եմ : Չեզմէ ճանչցուելու պատիւը չունիմ , տիկին , բայց ժամանակը պիտի յայսնէ ձեզ իմ բնութիւնս , որ թերևս բացահիկ եղած ըլլայ : Այս աշխարհիւ մէջ պարտաւորութիւնը իմ ամենէ նուիրական բանս է : Պարտաւորութեան համար ամեն ինչ կը զոհեմ , իմսէրս , երջանկութիւնս , կեանքս , նաև իմսիրոս կամացս տակ կրնամ խորտակել , ըստ որում պարտքս այնպէս ըսնել է . այս , պարագիս համար կարող եմ հրաժարիլ այն ամեն բաններէ՝ որք կրնան կեանքն աղուոր երեցընել ինձ , օրիորդ Փլավիի կրթութիւնը յանձն կ'առնում , այս կրթութիւնը իմ միմիայն զործս պիտի ըլլայ . ալ ասկէ վերջը չկայ ինձ համար ոչ զուարո ձութիւն , ոչ վիշտ և ոչ յորութիւն . զաւակ մը կայ՝ որու համար ձեզի և Աստուծոյ առջև պատասխանատու եմ , և զոր կը պարտաւորիմ ինչպէս որ յանձնուած է ինձ այնպէս վերադարձնել : Այս պարտաւորիմ ազդել անոր իր դիրքին , իր սեռին նաև իր դառրուն գաղափարները և սկզբունքները : Այս նպատակիս համելու համար՝ ամեն ջանք ՚ի զործ պիտի կ'նեմ , կ'երդնում իմ մօրս յիշատակին և իմ յաւիտենական փրկութեանս վրայ :

Մարքիզն դեւատի յափշտակեալը կը դիտէր , ափշեալ և զարմայեալ՝ մտիկ կ'ընէր անոր , վասն զի այս յափշտակման հետ ՚ի սկզբանէ անոր անտեսանելի մնայած զեղեցիութիւնը կը մեծար և զերմարդկային համեմատութիւն մը կ'ստանար . պէ կին մը չէր զերմարդկային համեմատութիւն մը ուրիշ պիտի ընեմ , այլ չեմ ուզեր ուզեմ ուզեմ զնա , անոր ամեն զոհալութիւն սիտի ընեմ ,

բան իր պինձեայ զաւազանին տակ կը նուածէ . ներշնչեալ վհոկ մ'էր նա , քրիստոնեայ մարտիրոս մը , վերջապէս ամեն բան էր բաց ՚ի Քրիստին Օրթէզ ըլլալէ , որ պահապան զինուորի մը կը նմանէր , ինչպէս կ'ըսէր Պէտրիս :

— Ո՛չ , կ'ըսէր նա , ես ալ տղեղ մէկը կը կարծէի զինքը :

Ասիկա ստէպ կնոջ մը առաջին մտածումն է՝ ամենածանր խնդիրներու առ ջև իսկ . գեղեցկութիւնը , ինչպէս որ կ'ըսէն , ամենապիտանի ձիրք մ'է , որ ամեն բանէ աւելի կը փափաքորի , թերևս զմեղ ամեն բանէ աւելի կ'զբաղեցընէ , և ամեն բանէ աւելի անհրաժեշտ կարեւորութիւն մ'ունի մեղի համար : Միտքը կը մերժէ այս Ճշմարտութիւնս և բարյականութիւնը կ'ուրանայ զայն , սակայն միտքը և բարյականութիւնը չեն կրնար մոլութեան դոյսութիւնը խափանել , և արգիլել զմարդիկ՝ որ լուրջ բաներէ աւելի մնուսի բաներու նախապատութիւն չտան :

Այսպէս խորունկ մը զան զիտելէ ետքը՝ մարքիզուհին խորհիլ սիստ : Ակամայ և բուռն ձգողութիւն մը զինքը դէպ ՚ի Քրիստին կը մէկը , և բնագդմամբ Քրիստինի բարձր յատկութիւններն և գերազանց բնութիւնը կը զուշակէր : Նորէն նորէն զիտելով զնա՝ աշացը մէջ այնպիսի վեհանձն և այնպիսի անկեղծ արտայայտութիւն մը զտաւ՝ որ ձեռքը անոր կարկառելով ըստ :

— Ամեն բանի կը զիջանիմ , օրիորդ , չեմ զիտեր թէ ով կը վստահացընէ զիս թէ զուք բարեկամ մ'էք ինձ : Իմ բոլոր վստահութիւնս զրաւեցիք գուք , անսահման բան մ'է այն և հաւաստի եմ որ զիս չպիտի խարեք :

— Ընորհակալ եմ , տիկին մարքիզուհի , չնորհակալ եմ , չեմ ուզեր խօսածներս նորէն նորէն կրինել . մեծ բառերով խոշոր յայտարարութիւններ ընող անձերէն չեմ , այլ ինչ որ կը խօսանամ կը կատարեմ , և ըստած ալ Ճշմարիտ է : Այս օրուանէ ձեր զաւակը իմ զաւակս է , իմ ապագայի բոլոր յոյսերս , իմ բոլոր սերս , իմ բոլոր մտածմունքներս անոր վրայ պիտի ամփոփուին : Աշխարհիս մէջ առանձին եմ , որտիս խորը ննջող բոլոր խանդականօք պիտի սիրեմ զնա , անոր ամեն զոհալութիւն սիտի ընեմ ,

անձս անոր երջանկութեանը պիտի նուիրեմ, ինչպէս որ մայրս ինձ համար նուիրեց, և այդ երջանկութիւնը ասլահովելու համար աշքիս բան մը պիտի չերեխ:

— Ընորհակալ եմ ես ալ, սիրելի Քրիստին, շնորհակալ եմ ձեր ըսածներէն, ընդմիջեց մարքիզուհին աշքերը արտաստոք լցեալ, մծ և աղնիւ օրիտ մ'ունիք, ինձ միմիայն պիտանի եղող կինն էք դուք: Սակայն քանի որ աղջիկը այսափ կը սիրէք՝ մայրն ալ չպիտի սիրեք:

— Ակնածութիւնս, տիկին մարքիզուհի . . .

— Ակնածութեան վրայ չէ ինդիրը, այլ բարեկամութեան: Նայեցէք, օրիորդ, ես ալ ձեղի նման մայրս կորմնցընելքս ՚ի վեր՝ աշխարհիս մէջ առանձին եմ, ալ ոչ ոք կը սիրէ զիս և կեանքս արտասուելով և ցաւերով կ'անցընեմ:

— Ի՞նչ կ'ըսէք, տիկին, դո՞ք կեանքերնիդ արտասուօք և ցաւերով կ'անցընեք, գո՞ւք առանձին էք. Հապա ձեր ամուսինը միշտ ձեր քովը չէ, ձեր ամուսինը, կ'ըսեմ, որ այն աստիճան կը սիրէ զձեղ, և որ . . . :

— Օրիորդ, չեմ կարող իմ ամեն ներքին ցաւերս և սրտիս ամեն գաղտնիքներն յայտնել ձեղ. թերեւ ժամանակը և ձեր բնակութիւնը այս տան մէջ՝ ձեղ մի շատ բաներ հասկըցունեն: Սակայն առ այժմ այսափս միայն կրնամ ըսել որ արտաքին երեսոյթներու պէտք չէ որ հաւատաք, և թէ երբեմն ամնաշղողուն երջանկութեան տակ անհնարին թշուառութիւններ կրնան ծածկուած ըլլալ. և որպէս զի . . .

Այս միջոցիս ծառաներէն մէկը ներս մանելով՝

— Տիկին, ըսաւ, ձեր ապնիւ զարմիկը ճամբորդութենէն վերադաձ՝ ձեղ տեսնելու պիտի դայ:

— Զարմիկս վերալարձա՞ . կ'ուղեմ շոտով տեսնել զինքը:— Ո՛չ, օրիորդ, ի՞նչ կատարուն երիտասարդ մ'է նա . . . : Իսկ մեր խօսակցութեան դալով առ այժմ դադրեցընենք զայն. ուրիշ ժամանակ առիթ կ'ունենամք իմ երջանկութեանս ինդրոյն վրայ ընդարձակ կերպով խօսելու, և թերեւս պիտի համազուիք թէ դո՞ւնէ կարծածնուդ չափ երջանիկ մէկը չեմ:

Հաղիւ թէ Պէաթրիս իր խօսքը լմցուցած էք՝ ահա կոմս բօպէր տը Շամարանթ արադ քայլերով և աշխուժիւ ոննեակէն ներս մոտաւ:

— Եօ

ԺԼ

Բողէր ու Շամարանթ:

Պէաթրիս իր սիրելի զարմիկը տեսնելով ուրախութեամբ յափշտակուած՝ դէպ ՚ի անոր առ ջեւ զնաց: Իսկ Քրիստին՝ որ զօպէր Ճանչցած էք, սաստիկ խոռովութիւն մ'և այլայլութիւն մ'ըշցաց, զոր չկրցաւ ծածկել, և զոր սակայն մարքիզուհին իր ուրախութեանը մէջ շդիտեց բնաւին:

— Ո՛չ, սիրական զարմիկս, ըսաւ մարքիզուհին, քանի ուրախ եմ զքեղ տեսնելով, քանի կարօցած էք . քեզ:

— Իսկ ես, սիրելի Պէաթրիս, ըսաւ Բօպէր յարդական սիրով մը զարմուհուցն ձեռքը համբուրելով: Իմ բայցակայութեանս միջոցին ի՞նչպէս անցուցիր, ի՞նչպէս է աղնիւ ամուսինդ . . . :

Այս խօսերս արտասանած միջոցին՝ Բօպէրի աշքերը սենեկին մէջ զտնուող երրորդ անձին՝ Քրիստինի՝ հանդպելով, մարքիզուհոյն հետ խօստկցութիւնը ընդմիջեց յանկարծ:

— Ո՛չ, օրիորդ, ըսաւ նա, գո՞ւք հոս, լի՞նչ երջանիկ համադպութիւն:

— Ուրեմն զիրար կը ճանչնաք, զարմիկս, հարցուց Պէաթրիս աշխուժութեամբ մը:

— Մէկ քանի տարի առաջ, օրիորդը Ծրերը հանդպեցայ.

այն ժամանակը Անգղիացի ընտանիքի մը հետէք, որմէ ստեղ պատիւ կ'ունենայի ընդունուելու:

— Բաքէթի ընտանիքը :

— Այս, Ճիշտ է, սակայն օրիորդը անշուշտ զիս մոռցած պիտի ըլլայ:

— Այդ բանին չէք կրնար հաւատացած ըլլալ, պարոն կոմս, պատասխանեց նորատի օրիորդը ազնիւ համեստութեամբ մը:

— Ո՛չ, շատ ուրախ եմայդ պարագան իմանալով, սիրելի Քօպէր: Օրիորդը կարծես թէ բոլորովին մեր մտերմութեան մէջ ապրելու սահմանուած է, ճեր վաղեմի յարաբերութիւններն ալ աւելի հրապոյը մը պիտի ըլլան:

Քօպէր և Քրիստին օրիորդ Բաքէթի և իր ծնողացը վրայ խօսեցան. յետոյ Քրիստին անթերի զգուշաւորութեամբ մը հասկըցաւ որ մեկնելու ժամը եկած է, և դէպի մարքիզուհոյն յառաջանալով հարցուց թէ հրաման մ'ունի տալիք, յետոյ կոմը բարեկելով դուրս ելաւ:

— Շնուտ, շնուտ, Քօպէր, Քրիստինի վրայ խօսէ ինձ. կ'սպասէր որ դուրս ելնէ, ինչ զիտես նայինք:

— Այն զիտեմ որ իստու գեղեցիկ օրիորդ մ'է:

— Ստուգին:

— Գիտեմ թէ գերազանց դաստիարակուչի մ'է:

— Ես ալ այնպէս կը զանեմ. ապա:

— Գիտեմ նաև թէ իսելքէ մտքէ վեր և ծաղրելի համեստութիւն մ'ունի:

— Յիրաւի՞:

— Սրայի մէջ ամենինս ալ սիրահարուած էինք անոր, շափերը կը ձանշնամ որ այս աղջլան համար խենթութիւններ ըրած էն, առանց նայուածք մ'իսկ ընդունել կարենալու: Վերջապէս թագակիր վեհապետ մ'ալ գլեակներ և ախտղոներ նուիրեց անոր, սակայն նաև ամենքն ալ մերժեց:

— Զիս յետին ծայր կ'ուրախացընես, Քօպէր: Ըսել է որ այս աղջիկը ձշմարիտ դանձ մ'է որ ինձ տուեր են:

— Իմ մասին՝ ես ալ սիրեցի զինքը, սակայն ստիպուեցայ ետ կենալու, ըստ որում նա ամուսնանալ կ'ուղչ միայն:

— Կը յուսամ, եղբայր իմ, որ ասկէ վերջը այդպիսի խենթութիւններու վրայ չես մտածեր, և թէ իմտանս մէջ օրիորդ Քրիստինը քեզի համար նուիրական կ'ըլլայ:

— Ո՛չ, զարմուհիս, միթէ կը կասկած ին:

— Բայց ի՞նչ կը գանես այս օրիորդին վրայ այնչափ գեղեցիկ, հարցուց նա պահ մը լսելէ յետոյ: Այս առտու Ամէտէին հետ համուր վրայ կը խօսէինք: Ինձ հետ ան ալ համուրած է որ նշանաւոր բան մը չունի իր վրայ:

Քօպէր իր ընչացքին տակէն ժայտեցաւ:

— Ասոնք այնպիսի ղեղեցկութիւններ են՝ զոր կիները չեն հասկնար, Պէտրիս:

— Այդպէս պէտք է ըլլայ, վասն զի Տշմարիտը ըսելու համար ինձ այնչափ գեղեցիկ չերսիր:

— Կը հաւանիմ որ Վագոյի պատկերներուն նման վարդառոյն և սպիտակ չէ, բայց . . .

Պէտրիս չպատասխանեց և սկսաւ մտածել: Պահ մը յետոյ բնանի վրայ մտածելլ բերնէն փախցուց:

— Ամէտէ այսպիսի ուրուականի դէմքեր չսիրեր ամենաքնն . . .

Խեղչ կինը միշա իր միակ դաղակարու ձնշուած՝ կ'ուկուր իւրու վի հացանել թէ արդեօք զինքը կորմնցընող օձը ընդունած չէր իր տան մէջ: Իր դիւրաւ արթնցող նախանձութիւնը Քրիստինի իր զիւթիւն անձ մը իրեն շարունակ բնակակից ընելու ծանր նման զիւթիւն անձ մը իրեն շարունակ իրեն: Թէ պէտև Քօպէրի խօսերը անոր վտանգները ներկայացուց իրեն: Զիւթիւն անոր վտանգները ներկայացուց իրեն: Զիւթիւն անոր վտանգները ներկայացուց իրեն:

— Ամենուն ընդդիմացաւ, մինչեւ անգամ արքային մը, սակայն Ամէտէին չպիտի ընդդիմանայ, կ'ըսէր նա:

Այսպէս իր մտածութեան առարկային արժանիքը չափանցիք:

լով՝ իր զգացումները ուրիշներուն կ'ընծայէք և իր սէրը ինքզինաքնար տանջանաց դործիք մը կ'ընէք։ Ո՞՛, օրինաւոր կիրքերն իսկ քանի՛ քանի՛ դժբաղդութիւններու պատճառ կ'ըլլան՝ երբ յունի ուղղաւթիւն մը կ'առնուն։ Քրիստին իր սենեակը դարձած ժամանակը ինքզինքը բոլորովին յուզուած զգայ։

Ժամ է արդ այս տարօրինակ աղջկան վրայ նայուածք մը նետել, որ հին ժամանակներու հակատաղը ութեան նման՝ այս տան մէջ անխոսափելի տուերում մ'իր հետը կը բերէք. իր բնաւորութեան ու մը թերեւս հետաքրքրաշարժ ըլլայ, նաև միծ օդուտ մ'ալ ընծայէ։

Մարգիգուհին բարձր աստիճանի մէջ ծնող կնոջ մը տիպարը կը կրէք, բաղդէն և բնութենէն նպաստուած, երջանկութենէ երես առած, և կրթութեամբ զբեթէ անձնասէք եղած։ Եթէ Քրիստինի աստիճանը ծնած ըլլար՝ իր ընտիր բնութիւնը հարկաւորապէս զարգացած կ'ըլլար։ Եր կացութիւնը ինքնին հաստատելու սորութիւնը զայն շողողուն չպիտի ընէք, այլ հանդարա և քաղցր Առանց նսխանձու, առանց փառասիրութեան պիտի ապրէք նա, և սյնպիսի կեանք մը պիտի վարէք՝ ուր սիրան ու գորովը պիտի ափրէն։ Ամեն բանէ առաջ սիրելու և սիրուելու պէտք ունէք նա, և իր բնութիւնը հարկաւորութենէ խոնարհած՝ քմածին հաշյքներ, խոռուումներ յառաջ չպիտի բերէք, որոնք գատարկութեան և հարստութեան ծնունդ են, և ամենքը պիտի սիրէին զինք և պիտի մնարէին։ Անը ջապէս ոչէաթրիս՝ հասարակ աղջիկ մը կատարելապէս բարի և կատարելապէս երջանիկ պիտի ըլլար։

Ընդհակառակը Քրիստին ծնած ատենը խանդավառ բնութեան մը, ընդարձակ հանձարի մը, անսահման փառասիրութեան և վառվուն երեւակայութեան մը աղետարեր պարզեներն ստայա։ Այս լափիչ գործունէութեան համար թագաւորութիւն մը քիչ կուգար. ամեն բանի քաջայարմար կ'զգար ինքզինք, ամեն բանի իր փափաքէք։ Իր աննուածելի հապարաւթիւնն իրեն սկզբունք ըրածէք, և իր վրայ այնպիսի համարում մ'ունէք՝ որ աշխարհի մէջ ամեն ինչ իրեն անարժան կը զսնէք, և Սիւդոնի չար հրեշտակին նման երկնքի և երկու մէջտեղը սաւառնելով՝ անվեհերութեամբ մը երկնքը և զթութեամբ երկիրը կը զիտէք։

Իր խօսակցութեանը մէջ անկեղծ եղած էք, և միշտ այնպէս անկեղծ էք։ Աւրիշները խարեւ զիջանելու համար խիստ հպարտ ըլլալով՝ առանց կեղծիքի ինքզինքը կը ցուցընէք։ Իր բոլոր ջանքն ու նպասակը պարաւորութիւնն ըրած էք, ասիկա ճշմարիտ էք ու օրինաւոր, սակայն պարտաւորութիւնը վրէժինդիկ և անաշառ աստուածութիւն մ'ըրած էք նա, որու միմայն հաճելի ողջակէզը, զոհողութիւնը և անձնուրացութիւնը կը համարէք. դիւրին պարտաւորութիւնն իրեն համար պարտաւորութիւն չէք, իր փնտուածը արտասու ք պասմառող և դժուարութիւններով լեցուն պարտաւորութիւնն էք, զոր զոգես դաշիճ մը կը դարձնէք։

Այս անզատազ հոգիին մէջ տեսակ մ'ամբժշկելի վայրենութիւնն կար, անյողդողդ քաջասրութիւն մը, երկաթեայ կամք մը և անշուր յարաւեսութիւն մը. այս ամենուն տակ՝ զսլուած և շղթայակապ կիրքերու և ամենամեծ անձնութիւննեանց կարող զորովներու հրարորդոք վառարան մը կը զանուեւէք։ Գիւցազուններու, մարտիւրուններու և չարազործներու կազմութիւնն ունէք։ Էնպատումկերու մը կը սիրէք Ֆլավին։ Իր սահուհայն չքնաղ կերպերը զրեթէ իսկոյն իր սիրու զրաւեցին. իր խօսքին համեմատ Փլավի իր կենաց առաջին ծաղիկը եղած էք, որու վրայ իր երջանկութիւնը և փառասիրութիւնը կը հաստատէք։ Առանց տականին ինչ ձամբայ բռնելիքը զիտնալու կը գուշակէք արդէն թէ օրիորդ Մօնղաիր բազզին գործիքը պիտի ըլլայ։ ԱՌուզէք ամենակատարեալ կին մ'ընել զան, և ասկա ըսել.

— Ահա իմ զործս։

Եւ իր վարձատրութեան հոգը Աստուծոյ կը թողուր։

Բօպէրի հանդիպումը, մարքիզուչոյն հետ անոր ունեցած աղջակցութեան յայտնութիւնը իր ցնորքներուն մարմին մը տուին։ Այս ամեն անձանց մէջ՝ որոնց սէրը մըրժած էք, Համարանթիկումը մատայը մէջ կը ներկայանար իրը այնպիսի առարկայ մ'որ առանձին կերպով զինք զբաղեցնելու արժանիքն ունէք։ Եւ իրօք Բօպէր նշանաւոր անձ մէք, սրտի և սկատոյ տէր մարդ մը բառին բոլոր նշանակութեամբը, նշանաւոր և մատցի մէկը, և իր

գեղեցիկ դէմքը կարծես թէ իր առաւելութիւններուն փոքրադոյնն էր : Իր զիրքը , հարսառութիւնը և աղջատոչմը առաջին կարգը կը դնէին զննքը : Շամարանթի կոմուհին ըլլալ Քբիստինի անկարելի երազ մը թուեցաւ և միշտ իրմէ հեռի կը վանէր այս մոտածումը . սակայն անոր հետ միենյն յարկին տակ հաստատուած զտնուելով , դինքը միշտ տեսնելով , և իր ճիշտ արժանիքը անոր ճանչ ցընելով յօս ընելու համարձակեցաւ : Այս կերպ խորհուրդ մ'ամեն վայրկեան մեծ վարյատութեան և մեծ ճարտարութեան կը կարուտէր : Պահ մը մոռացում , բառ մը , յոռի ընթացք մ'իր բոլոր յոյսերը կրնար փացընել : Նա զեռ Բօպէրը չէր սիրեր , ինքինք կ'արդիւէր այդ մէրէն , թէսէտե բաղաւմ ժամանակէ 'ի վեր սիրոյ սերմը իր սրտին մէջ կը զտնուէր : Եթէ սիրելու ըլլար կորսուած էր ինը , բառ որում սէրը սիսաւ կը հաշուէ և այս դորձոյն մէջ ամեն ինչ հաշուէ կախեալ էր :

— Այս , կ'ըսէր նա , խորոնկ մտածումէ մը յետոյ , այս , պէտք եմ՝ այս փափաքած նպաստակին համնիլ , և առանց դժուարութեան համնիլ : Բօպէր երբեմն դիս ամենէ վեր բռնած էր , և իր այս անշամ ըրած ընդունելութիւնը ինձ յայտնեց թէ տակաւին անցեալը կը յիշէր : Նպաստաւոր հանդանանքներով կը ճանչնայ զիս , թագաւորին հետ վարյունքս սրտին մէջ խորոնկ տպաւորութիւն մը թողուցած է , ըսել է որ վրաս ընտիր զաղափար մը ունի , զոր պէտք ենք հետպէտէ ամրապնդել : Անտարակոյս ինձ հետ սիրաբանել պիտի ուղէ , և իր զարմուհոյն և ուրիշներուն ուշադրութիւնը չարթնցընելու համար դաշտնի պիտի սիրաբանէ . ես միայն պիտի իմանամ իր միագը և դիւրաւ պիտի կրնամ պահել զայն : Խոր ևս պիտի գուշակէ իմ սէրս , բայց սակայն իմ ընթացքս հոր կանգ պիտի առնէ , երբէք շուրթերէս խոստովանութիւն մը չպիտի ելնէ , իմ և իրեն գէմ հզօրապէս պիտի մաքառիմ , պիտի տեսնէ զայս , և այն ժամանակը զիս առելի պիտի յարգէ . իր տրիքը՝ անկարելիս թիւններէ և ընդդիմութենէ ևս քան ըկս պիտի առելնայ , և այն ժամանակ . . . .  
Ժապիտ միր մոտածումը աւարտեց . . . .

— Եւ Փլավին , սիրուն զաւակս , պաշտելի սանուչիս ինքն ևս պիտի օգնէ այս դործիս : Նախ և առաջ պէտք է որ սիրէ զիս . այս , իր մօրմէն աւելի պէտք է սիրէ զիս , և ամիկա կարի դժուարութիւն բան մը չէ : Ո՛չ , ի՞նչ կին է այս մարքիզուհին , որ պարոն Մօնղայի նման աննշան մարդէ մը կը խարուի և բարձիթողի կ'ըլլայ :

Այս վերջին խօսքը Քրիստինը կը բովանդակիր համակ : Իր զարդարանքին անսովոր ինամք մը սկսաւ տանիլ : Ըստ որումիր հպարտութիւնը կ'արդիւէր զինքը մաքառիլ ազնիւ տիկիններուն հետո որնաց մէջ կ'ասպէր , սեեր հագնիլը միշտ իրեն կանոն ըրաւ . սակայն ամենալընտիր կերպաններ կը գնէր և ամենէ յաջողակի դերձակուհիներու ձեռքով կարել կու տար զանոնք : Ամեն մէկ եղանակի համար իր հանդերձանքը երկու պատմուաններէ կը բարդիմար . այս պատմուանները ամենալիրթ ճաշակով շնուած էին և այնպիսի ընտիր կերպիւ մը կը զարդարէին զանի՝ որ կարծես թէ միշտ նոր կը հազնէր :

Ծառան սեղանը պատրաստած ըլլալը իմացընելով իրեն՝ սանուչոյն ընկերակցութեամբ սրահը մտաւ . և հօն կոմս Բօպէրը վառարանին կոթնած դասաւ : Թեմեն այլայլութեամբ մը զիրար քարեցին : Քրիստին իր հանդարա վիճակը զանելու համար սանուհոյն հետ խօսեցաւ , որ իր հետաքրքիր հարցումներովը կարի յոյժ նպաստեց անոնց , հարցումներ որոնց երկուքնին ալ կը պատասխանէին :

— Զէի յուսար , օրիորդ , որ զձեզ վերատին տեսնեմ , ըստ Բօպէր զգածեալ ձայնիւ մը , և մանաւանդ չէի յուսար որ ձեր յիշողութեանը մէջ հետք մը թողած ըլլամ :

— Այս ժամանակին 'ի վեր Սրա չբացիր , պարոն կոմս , հարցոց Քրիստին խօսակցութիւնը դարձանելու համար և Բօպէրի նման զգածեալ ձայնիւ մը :

— Աղքերակը չէի կրնար տեսնել , առանց իր յաւերժաբարսին , դիտէր , օրիորդ , որ այսպէս կը կոչէինք զձեզ :

Քրիստին տիսրութեամբ մը ժպտեցաւ :

— Այս , իրաւոնք ունիր , պարոն կոմս , յաւերժաբարս , չա-

տուածուհի առանց զօրութեան, չաստոածուհի՝ իր փոքր վտակին կապուած, որ չնչին ծաղիկներ կը քաղէ իբր թագ իր զլեխն համար :

Այս միջոցիս Պէաթրիս՝ մարքիզը ետեղ ձգած սրահը կը մտնէր : Ասիկա Քրիստինը բարևելու ժամանակը՝ մարքիզուհին աչքերը վրան սկսեց :

— Ամետէ զան չդիտեր իսկ, մտածեց մարքիզուհին, ըսել է որ իրաւունք ունեի :

Քրիստին սեղանին վրայ խօսակցութեան չխառնուեցաւ. երբ իրեն հարցմունք մ'ըլլար՝ կը պատասխանէր միայն. սակայն իր նուրբ գիտութիւնները, իր ազնիւ զուարձախօսութիւնները կոշնականները կը զարմացընէր, և երբ սեղանէն ելնելով ուզեց մեկնիլ մարքիզուհին արգիլեց զինքը :

— Այսպէս մի՛ բաժնուիք մեզի՛, օրիորդ : Այս իրիկունը դուրս չպիտի ենեմ, ուսափ կ'աղաշեմ որ դործովկ հոս իմ քովս նստիս : Մեզի քիւ մ'ալ դաշնակ պիտի ածես, որ Փլավիկ համար ընափր դաս մ'է :

Քրիստին ուրախութենէ կարմրեցաւ. կ'իմանար իր յաջողութիւնը, կ'իմանար այն ահազին քայլը՝ որ այս հրաւէրն ընկել կեւ տար իրեն, հրաւէր՝ որ տիկին Մօնզա գուն ուրեք իր գաստիարակութիւններուն կ'ուղղէր, այն ալ երբ պէտք մը ունենար անոնցմէ : Ուստի փութաց հնապանդելու, և դաշնակին առջև անցնելով հիանալի ճայնիւ և ընափր ճաշակով մը խոալական եղանակ մը երգեց :

— Հիանալի տաղանդ մ'ունիք, օրիորդ, ըստ նա :

— Զայնս շատ կորմնցուցած եմ, այնպէս չէ, պարոն կոմ, հարցուց նա պչրամիրութեան վտանգաւոր շեշտով մը՝ որ բոլորովին անսովոր էր իրմէ :

— Ընդհակառակը աւելի շատ շահած էք, օրիորդ, ըստ որում ձայներիդ այնպիսի ընդարձակութիւն մը ստացած է՝ որու չէի յուասր :

— Օրիորդը ճարտար նուազադէտ մ'է, յարեց Պէաթրիս, եր-

բէք այսպիսի նշանաւոր երգիչ մը հանդպած չէմ : Խնչութարոն մանել չմտածեցիք :

— Դերասանուհի ըլլալու բնաւին կոչում մը չունիմ, ափկին, պատասխանեց Քրիստին սրտմտութենէ կարմրելով :

— Սակայն, օրիորդ . . . մեծ յաջողութիւններ պիտի ստանայիք, յարեց մարքիզը :

— Օրիորդ Քրիստինը աւելի աղէկ ըրաւ զարմուհիիս գաստիարակութիւնը ըլլալովը, շարունակեց Յօպէր, գլուխը խոնարհելով :

— Դերասանուհի, գաստիարակուհի . . . ահա, կ'ըսէր Քրիստին ինքնին, ինչ բանի կը սահմանէն զիս այս հպարտ ազնուականները: Ո՛չ, եթէ Աստուած ուգէ՝ պիտի ցուցընեմ ասոնց թէ ուրիշ բանի համար ծնած եմ ես :

Եւ կրկին դաշնակը նստելով հիանալի և դժուարին նոր եղանակ մը ածեց :

Այս միջոցին ծառայ. մը ներս մտնելով մարքիզուհոյն նամակներու ծրար մը ներկայացուց : Պէաթրիս մէկիկ մէկիկ հասցէները նոյեցաւ :

— Ո՛չ, տէր Աստուած, բսաւ նա, ահա նամակ մը որ դրեթէ անընթեռնի է, այնչափ շատ զրոշմեր կը կրէ իր վրայ : Պատէն, Լօնաօն, Պէրլին, կրկին Լօնաօն, յետոյ Բարիլ: Քուկդէ այս նամակս, օրիորդ Քրիստին . . . եթէ պատասխանը շտապալի է՝ նամակազիրդ երկար ժամանակ սպասած պիտի ըլլայ :

Քրիստին մեքնասպէս նամակը առաւ, և դաշնակին կը մօտենար՝ երբ աչքերը այն անընթեռնի նամակին հանդպեցան : Կտափ մը նման դեղնեցաւ, և զրեթէ անշունչ վլձակի մէ ջաթուի մը վրայ ընկնելով՝ մքմոաց . . .

— Գարձեալ: Ո՛չ, արդեօք չպիտի՞ աղատիմ . . . :

Ժ.Թ.

Ճաճբորդութիւն ու դեղ է ջրերը :

Կաչ որ ալ ըլլար Քրիստինի մոռատանջութիւնը՝ պարտաւորեցաւ մեծ ճարտարութեամբ ուարտիկել զայն, այնպէս որ ոչ ոք բան մը նշմարեց, և հետեւեալ օրը երբ նախաճաշի իջաւ՝ իր սովորական գեղնութեանը հակառակ՝ երիտասարդութեան ծաղիկը անոր հանդարտ դիմացը վրայ կը փայլէր :

Տիկին Մօնղաւ ուրախ կ'երևէր, ձեռ քը նամակ մը բոնած բարձր ձայնին մ'իր ամուսնոյն կը կարդար, մինչդեռ Ռոպէր իր երևակաւ յութեամբը ամսերու մէջ կը բարձրանար :

— Կը տեսնես, Ամէտէ, թէ ո՛րչափ սիրուն բան է այս : Պարսն և տիկին Մանիկէր, Պ. ալ Շել, Ռոպէր, դու և ես ամբողջ կարտան մը պիտի կազմնը, և անդիի ծայր սիրահ դուարձանանք :

— Ուրեմն, սիրելիս, պէտք ես ընդունիլ այս հրաւէրը :

— Երան կ'ըսեն :

— Անշուշաւ : Ռոպէրի դալով այդ եր գիտնալիք բանն է, իսկ ես . . . :

— Իսկ դուն, քանի որ Գլավի և ես Պատէն կ'երթանք՝ անշուշաւ բարիկ կամ նէօյլէ չես կրնար կենալ :

— Ո՛չ, բայց Ճամբորդութենէ օդուտ քաղելով կ'ուղեմ մինչն Միւնիւք և Մօնղաւ երթալ :

— Ո՛չ, գարձեալ անշահ Մօնղան երևան կ'ելնէ : Աստուած իմ, ո՛րչափ կ'ատեմ այդ գղեակը և իր ախուր անտառները. չեմ զիտեր ինչո՞ւ իսելքէ դուրս վախ կ'զգամ հոն :

— Խելքէ դուրս Ճիշդ բառն է, Պէտքըիս : Պէտք չես զակիդ ալ հաղորդել այդ իսելքէ դուրս վախը, զաւկիլ կ'ըսեմ, որ աչքերը և ականջները բաց մափի կ'ընէ քեղ՝ տակէն աղետալի սրատմաւ

թիւն մը սպասելով : Հանդարտ եղիր, Գլավի, մայրդ կատակ կ'ընէ, Մօնղաւ գղեակը ընդհակառակը փառաւոր տեղ մ'է՝ զրբ պէտք ես սիրել, նախ՝ վասն զի հոն ծնած ես և երկրորդ՝ որ քո հակիդ փառաւոր կեանքը կը յիշեցնէ : Այս գղեակը ամենաթանակաղին ժառանգութիւնն է որ կընամ թողուլ քեղ :

— Ուրեմն անսպատճառ միաքաղ զրած ես Մօնղաւ երթալ :

— Ազարակի վարձականերուն այցելութիւն մ'ընելու և եղած նորոգութիւնները աշքէ անցունելու պէտք ունիմ :

— Կ'ուղեմն որ դաշինք մը դնենք :

— Բոլոր սիրտովս . . . եթէ ինձ օգտակար է :

— Մեզի մինչն Պատէն ընկերացիք, ամնքս ալ քեզի հետ մինչն Մօնղաւ կ'ընկերանանք :

— Դու ալ կու դաս, Քոպէր :

— Այս ամառ տոհմուհոյս կը վերաբերիմ, ինչպէս որ յարմար կը դատէ՝ այնպէս թող անօրինէ :

— Կ'ընդունիմ ուրեմն :

— Ուրչափ աղնիս ես Ամէտէ, առանց Ռոպէրի՝ պիտի մերժէիր ինձ :

— Ու, սիրելիս իմ, այլ Ռոպէր մեր առաջարկութիւնը ընդունելով այսպիսի խորհուրդ մը յուսնալուս մասին սիրտս ուրախութեամբ կը լեցնէ : Մօնղայի մէջ որսարդութեան յատկացած ընդարձակ երկիրներ ունիմ . գուն ինծի հետ անտառներուն մէջ չես կրնար արշաւել, յորժամանակ Ռոպէր՝ քաղ ցը ընկերութիւն մը կը խոստանայ ինձ եղնքրուներ և վարագներ հալածելու համար, և զիտես որ այս փոքր բան մը չես :

— Ճշմարիթ, մարքիզ, այս առաջու հին իշխանութեան ժամկնակներու ոճովը կը խօսիս, որք փառաւոր յիշատակներ կը յարուցանեն :

— Իսկ ես որ նոր իշխանութեան մարդերէն եմ, պէտք չէր այդ ոճով խօսէի, այնպէս չե՞ս : Եթէ քու նախնիքներդ խաչակիրներն են, իմ նախնիքու ալ Օսթէրլիցի պատերազմը շահեցաւ, կարծեմ իմն քուկինիդ գիմացը կու դայ, ալկին մարքիզուհի :

— Տարօրինակ գիւրազրդութեան վայրկեաններ ունիս , Ամէտէ , ի՞նչպէս կրնաս ենթադրել . . . :

— Յիրաւի , զարմիկս , Պէաթրիս իրաւունք ունի , այդ իշտին վրայօք մեր ամնուն զգացումները զիտես , զիտես նաև թէ որչափ հպարտ ենք մեր զինանշանի վահանին երեք ձորերը և հինգ շուշանածաղկիները քու փառաւոր արծուիդ և արինալի թուրիդ հետ շորսի բաժնելով :

— Ասիկ զատ Պ. տը Սէրֆօնը խիստ ընտիր ազատորդի մը էր :

— Ո՛չ , սիրելիդ իմ , Մօնղայի իշխանին զիմացը ալ Պ. տը Սէրֆօնը չմնար : Իմ նախահարցս անունը հօրս անուան առ չեւ անհետայած կը գտնուի :

— Մեղք , փոքրիկ Գլավի , տղայ զաւակ չեղար որ այս բոլոր դափնիները սերնդիդ անցունեիր :

— Զանոնք ամուսնոյս իբր օժիտ կը տանիմ , զարմիկս , այս ալ ինձ համար պատիւ բերող բան մը կըլլայ :

— Կը տեսնէն , հիմակուանէ ամուսին կը մտածէ :

— Ինչո՞ւ չէ , զարմիկս : Միթէ դու կին մը չե՞ս մտածեր :

Պարոն և ախիկն Մօնղա զիրար զիտելով ժպտեցան : Քրիստին աեսաւ այս ժպիտը , և նոր զաղափար մը ծնաւ իր երևակայութեան մէջ :

— Աստուած իմ , կը մտածէր նա , արդեօք Գլավին անոր հետ ամուսնացնել կը մտածեն :

Տարօրինակ կերպիւ մը գունատեցաւ , կամ աւելի աղէկ ըսելու համար՝ իր անփայլ և թափանցիկ զեղնութիւնը կապոյտ գոյն մը ստացաւ : Գլավի՝ որ իր քովը կեցած էր , զայս նշմարելով հարցուց :

— Ի՞նչ ունիս արդեօք , իմ բարի Քրիստինս : Միթէ հիւանդես . երէկուանէ՝ ի վեր այս երկրորդ անդամն է որ հիւանդի պէս կ'երկւիս : Դեռաբշյս աղջիկներն անսխալ զիտողներ են . ամեն ինչ կը տեսնեն , ամեն ինչ կը խօսին : Օրիորդ Քրիստին շփոթութեամբ մը դլիս ցաւ մը սրատնաւ բւնեց :

— Օրիորդ Քրիստին , դոհ պիտի ըլլան Պատէնը տեսնելով , շարունակեց մարգիզուհին :

— Արդէն կը ճանչնամ այդ քաղաքը . մէկ քանի տարի առաջ հօն էի :

— Ո՛չ , այս , Բաքէթի ընտանիքին հետ : Հոն չէր որ Ռօպէրի հանդպեցար :

— Ո՛չ , տիկին , պարոն կոմնը Սբայի մէջ պատիւ ունեցայ ճանչնալու :

— Ո՛չ , այս , զիտեմ , արդէն ըսած ես ինձ : Հիմակ Գլավիի պիտոյները պատրաստելու շնորհը պիտի ընես , ամառային զգեստներուն հող պիտի տանիս , այնպէս չէ : Իրեն ամեն պէտք եղածներն ունին : Անյապաղ պիտի մեկնինք , մանաւանդ եթէ Մօնղայէն անյնելու պէտք ըլլայ :

— Մօնղայէն շափակի անցնինք , սիրելիս : Մօնղա Պատրնէն շատ աւելի հեռի է : Վերջը պիտի երթանք հօն :

— Գլավիի համար զգեստի մասին ինչ որ պէտք կայ՝ Տըլիլէն կը գնես . կ'ուզեմ որ Պատէնի մէջ Գլավին խիստ շնորհալի երեի : Մանիկրի փոքր աղջիկները կարի հոգատար դաստիարակուհի մ'ունին . կանխաւ կ'իմացունեմ զայս :

— Տիկին մարգիզուհին թող հանդարտ ըլլայ , իր աղջիկը որ և իցէ մէկու հետ թէ կրթութեամբ , թէ հագուստով կրնայ մբցիլ Բաղդատութիւններէ չենք վախնար բնաւին :

Քրիստին այս ըսելով դէպ 'ի գուռը կը յառաջանար , երբ Պէաթրիս վլրստին կոչեց զնա :

— Օրիորդ Քրիստին , ըսաւ , շնորհ ըրէ Տըլիլէն սեաւ կերպասէ պատմուան մը զնէ ինձ համար , կ'ուզեմ որ ամնաղեղցիկ և ամենահարուստ բան մ'ըլլայ : Գինը մի նայիր ամենեին :

— Տիկին մարգիզուհին իմ ճաշակին կը թողու դործը :

— Ըստ ամենայինի :

— Շնորհակալ եմ , տիկին :

Երբ Քրիստին մեկնեցաւ , Ռօպէր ևս Պէաթրիսի ձեռքը համբուրէլով կը պատրաստուէր մեկնելու , սակայն Պէաթրիս կեցընելով դան՝

— Դիտեցիր, Ռոպէր, ըստ, որ օրիորդ Քրիստինը երբեմն վեհ և ակնածելի հով մ'ունի վրան :

— Երբէք այդ բանին ուշադրութիւն ըրած չեմ, զարմուհիս :

— Եւս սակայն խիստ յայսնի է :

Երբ շարաթ ետքը, ընտանիքը գէու ՚ի Գերմանիա ճամբայ ելաւ . մարդիզը և մարդիզուն իրենց կառով, Ֆլավի և իր դաստիրակուհին կիսակառքով (coupré) մը, Շամարանթի կոմը և ար Շել աստիտը +աւէջի մէջ, և սպասաւորներն ալ մասնաւոր մէծ կառքի մը մէջ :

Ճամբորդութեան ժամանակ Քրիստին իր սանուհին կրթելու պարագայ մը չփախցոյց բնաւին : Վառվուն պերճախօսութեամբ մը իրենց անցած քաղաքներուն պատմութիւնը կրպատմէր անոր, ինչպէս նաև այն անձանօթ պարագաներն՝ որոնց տեսարան եղած էին, և այն հոչակատոր մարդերն՝ որք ծնած էին հոն : Եր սպասաւորները որք չնաշխարհիկ Ճշգրատթեամբ մը կը փայլէին, մէծ հաջոյք կը պատճառէին սանուհւոյն, և անոր մտացը մէջ կը տոպաւորուէին : Ֆլավի որ ըստ օրէ իր դաստիրակուհւոյն հետ այնպիսի սիրով մը կը կապուէր՝ որ կարծես թէ իր մայրը եղած ըլլար : Այս մատղաշ միտքը կրթուիլ և ուսանիլ կը խնդրէր միայն, և օրիորդ Քրիստինի վրայ իր բոլոր աղդումներուն և պէտքերուն համապատասխանող կաղմութիւն մը դատ :

Սա իր սանուհւոյն մտածումները դուշակելով՝ անոր տղայական փոքր թերութիւնները կը հասկրնար շուտով, թերութիւններ՝ ուրոնցմէ Ֆլավիի սնմել գէմքը կը կարմրէր, և այսպէս զանոնք իրեն խօսելու դժուարութենէ կ'ազատէր զանիկա : Վերջապէս այս երկու հոգիներուն մէջ տեսակ մը կատարեալ մղում (infiltration) կար, Ֆլավիի համար բոլորովին նոր զգացում մը՝ որոն դոյութիւնը մինչ ցայն կէտ ոչ որ հասկրցուցած էր իրեն :

Պատէնի մերձեցած ժամանակնին ծաղկահաս աղջիկը սկսաւ ուս բախութեան ձայներ արձակել : Ս օնմարդի բլուրէն և Նէօյլեկի շրջակայ բլուրներէն զատ լեռ մը տեսած չէր նա : Շուարծ-Վալստի այն հիմնալի լեռներուն շղթաները, հին դղեակներուն դեղե-

ցիկ աւերակները, Մուրկի սքանչելի հովիաները, վերջապէս բոլոր այս զուարթ և վիսպային քաղաքները՝ ուր մարգուս սիրով կ'երագէ, միտքը կ'զբունու՝ ունեցած տրամադրութեանը համեմատ, այս հիսնալի քաղաքները, կ'ըսեմք, անոր երեակայտթիւնը բոլորովին յաւ փշտակեցին :

Մարգիպուհին Պատէնի մէջ թէ օտարական և թէ դաղղիացի շատ մը ծանօթներ դատ, և շուտով մը սկսաւ անսնց ընկերութեանը մէջ յաճախել, ասով Քրիստին և իր սանուհին գողցիս կատարեալ առանձնութիւն մը դատն : Տիկին Մանիէր և իր աղջիները դեռ չէին եկած . պարոն Մօնղա և Բօպէր յաճախ դասատուութեան սենեակը կը մանէին : Պատահակուհին Փլավիի Տօրը նկատմամբ միշտ արժանառ ակնածութիւն մը կը տածէր, իսկ Բօպէրի ցուրտ պդուշտութիւն մը կը ցուցընէր, մինչեւ անդամ մարգիպին աղաւնցոյց որ դասերու և աշխատութեան միջոցին Բօպէրի արգիլէ իր սենեակը դալու, յաւելցընելով որ սպաշաճ չէր առանձին ներս մանելը ոչ միայն իր սանուհւոյն դասաւութեան ժամանակը, այլ նաև անոր դրօսանքի միջոցին իսկ :

Մարգիպը այս զդուշութիւնները կոմին պատմեց, որ չքարկանալէ զատ՝ այս խատավար օրիորդին վրայ՝ կը սիրէր, համարումը աւելցուց :

Այն ամեն կիները՝ որ ջրերու աղնիւ ընկերութիւնը կը կազմէին, իրենց մէջ եղած պայմանադրութեան մը համեմատ կը պարտաւութէին սասնեհինդ օրը սնկամ մը թէ իրենց տունը, թէ որսորդութեան ատաղտարին մէջ, որու համար դիւրութեամբ հրաման կ'առնուէր, միւսները հիւրասիրել : Գերադոյն հաշակ մ'է հեռանալ բաղնիք առնողներու անձանօթ բազմութենէ, և որոշ առիթներու մէջ միայն խօսակցութեան սրահը երկել : Ոչ որքեք աղնուապետականութիւնը այնչափ նշանաւոր է՝ որչափ բաղնեաց քաղաքներու մէջ, որը թէ և պատրիչ մարդասիրութիւն մը կ'զգենու մարդ՝ այլ ոչ ոք աղնուապետութեան կամքով՝ դրուսծ սահմաններէն անգին կինայ անցնիլ . այնչափ համբորդութիւններու մէջն քաղուած այս ընտակը ընկերութիւնը (բաօս) մնթափանցելի խրավալյու մ'է

և եթէ անոնցմէ չես՝ անկարելի է որ մտնես հոն, ի՞նչոր ալ ընես :

Ազնիւ քաղաքավարութիւն և սիրուն ձևերցոյց պիտի տրուին քեզ, սակայն պղնձայ անջրպետ մը քու և անոնց մէջ տեղ պիտի բարձրանայ : Բարձր ընկերութիւնը՝ որչափ որ մաս մը մնայ անկէ, և դժբաղդարար այսօրուան օրս բան մը մնացած չէ գողցես, բարձր ընկերութիւնը, կ'ըսեմք, միշտ եսական գիրք մը պիտի բռնէ : Իրաւ է որ միտքը, տաղանդը, գեղեցկութիւնը և հարստութիւնը բնիկ քաղաքացւոյ իրաւունքներ կու տան երբեմնակի, սակայն առանց առոնց՝ չկայ դթութիւն, չկայ փրկութիւն, չկայ չնորհ :

Մարքիղուհւոյն հրաւիրանաց օրը հասած էր. սրահը զարդարելու հողը Քրիստին իր վրան առնելով՝ աղնիւ ճաշակով և արհեստառորի զարմանալի ճարտարութեամբ մը կարգադրեց զայն կարասիները որք ամենահասարակ բաներ էին՝ մի շատ ծաղիկներով, մի շատ լոյսերով և ակնվանիներով ծածկուելով՝ երկրորդական բաներ եղան . չորս կողմի պատերը վարդերու և դաշտիներու բռնը գերուն ներքեւ անհետացան, և ամենը մէկ այնպիսի դիմական կերպարանք մ'առաւ՝ որ հրաւիրեալք ներս մոտած ժամանակնին հիայման և զարմացման ձայն մը չէին կարող չհանել : Պարտիզնն մէջ՝ որ սրահին կը հաղորդակցէր, խիա ծառերու ետեկի կողմը՝ տկար լուսով մը լուսաւորուած երածշտաց այն ընտիր խումբերէն մին գրած էին՝ զօր Գերմանիան սուղ սուղ գներով ֆրանսայի համար կը պատրաստէ. գալարիներուն մէջ տեղը երկայն լարերով բանուած գարսկական ընտիր կերպասէ վրան մը կը տեմուէր, որու մէջ տեղ գտնուած ընդարձակ սեղանին վրայի չնաշխարհիկ պատղները, պաղպաղակները և ամենալնտիր կերպաւուները ժամը անդամ մը կը փոխուէին :

Հրաւիրեալները առանց նեղուելու կ'երգէին, կը կաքաւէին, կը խօսէին, կը ծիծալէին : Օրիորդ Քրիստին գովաբանութիւններէ քաջալերուած՝ ամեն բանի ուշադրութիւն կ'ընէր, ամեն տեղ կը հասնէր, ամեն մէկու կամքը կը կատարէր : Կէս ժամը մը զիտողութիւն ընելէ ետքը ամենանշանաւոր ամսանց սովորոյթները կը հասկընար նա և զմնոնք ամեն կերպով դոհ կ'ընէր :

Այս աղջիկը ձիրք մը ունէր որ այս աշխարհիս մէջ հազուազիւտ է և ամենասպիտամնի, նա մանաւանդ երկրորդական զիրքի մը մէջ . անիմանալի նրբամտութիւն մը և սուր դատում մ'ունէր նա զօր հիանալի կերպիւ լուիկ պարզութեան մը տակ կը ծածկէր, այնպէս որ զինքը աղէկ ճանչցող մը անկարելի էր որ անոր այս տեսակ հազուազիւտ հանդամանիներու տէր մէկն ըլլալը մտքէն անցունէր : Այն իրիկունը Քրիստին իր ձեռքով Տըլիէն ծախուառնուած և մարքիղուհին ընծայուած ամենափառաւոր կերպասեայ պատմուածան մը հաղած էր և շքեղապէս զեղեցիկ կ'երևէր : Մինչեւ այն ժամանակ քիչէր կը ճանչնային զինքը, և պարահանդէսին թառզուհին եղաւ : Մարքիղուհին ՚ի սկզբան անկեղծաբար խոստովանեցուած այս բոլոր հիանալիքը իր գաստիարակուհւոյն կը պարտաւորէր :

— Իրաւ կ'ըսէք, պատասխանեցին իրեն, ինքն ուր է ուրեմն :

— Զեմ զիտեր, հրաման մը տալու համար ովկ զիտէ որ անկենը մտածէ . ուշիմ սնտեսուհի մ'է նա, և կրնաք զիւրաւ ճանչներու մտածէ . բարձրահասակ և տժգոյն կին մը սկեր հաղած, և նալ զինքը . բարձրահասակ և տժգոյն կին մը սկեր հաղած, և վարսակալներով : Ըստ անձինք, տրուած այս նկարագրութեան հետեւլով զայն փնտուեցին, բայց երբ Քրիստինը ճանչցան՝ մեծ զարմացում յայտնեցին :

— Ի՞նչ կ'ըսէք, տիկին, բարձրահասակ և տժգոյն կին մը վարսակալներով : Անձունի մէկը կը յուսայի տեսնել, բայց չքնաղ և հիայնալի մէկն է ձեր գաստիարակուհին, դշնոյ մ'է նաև նաև զիցուհի . հոս ամենին ալ յափշտակուած են անոր զեղեցկութեամբը իր վայրենի համեստութեան հովերը առաւել ևս զրդիր կը պատճառեն :

— Ի՞նչ, իրօք զեղեցիկ է նա, հարցուց մարքիղուհին :

— Կը հարցունէք թէ զեղեցիկ է : Սա սեղանին ըրս կողմը դառնալի վիայն գիտեցէր . ի՞նչ չնորհ, ի՞նչ վայելութիւն, իր մնդուսեայ նալլ միայն գիտեցէր . ի՞նչ չնորհ, ի՞նչ վայելութիւն, իր մնդուսեայ կոշիկներուն մէջ ի՞նչ փոքր և չքնաղ ոսքեր են անոնք : Դիտեական կոշիկներուն մէջ ի՞նչ փոքր և չքնաղ ոսքեր են անոնք :

— Կարի անխորհիսուրէ էք, մարքիղուհին, դուք որ նորահաս առ

մուսին և գեռափիդարմիկ մ'ոնիք, այս աեսակ գիւթիւ անձ մը  
ձեր տունը պահելով։

— Կը կարծէք, զոչց խեղջ կինը մինչև ճակատը կարմբն լով։

— Բայց երբէք աչքերնիդ անոր վրայ գարձուցած չէք, յարեց  
բարի հազին, երբէք կոմն բօպէրի անոր չորս կողմը գառնալը  
չնշարեցիք։

— Ո՛չ, բօպէրինը հին սէր մ'է, որ այժմ նշանակութիւն մը  
չունի, շարունակեց նա, փոքր ինչ միկթարուած։

— Կը կարծէք. ուրեմն այնպէս համարեցէք թէ բան մը շըսի  
ձեզ, սակայն խորհեցէք անդամ մը թէ պարոն Շամարանթ ա-  
մուսնացած չէ։

— Չեմ կարծեր որ Գլամիին դաստիարակուհոյն հետ ամուս-  
նանալու գաղափարը ընծայէք անոր։

— Ո՛չ, միայն կը կարծեմ թէ նա ազատ մէկնէ, և թէ տրվանդ  
միքեն համար շոնի այն հետեւթիւնները՝ զոր կրնայ ունենալ.  
• • • զոր օրինակ ձեր մարքիզ ամուսնոյն համար։

Եւ պիծակը իր խայթոցը միելէն վերջը առանց ներդործու-  
թեանը սպասելու խոյս տուաւ փութանակի : Ընկերութեան մէջ այն-  
պիսի անձեր կը գտնուին՝ որոնց յատկութիւնը միայն զէշութիւն  
ընել է. այս անձերը երկիրակի են և նոյն իսկ ասոր համար կը  
փնտուին, և զիքենք վնասուզներէն կը յարգուին ստէպ։ Ամեն  
յու ի զօրութիւններու գիմաց մարդկային բնտթիւնը վառ է, իր  
քաջութիւնը միայն տկարները խորտակելու համար կը գործածէ,  
և աշխարհիս մէջ խալցաւած գերերէն ամենէ դիւրինը, բնչպէս  
նաև ամենէն շահաւարը իմի գերն է : Քիչ խելքով շատ խելք կը  
ցուցընէ մարդ այս գերիս մէջ, ինչու որ ուրիշները հարուածող  
զուարձաբանութիւններ լսելու տենչը հասարակ բան մ'ըլլալով՝ ա-  
նոնց համով կամ անհամ ըլլալու մասին շատ ուշադրութիւն չըլ-  
լուիր. բաւական է որ կատակը իր նստակին համնի՝ տեղի բան  
շփնտուիր։ Ստէպ այսպիսի նենդակի կատակ մը ամբողջ կեանք մը  
կը կործանէ, ընտանիքի մը երջանկութիւնն ու հանդսութիւնը կը  
վրդովէ. սակայն ինչ հոգ, միթէ չծիծաղեցա՞ն . . . :

Տիկին Մօնղա որ Քրիստինի դիւթիչ զօրութիւնը չհասկընալով  
անդորր ու հանդարաւ էր, սկսաւ երեակայական վտանգէ մ'երկնա-  
չիւ, և իրը անխուսափելի իրողութիւն մը նկատել զայն։ Խօրունկ  
մտածման մը մէջ թաղուելով ոչ ևս զբաղեցաւ իր հիւրերուն,  
այլ իր բոլոր ուշադրութիւնը օրիորդ Քրիստինի և իր ամուսնոյն ա-  
մեն մէկ շարժումներուն դարձուց, և մարդիզն ամեն մէկ քայլե-  
րուն կը հետեւէր, մինչև անդամ անոր մտածումները լրտեսելով։  
Մարքիզը հայն այս մտատանջութիւնը ամենքը գիտեցին, և պատ-  
ճառը վնասուեցին, և որովհետեւ անոր նախանձութիւնը դաղնիք  
մը չէր՝ իսկոյն զործին էութիւնը հասկըցան, և քիչ աաենի մէջ  
խօսքը մեծցաւ և ստուարցաւ։

— Տիկին Մօնղա դաստիարակուհոյն գեղցկութեան համար ա-  
մուսինէն կ'երկնչի, ըստ մէկը։

— Դաստիարակուհին նաղանք կ'ընէ Պ. Մօնղային, ըստ ուրիշ  
մը։

— Պ. Մօնղան խենթի մը նման սիրահարուած է Քրիստինի, ը-  
ստ երրորդ մը։

— Մարքիզը և Քրիստին բոլորովին համաձայն են, ըստ չոր-  
սորդ մը։

— Մարքիզը հայն նշդարիի մը ներքել Պ. Մօնղան դաեր է Քրիս-  
տինի հետ զիրկընդիսառն։ դաստիարակուհին անոր տարփուէին  
է, ըսելիք չկայ . . . :

Ահա աշխանդէւ։

Պ. Մօնղա իր աղջկանը դաստիարակուհին կրթութեան իրը ըն-  
տիր գործիք մը նկատելէ զատ ուրիշ բան չէր մտածած բնաւին։  
միւս կողմէ օրիորդ Քրիստին իր աշակերտուհոյն հայրը իրը կա-  
տարելապէս անտարբեր անձ մը նկատած էր միշտ։ Աակայն զէշու-  
թեան դիւրաւ հաւատ ընծայող այս անձերէն և ոչ մէկը Քրիստինի  
ողջախոհնայուածքին դիմոց անվայելու բառ մը չիշիեց արտասանել։  
ոչ մէկը զարմացումէ և ակնածութենէ զատ ուրիշ զգացումմը չիշ-  
իսեց յայնեւ, ըստ որում ամենամեծ զօրութիւն մը կար միշտ պար-  
տաւորութեան այն մժնութիւնն մէջ որով կը շրջապատեւ էր նա  
ամենուրեք։

— Մօնղան բարեբաղդ է, ըստ Բրուսիայի նորատի ասպետ մը կոմն Շամարանթին, ըստ որում հիանալի տարփուհի մ'ունի :

— Տարփուհի մը, և ով է այդ տարփուհին :

— Այն հրաշագեղ աղջիկը, դաստիարակուհին :

— Օրիորդ Քրիստինը, բայց ով կարող եղաւ այդպիսի անտեղի բան մ'ըսել ձեզ :

— Այս գիշերուան լուրն այս է, և ամենքը կը կրկնեն զայն :

— Դուք ալ, սիրելի ասպետու, իմ կողմէս կրկնեցէք ամենուն որ անտեղի սառութիւն մ'է այդ. օրիորդ Քրիստինը կարի համեստ աղջիկ մ'է, իսկ մարքիզը կարի պատուակիր անձ մը :

— Ո՞չ, կը նախանձի, մտածեց նորատի ասպետու : Գուցէ կը իմարեն զինքը, գուցէ սիրահարուած է ինքն ալ և կը սիրուի. . . որոշ ժամերու մէջ : Գեղեցիկ պիտի ըլլայ այս ալ, ծն յառաջ :

Այս միջոցիս առ Շելասպետ դրան առջե ներկայացաւ. Բօպէր խօսակցութեան վերջ տալու համար դէպ 'ի անոր յառաջանալով :

— Շատ ուշացաք, զարմիկ, ըստ :

— Ի՞նչ ընեմ, Բարիզէն մեղի համար եկող գեղանի կին մ'ընդունելու զբաղած էի : Տալանեի գքսուհին Անդիական պանդոկն է :

— Տալանեի գքսուհին, շատ լաւ, ահա նոր լուր մ'ալ : Բացայայտ կը տեսնեմ որ չքնաղ Քրիստինը երկու տարփածու ունի, և թէ դքսուհին իր սիրողը նորէն ձեռք ձկելու կու դայ : Ասուց վրայ աւելցուր նաև մարքիզուհին, կատակերդութիւնը ստուդիւ. կատարեալ կ'ըլլայ : Սպասենք :

\*\*\*

ի

Հանդիպում :

Այն օրէն 'ի վեր տիկին Մօնղայի տանը մէջ անզայլաբար ամեն ինչ փոխուեցաւ, և մարքիզը ու Քրիստին որ այս փոփոխման միմայն պատճառն եղած էին ոչ կը հակընային զայս և ոչ հետևութիւնները կրնային կշուել : Տօպէր և Պէաթրիս, Երկուքն ալ նախանձու, Երկուքն ալ կասկած ոտ' անդուլ հսկողութեամբ մը կը պաշարէին զանոնք, իսկ այս վերջինները այս հսկողութեամն չդիմադրելէ զատ և ոչ իսկ անցածը գարձածը մոքերնէն կ'անցունէն : Ամէտէ Երկայն ժամեր իր աղջկանը քով կ'անցընէր, անոր գասերուն և կրթութեանը կը հսկէր և հարկ եղած ուղղութիւնն իսկ կու տար, տեսնելով որ մայրը այս մասին հոգ չէր տաներ բնաւին, իր նախանձութեան գաղափարներու և զուարձութիւններու զբաղած :

Օրիորդ Քրիստին այս հսկողութեան և վերակացութեան կը հանգուրէր, բայց երբէք իր յատակաղիծէն և զաղափարներէն դուրս չէր գործեր, և քիչ ժամանակուան մէջ Պ. Մօնղայի վրայ այն պիսի թաքուն աղջեցութիւն մը շահեցաւ՝ զոր ասիկա մտքէն իսկ չէր անցուներ . իր իմաստասիրած մլզբունքները և դրութիւնները բոլորովին ընդունել առուա անոր, և մարքիզը հրաման ըրաւ որ ինչ որ որոշած է բացարձակաբար 'ի գործ դնէ :

Իրենց մէջ սիրոյ շուտքն իսկ չսպրգեցաւ. արդէն ըսինք որ հայը իր աղջիկը և աղջկանը գատախարակուհին կը յարդէր, և իր զաւակը ու անոր վրայ հսկողը իրը երկու անմեղանշական հրեշտակներ կը համարէր, այս աշխարհիս թերաւթիւններէն զերծ, և մեզ մէ զերազանց կազմութեամբ : Ամկայն առանց ինքը նշմարելու այս

հիացման և այս բարձր համարման տակ անշուշտ զգայում մը կը պահուէր, որուն սերմը մեծ զօրութիւն մը կը յայտնէր, եթէ ապագային մէջ փթթելու ըլլար : Մինչև այս սկահուս սիրտը հանդարտ էր գէթ . իր կեանքը տիկին Տալանեիի տունը և ընկերութեան մէջ կ'անցընէր, ուր խեղճ Պէտրիս հանասպաղ դքսուհին հանդիպելու ցաւը կ'ունենար, որու համար ինքվինքը սախուած կը տեսնէր զիշեր և ցերեկ ամենուրեք դանուելու, և ամենօրեայ սոսկալի տան ջանքով մը տանջուելու, որպէս զի իր ամուսինը միշտ աչքին դիմացը ունենայ : Դքսուհին ինքինքը և ուրիշները զրօցընելու առիթ դտաւ այս բանէն, և սկսաւ կրկին մատի վրայ առնուլ այս խեղճ հոգին, որ անսպորոյն կրքով մը չարաշար կը յօշտուէր :

Այս մաքառումներու միջոցին, Քրիստին աւելի ազատ զանուելով ուզեց անոնցմէ օդուտ քաղել և Պատէնի շրջակաները ցուցընել իր աշակերտուհոյն . ամեն օր տարբեր տարբեր տեղեր կը պարագցնէր զանիկա և միատեղ խոտեր կը ժողվէին : Բուսաբանութեան ուսումը նորահասակ աղջկան մեծ հետաքրքրութիւն կը պատճուէր, և հօտաւէտ աւարով մը տուն կը վերազառնային միշտ, վերցունելու համար ամենափոքր մաս մը ձեւլով ծեր սպասարորի մը որ իրենց արշաւանքներուն անհրաժեշտ ընկերն էր :

Օր մը չորրորդ կամ հինգերորդ անգամն էր որ իրենց սիրելի տեղը եկած էին, և զոր չէին ձանձրանար վերստին սեւնելէ . Տիկին Մօնղա և մաքերզը քանի մ'օրուան համար Հէյտէլակէրկ և Մանհէյմ գայած ըլլալով զիրենց իրենց կամացը բացարձակ տէր թողած էին : Այն օրը ուրեմն առտու կանուխ շինական նախաճաշ մ'առնելով հետերնին իրենց դորձերով և զիրքերով գացին մելամաղձու անտառի մը մէջ հանդչեցան :

Ծառան այսպիսի ապահով տեղ մը տեսնելով զիրենք՝ սիրտը հանդարտ հրաման խնդրեց որ զովանալու համար մօտակայ սրճարան մ'երթայ՝ ուր գարեջուր և բէնի ընտիր դինի կը դանուէր : Քրիստին և Փլավի առանձին մալով՝ մեծ ծառի մը տակ մարդարանին նոր վրայ նստան : Փլավի դործն մտքի մ'անսպառելի հետիններու վրայ նստան :

տաքրքրութեամբ իր սովորական հարցումներն սկսաւ : Քրիստին ամն բանի կը պատասխանէր, իր աշակերտուհոյն այս արամագրութիւններէն գոհ եղած, և երջանիկ զգալով ինքզինք որ այդ տրամադրութիւններն երթալով կը զարգացընէր :

Յանկարծ՝ մինչ Քրիստին նոր դաս մը կ'աւանդէր իր աշակերտուհոյն, իրենց ետեւ դալարախտ ուղիւն մէջէն ուաքի ձայն մը առնելով բնազդմամբ ձայնը մեղմացուց :

Սակայն ձայնը երթալով կը մօտենար, պտըտող անձը զոր տակալիս տեսած չէին, կարծես թէ իրենց չորս կողմը կը դառնար : — Ո՛չ, մէկը կը տեսնեմ, օրիորդ, ըստ Փլավի, զեղեցիկ պարոն մ'է, խիստ վայելու հաղուած, ձեռքը աղնիւ դաւազան մ'ունի որ քանդակուած զնդակ մը կը կրէ, Ճիշտ հօրս գաւազանին նման :

— Այդ պարոնին մի զբաղիր, կ'երեկի թէ մէկու մը կ'սպասէ :

— Սիրելի վարժուհիս, քեզ տեսնել կ'ուզէ, քու ամեն մէկ շարժումներուդ զլուխը կը վեցընէ, դիտակովը զքեզ կը դիտէ, գուցէ քու հին ծանօթներէդ մէկն ըլլայ :

— Թողղ իր ուշադրութիւններովը մնայ, ես չեմ ուզեր որ ձանչնայ զիս այս միջոցիս : Եր Ճամրան թող շարունակէ և թողու մեղ որ խօսակցինք : Կըսէի քեզ թէ . . .

— Սիրելի դաստիարակուհի, ահա խոսերուն վրայէն դէպ 'ի մեղ կու զայ :

— Քաշուինք արեմն, Փլավի, առանձին ենք և զուցէ այս մարդու դէշ դիտաւորութիւններ ունենայ :

Երկուքնին մէկ իրենց հողմահարներն և զիրքերը առնելով կանդնեցած քանի մը քայլ առին . անծանօթը այս միջոցիս մէկէն 'ի զարմացնին ելնելով հաստատութեամբ մը դիտեց զանոնք, և զոշեց :

— Քրիստին, նոյն ինքն դու ես, չխարուեր եմ ուրեմն :

Այս ձայնէս և իր անունէն Քրիստին իր ձեռքի եղածներն զետին ձղեց և զարմացման ու երկիւղի արձանին նման եղած տեղը անշունչ երտ մ'արտասանելու անկարող վիճակին մէջ մնայ : Անծանօթը

ուզեց որ ձեռքը բռնէ , այն ժամանակը Քրիստին իր բոլոր արեւութիւնը գտնելով , իր սանուհին առաւ , և սկսաւ պալատին կողմէն ընթանալ :

Անծանօթը քանի մը մանրերկրորդի մէջ հասաւ անոր , թեւն բռնեց վերստին և սաստկութեամբ սեղմելով զան , ստիպեց որ կանգնի :

— Ի՞նչ պատճառէ յառաջ կու զայ այդ երկիրդդ , օրիորդ Քրիստին , և ինչո՞ւ կ'աւես այսպէս փախչիլ ինձմէ :

— Ի սէրն Աստուծոյ , Գերմաներէն խօսէ , պատասխանեց Քրիստին այս լեզուաւ , և քանի որ պէտք կ'ըլլայ զձեղ մտիկ ընել , գոնէ ինձ յանձնուած այս գեռատի աղջիկը յարդէ : Ի՞նչ զը խնդրես ինձմէ :

— Կ'ուզեմ տեսնել զքեղ , կ'ուզեմ որ մեր բաժնուած օրէն 'ի վեր սրտիս մէջ բոլոր հաւքուածներն խօսիմ , և կ'երդնում որ այս անդամ ալ չպիտի փախչիս ձեռքէս :

— Բաղդս 'ի կորուստ մատնելու համար անոր կապուած դեն ես դու , կենացս գժբաղդութեան և նախատանաց դործիքը , յարեց նա կարմրելով :

— Ուրեմն միշտ միւնո՞յնն ես , Քրիստին , միշտ քու այդ պառաւ կնկան պատմութիւններդ , զորս հաւատոյ հանգանակ և վարուց կանոն կընես : Խեղջ աղջիկդ , նշանաւոր կին մ'ըլլալու ամեն ինչ ունիս վրադ , սակայն մեղք որ ապուշ դաստիարակութիւնդ տրամադրութիւններդ խանդարելով զքեղ կը վատթարացընեն :

— Ուրիշ բան մը չունիս ինձ ըսելիք , պարոն , ուրեմն թող որ մէկնիմ : Աւելի երկայն խօսակցութիւն մ'այս աղջիկը կրնայ զարմացընել :

— Մեկնելէդ յառաջ պէտք է որ զիսնամ թէ վերստին ուր պիտի կրնամ տեսնել զքեղ , Քրիստին :

— Երբէք :

— Երբէք , շատ քիչ է , միշտ ալ շատ երկար է : Այս երկու ներհակ ծայրերուն մէջ տեղը կէտ մը կայ . տեսնենք , շատ աղաւել մի ապր զիս :

— Իմ ժամանակիս տէրը չեմ , պարոն , հոս մօտ տան մը մէջ Մօնղայի ընտանիքին հետ կը բնակիմ , և կը յուսամ թէ զիս դալ վնատուելու յանդղնութիւնը չես ունենար :

— Մօնղայի ընտանիքին հետ ես , Մօնղայի մարքիզուհոյն , օրիորդ Շամարանթի տո՞նը :

— Այս , պարոն , և ահա իր դուստրը :

— Ի՞նչ , այս իր աղջիկն է . . . շատ լաւ : Կարի գեղեցիկ է այս փոքրիկը , և իր մօրը կը նամանի : Եւ զո՞հ ես այս տան մէջ :

— Այս , զո՞հ եմ , պարոն , և կ'ուզեմ նստիլ , և սրաշտպանաներէս բաժնուելու պատճառ մը չեմ ուզեր տալ : Ուրեմն զիս սիրափառարես մեր վերստին հանդիպումը մոռնալով և զան նորոգելէ զգուշանալով :

Եւ իր կերպարանքին բոլոր ազնուութիւնը իրեն օդնութեան կոչելով , անվեհեր կերպով մը բարեկց զան , և սկսաւ իր ուղին շարունակել :

— Վայրկեան մը Քրիստին , կեցիր նայինք , այսպէս չեն բաժնուիր իրարմէ : Ես կ'ուզեմ վերստին տեսնուիլ , Անդղիոյ և Գերմանիոյ ամեն կողմերը վնատուցի զքեղ , և ահա զտայ . կը կրկնեմ որ ասկէ վերջը չպիտի փախչիս ձեռքէս :

— Ո՞չ տէր Աստուած , առանց զթութեան , միշտ առանց զթութեան :

— Այս , առանց զթութեան , ինչպէս որ ըսիր : Ըստ որում եթէ դու այդ անողոք բնութիւնը կը կրես միշտ , ես ալ միւնոյն անողոք բնութիւնը , զոր կը ճանչնաս , փոխած չեմ : Գիտես որ ինչ բաներու կարող եմ , զիտես որ իմ նպատակիս համելու համար բանէ մը չեմ խորչիր : Աւստի իմ այժմեան նպատակն երկի և երկրի առջև զքեղ մի միայն ինձ համար ունենալ է . այս , կամքիդ հակառակ ձեռք պիտի ձգեմ զքեղ , և եթէ պէտք ըլլայ մինչև անդամ ամուսնութեան պիտի զիմեմ :

— Ո՞չ , Աստուած իմ , զո՞ւց դաստիարակուհին դլուիլ ձեռացը մէջ պահելով , որչափ պատճուեցայ :

— Ի՞նչն և ո՞րմէ պատճուեցար : Միթէ զքեղ հասկընալու

միակ արժանի մարդուն հանդիպելուդ համար պատճուեցար, բուլոր կիները հպարտացընելու կարող սէր մը զանելուդ համար պատճուեցար։ Ճշմարիս, սիրելիս, ապերախտ մէկն ես դու։

— Թող որ մեկնիմ, 'ի սէրն երկնից, թող որ մեկնիմ։ Կորստեանս պատճառ կ'ըլլաս։

— Երկնքը այնչափ քիչ կը խառնուի մեր զործերուն որ իր անունը գրեթէ աղղեցութիւն մը չըներ վրաս, զիտցած եղիր։

— Հոս մօտերս ծառայ մ'ունինք որ հիմակ ուր որ է կու զայ։ կ'իմանաս բոլոր հետեւթիւնները, եթէ վրայ հանի։

— Կը հաւանիմ որ մեկնիս, սակայն Պ. Մօնղային տունը վերստին պիտի գտնեմ զքեղ։ Ո՛չ, մի երկնչիր, այս տանը մէջ ձանչցուած եմ։ զիս դուրս չպիտի վռնաեն, միայն թէ զքեղ կընան վոնտել։

— Ո՛չ, սուկալի բան է այդ, ըստ Քրիստին։

— Սուկալի, չեմ հասկընար թէ ինչու սոսկալի պիտի ըլլայ։ Հիմակ որ վերստին տեսնուեցանք, կամայ և ակամայ պէտք ես այդ մանուկը թողուլ։ Քանի որ ես քովդ եմ՝ այդ դիրքը շվայւեր քեղ, և այդպէս մի յուսահասիր։ Դու չզիտես թէ ձակատագիրը քեղի համար ի՞նչ պատրաստած է։ Ոսկիի մէջ կը լողամ ես, անհուն հարստութեան տէր եղած եմ։ Գեսպանի կեմաք մը կ'անցուննեք։ Քու տիրուհիդ պիտի խաւարեցընես դու, ծառաներ, կառքեր ու քաշմիրներ պիտի ունենաս, տէրութիւն մը նուածելու չափ գեղեցիկ պիտի ըլլաս, և այս ժամանակը իբր այս ամենուն ստեղծիչը պիտի սիրես զիս։

— Ահա ծառան կը մօտենայ, ծնրադրեալ կը պաղատիմ քեղ, գութ ունեցիր վրաս և մեկնէ։

— Դու դթութիւն խնդրես, Քրիստին։ ի՞նչ ըսել է այս։ Ուշըն այդ եղած տեղդ մնալու այդչափ մեծ տե՞նչ ունիս, որ չկրոնցընելու համար այդ աստիճան կը վախնաս։ Նուատանալու չափ կը վախնաս այդ բանէն։ լսու ուրիշն, չեմ ուզեր պարապ տեղը վախցընելով մեր միութիւնը խանգարել։ այժմ զիս տեմ՝ ուր կը գտնուիս, զալու զանելու եմ զքեղ։ Գնա հիմա, կը կին կը տեսնունք։

— Սակայն ոչ իմ հաւանութեամբս։

— Այն ժամանակը պարզապէս Տիկին Մօնղա մարքիզուհոյն տունը պիտի դամ զքեղ տեսնելու, և հետեւթիւնները դու գիտես։ Զիս դանելու պիտի զան։

— Այն, պատասխանեց վարծուհին, այնպիսի ցած ձայնիւ մը որ հաղիւ լսուեցաւ։

— Լաւ ուրեմն, երթաս բարեաւ, կամ մանաւանդ՝ ի կրկին տեսութիւն։ Հիմանալի գեղեցիկ ես դու, և ես յառաջունէ աւելի սիրահարուած եմ քեղ, իմ սիրուհիս։

— Պարո՞ն ։ ։ ։

— Կը սրամտիս։ Ո՛չ, կը մոռնաս անցեալը, չքնաղդ Քրիստին, կը մոռնաս ։ ։

— Մի յիշեցըներ ինձ անցեալը, եթէ կ'ուզես որ չխենթենամ։

— Երթաս բարեաւ, ուրիշ անգամ կը խօսինք՝ երբ բոլորովին հանդարտիս։ Առայժմ բարի քուներ և յիշէ զիս։

Յետոյ խոնարհութիւն մ'ընելով անոր, և Ֆլավիին համբոյր մը Յետոյ խոնարհութիւն մ'ընելով անհետացաւ։ Երբ բոլորովին հեռագրելով ծառաստանին մէջն անհետացաւ։ Քու յորդ արցունք թացաւ՝ Քրիստին գէպ ՚ի գալարեքը զնաց, սկսու յորդ արցունք թացաւ, և Ֆլավին իր բաղկացը մէջ առնելով բիւր համբոյներ տուաւ անոր։

— Ո՛չ, հրեշտակս, հրեշտակս, անրիծ հրեշտակս, աղատէ զիս դժոխքէն՝ ուր այս սատանան զիս վերսակին նետել կ'ուզէ, կը գոչէր թշուառուհին։

մասն պայման ուրեմն այն սկզբանից ունաւու ու ուր ար այս մասն այս հայ համա ունաւ մաս փոքր այս մաս ուժ անա այս մաս նաև նաշ իրավու ունաւու զամարաւ է ու ու թղթական է ։

Քրիստին իր սրտի բորբոքումը հանդարտելէ ետքը, համկըցաւ որ գֆլավի տարօրինակ տեսարանի մը ականատես ըրած ըլլալով անոր տղայ մտքին մէջ այնպիսի կասկածներ և կարծիքներ ծնելու առիթ տուած էր՝ որք կրնային վտանգաւոր ըլլալ անոր համար ։ Քանի մը վայրիեան անմուռնչմաց ։ մինչդեռ իր սանուհին իր մնձ աշքերը բացած զարմանալով կը դիտէր զնա, և անհամբեր որ և իշտ բացատրութեան մը կ'սպասէր ։

Ֆլավի, ըստ վարժուհին վերջապէս, եկու զաւակս քովս ։ Ֆլավի հնազանդեցաւ ։

Գրկէ զիս, իմ սիրելի աղջիկս, ըսէ ինձ կը սիրե՞ս զիս, և մանաւանդ կը հաւատամ իմ առ քեզ ունեցած սիրոյս ։

Սիրելի դաստիարակուհիս, հոգւոյս բոլոր զօրութեամբը կը սիրեմ զքեզ, և ինձ նման քու զիս սիրելուդ ալ կը հաւատամ ։

Լաւ ուրեմն, Ֆլավի, քու առ ջիդ այնպիսի բան մը պատահեցաւ որ տարիեգդ կ'արգիլէ զքեզ հասկընալու ։ Ծնողըդ պէտք է որ տեղեկանան այս մասին և ես պիտի իմացընեմ իրենց ։ Բան մը չպիտի ծածկեմ անոնցմէ, ինչպէս որ կրնաս հաւատալ ։ Եթէ քեզի հարցունելու ըլլան՝ խօսէ ինչ որ տեսար, ինչու որ քու ծնողացդ ամեն բանէ առաջ՝ ճշմարտութիւնը կը պարտաւորիս ։ բայց սակայն բաց ՚ի պարոն և ամիկն Մօնպայէ ոչ ոք իրաւունք ունի իմ կեանքը որոնելու, ոչոք իրաւունք ունի իմանալու այն բանը՝ որ ինձ պատշաճ կը թուի ծածկել ։ Ուրեմն պէտք չոնիմ քեզ ըսել որ եթէ ուրիշ մէկը՝ ով կ'ուզէ թողլ ըլլայ, թէ քու ամենամօտ աղպականդ, թէ քու ամենասիրելի բարեկամէ, եթէ ուրիշ մէկը, կ'ըսեմ, անխորհուրդ հարցում մ'ընէ քեզ ինքինքիդ դէմ, ինձ դէմ,

փափիկութեան դէմ ըրած կ'ըլլաս երեան հանելով դաղտնիք մ'որու մէջ վերաբերութիւն մը չունիս ։ Հիմակուընէ սորվէ ուրեմն խորհրդապահութիւնը, ըստ որում խորհրդապահութիւնը կնոջ մ'երջանա կութեան և պատույն մէկ էական հանգամանքն է ։

Կրնար հանդարտ ըլլալ, օդիորդ ։ Եթէ ծնողքս ինձ հարցը նելու ըլլան տեսածս պիտի ըսեմ, թէ և բան մը չասկըցայ անձէ ։ իսկ եթէ չարցընեն ոչ անսնք, և ոչ որ և իցէ մէկը՝ չպիտի եմանայ որ այդ տեսակցութեան ներկայ գանուեցայ ։

Լաւ ուրեմն, Ֆլավի, այժմ մեր բուսաբանութեան դասը վերատին ձեռք առնունք, քու դաստիարակութիւնդ խելացնորի մը անօդատեհութիւններէ պէտք չէ որ մնաս կը ։

Եւ ինքզինքին վրայ ունեցած անիմանալի իշխանութեամբը հոգւոյն խորերը մղեց այն խուվայող մտածումները՝ որք զինքը բուրովին կրպաշարէին, և սկսաւ ընդհասած ուսման պարապիլ, այն պէս իմ թէ յուսահատութեան տեխղը իր շնչերակներուն մէջ չզարնէր ։ Իր զօրաւոր կամքովը մտասանջութիւններուն սահման մը գնելով իր ընելիք կարեւոր որոշումները պատեհագոյն առթի մը թողոց ։

Ֆլավի և դաստիարակուհին սովորական ժամուն տուն դարձան, դասերը և աշխատանքը նմանապէս իրենց սովորական ընթացքը շաղանակեցին ։ Անձկութիւններով վեր ՚ի վայր եղած այս հողին արտաքին փոփոխութիւն մը չկրեց բնաւին ։ Ֆլավիի հետ իրիկունը տաքին պատշաճ ամսին կ'ընէր, սակայն զայն անկողին խաղաց՝ ինչպէս որ միշտ այնպէս կ'ընէր, ուստի զայն անկողին զնելով երբ տեսաւ որ կը ննջէ, իր աշխատութեանս ենեակը մոտաւ, և իր վրայ ըրած անլուր ճգունքներէն ընկնծուած և իիսամեն՝ աթուի մը վրայ ինկաւ ։

Մինչեւ այն պահուն իր զսպուած արտասուները մկսան իր տագոյն այսակուն վրայէն հոսիլ, ինչպէս ցողի կաթիւնները շուշանի վրայ յէն կը հոսին ։

Ո՛չ, Աստուած իմ, զոչեց նա, ինձ օկնութեան հասիր ։ Այսպէս իր մտածութեանցը մէջ թաղուած մնաց նա, ցիրուցան մտածումները ուղեղին մէջ հաւքելով, յատակագիծ մը շին

նել աշխատելով և լուրջ որոշում մ'ընել ռւղելով . սակայն անխուսափելի վասնիներ , անելանելի լարիւրինթոս մը կը տեսմէր իր առջեռ որուն մէջ անշուշապիտի ընկներ : Երկայն ժամ մը այսպէս անցընելէ ետքը՝ կանդնեցաւ , ընդարձակ պարտէզի մը վրայ նայող բաց պատուհանի մ'առջե զնայ՝ որուն ետև ձերմէսի լիով կը բարձրանար , և հոն դեղինի զիշերուան մը լուսով , և բնութեան ընդհանուր հանդարտութեանը մէջ քիչ մը հանդարտութիւն դատաւ :

Աշքին առջե բերաւ իր բոլոր կեանքը , այն կեանքը՝ որ որորանէն սկսեալ տարօրինակ ճակատաղրի մ'նոթակայ կ'երևէր : Յիշեց նա աղյատթիւնը և իր խրճիթը , ծնողացը կորուստը , իր բարերարին դղեակը համարիլ , անոր մահը , տեղի ունեցած փոփոխութիւնները , միտքը բերաւ իր գաստիարակութիւնը , անոր հսկողութիւն ընող խիստ բարեկամուհին , որու միակ շարժառիթը շահն եղած էր : Յետոյ յիշեց նաև տարիներով օտարներու հետ ըրած ճամբորդութիւնները , անդադար նուաստութիւններ կրող իր հպարտութիւնը . իր ունեցած երկրորդական դիրքը , մրժած առաջարկութիւնները , առաջուր կոխած փառասիրութիւնները , վերջապէս իր յղացած բոլոր յոյսերը :

— Իւ այս ամենը , ըստ , այս խոչընդոտին դէմ խորտակուելու համար էր : Եթէ այնչափ վշտեր կրեցի , եթէ այնչափ թշուառութիւններու յանձնառու եղայ՝ պատճառն այն էր որ անոնց յաղթանակելու հաստատ վաստահութիւնն ունէի . վերջապէս փափաքած նպատակս աղօտ մը կը նշաբէի , թերեւս քիչ ժամանակէն հանէի իսկ անոր , և աչա հիմա բոլորովին հեռու կը մղուիմ անիէ : Ո՛չ , այդ մարդը , այդ մարդը , կորստեանս հետամաւտ այդ սագանը : Աշխարհի մէջ կեանքիս իշխելու է բոլ այդ միակ մարդը ահա դարձաւ քայլափոխերուս տակ կը դանուի : Արեմն անիծուամ եմես : Աստուած չուղեր ուրեմն որ անոնք՝ որոնց հօգին իրենց վիճակէն գերաց ոյն է , իսբենան բարձրանալ : Արեմն յաւիտեանս յաւիտեանց գերութեան ընծին տակ ընկնուած պէտք է մնամ , կամ թէ ամօխն ու անդասուութիւնը ընդունիմ : Ո՛չ , ո՛չ , ո՛չ , չեմ ուզեր :

Գլուխը ձեռացը մէջ առնելով սկսաւ հեծկտալ : և մոլեգին ու կատաղի զայրոյթ մ'անհցաւ՝ զոր տեսնելը սասկայի բան էր : Այս երկաթեայ քնութիւնը անաղորյն հարկաւորութեան դէմ կը զայրանար , դժբաղդութեան դէմ կը մաքառէր և զան հեռի կը վանէր իրմէ :

Այսպէս բոլոր զիշերը պատերազմներով ու կատաղի մաքառում ներով անցաւ . միտքը որոշում մը կը դնէր , յետոյ իսկոյն կը թողուր զայն . ստուգիւ արդահատական բան մ'էր տեսնել այս ծաղկահասակ աղջիկը՝ որ անընկճելի ճակատաղրի մը հետ կը կռուէր : Առաօտառն յոդնութիւնը բռնի հանգստութիւն մը բերելով քանի մը ժամ քնայաւ : Կամակի մը պատճառաւ զինքը արթնցոցցին , և մինոյն ժամանակ ֆլավի ևս սենեակը մտնելով դէպէի անոր վրայ լագեց :

— Ո՛չ , իմ բարի վարժուհիս , արդեօք հիւանդ ես , զաշեց նա : Նախընթաց օրէն ՚ի վեր Քրիստին անձանաշելի եղած էր :

— Ո՛չ , օրչափ ուշ արթնցայ , ֆլավի , դու արթնցեր ես և առանց ինձ , ուրեմն պարտաւորութիւնս զանց ըրի , քու հազուելուդ հողը չտարի . սակայն ես ալ զէշ զիշեր մը անցուցի : Գոնէ աղէկ հազուեցար , քու սովորական պէտքերդ հոդացին , աղօթքդ ըրիր , հազուելուդ ետքը կաթդ տուին , Անգլիմերէն շարադրութիւնդ օրինակիցիր :

— Այս ամենքն ըրի , օրիորդ , նաև նախաճաշած ժամանակս քեզի համար զեղեցիկ փունջ մ'ալ պատրաստեցի :

— Ըսորհակալ եմ , սիրելի զաւակս , ըսորհակալ եմ : Ո՛չ , իմ յանցանքս ծածկեր ես , մանաւանդ այդ բանը մաքեդ անցունելուդ համար ըսորհակալ եմ քեզմէ : Այժմ զիս առանձին թողլ որ սա նամակը կարդամ :

Այս ամրօրինակ բնութիւնը միշտ անսասան կը մնար : Թէպէտ և իր հալածչին զրութիւնը ճանչցաւ նա , թէպէտե սիրտը սորկալի կերպիւ կը զարնէր անոր պարունակութիւնը մտածելով , սակայն զայն գերաց ոյն է , իսբենան բարձրանալ : Արեմն յաւիտեանս յաւիտեանց գերութեան ընծին զայրէց յաւիտեան մը կամ թէ ամօխն ու անդասուութիւնը ընդունիմ : Այս հոյն նկատմամբ ունեցած սովորական պարտաւորութիւնները կա-

առարել։ Այս ձիղը կարծես թէ իրեն դժուարութիւն մը չէր պատճառեր, աչքերը ժպտուն էին, դէմքը զգուալի, անզամ մը ևս Ֆլավին գրկեց նա, և զան երբ իր զրաօեղանին վրայ բաղմած տեսաւ՝ ան ատեն միայն ինքն իր վրայ մտածեց։

Օտարականին նամակը հետեւալ խօսքերը կը պարունակէր.

«Պէտք եղած բոլոր անշեկութիւնները ստացած եմ, և տիկին Շմօնզայի տանը մէջ ունեցած զիրքը կատարելապէս դիմեմ։ զիւ տիմ թէ ինչո՞ւ այն աստիճան կը վախնաս կորմնցընելու զայն, զիւ տիմ թէ ինչ զօդեր զքեղ հօն կը կապէն։ Քու վրայօքդ տառ բուծուած բոլոր անմիտ աղմուկները ժողովնցի, Ճշմարտութիւնը առափ մէջէն, և սուտը մէկդի թօղացի, ըստ որում կը ձանչնամ զքեղ, Քրիստին։ Սակայն վստահ եմ որ կ'ամզիտես դու զանոնք ուստի ահա իմացընեմ քեզ, գույշէ որոշումներուդ կարենան օդնել։ Շմօնզայի մարքիզին և կուն Յօպէր Շամարանթին իրը տարիվուհին կը նկատեն քեզ։ Առաջն առասպելին մարքիզուհւոյն նախանձութիւնը սկզբնաւորութիւն տուաւ, հաւանականութիւնն ալ միւսն հաստատեց։ Կը տեսնես թէ զքեղ չեն ինայեր բնաւ։ Դմ տեղս եթէ ուրիշ մը ըլլար՝ անշուշա բարկութիւն և նախանձութիւն պիտի ցուցընէր, այս տեսակ յիմարութիւններէ վախ մի ու նենար իմ մասիս, այս անձերէն չվախնալու համար բաւական բարձր կ'զգաց ինքզինքս, ասկէ զատ դարձեալ կը կրկնեմ, կը ձանչնամ զքեղ։ Պարոն Շմօնզա քեզի համար ուրիշ բնաւ չէ, ոյլ և միայն սանուհւոյդ հայրը, չես կրնար սիրել զինքը, ըստ որում գքեղ համնիր նա, ասկէ զատ ամուսնացած ալ է, անոր հետ գործ մը չես կրնար ունենալ։ Սակայն Յօպէրի համար միենայն կերպով չեմ մտածեր, զայն դուցէ կը սիրես, կամ աւելի ձիշտ ըստելու համար՝ ի՞երաղէս զինքը։ Կը յիշեմ քու մեծամտութիւններդ, և կը յիշեմ փափաներդ, և Շամարանթի կոմսը պահանջուած բու շոր հանգամանքները կը կրէ՝ կատարելապէս սրտիդ պատասն պանին վրայ զահակալու համար։ Եթէ ինձմէ փախար անշուշտ գքեղի տրամադրու ինքզինքս աստուածայննելու մասին ունեցած դժբաղդ տրամադրու»

«Ծիմներս դուշակելուդ համար էր։ Խեղճ Քըրստին։ իմ կշուռ առնեցաղ կուռք մը շատ ծանը է քուկինիդ նման գեղեցիկ բիւրեղ և եայ պատուանդանի մը վրայ։ Ինձի ոսկիէ կամ երկաթէ սեղան մը, մենաքար (monolith) մը պէտք է։ Տօպէր կատարելապէս կը յարմարի քեզ։ Պէտք եղած ժամանակը աղաւնոյ նման էկը մնչենա, և կարող է նաև զարնանային օր մը, երբ իր մէրը, արմէ, քու հրապոյրներդ և ընդդիմութիւնդ դլխին։ զարնեն՝ կարող է, կ'ըսեմ, զքեզ կոմսուհի մ'ընել։ Այս մակար կարդալով կը կարմրիս, չքնաղդ Քըրստին։ ըստ որում չէիր կարծեր, որ զիմաւորութիւններդ այս աստիճան դուշակած ըլլար։ սակայն մի վախնար, զուշակութիւններս պիտի աշխատիմ ո՛չ այնչափ չարաշար զործածել, և եթէ խղճամտութեամբ գինձ հնազանդելու ըլլաս՝ քու հպարտութիւնդ և պատիւդ ամէն զերու զերծ պիտի մնան վասանդէ։

«Պիտեր, իմ խեղճ աղաւնիս, որ եթէ անդամմը երեւակայական գդեակներուդ փչելու ըլլար՝ խոլոյն կը կործանին անոնք։ Դըմ բազդաբար այս այնպիսի Ճշմարտութիւն մէջ՝ որ պէտք ես առանց գրադարան առնելութեան ընդունիլ։ սակայն ահա կ'երդնում որ ամեն կարուցած զուշակութիւն ՚ի զործ պիտի դնեմ։ Յօպէրի հետ ինչ ցջուրերու մէջ ըլլալդ չեմ հարցըներ, ասիկա քու դաղմնիքդ է, և զիջող ու ներողամիս ոգեւով՝ անոր հետ աւրուելու հողը քու պիտի կը թողում։ Ի՞նչպէս որ և երբ որ կ'ուզես կարգադրէ այդ գործը, շոտարող հարկ մը չկայ։ Հիմա որ զքեղ զայ, երկինք և կամ գժուխք վկայ՝ չպիտի փախցընեմ ալ ձեռքէ։

«Քնիուշ ու փափուկ սիրահարդ, քանի մ'օրէն կը հասնի, նմանապէս մարքիզուհին ալ։ անոնց առասպել մը կը հնարես և ինձ համբայ կ'ելնես։ Սակայն այս միջոցիս մէջ պէտք է որ ամեն առաւօտ զեղեղ տեսնեմ։ Զես կրնար միթէ երախայդ թողուլ։ ո՛չ, որչափ կը վայելէ քեզ այդ տեսակ մանկիներ։ և աւ մասն գործ, Քրիստին, ի՞ուղեմ որ զամ զիս զանես, զիտես թէ այս բառը շուրթերուս մէջ ի՞նչ արժողութիւն ունի։ Աչիս մ'է այս որուն կատարմանը արզելք եղող բան չկայ։ Սատիս ուրեմն,

«այսօր, այս զիշեր, ժամը չորսին, սանուհիդմէկու մը կը յանձնանես՝ և դուն աւերախներոն դիմաց, հին դղետակը կը զտնուիս: Շնոն մարդու մը շնենք հանդպիր, նոյն ժամուն յետադէմ Գերմանիոյ մէջ ամեն մարդ ընթրելու ետեւէ է: Այս քու պաշտած Հռովմայեցի դիլ ցաղոններուն նման համար աներուն պահ պէտի կորսունիք, և հոն մեր դործերուն վրայ պիտի պիսակիցնք: Կը ամսնես որ բոլորվին քու ճաշակիդ համեմատ աներկայացման գեղեցիկ անսարան մը կը կարգադրեմ: Հոն յափառենական սիրոյ մը վրայ չպիտի երդունք, ոչ, ըստ որում յիշամարական բան մ'է այդ, այլ որչափ որ մեր շահերը ներեն: և որչափ որ մեր սէրը դիմանայ՝ այնչափ ժամանակ իրարմէ չքածանուելու համար փոխադարձ խոսքում պիտի անոք, և այդ խոսքումը իրօք պիտի պահէնք: Եթէ մարդիկ այսպիսի հիմնու վրայ երգումներ ընելու ըլլան՝ երբէք դրուժան չեն դմուիր: Ես միշտ միեւնոյն եմ, փոփոխութիւն մը կրած չեմ բնաւին: Կ'սպասեմ «զքեզ», ինչպէս որ ատենով Արլնվիչի հովանառը ստերուն ներքեւ կ'սպասէի, երբ մեր սուրբ սիրոյն վրայ խոստումներ ընելով գեղերէնք, և լուսնի լուսով կ'երազէնք: Հիմա ալ նոյնը պիտի ըլլայ: ուզածիդ չափ Լամարդին պիտի ճառենք, սակայն այն պայմանաւ որ հուսկ ուրեմն բացէն իջնելով երկրի վրայ կու գիտենք, ըստ որում միշտ յօդս բարձրանալով մարդուս թները կը գյուղին: Գրուած թիս ոճը գտնեց քու հրեշտակացին դրութիւններդ պիտի վիրաւորէ, բայց, ինեղ աղջիկ, բնու կրնամ ընել: Եթէ ժամանակաւ հրեշտակ մ'էի՝ այժմ անկեալ վլաճակի մէջ կը դրտ անուիմ, և բնադաւառ ծաղրելու համար միայն կը յիշեմ: Ասիէ զգատ՝ աւելի աղէկ չէ զործերն ինչպէս որ են՝ այնպէս տեսնել: Աւայ զիշեր մի զանց առներ զիս զալ տեսնելու, չքնաղդ Քրիստին: ըստ որում Ճշմարիտ վիշտ մը պիտի պահառես սրտիս, և ան ալ պիտի ստիպուիմ քու սրտիդ վիշտ պահառել, որնոր գէշ հետեւթիւններ յառաջ բերելով, հաւատա ինձ, դժկամակու և կութիւնս պիտի շարժէ: — Ստորագրելու պէտք չունիմ, զրոշն կը ճանչնաս ա:

Քրիստին առանց այլայլութիւն մը յայտնելու և առանց շարժում մը ընելու, այս տարօրինակ նամակը կարգաց, և լնցընեւ է վերջը ծանրութեամբ մը ծալլեց և գրպանը դրաւ: Եթէ գէմքը և դիրքը խորունկ մտածում մը կը յայտնեին, որ զեթէ ժամմը և դիրքը խորունկ նամակը վերատին հանեց, երկրորդ անգամ մը կարգաց, և մոմ մը վառելով զայն այլելէ յետոյ Փլավիի խոցը մտաւ:

— Զաւակս, ըստ նա, այսօր բոլոր օրուան համար աշխատանք ունիս, այնպէս չէ:

— Այո՛, օրիորդ:

— Մէկ կամ երկու ժամնւան համար կրնամ հոս ծօովէֆինին հետ մնալ: Մինչև հին դղեակը կ'ուզեմ երթալ, քիչ մը օդ առնելու պէտք ունիմ, ապա թէ ոչ զիսի ցաւս զիս պիտի խնեցնենէ:

— Գնա, զնա, բարի վարժութիս, բոլորվին հանդարա պիտի կենամ, վաղուան աշխատանքս պիտի լնցընեմ, և յետոյ գաշնակս պիտի սորվիմ:

— Խոստմանդ կ'ապաւինիմ, նայնին թէ պիտի կատարեն:

Գլավի վասահութիւն առեմելուն համար բոլորովին ուրախ եղած նոր եռանցով մաշխատութեան սկսաւ: Օրիորդ Քրիստին շալով մը ծածկուելով և զիսին վրայ քոլ մը մնցունելով գէպ ՚ի լեռ պատճեն փողոցները այս ամենաջերմ ժամուս առը ուղերձեցաւ: Պատճենի փողոցները այս ամենաջերմ ժամուս մայի էին: Ոմանք կը հանգչէն, ոմանք կը խաղային, և ոմանք կը շրջակայ տեղուանքը կը պարտէին, սակայն ոչ ոք քալելու վրայ ալ շրջակայ տեղուանքը կը պարտէին, սակայն ոչ ոք քալելու վրայ կը դանուէր այս փոքր քաղաքին մէջ՝ ուր դործերը ըստ համոյս կը կատարուին: Դաստիարակուհին փողոցներու մէջ չէն անսեսանելի կը կատարուին: Եթէ անսեսանելի առաջարկու մը սրացաւ, յետոյ անտառը մուաւ, և ուղակի աւերակ կերպով մը սրացաւ, կողմնակի ուղի մը բանելով վերջապէս անխոռվ ները առաջնորդող կողմնակի ուղի մը բանելով վերջապէս անխոռվ և իփատ գէմքով մը և սիրած բաբախելով հասաւ առաջարեալ և իփատ գէմքով մը և սիրած բաբախելով հասաւ առաջարեալ տեղը: Խնքինքին բոլորովին աէր մասցած էր նա, և ապացն չկարսնցնելու համար հաստատ որոշում ըրած էր ամեն հարին միջաները փորձել:

Մինչև այն անդ մարդու մը հանգիպած չէր. զինքը ծածկու

ծաւերուն մէջն քրքիջներ և մեծաճայն խօսակցութեան ձայներ մերթ ընդ մերթ կը լսուեին, սակայն վստահ էր որ զինքը չէին տեսած : Աւերակները իր գիմացը կը կանգնեին, և սովորականին հակառակ՝ շրջականերն ամայի էին : Պահապանէն հաստատուած օթեանը այն ժամանակները դեռ չկար, և ինչպէս որ տարօրինակ նամակադիրը գուշակած էր՝ բաղնիք առնողները դէպ ՚ի քաղքին պանդոկները կ'իջնէին :

Քրիստին շատ ժամանակ չսպասեց . հաղիւ թէ կամարանկիւն, զբան առջև հասած էր՝ ահա նամակադիրն ալ գիմացը երեցաւ : Հեռուանց աղնիւ և նորհալի կերպիւ մը բարեեց զնա, և նշան ըրաւ որ ճանրան շարունակէ դէպ ՚ի այն կողմը՝ ուր շրջագայողք սովորաբար շեն յաճախեր : Առանց յայսնի ընելու ինքն ալ եւ տես էն զնաց, մինչեւ որ երկուքն ալ անտառին մէկ ամայի և առխուր կողմը հասան, որ իբենց փափաքած խօսակցութեան համար քաջայարմար տեղ մ'էր :

Այս ժամանակը անծանօթը զՔրիստին իր անունովը կամչելով՝ յարեց :

— Բոլորովին առանձին ենք, խօսինք ուրեմն :

~~~~~

իԲ

Փառառէրէ ճը հոդին :

Քրիստին պաղ կերպով մը խօսաբհելով՝ պատասխանեց ազնիւ համարտութեամբ .

— Խօսինք, պարո՞ :

Անծանօթը զինքը քանի մը վայրկեան ուշադրութեամբ դիտել վերջը, ձեռքերը խաչաձեւ կուրծքին վրայ զնելով ըստա .

— Ճշմարիտ վկայ, Քրիստին, հիանալի ես : Աշխարհիս մէջ ինձ արժանի քեղմէ ուրիշ կին մը չզայ, և կարծեմ թէ քու բոլոր գործերուգ պաշտօնական պատասխանատուն պիտի ըլլամ իրապէս : Ապահով եմ որ սոսկալի կերպիւ կը տառապիս, զիս չթշնամնեւ լու և չնախատելու համար ցասկոտ բնաւորութեանդ վրայ մեծամնձ ձիղեր կը թափես, և ահա արտաքուստ այնչափ հանգարտ ես՝ որ կարծես թէ զրականութեան վրայ պիտի խօսինք . իրաւ դէմքդ տժգոյն է, բայց շուրթերդ կը ժպտին, կերպերդ ալատ են, և գլուխդ բարձր . հանդիսաւոր բաղմութեան մը գլուխ դանուող թազուհոյ մը կը նմանիս աւելի, քան թէ այնսիփի կնոջ մ'որու ամնէ սիրելի բանին սպառնալիք կ'ընեն : Մեծ զերասանուհի մը կրնայիր ըլլալ, սիրելիս, և եթէ զարձեալ ուզելու ըլլաս՝ այս տեսակ բան մը մտածելու համար շատ ուշ չէ . հաւատաք ինձ որ շատ ստակ կը շահնք :

Քրիստին սրտմութենէն շուրթերը խածաւ : Այս գժոխային մարդը իր ներսի անցածները կը գուշակէր միշա, և զիրքի մը մէջ կարդացածի պէս իր մաքին մէջ կը կարդար . ուրեմն անորմէ ոչ իր վախերը և ոչ իր ներքին մաքառումները կրնար պահել, և անտարբեր արհամարհանք մը ցուցընելու համար՝ ըրած զերմարդկային ձգունքները անօգուտ կը գտունային : Ուստի յուսահամ՝ առանց պատասխանելու մարդագետնին վրայ լնկաւ : Անծանօթը անոր գովը նստաւ :

— Գրած նամակիս վրայ մնածեցիր, հարցուց :

— Այս, պարո՞ :

— Պարո՞ն . կը տեսնեմ որ մեծարանօք կը խօսիս . վերջապէս հոգ չէ, գառնանք մեր բուն նպատակին : Արդեօք հաճելի կը թուի՞քեղ՝ ինձ ալ հաղորդել մտածմանդ հետևութիւնը :

— Միայն ասոր համար եկած եմ, պարո՞ :

— Ուրեմն :

— Դու միտք գուշակեցիր, զէթ առ քեզ ունեցած զգացմանց մասին : Ժամանակաւ կոյր և մօլորուած էի, սակայն այժմ այնպէս չեմ. զքեզ ինչպէս որ ես՝ այնպէս կը տեսնեմ, և ահա ասոր հա-

մար աղաշեցի որ ճամբագ շարունակես և թողուս որ ես ալ իմն շարունակեմ, դու հոգ մի տանիք թէ ուր պիտի առաջնորդէ զիս այն, զի իմ զիսնալիք բանս է :

— Երան, դու կը կարծես որ կը ճանչնաս զիս, դու . ո՛չ, խեղջ աղջիկ, դեռ այդ քերականին վեցերորդ տաւն իսկ հասած չես :

— Քաջ խօսեցար, բայց կարդացած տառերս աշխատութիւնս շարունակելու փափաք չեն տար ինձ :

— Հատ չնորհակալ եմ: Դուն թէ առաջարկութիւններս և թէ զդայումներս կը մերձես, ըսել է որ պատերազմ մը կը հրատարակես ինձ գէմ: Ես ալ ըստ այնմ պիտի վարուիմ. տակայն կը զթամ վրադ, և առաջին հրաւերիդ մենամարտ չընդունելով քեզ ժամանակ կը տամ որ սիսալմանքդ ուղղես. հաւատա ինձ, խաբուած մէկու մը զերը կը խաղաս: Բնակած տունդ քեզ չյարմարիր. ունեցած այդ երկրորդական գիրքդ այնպիսի անձերու իշխանութեան տակ կը դնէ զքեզ՝ որք ո՛չ քու խելքդ կը ճանչնան և ո՛չ արժանիքդ: Պէտթիս, մարգիզուհին ըսել կ'ուզեմ, երես առած աղջիկ մ'է, որ կնկան մը և փոքրիկ աղջկան մը բոլոր թերութիւնները կը կըէ իր վրայ: Մօնզա տկար, երկմիտ և ամեն բանի մէջ կարի հասարակ, արտաքուստ փայլուն կրթութեան մը տակ յոտի բնազդումներ կը ծածկէ: Տօպէր անխորհուրդ, անկար և անհաստատ, Շամարանթի անունը՝ խաչակիրներու թուականէն սկսող այն դեղիշիկ անունը կը կըէ, ինչպէս մէկը հին զգեստներ կը կըէ իր վրայ որու սորված է և որ նեղութիւն մը չտար: Միթէ քեզի արժանի ներքին կեանք մը չէ աս, ընդարձակ միտք մը, գերազանց հանձար մը, և զօրեղ բնութիւն մը:

— Բայց, պարոն, ուրեմն Մօնզայի ընտանիքը, պարոն Շատարանթը կը ճանչնաս որ այսչափ համարձակ կը խօսիս անմոց վրայ:

— Թէ կը ճանչնամ, քեզմէ աւելի, քեզմէ աղէկ, ահա քեզի համար եղած վտանգն ալ ճիշտ այդ բանին մէջն է:

— Չեմ հասկնար խօսքդ, պարոն:

— Անշուշտ, զիսեմ որ չես հասկընար, եթէ ո՛չ . . . : Գամնք մը բուն նիւթին: Զիս կ'ատես, զիս կ'արհարհէն, սիրու,

հարստութիւնս և ամուսնութեան առաջարկութիւնս կը մերժես: — Այո, պարոն:

— Ծատ աղէկ: Ուրեմն, սիրելիս, տարօրինակ միջոցներու պէտք է զիմել, ըստ որում, ահա կ'իմացնեմ քեզ չպիտի կասիմ բնաւ: Դուն իմս պէտք է ըլլաս, անպատճառ կ'ուզեմ զքեզ, եթէ յօժարութեամբդ չըլլայ՝ կամքիդ և Աստուծոյ իսկ կամքին հակառակ, դուն որշափ հաստատամութիւն ցուցընես՝ ես ալ այնչափյամառութիւն պիտի ցուցընեմ: կերպ մը զրաւադրութիւն է այս, և այս անդամ վշտահ եղիր որ սուտ հասցէներ թողլով չպիտի խուսափիս ինձմէ: Չեմ զիտեր թէ գրած նամակներէս գոնէ մէկը ընդունեցար, սակայն պահարանը եւրոպական ամեն տեսակ զրոշմներու տարօրինակ տեսարան մը պէտք էր ընծայել, ինչու որ զարմանալի կեզպիս մը մէկ տեղէ ուրիշտեղ զրիել կու տայիր քեզի զբած նամակներս:

— Բոլոր նամակներդ ստացած եմ, պարոն:

— Եւ անմոց չպատասխանեցիր, ըստ որում աւելի ապահով կերպ մ'է այդ: Ինձ կ'երեխ սակայն թէ այն . . . :

— Կենացս մէջ կան այնպիսի պարագաներ՝ զօրս յիշել չեմ ուղեր, և որոնց յիշատակը միշտ ինձմէ հեռէ կը վանեմ: Ուստի խօսք մը մի աւելցներ, ապա թէ ոչ կը թողում կ'երթամ:

— Ցիրաւի կը հաստատեմ թէ ընտիր գերասանուհի մը կրնաս ըլլալ: Նոյն ինքն օրիորդ Մարս այդ սպառնալիքին մէջ աւելի աղնիւ կերպ մը և աւելի մեծ եռանդ մը չպիտի կրնար ցուցընել:

Քրիստին չպատասխանեց, զլուխը ձեռացը մէջ պահէլով սկսաւ արտասուել, և խոշոր արտասուեներու կամքիներ մատերուն մէջ տեղիրէն ծանրութեամբ մը ծունկերուն վրայ կը հոսէին: Անծանօթը միշտ զինքը կը դիտէր այնպիսի անտարբերութեամբ մ'որ կարծես թէ զիմացինը չէր տառապեր, չէր արտասուեր: Նա վիշտը ի քննին կ'առնուր:

— Եթէ ողը Շելասալեաը հոս իմանելով ըլլար՝ անշուշտ այսպէս պիտի երդէր քեզ:

Ինչո՞ւ կ'արտասուես,

Ես կը պաղասիմ քեզ:

Սակայն ես դիմացինիս ազգարարութիւն չըրած այս տեսակ գրական զրուցուածքներ չեմ գործածեր, գաւեր բանեցընելը դէշ բանէ : Ուրեմն առանց ոտանաւոր խօսելու կ'ըսեմ քեզ որ արտասուելու իրաւոնք չունիս, ասով աչքերդ կը կարմրին և երբէք օդուտմը չեն ըներ քեզ . զիտցիք որ ոչ ես և ոչ Աստուած արցունքները բանի մը տեղ չենք դներ : Հիմակ օփելիս աւելի աղէկ կ'ընես եթէ ուշի ուշով իմ խորհուրդներուս անսաս և մեր ապագային վրայ խօրհիս :

— Բայց, պարոն, չեմ ուղեր ես որ մեր ապագան միանայ :

— Սիրելի Քրիստինս, զիտես որ գործողութենէ մը, նա մանաւանդ կատարուած դոծողութենէ: մը աւելի բուռն բան չկայ : Արդ զիտես նաև որ . . .

— Կոէ, պարոն, լոէ : Ինձ սոսկում կը պատճառես :

— Յիրաւի՞ :

— Կը կասկածիս միթէ :

— Լաւ ուրեմն, շատ զոհ եմ այդպէս ըլլալուն, և զքեզ պաշատելու չափ պիտի սիրեմ: Մինչև հիմա այդ տեսակ զգացում մը երբէք պատիւ չունեցայ կ'կան մ'ազդելու, ուստի խիստ ուրախ պիտի ըլլամոր քիչ մ'ալ ատոր համն առնում:

— Պարոն, ըստ Քրիստին, աչքերը սրբելով և կարի ին վեհօրէն ուտք ենելով, հոս անցընելու ժամանակս սսլառեցաւ, այժմ պէտք է որ տուն բառնամ: Սակայն բամնուելէս յառաջ կ'ուզեմ նորէն կրկնել քեզ թէ ինչ պատճառաւ եկայ հոս, որպէս զի իմ գիտաւորութիւններուս վրայ չխարուիս: Եեմ զիտեր թէ զքեզ սիրեցի երբէք. սակայն սա միայն հաստատ եմ թէ այժմ չեմ սիրեր, և թէ երբէք չպիտի սիրեմ զքեզ, թէ ասկէ վերջը՝ քեզի համար բոլորովին օտար մէկն եմ, և թէ՝ աղաւանք, սոլանալիք օդուտ մը չպիտի ունենան որպէս զի քեզի մտիկ ընեմ: Եթէ ինձ նամակի մը գրելու ըլլա գոյ առ քեզ պիտի վերադարձնեմ զայն, եթէ զիս տեսնել ուղես՝ բնաւին չպիտի հաւանիմ որ և է տեսութեան:

— Վաղը պիտի դաս :

— Ա՛լ ասկէ վերջը չպիտի դամ:

— Վաղը պիտի դաս, կ'ըսեմ քեզ:

— Ո՛չ, հալար անգամ ոչ:

— Ծատ աղէկ, այն ժամանակը ես ալ կենացդ մէկ մասին պատամութիւնը տիկին Մօնղային պիտի դրկեմ, մաս մ'որու վրայ այլ ես չես ուղեր խորհիլ. մատիտաղ զրուած տոմսակ մ'ալ Տօպէրին պիտի յուղարկեմ, տոմսակ որ թէ և փոքր՝ այլ շատ բաներ պիտի համկը յընէ:

— Ուրեմն այդ տեսակ բան մը ընելու համար այդշափ վատ և այդշափ անօրէն կրնամ ըլլալ:

— Ինչո՞ւ չէ, կատարելապէս, և առանց որ և է խղճի խայթ զդալու :

Կատղութեան փայլակ մը օրիորդ Օրթէզի աշաց մէջէն անցաւ, և ինքը որ հասարակօրէն այնշափ տագոյն էր՝ կարմրեցաւ. իր ձեռքը՝ յուղմունքէ գորդոջուն՝ դէպ ՚ի իր հալածիչը երկնցընելով սքանչելի անվեհերութեամբ և արհամարհանօր այս խօսքը ըստաւ.

— Ինչ որ կ'ուզես ըրէ, պարոն, երկրիս վրայ առանց բարեկամի, առանց պաշտպանի հէք կին մ'ի կորուսա մատնէ: Զիս վլնտել տուրք ընտանիքէ մ'որու համարումը կը վայելեմ, և այնպիտի անձի մ'արհամարհանքը շարժէ վրաս՝ որ ինձ համար բարեսէր զգացումներ միայն ունի. ըրէ ասոնք ամենքը, աղաս և կարող ես ընելու: Սակայն Քրիստին Օրթէզը չես ճանչնար գու, եթէ կը յուսաս որ առանց վրէժինգրութեան կ'իյնայ անիկա: Հիմա որ բնութիւնդ ինձ յայտնեցիր, ալ չեմ վախնար քեզմէ: Քու կենաց մէջն ալ տխուր կողմը մը պէտք է ըլլայ, պիտի զմնեմ զայն, և եթէ հարկ ըլլայ՝ բոլոր կեանքս պիտի զրէմ զմնելու համար, և այն ժամանակը հաւաստի եղիր թէ ինձ դէմ զործած անիրաւութիւններդ վաշնով հանգերձ պիտի հատուցանեմ: Ահա պարոն, քեզ տալիք բոլոր պատասխանս :

Եւ զրդուի վեհութեամբ մը զան բարեկելով ահարեկեալ եղիկնի մը նման սկսաւ քաղաքին ուղղութեամբը ընթանալ: Խրիստա-

սարդը անշարժ անոր փախուստը զիտեց՝ որչափ որ կրնար դան տեսնել, և երբ աներեսութացաւ՝ ձեռքերը մէկզմէկու զարնելով դուշց.

— Այս աղջիկը կարի գեղեցիկ է, կարի քաջասիրտ և կարի ճարպիկ. կ'ուղեմ որ իմա ըլլայ, և պիտի ըլլայ հարկաւ:

Քրիստին բոլոր իրիկոննը աննկարազրելի վիճակի մը մէջ անցուց. քովը գամուած միջոցին առ ոչինչ զրեր էր այդ մարդը, իր արհամարհանօքը զայն զձնել և խոնարհեցնել ուղեր էր: Սակայն մինակ գամուած ժամանակը անոր ձեռք առնելիք սոսկալի միջոցները մտածելով իր անկարողութիւնը կը հասիւնար: Խորզինքը կորսուած և ամօթապարտ կը տեսնէր, և կը խորհէր թէ Մօնպայի տունէն ու զինքն իր ծոցն ընդունող ընկերութենէն խոյս տալու պիտի պարաւորէր: Այս անսակ նախափնդի զալափարը միայն իր բալոր արիւնը զլուխը կը հանէր:

— Ա՛հ, կ'ըսէր նա ինքնին, եթէ այսպիսի բան մը սղատահի: Նախ զինքը և ապա զիս կ'սպաննեմ: Ասկէ վերջ կեանքը ինչ է ինձ համար:

Հետեւալ օրը առանց լուրի անցաւ, որու վրայ դասախարակունին վստահ ըլլալու տեղ կը գողաք: Ամենավարհուրելի կարծիքներ իր երեակայտթեանը մէջ կը խոնէին, ըստ որում իր հակառակորդը քաջ ճանչնալով երբէք չէր յուսար որ իր գիտառութենէն հրածարի, և այսպէս ամն ժամ իր քայլեցուն տակ անդունիք մը դտնելէ կը վախնար:

Ընթրիքն ետքը իր սահուհւոյն հետ պարտէղը պարտելու եւլու. Փլավի կը խաղար, և մերթ ընդ մերթ բարնկամական խօսք մը կ'ուղղէր անոր, յետոյ դարձեալ կը թողուր որ իր մտածումներուն մէջ թաղուի: Այս միջոցիս իմաց տուին որ դաշնակիյարդարիչ մը (accordeur) մ'եկած էր, զորնոյն առաւոտ փնտուածէին:

Օրիսրդ Օրիէկ սրահը մոռաւ պէտք եղած հրահանդները տառը համար: Խակ Փլավի իր ծաղիկները ինսամն լու համար պարակը մնաց: Յարդարիչը խոնարհեամբ բարեկ մը տուաւ. բայց

Երբ գլուխը վեր վերցուց՝ ակամայ ձիւ մ'արձակից քրիստին: Օտարականն էր նա:

— Այդպէս մի պոռար, սիրելիս, անմոռութիւն է ըրածդ, ծառաները պիտի կարծեն թէ գէշութիւն մը կ'ընեմ քեզ, կամ թէ տիրուհւոյդ արծաթեղէնները կը գողնամ, և պիտի զան անհանգիստ ընեն զմեղ: Կնքզինքիդ վրայ քիչ մ'աւելի իշխանութիւն չես կրնար՝ ՚ի գործ դնել:

— Պարոն . . . ինչ ընելու եկար հոս . . . : Այդ յանդզութիւնդ . . . : Դուրս ելիք, յարեց նա, սէդ շարժումնվ մը դուռ ցուցընելով անոր:

— Հիմակ քիչէն. իմ գիտաւորութիւնս ալ այդ է որ քանի մը խօսք փոխանակելէ վերջը դուրս ելնեմ: Դուն չուցեցիր ինձ զալու, աչա ես քեզի եկայ և հարկ է որ զործը լմցընենք: Կատարեալ կերպիւ որոշեցիր որ դուն իմա ըլլաս: Միւս օրուան քու փառաւոր յանդիմանութիւնդ ինձ աւելի զրդիու տուաւ. այնշաբ զեղեցիկ է իր՝ որ ճշմարիտ վկայ միտք փոխեցի: Ա՛լ ասկէ վերջը չեմուղեր որ ինձ զիր զրես, ալ չեմ ուղեր թէ եպէրստէյնպուրիկ և թէ աւերակներուն մէջ կամ թէ որեկիցէ վիպական տեղ մը տեսութիւններ ընել, որոնք կ'ընդմիջուին, որոնք հսկողութեանս ասկ կ'իխանն Ասկէ շատ աւելին կ'ուղեմ: այդ տանը ներքին կողմը՝ մէջը բնակածի պէս աղէկ կը հանջնամ հիմա. դաշտին վբայ նայող կողմէն պարտէ զը մանելլը գիւրին է. զաղսնի սանդուղք մը կայ՝ որուն բանալին քովդ կը զանուի. այդ զաղսնի սանդուղքը քու սենեակէդ եւրեսի վրայ ձկուած փոքր ջերմանոց մը կը հանէ: Պէտք է ուրեմն որ այդ գուռը բանաս, պէտք է որ զիս ընդունիս, որպէս զի կարենամ զքեզ տեմնել, խօսիլ առանց նեղուերու. պէտք է այս, կը հասկընամ: Ահա ուր հասցուց զիս քու ընդդիմութիւնդ. գիւրինը մերժեցիր ինձ, և ես հիմա աւելին կ'ուղեմ ստանալ: Բոլոր սյս իրիկանը և վաղուան օրը կը թողում որ որոշումդ ընես: Եթէ վաղի իրիկան հաւանութիւնդ շստանամ՝ միւս օրը առաւ. Հեյտէլակէրկ ալիսի մեկնիմ, և ալպատորդիի խօսք վկայ՝ զքեզ այդ տունէն խայտաւակութեամբ վոնանել պիտի տամ: Գիտես որ աղատորդիի եր-

դումս ինձ համար նուիրական է : Հիմակ պատասխան մը չեմ ուս զեր և կը մեկնիմ . մի վախնար , զիս ո՛չ տեսան և ո՛չ ո՞վ ըլլալս հասկցան : Բաղդդ ձեռացդ մէջն է , ընարութիւն ըրէ :

Հետեւեալ օրը , նշանակեալ ժամոն օտարականը հետեւեալ նամակը ստացաւ .

«Պատերամը , պատերազմ , մինչ ցմահ կ'ընդունիմես զայդ : Ո՛չ կ'երկնչլմ և ոչ կը զարհուրիմ քեզմէ . այնպիսի որոշում մ'ըրած եմ՝ որ զիս քու հս ուսածներէդ զերծ կը պահէ : Իմ արդարութեամբս , կամօքնե քաջարառութեամբս քեզմէ աւելի հզօր եմ , և կ'սպասեմ աեսնել ինչ ի՞նչ սիմալ ընես ինձ : »

— Ի՞նչ կրնայ ո՞ւ ած ըլլալ , հարցուց նա ինքնովի . խոհեմութեամբ շարժինք , աւանց ասոր՝ նա լիրես հետուն կը առնի զիս : Սակայն ինչէն կրնամ վախնալ . միթէ իմ ձեռքս չէ այս հպարտ Պրատամանդը :

«Նոյն միջոցին պարոն և ախկին Մօնղա , անոնց հետ նաև կոմնը Հէյաէլակէրկէն կը համնէին :



ԻԳ

Նախանշութեան :

Կառքէն իջնելով մարքիզը և մարքիուհին Փլավին գրկեցին որ իրենց առջեր կը վաղէր , և սիրոց փոխազարձ նշաններ կու տար : Սակայն ուշադիր քննիչ մը մեծ աարքերութիւն պիտի զանէր անոր զորովոյ ցոյցերուն մէջ : Ծփոթած և երկիւղալի նայուածք մը կը ձգէր նա իւր մօրը վրայ , միանդամայն հարցընելով անոր .

— Աղէկ զուարձացաք , մայր իմ . ի՞նչպէս էք , յողնամծ էք արդեօք :

Յորժամանակ անկեղծօրէն թևերը մարդիովին վրայ նետելով , անոր ականջն ի վեր կ'ըսէր .

— Ո՛չ , սիրելի հայրիկ , որշափ ուրափ եմ զքեզ աեմնելուս : Արդեօք ինձ մոտածեցիր : Ես իմ բարի Քրիստինիս հետ շատ աշխատեցայ , և կարի զդասոն էի :

— Օրիորդ Օրթէղ , ըսաւ Յօսէր , կարի տժզոյն կ'երևիք ինձ , հիւանդ էիք արդեօք :

— Ճնորհակալ եմ , պարոն կոմս , զիսէք որ միշտ տժզոյն եմ , պատասխանեց նա տխրութեամբ ժպակելով :

— Եւ ի՞նչ ըրիք մեր բացակայութեան միջորին : Մարդ մը եկաւ :

— Ո՛չ ոք , տիկին մարքալուհի . Սիմնին հետ ըստ սովորականի գուրս կ'ենէինք , և մեր զասերը կանոնաւոր կերպով շարունակեցինք . օրիորդ Ֆլավիի իր ալորակը լմնցուց , և նոր եղանակներ ուսաւ :

— Այս ամենը պիտի քննենք , այնպէս չէ , փոքրիկ Ֆլավիիս :

— Երբ որ ուզէք , սիրելի մայր իմ , նոյն իսկ հիմակ՝ եթէ հաճելի կը թուի ձեզ :

— Ո՛չ , այս զիշեր յողնած եմ , պիտի ընթրինք , ասլա շուտով մը պիտի ննջնեք : Օրիորդ Օրթէղ , հարկ եղած հրամանները տուիք :

— Ամեն ինչ պատրաստ է , տիկին :

Սենեկապանուհին զիսարկը և ճամբարդութեան վերաբերեալ ծրարներն առաւ , տիկին Մօնղա աղջկանը ձեռքէն բռնած՝ դէպ ի սեղանատունը զնաց , և զան իր քովը նստեցրնելով անմտադիր կերպիւմը սկսաւ կրկին հարցափորձներ ընել : Խօսեցած ժամանակը ձեռքը մաներուն մէջ անցուցած անոր զեղեցիկ դէմքը կը շցէր . մէզը կէն 'ի մէկ աշխուժութեամբ մը զան դէպ 'ի իրեն քաշելով չիւմարձակեց :

— Ի՞նչ ունիս հոս , զաւակս : Ի՞նչ է այս ականջիդ ետևի սոսկալի ուռը . զեռ տեսած չէի , երբ եղաւ այս :

— Քանի մը ժամանակէ հետէ հրամանոցդ պատիւ ունեցած էի ըսկու՝ որ օրիորդ Գլավի դեռ նոր սկսած փամփուշտ մը ունի. դուք ևս հրամայեցիք որ բժիշկը բերենք. ինչպէս որ եկաւ, Պարքիլին հետ խօսեցաւ, և պատուէ բներ տուաւ, որուն կը հետակիք: Այս ամեն բաներս ժամանակին իմացուցած եմ ձեզ, տիկին:

— Ի՞նձ իմացուցած էք, օրիորդ, յարեց գէտաթրիս խստութեամբ, միրասի կ'երաղէք: Անշոշտ սպարհնին իմացուցած պիտի ըլլաք, ըստ որում ժամանակէ մը՝ ի վեր անոր ամեն բան իմացընելու մասին անդիի ծայր ուշադիր էք: Եւս սակայն կը կարծեմթէ այս աւելի մասնաւոր կերպով մինձ կը վերաբերի:

— Այս մասին վրայ մեր խօսակցութիւնը մոռցած պիտի ըլլաք, տիկին:

— Բան մը մոռցած չեմ, օրիորդ: Զաւակիս առողջութիւնը թանկաղին է ինձ համար և ամեն բանէ յառաջ այդ կը մտածեմ: Գլավի, ի՞նչ կ'զգաս, սիրելի որդեակս, այդ փամփուշտը ցաւ ունի:

— Հատ անգամ զիշերները այն կողմը պառկած ժամանակս քոնս կ'արզիլէ:

— Կը տեսնէք, աղջիկս դիշերները ցաւերտով կ'անցընէ, և ես չի գիտեր որ քովը գտնուիմ:

— Տիկին, օրիորդ Գլավին զիշերները ցաւերտով չանցըներ. հանդիստ եղիք, երբեմն կ'արթնայ, սակայն քովը կը վազեմ, և պէտք եղած խնամքը կը սահիմ:

— Ճիշտ է ըսածը, Գլավի:

Գրիտախն ակամայ շարժումնը մը կանգնեցաւ, և դեռարոյս աղջիկն վիայ բաւելու համար ձեռքն անոր դիսուն վրայ տարածելով:

— Տիկին, ըստ, երբէք սուտ խօսած չեմ:

— Օրիորդ, կրկնեց Պ. Մօնղա, ներողութիւն կը ինզրեմ, չաշեցէք Գլավին հեռացընելու:

Դաստիարակուհին կապտագյուն մեծ աչքը պարոն Մօնղայի վրայ սևելց, որու աչայ մէջ ճայթելու պատրաստ փոթորիկ մը նշանաւ

րելով հասկըցաւ թէ ինքը և սահսուհին հօն պէտք չեխն մնալ, ուստի լութեամբ բայց վեհ կերպիւ բարեելով սեհեակէն դուրս ելաւ: Ամէտէ դբսուհիի մը նման մինչեւ դուռը առաջնորդեց զինքը. կնոջը հետ առանձին մնալով՝ թեւ անոր ներկայացուց, և առակնոջը հետ առանձին: Մարքիզուհին առանց պատասխանելու մերժեց և սկսաւ անոր առջեւն քանել:

Երկուքն ալ միտանին ներս մասն, մարքիզը դուռը դոյցեց, Պէտքը բաղմոցի մը վրայ ինկաւ:

— Իրարմէ բաժնուելէ յառաջ, տիկին, առանց բարկութեան ուղեցի ցուցընել քեզ այժմեան բանակուուին բոլոր անպատճէուց թիւնը. բանակուի մ'որու պատճառ եղար: Աղջկանդ առջեւ տիսուք գեր մը խաղացեր, և անշահ դաս մը տափր անոր:

— Ա'կմանամ, պարոն, պէտք եր այդ վարձուուր աշջկան նախաւ տինքը ընդունիլ, պէտք եր թողու՛ որ քու առջետ ամբաստանէ տիկին, իրը զաւակիս առողջութեան մասին անփոյթ և անուշադիր: Աղիս, իրը զաւակիս առողջութեան մասին անփոյթ և անուշադիր: Աղջկանդ առջեւ վայելու ընթացք մը պիտի ըլլաք, այնպէս չեւ:

— Կը ցաւիմ, Գէտաթրիս, ըսելու որ գննէ աւելի արդար ընթացքը մը պիտի ըլլաք այդ, ըստ որում կատարելավելու համարիտ է թեցք մը պիտի ըլլաք այդ, ըստ որում կատարելավելու պամանակ է օրիորդ: Օրիմէով ըսածը. քեզի մէկ քանիսանգամ ստուդիւ ոյս փամանդիրդ օրիորդ Օրիմէովն ըսածը. քեզի մէկ քանիսանգամ ստուդիւ ոյս փամանդիրդ ինսէցաւ, դուն պատասխանեցիր թէ բան մը չեր փուշին վրայօք խօսեցաւ, դուն պատասխանեցիր թէ բան մը չեմ, թէ շատերը տեսած նս որ այս թեթև ուռու ունէին, և թէ այն, թէ շատերը տեսած նս որ այս թեթև ուռու ունէին, և թէ ամենաչնչին դարձան մը կը բաւէր զայն հալեցընելու: Այս ժամանակին զարման մը կը բաւէր զայն հալեցընելու:

— Յիբաւի, պարոն, չեմ իմանար խօսքը: Ի՞նչ, կ'ուզես համոզել զիս թէ կը ցնորիմ, թէ յիմար եմ: Բոլոր այդ բաները մոզել զիս թէ կը ցնորիմ, թէ յիմար եմ: Բոլոր այդ բաները մոզել զիս թէ կը ցնորիմ, թէ յիմար եմ: Բոլոր այդ բաները մոզել զիս թէ կը ցնորիմ, թէ յիմար եմ: Բոլոր այդ բաները մոզել զիս թէ կը ցնորիմ, թէ յիմար եմ: Բոլոր այդ բաները մոզել զիս թէ կը ցնորիմ, թէ յիմար եմ:

— Չեմ զիտեր, սիրելիս, թէ այն ժամանակը քու մը այլանդակ, նախանձութեամբ զբաղած եիր, անշուշտ զայն միայն կը մտածէիր, և ուրիշ ամեն ինչ անշամարելի եր քեզի համար:

— Տեսնեք, կշոամբէ զիս որ զքեղ ամեն բանէ վեր կը սիրեմ։
— Երբէք քու սէրու չեմ կշոամբէր Պէաթրիս, ընդհակառակին
երջանիկ եմ այդ պատճառաւ . սակայն կը փափաքէի որ տարբեր
կերպիւ ինքինքը յայտնէր այն, կը փափաքէի որ իմ վրաս տարբեր
կերպիւ մը զբաղէիր, և օտարական աղջկան մը ձեռքը չյանձնէիր այն
բաները՝ որք քու ձեռաց մէ ջայնչափ լաւ վիճակ սլիախ ունենային։

— Միշտ այդ յաւիտենական ամբաստանութիւններդ. սակայն կը
կարծեմ թէ այս պարագայիս մէջ բոլորովին անհիմն են անտնք,
ըստ որում այդ օտարական աղջկիը քեղի համար օտարական չէ,
մանաւանդ թէ ժամանակէ մը 'ի վեր մի միայն անոր վրայ կ'զբա-
ղիս, և դու ինքնին կու տաս անոր այն տեղը՝ որուն համար ինձ
կը սրդողիս թէ կը թողըւմ իրեն։

— Քանի՞ քանի՞ անզամ, Պէաթրիս, պարապ տեղը միւնոյն
խօսքերը սիրախ կրկնեմ քեղ։ Այո՛, իրաւունք ունիս իմ յաւիտե-
նական ամբաստանութիւններսյիշելու, ըստ որումմեր ամուսնանալէ
'ի վեր զքեղ աղաչելէ չդադրեցայ որ բնութիւններդ փոխես, և
հաւատա ինձ, սիրելիս, որ եթէ մէջերնիս շատ մը վիճաբանու-
թիւններ ունեցանք՝ եթէ մեր մէջ տեղը սև ամպեր ծաղեցան՝ եթէ
մեր ներքին վիճակը փոխուեցաւ՝ դու ես միայն պատճառը։

— Ես եմ պատճառը, ես որ տարիներէ 'ի վեր քեղմէ դուրս
մտածում մը չունեցայ, ասկերախտ . Ես, որ զքեղ անհուն սիրով
մը կը սիրեմ, մինչդեռ դու . . . և դու կը համարձակիս զիս
ամբաստանել։

— Գիտեմ Պէաթրիս, թէ սուրբ և համեստ կողակից մ'ես, զի-
տեմ թէ քու առարինութիւնդ և համբաւդ անստղիւտ է, բայց . . .

— Ես դու զիտես այդպէս ըլլան և կը թողո՞ս զիս, և նախան-
ձութեան տանջանքներու կը մասնես, հետզէետէ քսան տարբեր
տառապանքներ պատճառեցիր ինձ։ Գու Տալանեի գքսուհիդ, գե-
րասանուհիներդ, գեռ ինչ զիտնամ։ Վուզես որ տանս զբաղիմ,
աղջկանս զբաղիմ, աղջկանս՝ որ քեղմէ ետքը աշխարհիս մէջամնէն
սիրականս է, սակայն ուր զանամժամանակ և զօրութիւն այդ բանին։
Անդադար արտասուքներու մէջ ընկլած եմ, և սիրտս և դլուխս իրա-

ւայի վախերով լեցուած է միշտ։ Զքեղ կ'սպասեմ հանապազ, և
խիստ ուշ տուն մանելի կը տեսնեմ, դիմացդ վրայ զգուանաց և հա-
մակրութեան ցոյց մը փնտուեմ, և զքեղ միշտ ինձ նկասմանը սառ-
և անտարբեր կը գտնեմ, վերջապէս քաջկըհասկընամթէ ոստիսու-
հիներու բաղկացը մէջ կը զանուխս երբ այսպէս ձեռքէ կը թողուս
զիս։ Ո՛չ, այս ամեն նեղութեան մէջ ինչպէս կրնամ մտածել թէ
ծառաներս զիս կը գողնան թէ չէ, կամ թէ զաւակս օրինաւո-
րապէս իր երածշառութեան դասը կառնու թէ չէ։ Ո՛չ, Ամ.տէ,
ըապէս իր երածշառութեան դասը կառնու թէ կ'այլիմ՝ միթէ կարելի է ու-
րիշ բանի մտածել։

— Զեմ ուրանար, խեղջ Պէաթրիս, ո՛չ քու ցաւերդ և ո՛չ քու
տառապանքդ. շատ վշտացայ այդ մասին, և գեռ մինչև հիմա կը
վշտանամ։ Սակայն այս ամեն սասաւապանքներով համերձ ընկերու-
թիւններէ չհեռացար, պարահանդէւներ և թատրոններ վաղեցիր,
հաղարաւոր այցելութիւններ կատարեցիր։ Ուրեմն . . .

— Ուրեմն կրնամ մատանն ալ, կամ աղջկանս սենեակն ալ եր-
թալ, այնպէս չէ։

— Բայց . . .

— Այո՛, իրաւունք ունիս . ինձ համար զուարձութիւնները ար-
գիլուած են . խեղջ լքեալը սէտք չէ որ իր արտասուքները ցուցը-
նէ, կամ վայրկեան մը մոռնայ զանոնք։ Արտասուելու համար ծնած
է, և միշտ սէտք է արտասուել։

— Պէաթրիս . . .

— Է՛ս, լինչ, կը կարծես որ զքեղ հասկըցած չեմ։ Այն համ-
բորդութիւնը որ ըրինք և որմէ այնչափ զուարձանալ կ'սպասէի, ան-
համբերութեամբդ բոլորովին խանողարեցիր։ Գու կը սիրես այդ աղ-
ջիկը, պարոն, և ահա ասիկա մեծ անդթութիւն մ'է ինձ նկատ-
մամբ։ Իմ գժբաղկութիւններու մէջ կը կարծէի թէ բարեկամ
մը զտած եմ, չողի մ'որու նիւթական կենաց հոգերը կրնայի թո-
ղուլ։ Սիփթարուած կ'զայի ինքինքս, պաշտապան մը, նեցուկ մը
զտած ըլլալ. կը կարծէի, սակայն դու՝ շուգեցիր թողուլ ինձ այդ
պաշտապանը, այդ նեցուկը։ Գու սէրդ ամեն ինչ յափշտակեց ինձ-

մէ : Ի՞նչ ըրած եմ քեզ, Ամէտէ, որ այդպէս մարտիրոսի մը պէս կը տանջես զիս :

Մարբիզը ինոջը մօտեցաւ, և անոր ձեռքը բռնեց . կը հեծկը տար նա անդադար :

— Սիրական Պէտքիստ, ըստ նա, խորունկ դժութիւն մը կը պատճառես ինձ :

— Ո՛չ, զթութիւն կը պատճառեմ եղեք, զոչեց Պէտքիս :

— Այո, կը կը ինեմ, զմտթին, ըստ որում ալ խօսք մը չեմ կրնար զմնել բայսարելու համար այն անհուն վիշտը՝ զոր սրտիս մէջ զոյցոցիքը : Քու աղետալի տրամադրութիւններդ փոխելու համար ամեն միջոց՝ ի գործ զրի . սակայն դու կը մերժես ինձ անսալու : Մեր մէջը վերատին հաշտութիւնը վերահաստատելու համար, սրտիդ մէջ միիթարութիւնը բնակեցնելու համար, վերատին փորձ պիտի փորձեմ զեղեղ համոզելու : Գիտես թէ մօրս յիշատակը մ'ըշափ նուիրական է ինձ, զիտես թէ այս ամենասիրելի յիշատակին վրայ երգում մը մ'ըշափ սրբազն բան մը պէտք է ըլլայ ինձ համար, վերջապէս զիտես թէ աղջիկս մ'ըշափ կը պաշտեմ : Լաւ ուրեմն, իմ սիրականս, մօրս յիշատակին և աղջկանս զլխուն վրայ կ'երդնում թէ երբէք օրիորդ Քրիստինի և իմ մէջտեղս ամենացուրտ և ամենաօրինաւոր յարաբերութիւններէ զատ ուրիշ յարաբերութիւն մ'անցած չէ . եթէ երբէք աշքերս անոր վրայ վերցուցած եմ՝ միայն Ֆլավիի քոյլ զտնուած ժամանակներն է, որպէս զի տեսնեմ թէ ինչ աստիճան հոգ կը տանի անոր : Աշխարհիս մէջ անորմէ անելի անտարբեր մէ կը չկայ ինձ համար, և հաւատա թէ այդ աղջկան նկատմամբ միայն երախտազիտութիւն մը կ'զգամ : Ատկէ անելին իսկ խօսիմ, այդ համեստ, խիստ և անաշտ աղջիկը, որ իր պարտաւորութեան վերին է, ինձ համար կին մը չէ, իսկ զան սրգող մտածում մը ինձ կ'երեկի թէ մինչեւ աղջկանս վրայ պիտի ցատիէ, զոր յանձնած ենք իրեն : Երբէք մարդ մը, հաւատի եմ այս մասին, անորմէ բարեհաճ զգացում մը ընդունած չէ : Աւնի սիրա մը, կը կասկածիմ ատոր վրայ : Կրնայ սիրել, չեմ կարծեր : Ի՞նչ, միթէ զիս այնչափ իինը կը կայծես որ ժամանակու ընտանայն հառաջանքներով անցընեմ :

— Ո՛չ, եթէ զիս տակաւին սիրելիք :

— Եթէ սիրէ ի՛ զքեղ . այս, կը սիրեմ զքեղ, Պէտքիս, բոլոր սրտովս, և իմ կողմէս ես ալ կ'ըսեմ քեղ . Եթէ կամենայիք հաւատալ, եթէ մեր յարաբերութեանց մէջ աւելի քաղցրութիւն, աւելի վատահաթիւն կամենայիք յուցընել, մեր երջանկութեան բան չսփափ պակսէր բնաւ :

— Լաւ ուրեմն, Ամէտէս, հարցուց Պէտքիս իր ամուսինը դրէլով, ի՞նչ կ'ուզես որ ընեմ : Ամեն ինչ պիտի ընեմ, պիտի ընեմ հիմակ շուտով մը, իմ բարի և սիրուն հրեշտակս :

— Նախ պէտք է որ հաւատաս ինձ :

— Այո, կը հաւատամ քեզ, միշտ պիտի հաւատամ :

— Յետոյ, տանգ հօկտութիւնը ձեռք պիտի առնեսու, ի՞նչ պէտ նաև աղջկանդ կրծութեամբ ուղղութիւնը . կամ եթէ այս գործը կարի գժուարին կը թուի քեզ՝ քու անիրաւութիւնովդ և դէշ վարամունքներովդ՝ չպիտի վհատեցնես այն օրիորդը՝ որ այս խիստ և ծանր պաշտօնը վրան առնելով այնչափ անթերի կերպին կը կատարէ դայն :

— Վաղը ներսողութիւն պիտի ինզրեմ անորմէ :

— Ո՛չ, ներսողութիւն խնդրել պէտք չէ, այդ բարի վարժումնք, բամսաւորութիւնն, հանգարատ թիւն . և հուսկ ուրեմն չպիտի իսուիս ալ ինչ որ կը խօսէիք՝ ազնիւ և վեհանձն բարեկամուհւոյ մը մասին, տիկին Տալանեիի ըսել ի՛ուղիք : Զմող ծաղրելի ընող պարագատական խօսքերէ պիտի զգուշանաւ, որոնց կերպ պատասխանել, և սակայն լոեց :

Մարբիզուհին ժամանեցաւ :

— Դարձեալ այդ խօսքը, ըստ :

— Կը պաշտմիմ :

— Ուրիշ ի՞նչ ունիս ըսելիք :

— Ուրիշ բան մը չեմ ինդրեր, և դու երկրիս վրայ կիներուն ամենէն կատարեալը պիտի ըլլաս :

— Այո, կիներուն ամենէն կատարեալը սիրտի ըլլամ ուրեմն ըստ որում այդ ամեն բաները պիտի ընեմ :

— Հնորհակալ եմ, Պէաթրիս, շնորհակալ եմ որ այսպէս մեր տոջի ժամանակներու խաղաղութիւնն և ուրախութիւնները կը վերադարձնես։ Հնորհակալ եմ, այժմ օրհնեալ լլլաս։ Սակայն յոզնած ես կարծեմ, երթանք սենեակդ, ուր լաւ քուն մը պէտք է քաշես, և վաղը մեր նոր կեանքը վայելելու համար ուրախ և զուարթ պիտի զարթնուս։ Օ՞ն, երթանք միթէ դարձեալ թես կը մերժես։

— Իմ Ամէտէս։

Սէկ մէկու թեներուն մէջ նետուեցան, և անդամ մը ևս իրենց սիրտը համաշունչ կը տրոփիէր. անդամ մ'ես ներելի սիրոյ, պարաւաւորութեան մէջ նուիրագործուողսիրոյ իրական և հեշտալիյուզմունքը կ'զային անմնք՝ որու քով արդիլուած վայելմունքները լեզի պառուղներ են միայն։

Մարքիզը կոտջը խուցը մոտաւ, իրենց ամուսնութեան առաջին ամիսներուն նման անպատճիմ սիրով և յնծութեամբ անոր դիշերային հաղուստը հագցուց։ Խսկ Պէաթրիս անչօտի երջանիկ կ'ըզդար ինքնինքը՝ որ ամն մէկ մտածումներուն մէջ՝ Հստուծմէշնորհակալ կ'ըլլար։

— Ո՛չ, կ'ըսէր նա խրովի, այն խեղճ Քրիստինին դէմ կարի անիրաւ գտնուեցայ, անդթաքար վիրաւորեցի զինքը, ուստի և վաղուան չպիտի սպասեմ որ չետը հաշտուիմ։

Երջանիկ սէրը բարութիւն կ'արտադրէ։

Երբ մարքիզը իր սենեկին մէջ կոյուեցաւ, իր ներքին վիճակին վրայ աւելի հանդիսաւ սենեկապետը համբեց, և սկսաւ իր բացակայութեան ժամանակը եկած քանի մը թուղթերը կարդադրել։ Յետոյ սենեկին մէջ գեղերելով՝ զիշերուան պատահմունքներուն վրայ կը խորհէր նա, կը խորհէր նաև այն ամեն տառապանքներն՝ որ իր կնոջը բնութիւնը ատակակին կրնար իրեն սպառճաւել։

— Ա՛չ, կը մրմջէր, եթէ ուզէր զիս աւելի քիչ սիրել այն ժամանակը ես շատ պիտի սիրէի զինքը։ Խեղճ Պէաթրիս։ Կայն միջնին թեթև ոտնածայն մը լսուեցաւ, և մեղմաքար գոււրը զարակին։

— Արդեօք ինքն է նորէն, արդեօք իր հին բնութիւնը դարձեալ ձեռք առնել կ'ուզէ, հարցուց նա խրովի դժկամակ կերպով մը։ Ովէ է այն, յարեց բարձրաձայն։

— Ես եմ, պարոն մարքիզ, պատասխանեց դողդոջուն ձայն մը։

— Դուք, օրիորդ։ Արդեօք Գլավին հիւանդ է։

— Ո՛չ, պարոն մարքիզ, հաճեցէք բանալու։ ձեզի հետ խօսելու անհրաժեշտ պէտք ունիմ։

Գուուր բանալով՝ Քրիստին իր գիմացը ներկայացաւ։ Քրիստին, ոչ իր մեծափառ և երկայն սև պարեգօտով, այլ սպիտակ գունելց սենեկի հաղուստով, որ մետաքսեայ ժապաւէնով մը մէջքէն սեղմուած՝ երկայն երկայն թեներ ունէր, և որուն վերի կողմը փոքր ինչ բաց՝ շքեղ կուրծքի մը վրայ սրանչելի բաղզուկներ երեան կը հանէր։ Եր սեաւ զեղեցիկ մազերը՝ որուն հիւսակները կէս մը թափուած էին, կը պատէին իր գէմքը՝ որ վեհերոտ ամօթխածութեան մը հետ միանդամայն անյուղդողդ որոշում մը կ'արտայայտէր։ Այս վիճակին մէջ զեղեցիկ էր նա, սակայն տարօրինակ կամ լաւ և՛ զերմարդկային զեղեցիկութիւն մը ունէր, այնպէս որ մարքիզը զարմացած մնացած էր։

— Ո՛չ կ'ուզէք ինձմէ, օրիորդ, հարցուց նա։



Ի՞՛

Խոսքովն նուանէն։

— Պարոն մարքիզ, պատասխանեց Քրիստին, թողէք որ վայրէին մը նստիմ, ըստ որում կարի յուզուած ըլլալով չեմ կրնար խօսիլ։

— Կ'ազմասեմ, օրիորդ։

Եւ մարքիզը կարի բնական զարմացմանը կը դիտէր զան, և իր երևակայոթեան մէջ բիրաւոր կաշծիքներ կը ծփային, որոնց թէ և չէր համարձակեր հաւատալ, սակայն և այսպէս իր սիրան ակամայ կը տրոփէր, ըստ որում կարի գեղեցիկ էր Քրիստին, և այսպիսի ժամու մը մէջ անոր այցելութիւնը իրեն կարի տարօրինակ կը թուէր :

— Պարոն, յարեց աղջիկը վայրկեան մը լուռթենէ ետքը, վաղը պէտք է որ ձեր տունէն մեխիմ, մարդասիրութեան մեծ ցցցեր տուած ըլլալնուդ պատճառաւ՝ ինքինքս պարտաւոր համարեցի այդպիսի որոշում մ'ընելուս պատճառներն բայարձակաղէս յայտնել ձեզ :

— Սեկուլ, բայց ի՞նչուէս, օրիորդ Քրիստին, միթէ այն քանի մը խօսքերուն պատճառաւ՝ զորս բերնէն համելուն համար մարքիզուհին արդէն զշացած է, և որոշած իսկ՝ որ վարդ առաւու ձեզ մէ ներուցներն ինքըէ : Անկարելի բան է այդ, և ես երբէք չեմ թողուր զձեղ :

— Այս զիշերուան պատահմոնը չէ, պարոն, որ զիս կ'ստիսէ Ֆլալիին բամնուիլ, և կ'ազաշմ որ այս մասին վստահ ըլլաք : Անոր վրայ ունեցած մէրս այդ տեսակ քսութեան խօսքը համբերութեամբ մտիկ ընելու քաջասրութիւնը կինայ տալ ինձ : Ասկէ դատ տիկին մարքիզուհին իր մայրական իրաւանցը մէջ ըլլալով դինքը ամբաստանելը զրեթէ անիրաւութիւն մ'է :

— Բայց տրեմ ինչո՞ւ . . .

— Ամենածանր պատճառներ ունիմ, պարոն մարքիզ : Եթէ ես ինքնին չմեկնելու ըլլամ՝ դուք զիս պիտի վընտեք . ուստի կ'ողեմ բառնալ ձեզմէ այդ տհաճութիւնը, և ինձմէ ալ այդ անպատուաւ թիւնը :

— Յիրաւի, օրիորդ, բան մը չեմ հասկերնէդ :

— Հիմակ պահէ մը պիտի հասկենաք խօսքերնէդ : Հիմակ պահէ մը պիտի հասկենաք, պարոն, եթէ համբը քահի մը վայրիեան ինձ ու շաղրաւթիւն նուիրել : Զեղի ըսելիքս ամենի մը վայրիեան ինձ ու շաղրաւթիւն նուիրել : Զեղի ըսելիքս ամենաը բան մ'է, ըստ որում ձեր պատույն պիտի վստահանամ իմ կենաց դաշտնիքը, ձեր ներողամտութեան հետ միանդ ամայն :

ձեր պաշտպանութիւնը պիտի հայցիմ, զօրս կը յուսամ իմէ չպիտի զւանաք ինձ :

— Պաշտպանութիւնս բնականաբար նուիրած եմ ձեղ, օրիորդ, ներողամտութեանս դալով չեմ կարծեր որ պէտք ունենաք անոր :

— Այո՛, պարոն, ձեր ներողամտութեան պէտք ունիմ, ըստ որում կարի յանցաւոր եմ, ըստ որում այնպիսի յանցանք մը դործած եմ՝ որու համար մարդիկ ջատագովութիւն չեն լնդունիք : Եթէ դուք ալ ուրիշ մարդիկան պէտ իմ՝ այն ժամանակ միկ նելէ զատ ուրիշ բան չմնար ինձ :

— Խիստ ըլլալու ոչ կամք և ոչ իրաւունք ունիմ, օրիորդ, և գեղ ամենամծ ուշաղբութեալիք մտիկ կ'ընեմ :

— Ընորհակալ եմ, պարոն մարքիզ, Վստուած պիտի վարձատրէ զենքն որ խեղջ որբի մը զթութիւն կը ցուցընէք : Ինչպէս ամենքը նայնպէս և դուք զիտէք իմ անցեալս . մարդասիրաբար ինչ գունած դաստիարակութիւնս, Ընդզիոյ և Գերմանիոյ մէջ ունեցած պաշտօնս : Բնութիւնս արտաքսուս կը ճանչնաք, պարոն մարքիզ, սակայն ոչ բնութիւնս և ոչ կեանքս իներբուստ յայտնի է ձեզ :

Այցրեան մը լոեց Քրիստին, որպէտ թէ ընելիք խոստութիւններէն ինքն ալ զարհուրած : Պ. Մօնզա բարեհան նշանով մը քաջալերեց զինքը :

— Ո՛չ, ամեն ինչ պիտի ըսեմ, շարունակեց Քրիստին, ասուր համար եկած եմ. զտուած անելանելի դիրքիս մէջ այս օրերս բաւական տանջուեցայ, միկուսի ըլլալուս և զիս հալածող սատանային դէմպատերազմելու անկարող զտուելուս պատճառաւ բաւական տառապեցայ, ուստի հարկ է որ տառապանքներս վախճան մ'ունենան :

— Ամեն ինչ որ կարելի է ընել՝ պիտի ընեմ, օրիսրդ, վստահ եղիք :

— Պէտք եմ պղպայութեան ժամանակներէն սկսիմ, ըստ որում անկ սկիզբ կ'առնու իմ դժբաղդութիւնս և այն ճակատազիրը՝ որ վրաս կը ծանրանայ : Եթէ պաշտպանս զիս իմ կարդիս մէջ ձեզ ըսել ըլլար որ ապրիմ, եթէ զիս իմ խոնարհ վիճակէս չհաներ՝ այդմ շորջս պաշտող բոլոր չարիքներն ճանչցած չպիտի ըլլայի, զիս մաշեցնող

աղետալի կիրքերն չպիտի ընդարձակուէին, և ես ալ հիմալ այս միջոցիս՝ մօրս պէս խոնարհ և երջանիկ հասարակ աղջիկ մը պիտի ըլլայի՝ ընտանիքէս շրջապատռած, միայն ինձ ծանօթ եղած վայելմունքներուն փափաքող, և անեզը, թերես անկարելին չպիտի երաշէի: Սակայն Նախախնամութիւնը տարբեր կերպիւ տնօրինելով մօտակայ դղեկին տիրոջ՝ իմ բնական տրամադրութիւններս դարձացընելու դաղափարը ներշնչեց, և միջոց ու կամք տուաւ անոր այս բանն ընելու, և մինչև անդամ մահուանէն ետքը շարունակելու այս դիտառութիւնը՝ որ բարեգործութեան մը տեղ առնուեցաւ:

Այս կինը որուն՝ մեռնելու ժամանակը յանձնած էր զիս, ճշտապէս ամոր ամեն կարերը գործադրեց: Իմ կրթութեանս համար սահմանուած գումարէն ստակ մը փուծ տեղը չվասնելով երեք ամիսը անդամ մը օրինաւոր ընկալազիրներն և ուսուցիչներուս վաւերագիրներն նօտարին կը ներկայացնէր, և այսպէս՝ տասնեռութը տարեկան հասակս լրացընելէս վերջը՝ պաշտպանիս ինձ թողուցած հազար երկու հարիւր ֆրանք եկամուտէն հարիւր սկուտ եկամուտ մը իրեն կապուելու իրաւունքն ստայցաւ: Այս անսիրտ, տղէտ և անխելք կինը որյետին աստիճանի ջերմուանդուհի մ'էր, վրաս ունեցած բոլոր ազգեցութիւնը կը բանեցընէր որպէս զի ստիպէ զիս վանք մը մանելու. կրօնական կեանքը խիստ զմայլելի զոյներով կը նկարագրէր ինձ, և արդէն բնութեանս կարի յոյժ յարակից փառասիրական միտումներ կ'արթնցընէր սրախ մէջ, դասախարակութեան նուիրուած բոլոր միաբանութեանց վանքերը կ'առաջնորդէր զիս, և դիտել կու տար թէ մեծաւորներն մինչև անդամ ամենանշանաւոր անձերու քով ինչ պատիւ և համարում կը վայելէին:

— Եթէ ուզելու ըլլաս, կ'ըսէր նա, դուն ալ այսպէս կ'ըլլաս, այս բարի քոյրերը, որք քեզի նման յետին զասի մը մէջ ծնած էն հիմակ իրենց տաղանդովը և իրենց բարյականովը այս բարձր դիրքը բռնած են, թէ և ասոնց և ոչ մէկը քեզի պէս կըմութիւն ստացած է, ոչ մէկը քու համարթիւնդ ունի, ոչ մէկը քու հազար երկու հարիւր ֆրանք եկամուտ: Ի՞նչ զեղեցիկ հարստութիւն

մէջ այն. ես ալ միևնոյն տանըմէջ իբր աշխատաւոր քոյր կը մտնեմ, և դու զիս կը սրաշտպանես:

Մաիկ կ'ընէի և կը լրէի, ըստ որում եկեղեցական շքեղութիւնները ինձ համար հրապուր մը չունէին, և վանական զուարձութիւնները իմ փափաքներս չեն գոհացըները բնաւին: Մօրս տեղը բանելու սահմանուած այս կինը՝ ինձ այս տեսակ առաջարկութիւնները ընելով դամ քան զզամ սիրտս կը պաղեցընէր իրմէ: Հասկըցայ որ չէր սիրեր զիս, և ես ալ սիսայ զինքը չիրել. ինքինքիս մէջ ամփոփուեցայ, և զզայի այն անբաւ կղղիացումը՝ որու. կը դատապարտէր զիս իմ ծնունդս և աստիճանէս վեր տրուած զնասաքիր դաստիարակութիւն մը: Այս այն ժամանակէն կ'սկսի այս տարօրինակ բնութիւնը՝ զոր բան մը կարող չէ փոխել: Թէկ բոլորովին գեռահամ՝ հոգւոյս զորովալի ազդումները և իմ մէջ եւացող կիրքը լրեցուցի, համազուեցայ թէ ես ինքս կը պարտաւորէի կեանքի անկարելիութեանց գէմ մարտակը և ապագաս շինել, և ասոր համար իմ բոլոր զօրութիւններս հաւքեցի:

Օր մը պահապան կինը զիս եկեղեցին առաջնորդեց. այն ժամանակը տասնեերեք տարեկան էի: Մեղմէ քիչ մը ետքը՝ շողշողուն բազմութիւն մը տաճարը մտաւ. գեռահամ աղջիկ մը, իր զարդարանքովը և երջանկութեամբը զեղեցկացած՝ խորանին մօտեցաւ, բազմաթիւ ընտանիք մը, բարեկամներ և նշանաւոր անձեր զինքը կը պատէին: Իրեն նման հարուստ և իրեն նման ապնուական նշանած մը անոր ձեռքը բռնած էր, և չորս կողմն շարունակ այս ձայները կը լսէի. Ո՛չ, որչափ զեղեցիկ, որչափ երջանիկ է: Այս զեղեցիութիւնը, այս երջանկութիւնը՝ իմ դիրքիս, իմ գժբաղդութեանս թշնամնք մը կ'երեւէին. ամենատարօրինակ դադափարներ մտացած մէջ ծնունդ առին, նոր հորիզոններ և անձանօթ ձանապարհներ բացուեցան իմ առջևս. յիմար թերես ապուշ յոյսեր յզացայ, որք այն ժամանակէն՝ ի վիր ինձմէ չբաժնուեցան երբէք: Այս վայրի կեանէս ամեն ինչ փոխուեցաւ, անօրինակ եռանդով մը ինքինքս ուսման տուի, հապուստի հոդ տարի, յաճախ հայելին նացեցայ. զիս շրջապատող անսույա անձերու մեծարանքը փնտիւցի, իմ կաւ-

բողոքինս անոնց վրայ փորձեցի, և վերջապէս ոէդ ուրախութեամբ մը նշմարեցի՝ որ ամենուն կ'իշլեմ, և թէ մեր փոքր շրջանակին տէրը և թագուհին եղած եմ։ Այն ժամանակը ուրիշ շրջանակի մանաւի զդացի։ Գուցէ կը նեղացրնեմ զձեզ, պարոն մարքիդ։

— Ընդհակառակը ամենամեծ զուրքութիւն մը կը պատճառէք ինձ, օրիորդ։ Շարունակեցէք, կ'աղաչեմ։

— Չեմ յուսար, պարոն, որ մտքերնէդ անցուցած ըլլաք այս զըրաւոր պատճառը՝ որ կ'ստիաէ զիս այսափ շատ իմ վրայօքս ինձ սելու։

— Ի՞նչ որ ալ ըլլայ պատճառը՝ հաւատացէք որ ամենայօմար կամօք զձեզ մտիկ կ'ընեմ։ Զեր անկեղծութիւնը և ձեր աննենդ բնաւորութիւնը վերջին ասախան սիրտս կը շարժեն, և ասկայն չեմ հասկրնար բնաւին թէ ինչու կ'ուզէք աղջիկս այսպիսի ընափր գաստիակուհին մը զըրկել։

— Ե՛ս, պարոն, սպասեցէք, սպասեցէք, տակաւին դատաստան մի ընէք։

Այս միջոցիս, Քրիստոնի թխաղոյն երկայն խոսկալիքներէն մին՝ առանց ինքը նշմարելու՝ բոլորսին քակուելով՝ իր սպիտակ ուսերուն վրայ թափուցան։ մարքիզը չկրցաւ իր նայուածքը բաժնել այս փառաւոր մալերէն՝ որ անոր պարեզօսին չափ երկայն էին։

Գեռահաս աղջիկը շարունակեց։

— Տամնեութ տարիս լրացուցած ժամանակս՝ պաշտպանուհոյս հարածանրները վերատին սկսան։ Ասկայն տիրոջը կտակովը այն տարիքիս մէջ անձնիշխան և իմ դործքերուու ավաս էի. իմ փոքրիկ հարստութիւնս և հասսատուն եկամուտի պայմանապիրը յանձնեցին ինձ, և ես ինքինքս Քրանսայի ամենէն մեծ կինը կարծեցի։ Սակայն այն կինը՝ որու հետ կ'ապրէի, սրտիս վրայ էր. ալ ինքնինքս անորմէ այնչափ բարձր կ'զայի։ որ վրան իշխելու կ'ամաչէի։ Տան մը մէջ ուր թոշակաւոր աշակերտներ կ'ընդունէին, քանի մը ամիս անցուցած ըլլալով, նոյն հասսատութեան տիրուհին զիս հրափեց որ իբեն քով երթամ, և տանը մէջ օդնական ըլլամ իրեն. սիրով ընդունեցայ այս առաջարկութիւնը, և մեծ հաճութեամբ ու

յափտենական կերպով բամնուեցայ այն շահախնդիր կինէն՝ որմէ սիրոյ զգուանք մը չէի ընդունած, և գոլոցին մէջ հասաւառաւեցայ ուր զեղցիկ սենեակ մը տղին ինձ։ Զեր համբերութիւնը չարաշար չպիտի գործածեմ, պարոն. պիտէք թէ բնչպէս անդղիացի օռփիորդի մը՝ Փաքէթի յարեցայ, թէ բնչպէս անոր հետ Անդղիացի զայի, թէ վերջապէս ինչպէս այս բարեսիրտ լնասանիքը զբեթէ որդեղը զիս։ Անշուշտ տիկին դքսուհին այս ամենը պատմած է։

— Այս, զիտեմ նաև թէ բնչպէս մերմեցիք այն շողշողուն և ողոքալի մեծարանքներն՝ որով շրջապատած էին զձեղ. զիտեմ թէ ինչու այդ բնասանիքը թողուցիք՝ ուր այնչափ երջանիկ կ'ապրէիք. բայց ներեցէք ինձ խօսք մ'ըսել. չեմ իմանար թէ բնչպէս այդ ուսուցչէ անհաստատ և երբեմն տհաճելի դիրքը ձեզի առաջարկուած ամուսնութիւնէն նախամնծար համարեցիք։

— Ահա Ճշդագէս այդ է՝ որ պիտի բացատրեմ, հակատաղիրս և կենացս գերազգութիւնն է այդ, և ահա հոդ ձեր բոլոր ներողամութեան պիտի կարօտիմ։

— Տեմնէնք։

Վարանեցաւ Քրիստին, և թեթե մը կարմրելէ վերջը շարունակեց։

— Ինձ առաջարկուած ամուսնութիւնը մերմեցի, ըստ որում մարդ մը կը սիրէի որմէ սիրուած էի

— Կը սիրէ իք, գոչեց մարքիզը կանգնելով, կը սիրէ իք և սիրուած էիք. գո՞ք, օրիորդ։

— Այս, պարոն։

Եւ զլուխը ձեռացը մէջ պահեց։

Ամէտէի ձայնը և գէմքը զոյցն իր մասաւումէն առաջ փոխուեցաւ, և տեսակ մը խստութիւն և բրտութիւն իսկ առաւ, զոր Քրիստին նշմարեց իսկայն, թէկ ուսկէ յառաջ եկած ըլլալուն մասին սիսալելով։

— Ասկէ առաջ ձեզի կ'ըսէի որ չաճապարէք զիս որդարացը նելու, ըստ, հիմակ ալ կ'ըսեմ թէ, չաճապարէք զիս պատպարտելու, պարոն։

— Ես ալ, օրիորդ, կը կրկնեմ թէ ո՛չ կամք և ո՛չ իրաւունք ունիմ զձեղ դատապարտելու :

— Ո՛չ, առաջին անգամ, այսպէս չըսկը, պարո՞ն :

Գառն ժպիտ մը երեցաւ շուրթերուն վրայ . յետոյ յարեց .

— Սակայն ինչ հոգ, կ'ուղեմ ամեն ինչ յայտնել: Պարո՞ն և տիկին Բաքէդ զիս իրենց հետ ամեն տեղ կը տանէին, և կատարեւ լսապէս իրենց աղջկան տեղ կը դնէին զիս: Այսպէս իրենց շքեղութիւնը և հարստութիւնը ամեն կերպով կը վայելէի: Երկուք նին ալ ամենաբարձր աղնուապետականութեան մէջ ծնած՝ դուքսի մը և շատ մը կոմսերու հետ աղջականութիւն ունէին, և Լուտօնի ամենազիւ ընկերութիւններու մէջ կը յաճախէին, ուր ՚ի շնորհս անոնց ես ալ կատարեալ ընդունելութիւն մը կը դտնէի: Այս ընկերութիւններուն մէջ ստէտ հայրենակցի մը կը հանդիպէի, զեղցիկ, հարուսա, վայելու և աղնիւ, զըր բոլոր կիները մ. կ մէկէ կը յափշատէին և որ անոնց ամենուն հետ կ'զբաղէր, և բարեյաջող մարդու մը համրաւն ունէր: Բոլոր ընկերութիւններու մէջ, ճոխ կիներու տուներ և ձիարշաւներու մէջ անոր վրայ կը խօսէին: Բոլորովին իրեն յատուկ մեծահօգիութեամբ մը թուղթ կը խաղար, աղնիւ շնորհիւ մը կը կորսնցընէր և միշտ ստակ կը պանէր: Ամեն տեսակ պարերը կը պարէր նա, ձի կը հեծնէր և նորաձեւնեան օրինակ կու տար ամենուն. վերջապէս տիեզերական մարդ մէր: Գաղղիոյ դեսպանատունէն զատ՝ ուսկից որպէս թէ իր օրինաւորական կարծիքները կը տարագրեին զինքը, արքունիքէ զատ՝ որ երբէք չէր երթար ՚ի պատճառս Հանովերի աղջատոհմն դէմ չին վրէժինդրութեամ մը, ամեն ակումբներու մէջ կը տեսնուէր նա: Ըստ որում արտաքին փայլը աչքիս հրապոյր մը չունի՝ ՚ի սկզբան ուշադրութիւն չըրի անոր:

Անշուշա զիակը որ Գրանսայի թատրոններուն մէջ կենդանի սպատկերներ (tableaux vivants) ձևացնելու սովորութիւնը գեռ շնորհ օտարազգիք իրենց սիրելի զնարժութիւն մը ըրած էին զայն: Օր մը պարո՞ն Բաքէթի մէկ աղջականին տունն էինք, շղիւտեմ ինչ հաղուստի վրայ խօսուելով՝ վերջապէս կենդանի պատ-

կերներու վրայ զրոյց բացուեցաւ, և հան որոշեցին որ ձեացընեն զայն: Մեր հայրենակիցը և ես՝ ներկայացման համար ընարուեցանք: Նա Աքիլլէս սլիտի ներկայացրնէր, իսկ ես Երիփիկ՝ Խփիծէնիի զոհ մատուցուելու ժամանակը: Շատ մը փորձեր ըրինք, և այսպէս միշտ անոր մօտ կը զանուէի: ամեն օր զիրար կը ակնէնիք, և նա իմ վրաս կ'զբաղէր անդուլ: ինչպէս ուրիշներուն՝ նոյնպէս և անոր մեծարանքներն մերժեցի, այլ սակայն կժուարութեամբ և սրտի կսկիծով իսկ: Ներկայացման օրը հասաւ: Կոմնը Աքիլլէսի զերին մէջ հրաշալի կերպով զեղցիկ երեցաւ ինձ, այնպէս որ նայուածքս անոր վրայէն չէի կընար վերցնել: Առաջին անգամ անոր գիմացը վրայ այնպիսի անսովոր բան մը զայայ՝ որ մէկէն ՚ի մէկ զարմացած մնացի: Այս մարդս ստուգիւ կերպոյն մէկն էր, ընկերութեան մէջ զիմակ մը կը կրէր, և այս մնութի գիմակին ներքե՝ զօրաւոր կամք մը, կարդէ գուրս իմացողութիւն մը կը ծածկուէր, և Ճակատին վրայ զզիտեմ ինչ աղէսալի գրոշմ մը կար, զոր նոյն միջոցին առաջին անգամ նշմարեցի: Եթէ Միլդոնի զեղցիկ, մծ և սովորի սարանը նկարագրել ուղէի՝ անշուշտ Ժօսլիէր կոմնը պիտի նկարագրէի:

— Ժօսլիէր կնմնը, զոշեց Ամէտէ զունատելով, Ժօսլիէր կոմնը ըսկիք:

— Այո՛, պարո՞ն :

— Եւ այս այն անձն է՝ որ կը սիրէ զձեղ, և զոր դուք ևս կը սիրէք:

— Այո՛, պարո՞ն :

— Թէ կը Ճանչնամ այն թշուառականը:

Մարգիզը երկու անգամ սենեկին շուրջը դարձաւ, յուղուած ու զողցես խելքը կորուսած:

— Ո՛չ, պարո՞ն մարգիզ, զթացէք վրաս, և խօսեցէք, կ'աղաւեմ:

— Օրիորդ, ըստա մարգիզը, ուժով մ'անոր ձեսքը սեղմելով, օրիորդ, ձեր սիրած անձը այնպիսի մարդ մէտ որ . . . : Ո՛չ, խեղազ աղջիկ, խեղազ աղջիկ. լմնցոցէք ձեր պատմութիւնը, խօսելէ յառաջ պահն բան իմանալ կ'ուզեմ:

— Ո՛չ, սպառն մարքիզ, զուեց դաստիարակուհին, ինձ սոսկում կը սպատճառէք, ինչ ըսել կ'ուղէք, ի սէրն Աստուծոյ:

— Ոչինչ, ոչինչ, շարունակեց մարքիզը. կարելի է որ կը խաբուիմ, կը յուսամ և ապահով իսկ եմ՝ թէ կը խաբուիմ. շարունակեցէք, շարունակեցէք:

— Առաջին անգամ իմ սիրոյս ծնունդ առնելուն սպատմութիւնը սպատմցի ձեզի, սէր մ'որ ինձ համար աղջակի է, զուցէ անոր համար ալաղջաւալի, ըստ որում չեմզիտեր թէ՝ ուր սիրուածնորդէ զմիզ երկուք ալ: Այս օրեն՝ այն զարշելի օրեն՝ ի վեր՝ ուր յիմարի մը, անսունի մը նման ֆիզիգական զեղեցիութենէ յափշտակուցայ, այն օրեն՝ ի վեր՝ ուր իր հաստատ նայուածքը, անվիշեր դիբը և ձերբիւլեան ձերը՝ անսունելի բնութիւն մը, հրեղէն հոգի մը, դիշազնի կամք մ'ենթագրելուուն ինձ, այն օրեն՝ ի վեր կ'ըսեմ, իմ զօրս կողմօ ամեն ինչ փոխուեցաւ: Խանդալի ճաշակ մը զկացի այս աշխարհի համար՝ զըր չէ սիրեք, զարդարանքի համար՝ որմէ կը զզուէի, մեծարանաց համար՝ զոր կը մերժէի: Ուշեցի որ զեղեցիկ և պաշտելի բլլամ, ըստ որում այդ մարդը մեծ կ'երեւէր ինձ. ըստ որում անոր զահ մը նուիրելը բաւական չէր, սեղան մը պէտք էր ինձի: Իմ և իր հանձարովը աշխարհի վրայ բարձրէն նայելով զմեզ երկուք ալ մարդկային բուրգին կատարը կը գնէի, ինչպէս Եհավան իր եռանկիւնին զլուխը կը դանուի: Ենոր հետ կամ անոր ձեռ քով ամեն ինչ կարելի էր թուէթ ինձ, և կը սիրէի զան ոչ միայն իմ բոլոր սրտովս, այլ բոլոր հոգովս, բոլոր փառասիրութեամբս, բոլոր անցեալ վշտերովս, բոլոր երազներովս, բոլոր միւսութեամբս, իմ մէջս ամիսուտած բոլոր գորովով. վերջապէս կը սիրէի զան . . . ինչպէս որ կրնայի սիրել:

Քրիստին այս խօսքերը արտասանած ժամանակը հիանալի էր, հոգւոյն ցոլումնվը իր զեղեցիութիւնը կը լուսաւորուէր: Ամէտէ աշեքը անոր վրայ յաւած՝ կ'զգար թէ նոր նոր մտածումներ իր սըստին մէջ կը զարթնաբին, իրեն այնակէ ի երեւէր թէ ուրիշ կի՞ն մ'էր նա, և այն շքեղ և խանդակառ կնոջ վրայ անձանօթ հմայքներ կը զտանէր: Քրիստին՝ համեստ և ողջախաչ Աստուծածին մ'էր իրեն

համար. Քրիստին՝ սիրող և զլայուն՝ իրեն համար կիներէն ամենէն չընալը և ամենէն պաշտելին էր: Յափշտակուած զան կը դիտէր միշտ, և ակամայ այս բաւերը իր ականջն՝ ի վեր կը հնչէին.

— Նա սիրեր է, ըսել է որ գարձեալ կրնայ սիրել:

— Բայց սակայն այդ սէրը զեռ չէր իշխեր ինձ. զերիի մը նման ոտքերուս տակ կը ճպմէի զայն, երբեմն կը հեստէր այլ միշտ կը հնազանդէր. ինձմէ տակ մեծ զօրութեան մ'անդիմագրելի լուծին տակ ննթարկուած չէի գեռ, և մինչեւ այն ժամանակ ամենէ հզօր զտնուած էի: Բարեկամներուս աղջական գուքսը՝ զմեզ իր Տէվլնշայրի դղեակը հրամիրեց, որ ձմռոր անցընենք. ահա հոն եղաւ իմ կորուսս, պարոն մարդիզ: Պարոն առ ծովիէր ևս եկաւ հոն, և իր ճարտարութեամբը այնպիսի հանգոյցներով պաշարեց զիս՝ տան կողմէն այնպիսի կերպով դարձնակալեց՝ որ ինքնինքս խեղճ թռչունի մը նման թակարդին մէջ բռնուած զգացի: Անորմէ հեռանալ աշխատած ժամանակն մտածած միջոյներս իսկ զիս անոր կը մօտեցընէին: Ամեն ինչ անոր համար կը խօսէր ինձ, իր միտքը՝ զոր ամենուրեք կը դոփարանէին, այն արի և նոյն իսկ յանդուղն զործերը՝ զոր անոր կը վերադրէին. վերջապէս մտածումներուս իրը Ճիշտ արտայայտութիւնը՝ երկու տող յիշեմ ձեզ՝ որ այս միջոյին միաքս կու դան.

Պղորմութեան վրայ՝ հուսէլ յետոյ՝

Գրոշուած է անոր պատկեր,

Տիկին ժիրարտէն այս տողերու մէջ՝ հոգւոյս վիճակը դուշակած էր: Եթէ թշուառութեան մը ողը Պիլ կամէի՝ Կընէսդ լնձլէ յառաջ խորհած, կը զտուէր. չկար հիւղմը ուր այցելութիւն բրած չըլլար, չկար մեր շաւր ջրտառապանք մը զոր սփոփած չըլլար: Եր զոլարանութիւնները խունկի նման մինչեւ երկինք կը բարձրանային: պէտք չէր որ ես ալ սիրոյս բուրմունքը նոյն խունկին խառնէի:

— Խեղճ, խեղճ աղջիկ, կը մրմնէր մարքիզը հառաջելով:

— Ո՛չ, արգահատելի չէի այն ժամանակը, սպառն մարդիզ, ըստ որում անմեղէի, ըստ որում սիրոյս դէմմարանչելով կամքին

ոյժով կը խորտակէի զայն : Կոմսին հրապարները , պաղատանքները և արտասուբները օգուտ մը չէին ըներ , և ամեն բանի կ'ընդդիմանայի : Ինձի համար մինչեւ անդամ կեանքը զոհելու պատրաստ գտնուող մարդուն խոստովանութիւն մ'իսկ չէի ըներ . սէզօբէն կը դիմար զրաւէի անոր , դլուիս ցուրա ու կամքս նոյն իսկ սիրոյս յաղթական՝ և երջանկութենէ սիրտս բարախելով առ ջես ծնրադրելը կը դիտէի :

Այս մաքառումը երկու ամիս տևեց , սակայն երկու ամիս անընդշատ , առաւատէն մինչեւ իրիկուն անոր քով . և առանց պչըրանայ և առանց նենդութեան կ'երգնում որ այս մաքառումիս դիմանալու համար պէտք եղածէն աւելի մեծ էր սէրս : Սակայն անքիծ կ'ուղէի մաալ , սկզբունքս և հպարտութիւնս այսպէս կը պահանջէր : Բարձրութենէս իջնել , մարդ մը իբրև տէր ընդունիլ անհնարին նուաստութիւն մը կը թուէր ինձ : Առասպելական , զիւցազնական կամ այսպէս ըսեմ՝ երկակայական մէկու մ'առ ջեւ միայն զլուիս կընայի խոնարհեցրնել , օրինակի համար Ալէքսանտրի , Կեսարի , Նարոլէնի առջեւ , ահա այսչափ : Իրիկուն մը մտածում էրնէստի առ ջեւ յայտնեցի , լեցուած և բորբոքած հողիս թափեցի անոր առ ջեւ , ըսի որ միայն զԱստուած և զԱստանան ինձմէ բարձր կրծանչայի : Առանց պատասխանելու խօսքերս մտիկ ըրաւ , և երբ ամեն մարդ իր սենեակը կը քաշուէր՝ ականջս ՚ի վար այս խօսքերը ըստ .

— Աստուած՝ անկարելի է այդ . իսկ Աստանան՝ պիտի աշխատիմ : Այն ատեն խայաց ըրած յայտնութեանս անպատեհութիւնը և զղացի թէ գէպէ՞ի գէշութիւն կը մուեմ բնութիւն մ'որ գեռ . ևս անորոշէր :

— Ինչ ըլլայ ըլլայ՝ ինքվնքը նշանաւոր պիտի ընէ , կ'ըսէի ինքնիրեն , մինչեւ անել անդունդը պիտի իջնէ և իր անկման յանցանքն իմս պիտի ըլլայ : Ո՛չ , չեմ ուղեր այս մարդը սիրել , չոչ , չեմ ուղեր որ սիրէ զիս , և Աստուած իմօգնութեանս պիտի համնի :

Հետեւալ օրը մելամաղուա և մտախոչ կ'երևէր նա . առանց իրեն ուղղուած կատակներուն պատասխանելու՝ խօսակցութիւնը վարսկատութեամբ մը սիրոյ վրայ դարձուց : Այս յաւիտենական

վլձաբանութիւնը՝ որ միշտ նոր է , սկսաւ դարձեալ ինչպէս որ կ'օկսի միշտ : Ամեն մէ կը իր մտած մունքը ըստ , ամեն մէ կը իր բանդապատշատ : Ամեն մէ կը իր մտած իմանքը իմ կարծիքս հարցուցին : զուշանքն յայտնեց . մէկ քանի անձեր իմ կարծիքս հարցուցին : — Իմ զիրքիս մէջ , պատասխանեցի անոնց , սէրը ինձ համար ցնորդ կամ յանցանք մ'է . ոչ մին և ոչ միւալ կը յարմարին ինձ : ցնորդ կամ յանցանք մ'է . ոչ մին և ոչ միւալ կը յարմարին ինձ :

Էրնէ սդ աշքերը վրաս սեենեց և լոեց :

— Զգիտեմ՝ որ Օրանժի իշխանին մէկ վսեմ զործը լսած եմ , ըստ կին մը : Այս իշխանս ծաղկահաս աղջկան մը սիրահարուած ըստ կին մը : Այս իշխանս ծաղկահաս աղջկան մը սիրահարուած ըստ կին մը : Օր մը էր , որուն մայրը չէր թողուր որ օրիորդին մօտենայ : Օր մը տօնախմբութեան մը մէջ անոր կը հանգիպի . մայրը խկոյն անոնց տօնախմբութեան մը մէջ անոր կը հանգիպի . մայրը խկոյն անոնց մէջ անոր կը հետուի և կ'աղաւէ իշխանին որ աղջկանը շմօանայ , անոր վրայ խօսք մը չբերելու համար : Ըլլնէտին քով գանուելով՝ անոր վրայ խօսք մը չբերելու համար : Ըլլնէտին մօրմն՝ որ որշափ ժամագետահաս երիտասարդը հբաման իննդին մօրմն՝ որ որշափ ժամագետահաս կը յանդին մը ձեռքին մէջ բռնել այնչափ նաև որ կինար վառուած ածուկ մը ձեռքին մէջ բռնել այնչափ ժամանակ աղջկան հետ խօսակցի : Մայրը առանց զժուարութեան ժամանակ աղջկան հետ խօսակցի : Մայրը առանց զժուարութիւնը , և ինքը իր ձեռքովը կը ակիլի մեծընդունեց այս առաջարկութիւնը , և ինքը իր ձեռքովը կը ակիլի քակալի կատոր մը իշխանին ձեռացը մէջ զնելէն յետոյ մէկի քակալի կատոր մը իշխանին ձեռացը մէջ զնելէն յետոյ մէկի քակալի շուեցաւ . բայց աեհնելով որ խօսակցութիւնը չափազանց կ'երկարի շուեցաւ . բայց աեհնելով որ խօսակցութիւնը չափազանց կ'երկարի շուեցաւ , խօսքին վրայ չենալուն համար գեռասիրահներուն մօտեցաւ , խօսքին վրայ չենալուն համար գեռասիրահներուն մօտեցաւ : Պատասխանի աել՝ երիտասարդ համար յանդիմանելով : Պատասխանի աել՝ երիտասարդ յանդիմանելով : ածուիր մարած էր և մորթը զը ձեռք գէպ՝ ՚ի անոր երկնցուց . ածուիր մարած էր և մորթը զինչեւ ուկերոտիքը այրած , թէ և իշխանին զէմբը ցաւ ի ամենափոքր մինչեւ ուկերոտիքը այրած , և երեսի մկանունքները շարժած իսկ նշան մը չէր ցուցուցած , և երեսի մկանունքները շարժած չէին :

— Ո՛չ , զոչեցի , հիմա ալ այդ աեսակ բնութեան տէք մէկը չըտնուիք : Նաձ կ'երեայ թէ այսպիսի մարդ մը սկիտի պաշտէի ես :

— Կը կարծէր , օրիորդ , հարցուց կոմը :

— Խօսք տուած ըլլալու վասանգը չունիմ , կը կնկցի , որովհեաւ երբէք առաջարկութիւն մը զիւրաւ չեմ ընդունիր :

Էրնէստ զիսեց զիս և զունատեցաւ :

— Աւալ , պարոն , կեանքիս որոշչւ վայրիկնին կը մօտենամ . կը գափարիմ շարտնակելու , ըստ որում կը գափարիմ միշտ ձեր

համարումը վայելել, բայ որում եթէ Փլավիէս սիխտի բաժնուիմ՝ զնէ կ'ովեմ որ պատուառը յիշատակ մը թողում ձեր մտաց մէջ, կ'ովեմ որ հանգիստ ըլլաք բոլոր այն ժամանակներուն վրայ՝ որ անոր քով անցուցի: Ա՛հ, պարոն, պարոն, կը սպազատիմ զձեղ, մի գէշ դատէք զիս:

— Մտի կ'ընեմ զձեղ, օրիորդ:

— Եթէ ինձ այսպէս պատուախանէք, խոստովանութիւնս շարունակելու արիութիւնը չպիտի ունենամ: Ձեզի դիմեցի, թէպէտե տարօրինակ թուի այս, բայ որում աւելի վատահութիւն ոնիմ ձեր քան թէ մարքիզուցին համակրութեան վրայ. նա կը հրամայէ, կը վախցընէ զիս. մինչգեռ դուք, պարոն, դուք որ այնչափ բարի և այնչափ զորովասիրո կ'երեխիք միշտ ձեր զատակին նկատմամբ, դուք որ պատուական հայր մ'էք, կութ պիտի ունենաք իմ վրաս: Խոանց պաշտուանութեան և առանց օճանի վաստկուած փառաւոր անուան մը ժառանդրով իմ հաբարութիւնս իմանալով թերես պիտի ներէ: Տիկին մարքիզուցին նախնիքները՝ որ խաչակիրներու հետ պատերազմած են, իրենց խստութիւնով կը հեռացնեն զիս. իսկ պարոն Մօնղա իշխանը զիս գէպ ի իրեն կը քաշէ, և դուք որ անոր անուան կը կրէք, զձեղ բաւն իսկ նոյն անուան չափ կը պատեմ: Ա՛հ, կը տեսնէք թէ որչափ հաւատ կ'ընծայեմ ես մինչև անդամ յիշատակներու:

— Ծարունակեցէք, օրիորդ, ո՛չ միայն դժութիւնս այլ նաև համակրութիւնս և պաշտպանութիւնս ձեզ կ'սպասեն. իմ վրայ վատահութելու շնորհակալ եմ:

— Կայն զիշերը, շարունակեց Քրիստին, Անդիոյ յատուկ կծու խճաւ. ցոյ բա մը կ'ընէք. երկերը չորս ոտք ձիւնով ծածկուած կը տեսնուէք, որ հալիլ սկսելով ալ աւելի անախորժ էք: Ընկերութիւնը գեռ չցրուած՝ կոմնը աներենցիթ եղաւ. զան վնասուեցին, սակայն ներողութիւն խնդրեց պատասխան զրկելով թէ փոքր ինչ անհանդիս կ'զգար ինքզինը: Տիկին Բաքէդ և ես շնորին մէկ կողմը կը լնակիէնք՝ որ փոքրիկ պարտէցի մը վրայ կը նայէք. այս պարտէց՝ դժէկին շորս կուը փորուած լայն փոսով մը կը բայ-

նու էր գուրաի ճամբայէն: Յաճախ զիշերները ապահափեղկ գուռու կը բանայի, և ամսուհւոյս իր սենեկին մէջ քուն եղած միջոցին վտակին սատուցեալ զովութիւնը կը շնէի: Կայն իրիկունը բաւական ժամանակ սանուհւոյս քովանցընելքս ետքը՝ սենեակս մոռայ, և ըստ սովորականի զրանս նիզը զրի: Սովորական պատրաստութիւններս ընելէս ետքը՝ գէպ ի ներքին խոց մը յառաջացայ, զոր ազօթաբան ըրած էի, և վարակոյը վերցընելով ահա էքնէս տղը առաջև կանցնած զտայ, զրեցէ անշունչ, դողլոջուն և մինչև սովորակը թրջուած, սակայն Աւանտրի նման զեղեցիկ երբ նա Հելլեսրունտուէն անցաւ: Զարմացմանս հակառակ ձայն չանեցի, և հասատատոն ձայնին մը հարցուցի թէ ինչ կ'ընէք չոն, և թէ ուսակը կ'առնուր այս յանդղնութիւնս որ իմ սենեակս մանէ:

— Օրանմի իշխանին նմանիլ կ'սկսիմ, պատասխանեց նա ժապելով, քանի որ ասանկ պղտիկ բանով մը կրնամ հաճելի երեխլ ձեղ: Լողալով փոսը անցայ, և սափառուեցայ մինչև ծառաներուն իրենց խոցերը քաշուիլը ձիւներուն մէջ մնալ, որմէ վերջը եկայ հոս: Այժմ կրակի փորձին սկսինք, սիրահ տեսնէք թէ սիրող սրաի մը համար որչափ փոքր բան է այս:

Զան արգիլելու համար շարժում մը չըրի, զլուխս քառս մը եղած էր՝ որուն մէջ բոլոր զաղականերս կը շփոթէին. կը գիտէի զան, խօսքերը մտիլ կ'ընէի, ինքզինքս այս հայանքին ներգործութեանը կը ձգէի, հազույս և մարմնոյս բոլոր զօրութեամբը կը սիրէի զան, սակայն վրաս չէր իշխեր տակաւին:

Կրակարանին մէջէն ահազին և հրաշեկ ածուիի կտոր մ'առա որ միայն Անդղիոյ վառարաններուն մէջ կը դանուի, և զայն ձեռուացը մէջ զնէլով առջևս ծունկ դրաւ, և Օրանմի իշխանին նման դէմքը չփոխուեցաւ բնաւին. աչքերը տեսէլի փայլ մը ստացան, և ժպիտը իր շուրջերէն չբաժնուելով սկսաւ խօսիլ ինձ: բաւական ժամանակ խօսեցաւ, այն բայցառիկ բնութիւններէն մէկն ըլլալ ցացուց ինձ՝ որը աշխարհի մէջ կարի յոյժ սակառադիւտ են և զորս հասկցող խիստ քիչեր կը դանուին: Ինձ համար բոլորվին նոր խօսելու կերպ մը զործածեց: իմհազուց մէջ պարունակուած

բոլոր վեհանձն գաղափարները և աղնիւ բնազդումները իր հոգւոյն մէջ ևս կարդալ կարծեցի . իւր զմայլելի մարմնոյն մէջ՝ յոսայի թէ գտած ըլլամ երազներուս զիւցազնը, այն տէրը՝ սրուն հնազանդիլ ինձ պատիւ սիտի համարէի . հրաշալի կարծիքներ յայտնեց նա, իր քովը մարդկութենէ վեր տեղ մը խոստացաւ ինձ, ինչպէս որ ես ալ իմ երազներու մէջ իմ քովս տեղ մը յասկացացած էի իրեն : Միւս կողմէն ածուխը միշտ կը վառէր : Մեր հօգիները յոյսով, խորհուրդներով և տենչերով միացած դանուեցան . իր սէրը իմինէս բռուն՝ իրեն աւելի զօրութիւն և աւելի ուժնութիւն կու տար . փորձառու ըլլալով խարուեցայ, զլուխս կորսնցուցի, երեակայութիւնս հեռուները դնաց, սիրաս զիս խեղելու սաստութեամբ բարախեց, և պարատութեանս վայրկենին մէջ նուաստութիւնս իմացայ :

— Ո՛չ, Աստուած իմ, գոչեց մարքիզը, և այս տեսակ մարդու մը համար :

— Մեծ կը կարծէի զինքը, պարոն, աշխարհի նման մէծ և զայն երջանիկ կ'ընէի, երջանիկ՝ ինձմով, որ երբէք մէկը երջանիկ չէի լրած, և ուրիշէ մ'ալ երջանկութիւն չէի լնդունած բնաւամերը հմայօրէն կ'անցնէին, ինձ այնպէս կու զայ թէ երազիս մէջ տեսած ըլլամ զանոնք : Կատարելապէս մոռցայ յանցանքան որչափ ժամանակ որ նա քովս էր . բիւր անդամ միւնոյն յանցանքը պիտի գործէի միւնոյն երանութիւնը իրեն տալու համար, բաւական էր որ իր կերպեցի աչքերովը և ուրախութեամբ յաղթական գեղեցիկ շորթերովը ինձմէ շնորհակալ ըլլալը լսէի : Ո՛չ, որչափ երջանիկ էի, Աստուած իմ :

Սակայն հետեւեալ օրը երբ արթնցայ, երբ ինձ յանձնուած անթիւն և անարատ մանուկը անկողնոյս մերձեցաւ, երբ տեսայ զան՝ որ այնչափ սուրբ և այնչափ անմեղ էր, այն միւնոյն տեղը՝ ուր քանի մը ժամ յառաջ իմ բոլոր անմեղութիւնս կ'ընէսփի համրոյր ներուն տակ անհետացած էին, այն ժամանակը ինքզինքիա եկայ, և իմ անկումն իր բոլոր տարածութեամբը զգալով՝ այդ աղջկան քալ մնալու անարժան դայ ինքինքն՝ և սկսայ դառնապէս արտա-

սուել : Խեղջ աղջիկը ինձ տոմասկ մը կը բերէր իր մօրը կողմանէ, որ անմիջապէս զիս տեսնել կը ինդրէր : Ուշ արթնցած ըլլալու՝ վախցեր է եղեր թէ մի զուցէ հիւանդ ըլլամ, և ինձ հազրոգելու ամենակարեռ բաներ ունի եղեր : Պատասխանելու անկարող վիճակի մէջ՝ անկողնէս ելայ . իիղնս արդէն սոսկալի կերպիւ կը տանջէր զիս, և զաղանիքս երեան ելած ըլլալէ կը վախնայի : Պատուական կ'ինը՝ իր ազգականին զիս կնութեան ինդրէլ իմացուց, և իր բոլոր սիրովը այս առաջարկութիւնը պաշտպանեց, և երբ ես իմ անարժան ըլլալս յառաջ բերի՝ նա իմ առաքինութիւնս, բնութիւնս, համբաւս, և վերջապէս այն ամեն ինչ յառաջ բերաւ . որ զիս նոյն միջոցին ամօթահար կ'ընէին : Եւանց վերջնական որոշում մը տալու մեկնեցայ . տիկին Բաքէթ կարծեց որ համոզուած եմ : Գնաշրջիկի մը նման՝ նախաձաշին ներկայ գտնուեցայ, և Ճահաւոր կամ անձա՞՛ պատասխաններ կու տայի, առանց աղէկ մը իմանալու թէ ինչ կ'ըսեն, և անցեալէն, ներկայէն ու պատունիէն վշտանալով : Սակայն երնէսդի մերձենալու արիութիւնը տուացայ այնպիսի վայրկեան մ'որ ոչ ոք մեր խօսքերը կը լսէր, և աղաշեցի որ եանես պարտէզը զայ : Զատ զատ սենեկէն հեռացանք՝ որ աւելի ապաշովապէս գտնենք զիրար, և վերջապէս քանի մը պայոյտէ ետքը դէմ առ դէմ զտնուեցանք : Հոն իմ ապաշտներուս և արտասութիւններու մէջ՝ ինձ եղած առաջարկութիւնը պատմեցի, և աղաշեցի որ աղատէ զիս անկէ, և բարեկամներուս նկատմամբ ամօթուի . և ապերախտ ըլլալու ցաւը վերցընէ ինձմէ : Կրնայէք Համարական . այդ մարդը, այդ թշուառականը, նախընթաց օրուան այդ տարփածուն, այդ կիսաստուածը, այդ զիւցարնը զիս ստիպէց՝ ոչ թէ իր ոսոխին հետ ամումնանալ, ոչ, այս իր հաշրւին չէր զար, այլ ՚ի զին անպատուութեանս իր երախտիքները ընդունիլ : Այս անօրէն բաներս ձեզ պատմածին նման բայրորշ կերսով չխօսեցաւ, այլ իմաստակութիւններով, զգուանոք և սիրոյ յայտարարութիւններով շրջապատեցած զանոնք : Ծաղկիին տակ զանուած օձը դուշակեցի, և այսպիսի գմնեայ ժամանակէս մը դէմ անհնարինս սըրտմաելով իր բազկացը մէջն մէկէն ՚ի մէկ խոյս տուի, և տիկին

բաքէթի քոլ վաղելով անոր առջև ծունկի վըայ եկայ , և երգում
ըրի անոր որ իր ազգականը երրեք չպիտի ամսանանայ ինձ չետա-
նը աղջկանը անունովը աղաչեցի զինքը որ թողու դիս այս տեսակ
տաելի սէրէ մը փախչիլ , և առանց այս ցուցուցած փափախս ճըշ-
մարիտ պատճառը իմացնելու՝ խնդրեցի որ միւնոյն օրը դաշտնա-
պէտ մէկնիմ , այնակէս որ որեկցէ մէկը երթալիք տեղս չիմանայ :
Աղաշանքներու զօրութեամբ վերջապէտ յահնան առաւ : Ա՛ անկէ-
վերջը ոչ կոմը և ոչ զղեկին բնակիչներէն մէ կը տեսայ . ինքը՝
տիկն բաքէթ՝ իմ կողմէ ս ներողութիւն պիտի խնդրէր անոնցմէ :
Ենթադի նամակ մը զրեցի՝ որու մէջ ասկէ վերջը զինքը չփրելու
կ'իմացնէի , ըստ որում ստույին ալ չէի սիրեր զինքը , պարոն ,
այն վայրկեանէն 'ի վեր՝ որ իմացայ թէ երազած մարդս չէր նա :
Կրեն աղաչեցի որ զիս մոռնայ , ետեւ գալու չաշխատի , և եղած
տեղիս վրայ կեղծ տեղեկութիւն տուի , կեղծ հասցէ մ'ալ տարա-
ծեցի որ չգտնէ զիս , ինչպէս որ չգտաւ :

Բարիղ փախայ և հոն բաւական ժամանակ պահուած մնացի՝ որ-
պէտ զի կոմը հետքը բոլորովին կրունցընէ : Ինձ շատ անդամ նա-
մակ զրեց . իր նամակները այլ և այլ անդուանք կ'երթային զիս
փնտելու : Տիկն Տալանեի դժունին իմ վրայօքս խօսեցաւ ձեզ ,
ձեր տունը մտայ , և մնացածը զիտէք :

— Բայց ինչ վտանգ կ'սպառնայ ձեզ , ինչո՞ւ իմ պաշտպանու-
թիւնս կը խնդրէք :

— Գանի մ'օր կայ՝ շրջադայութեան ժամանակ կոմըն հանդաւ-
ցայ . այն օրէն 'ի վեր զիս կը հալածէ , այն օրէն 'ի վեր կ'սպառ-
նայ ինձ որ եթէ իրեն ցետեկմա՝ հոս ձեր տունը դալով՝ պիտի
գտնէ զիս և ամենուն առջեւ խայտաւախար վոնանել պիտի տայ
զիս , և ոչ այսպի միայն այլ և որպէս թէ իրաւունքը կըպա-
հանջէ , կ'ուզէ զիշերով ձեր առան մէջ սենեակս մանել , և կ'սոխիէ
զիս վերստին եղին լին գերութիւնս բնդունելու : Ո՛չ , այս չպիտի ըլլայ ,
մեռնիլը նախամնար կը համարիմ : Անզամ մը անբացաւրելի հմայու-
թեամբ մը խօսեցայ , յանցանք մը գործեցի , զոր խոստովանեցայ
ձեզ : Եյս յանցանքը երեք տարիէ 'ի վեր կ'ուլբամ և կը քաւեմ ,

իենայս մէն մի վայրկեաններուն մէջ ատոր համար Աստուծմէ նե-
րողութիւն ինդրեցի , տառապեցայ , այս , կարիյոյ տառապեցայ ,
ողարոն : Կը տեսնէք թէ անպատիւ աղջիկ մը չմ'ես . կը սիրեմ ,
կը պաշտեմ առարինութիւնը , պատիւը իմ կրօնքս է , բաց 'ի վայր-
կենական սխալումէ մը՝ միշտ անբիծ մնացած եմ , և միշտ կ'ուզեմ
այնպիս մնալ : Ուրեմն , պարոն մարքիլ , կը պաղատիմ զձեզ , ծնրա-
կը աղալ կ'աղալ էմ , օգնեցէք իմ փախստեանս , օգնեցէք ինձ որ աշ-
խարհիս միւս ծայրը երթամ և հոն տակաւին արտասուեմ և տպաշ-
խարեմ , աղատեցէք զիս այս մարդէն որ իր անօրէն սէրովը զիս
խարեմ , մղատեցէք զիս այս մարդէն որ իր անօրէն սէրովը զիս
մղքի մէջ կը խօթէ : Ի սէր ձեր աղջկան՝ որ զրեթէ իմն է , գութ
ունեցէք ինձ . աղատեցէք զիս , ո՛չ , աղատեցէք . . . :

Քրիստին ծունկի վրայ եկած էր , արտասուենները գանդաղօրէն
արտևանունքներէն կը հոսէին , մազերը բոլորովին ցրուած վիճակի
մէջ . պարեղօտը կիսովին բացուած՝ անոր սպիտակափայլ և հիանալի
բալուկները կը ցուցընէր , հոգւոյն բոլոր յուզմոնքը , բոլոր վիշ-
տերը դիմացը վրայ զ ծաղրուած կը գտնուէին . նոյն ինքը Պղատանը
իննթեցըննելու շափ զեղեցիկ էր նա նոյն միջոցին : Մարքիզ ձեռ-
քերը իրար միացուցած հիացմամբ կը գիտէր , զան վերցընել , խօս-
քերուն պատասխանել չէր մտածեր բնաւ , այլ միայն կը զիտէր :
Թոյնը կաթիլ առ կաթիլ անոր սրտին մէջ կը մզուէր և անոր
թոյնը կաթիլ առ կաթիլ անոր սրտին մէջ կը մզուէր և անոր
հարեկ՝ յարեց :

— Կուզէք ուրեմն այդ մարդուն մատնել զիս :

— Զձեղայդ մարդուն մատնել , զուց մարքիզը , ո՛չ , ձեզի մեր-
ձնալէ առաջ իր կեանքը կը վերցընեմ : Ո՛չ , ո՛չ , մի վախնաք ,
ձենալէ առաջ իր կեանքը կը վերցընեմ : Ո՛չ , ո՛չ , մի վախնաք ,
ձենալէ առաջ իր կեանքը կը վերցընեմ : Ո՛չ , ո՛չ , մի վախնաք ,
պիտի կրնաք այնչափ աղատ ըլլալ կոմըն հալածումներէն , ինչպէս
իմտանս մէջ . բաւական է որ իրեն քանի մը տող զիր զրեմ , իսկոյն
իր հալածումները կը գաղթեցընէ : Զեր աղնիւ անկեղծութիւնը աչքիս
առջեւ կը սրբէ զործած յանցանքներդ զոր այնչափ տառապանքնե-
առջեւ կը սրբէ զործած յանցանքներդ զոր այնչափ տառապանքնե-

յանձնուիլ: Գայշէք խաղղութեամբ, ալ վախ մի՛ ունենաք, ասկէ վերջը ձեր հանգստութեանը պատասխանատու ես եմ: Ծնորհակալ եմ ձեր վատահութեանը համար, և հաւատացէք թէ այդ մասին չպիտի զղաք երբէք:

— Ո՛չ, ես շնորհակալ եմ ձեղմէ, ես պէտք եմ ծնրադրեալ շնորհակալ ըլլալ: Թոյլ կու տաք ինձ որ ֆլավիիս, իմ պաշտելի զատակիս քով մնամ, զիս կը պաշտպանէք, ո՛չ, հաղար անգամ օրհնեալ ըլլաք, պարոն: Այժմ կը քաշուիմ սենեակս, ժամանակը անցած է, մեր սիրատոն հրեշտակին քով կը դառնամ: Ո՛չ, դուք ալ հանդիստ եղիք, զան մեծ հողի մը, ազնիւ սիրու մը պիտի ընեմ: Սնաք բարեաւ, պարոն մարգիլ, թէ պէտև մեծ մէկը չեմ, սակայն իմ բովանդակ անձնուիրութիւնս ստացած էք:

Դիւթիչ ժոխովը մը և շնորհալի կերպիւ մը ձեռքովը մարգիլը բարեեց: Սա անոր գուրս ելնելը գիտելով.

— Ո՛չ, որչափ գեղեցիկ է, Աստուած իմ, մրմռաց: Ո՛չ, ոչ, ասկէ վերջը ոչ այդ մարդը և ոչ ուրիշ մը ձեռք չպիտի անցունէ զան:

Քրիստին իր սենեակը մանելով՝ մարգիղուհին իր աղջկան անկողնոյն քով դառ, և դրան սեամին վրայ արձանացած մնաց:

ՎԵՐ ԱԲԵՋԻՆ ՀԱՏՈՐԻ

Առ. տիկին Լամպէր տը Սէնդ-Քրուա	3
Ա. Մարքիզուհոյ թագը	7
Բ. Կասկած	17
Գ. Մարդասպանը	25
Դ. Հարցուփորձ	27
Ե. Հայրն ու որդին	34
Զ. Պատիք	40
Է. Երես առած աղջկան մէկ քմածին հաճոյիլ	45
Ը. Մեռելոյն այցելութիւն մը	50
Թ. Սուգ և ուրախութիւն	55
Ժ. Գերդաստանին ներքին կողմը	72
ԺԱ. Ընկերութեան կեանքը	82
ԺԲ. Տալանելի գրսուհին	94
ԺԳ. Գլավի	105
ԺԴ. Տիկին Շամարանթ	114
ԺԵ. Ակնարի մը գէպ ՚ի անցեալը	124
ԺԶ. Որդին ՚ի ծաղկի	133
ԺԷ. Նորը միշտ աղէկ կ'ըլլայ	144
ԺԸ. Տօպէր տը Շամարանթ	151
ԺԹ. Շամբորդութիւն մը գէպ ՚ի ջրերը	160
Ի. Հանդիպում	174
ԻԱ. Թղթակցութիւն	178
ԻԲ. Փառասէրի մը հողին	186
ԻԳ. Կառանձութիւն	194
ԻԴ. Խոստովանութիւն	203

ՎՐԻՊԱԿ

ԱՒՐԱ	ՈՒՆՔՆ	ՆՐԵԱ	Տ.Ն.
պատմութեանը	պատմութեանէ	5	4
այս կ'ընծառէ	այս ալ կ'ընծառէ	12	30
պաշտօնեաները	պաշտօնեայն	27	2
հնազանդիւ	հնազանդեցրնել	69	6
յաջորդեց	յաղորդեց	70	31
չունենանք	չունենաք	110	11
կը սիրէր	ըսր կը սիրէր	165	19
կը վատթարացընեն	կը վատթարացընէ	174	23

1812

1813

2013

